



6425

Printed in Turkey



ԹԵՇԻԱՐՆԵՐ




Թարգմ. կ. ԶԵՂԵՆԻՔԻՆԻ

Դ. ՀԱՍՈՐ

1921թ

841

3-61



19 NOV 2016

EELS

20 APR 2006

89
Z-66

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

ԹԵՇՈՒԱՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՄԵԾ ՎԵՊ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ



Տպագր. Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՏ. 1927

12.08.2013

6425

3

Գ Լ Ա Խ Խ է.

ՆԱԲՈԼԵՈՆԻ ԶՈՒԱՐԹՈՒԹԻՒՆԸ

Այն օրը կայսրը ամէն օրէ աւելի զուարթ էր. թէեւ հիւանդ էր և ձիուն վրայ նեղութիւն կը զգար տեղական ցաւ մը կրելուն համար. Առաւօտէն ի վեր կը ժպտէր իր անթափանցելի կերպարանքը:

1815 յունիս 18ին կուրօրէն կը զուարթանար այս խորունկ սիրու որ մարմարեայ գիմակ մը ունէր. Այն մարգը՝ որ տխուր էր Աւստերլիցի մէջ՝ զուարթ եղաւ Վաթերլոյի մէջ. Ճակատագրացին ամենէն մեծ մարգերն այսպիսի հակառակ կերպեր կ'ունենան. Մեր ուրախութիւնները մթութիւն են. Յետին ժպիտը Աստուծոյ կը վերաբերի:

Կեսար կը խնդայ. Պոմպէոս կ'ուլայ, կ'ըսէին Ֆիլմինաթրիքսի լէգէոնին մարտիկները. Այս անգամ Պոմպէոս չպիտի լար, բայց ստոյդ է թէ կեսար կը խնդար,

Նարոլէոն առջի օր գիշերը ժամը մէկին ձի նրանելով ու փոթորիկն ու անձեռել հոգ չընելով Պերթրանի հետ Քոսօմի մօտակայ րլուրները քննած, և տեսնելով որ անգլիական կրակներուն երկայնաձիգ գիծը Ֆրիշմօնէն դէպի Պրէն լ'Ալէօ բոլոր հորիզոնը կը լուսաւորէ, գուն եղած և կարծած էր թէ ճակատագիրը իր կամքին համեմատ ճիշդ որոշ օր մը Վաթերլոյի գաշտը եկած էր իրեն ձեռնառու ըլլալու հա-



3857.84

մար. կեցուցած էր իր երիվարը, և պահ մը անշարժ կեցած էր փայլակներուն նայելով, որոտման միտ դնելով և լսող կայ թէ այս ճակատագրային մարդը մթութեան մէջ յետագայ անիմանալի խօսքը նետած. «Համամիտ ենք»: Նարոլէոն կը սիսալէր, վասնզի ա'լ համամիտ չէին:

Վայրկեան մը անգամ քնացած չէր. այն գիշերուան ամէն մէկ վայրկեանը մէյմէկ ուրախութեամբ անցուցած էր: Մեծ պահակներու բոլոր կարգը վերէն վար աչքէ անցուցած, և հոն հոս կանգ առած էր ձիւտոր պահապաններու հետ խօսելու համար: Ժամը երկուքուկէսին Ռւկօմօնի անտառին քով գունդ մը զօրաց քաշելը լսելով, պահ մը կարծած էր թէ Ռւէլինկթըն ետ կը քաշուի: Պէրթրանին ըսած էր.

«Անգլիական թիկնապահներն են անոնք որ կը շարժին բանակետղէն խոյս տալու համար: Գերի պիտի բռնեմ այս վեց հազար Անգլիացիները, որոնք Օսթէնտ եկան քիչ մը առաջ»:

Նատ զուարթութեամբ կը խօսակցէր. նորէն համակուած էր այն աւիւնով, որ իր վրայ կը նշմարուէր երբ մարտի սկիզբը Ժիւանի ծովածոցէն Ֆրանսաւ սաք կոխեց, և որով հոն գտնուող և իր վրայ հիանող գիւղացին մեծ մարեշալին ցոյց տալով՝ աղաղակեց. «Կը տեսնե՞ս Պէրթան, ահա այժմէն ձեռնառու ունինք»:

Յունիսի 17ին գիշերը Նարոլէոն Ռւէլինկթընը կը ծաղրէր.—«Սա պզտիկ Անգլիացին դասի մը պէտք ունի, կ'ըսէր: Անձրեւը հետզհատէ կը սաստկանար. ամպերը կ'որոտային մինչդեռ կայսրը կը խօսէր:

Առտուան ժամը երեքուկէսին իր երեւակայական ուրախութեանց մին կորուսած էր. քանի մը պաշտօնակալներ որոնք տեղեկութիւն առնելու վըրհուած էին, ետ դառնալով իմաց առւեր էին անոր

թէ թշնամին ամենեւին շարժում չէր ըներ: Բան մը չէր շարժեր. գիշերապահներուն և ոչ մէկուն կրակը մարած էր: Անգլիական բանակը կը քնանար: Խորին լոռութիւն մը կը տիրէր երկրիս վրայ. միայն երկինքը ձայն կար:

Սուրհանդակները ժամը չորսին գիւղացի մը բերած էին կայսեր. այս գիւղացին առաջնորդութիւն ըրած էր անգլիական հեծելագունդի մը, հաւանօրէն Վիլիէնի հեծելագունդին որ բանակին ձախ թեւին ծայրը կ'երթար Օհէնի գիւղը գրաւելու համար: Ժամը հինգին երկու Պելժիգացի դասալիք ըսած էին Նարոլէոնի թէ իրենց գունդէն նոր փախեր էին և թէ անգլիական բանակը պատերազմին կը սպասէր. —«Աւելի աղէկ», աղաղակած էր Նարոլէոն, «աւելի սիրելի է ինձ տապալել քան թէ ետ մղել թշնամին»:

Առտուն Բլանսընուայի ճամբուն անկիւնը կազմող յարձրաւանդակ եղրին վրայ ձիէն վար իշնելով տիղմին մէջ կոխած, Ռոսօմի ազարակէն խոհանոցի սեղան մը և գիւղացիի աթոռ մը բերել տուած և նստած էր՝ փողցի տեղ յարգի դեզի մը վրայ դնելով աթոռը, յետոյ պատերազմի դաշտին քարտէսը սեղանին վրայ բացած էր՝ Սուլթին ըսելով. «Գեղեցիկ տախտակ ճատրակի»:

Գիշերուան անձրեւներուն պատճառաւ ուտեստի պաշտօները աւրուած ճամբաներու մէջ մնալով չէին կրցած առտուն հասնիլ, զինուորները չէին քնացեր թրջուած էին, անօթի էին բայց և այնպէս Նարոլէոն զուարթօրէն գոչած էր նէյին. «Հարիւրին իննըսուն բախտը մեր հետն է»:

Ժամը ութին կայսեր նախաճաշիկը բերուած էր: Բազմաթիւ զօրապետներ իր հետը նախաճաշելու հըրաւիրած էր: Նախաճաշը ընելու ատեն պատմած էին թէ Ռւէլինկթըն առջի օրը չէ միւս օր Պրիւաէլի մէջ

Սըմբռսէթի դքսուհին տունը պարահանդէսի գացած էր, և Սուլթ՝ որ արքեպիսկոպոսական գէմքովը տըմարդի մարտիկ մըն էր, ըստ էր. «Պարահանդէսը այսօր է»:

Կայսրը կատակ կ'ընէր նէյի հետ, որ կ'ըսէր. «Ուշինկթըն այնքան պարզամիտ չէ որ Զեր Վեհափառութեան սպասէ», Մանաւանդ թէ այս տեսակ կատակներ ընելը Նարուէոնին սովորութիւնն էր: «Յօժարակամ կատակներ կ'ընէր», կ'ըսէ Ֆլէօրի տընապուլօն: «Իր բնաւորութեան տիպն էր զուարթ բնութիւն մը», կ'ըսէ Կուրկօ: «Շատ կատակներ կ'ընէր որոնք աւելի այլանդակ քան թէ հանձարեղ էին», կ'ըսէ Պէնժամէն Գօնսթան:

Հսկայի մը այս զուարճալի կատակները կ'արժէ որ չմոռնանք: Նարուէոնն էր իր կրօնատիէները «Քրթմնջող» անուանողը, անոնց ականջը կը ճմէր, պեխերը կը քաշէր: «Կայսրը միշտ չար խաղեր կը խաղար մեզի դէմ», կ'ըսէր այն զինուորներէն մին: Ելպա կղզիէն դէպի Ֆրանսա մէջտեղը «Զէֆիր» անուն պատերազմի ֆրանսական նաւը «Էնդօնսթան» անուն նաւին հանդիպելով որու մէջ պահուած էր Նաբուէոն, երբ կայսեր ի՞նչպէս ըլլալը հարցուց «Էնդօնսթան»ին, կայսրը որ նոյն պահուն գեռ իր գլխարկին վրան կը կրէր այն սպիտակ և կակաչագոյն ծոպը, որու վրայ մեղուներ սփոռուած էին և զոր Ելպա կղզիին մէջ կրած էր, խնդալով ձայնատար փողը առած և նոյն խկ ինք պատասխանած էր Զէֆիրին. «Կայսեր վիճակը լաւ է», Ո՛վ կը ինդայ այսպէս, պատահարներու հետ ընտանութիւն ունի: Նարուէոն շատ անգամ այսպիսի խնդումներ ունեցած էր Վաթերլոյի նախաճաշիկին ժամանակ.

Նախաճաշելէն ետք քառորդ մը մտածեր էր ամփ միտքով. յետոյ յարդի դէզին վրայ երկու զօ-

րապետ նստեր էին խրաքանչիւրը ձեռքը գրիչ մը և ծունկին վրայ թուղթի թերթ մը ունենալով, և կայսրը բերնով ըստ և անոնք ալ գրած էին պատերազմին կարգադրութիւնը:

Ժամը իննին ֆրանսական բանակը աստիճանաբար շարուելով և հինգ սիւնի բաժնուելով շարժեցաւ և տարածուեցաւ. զօրաբաժինները երկու կարգի բաժնուեցան. հեծելագունդերը թնդանօթներու երկու կողմէն քալել սկսան. առջեւէն երաժիշտները կը նուագէին, թմբուկները կը զարնէին և փողերը կը հնչէին ձայն տալու համար թէ ժամ էր այդ յառաջ քալելու. կայսրը տեսնելով այս զօրաւոր, լայնատարած և ուրախութեամբ համակուած բանակը՝ որ հորիզոնին վրայ սաղաւարտներու, թուրերու և սուխններու ծով մը կը կազմէր, յուզուած և երկու անգամ աղաղակած էր. Սքանչելի՛ է, սքանչելի՛ է:

Ժամը իննէն մինչեւ տասնուկէս բոլոր բանակը, —թէեւ անհաւասալի կը թուի այս—«տեղաւորուած և վեց կարգով շարուած էր վեց Վի պատկերը կազմելով», ինչպէս կ'ըսէ կայսրը: Պատերազմին ճակատը կազմուելէն քանի մը վայրկեան ետքը, և փոթորիկի սկզբնաւորութեան այն խորին լուսթեան մէջ որ ամէնուն վրտյ կը տիրէ Կոււներուն սկսելէն առաջ, կայսրը աեսաւ որ կարգաւ կ'անցնէին տասներկուքնոց թնդանօթներէ բաղկացող երեք մարտկոցները:

Այս մարտկոցները իր հրամանաւը էրլօնի, Ռէյլի և Լըպոյի գումարտակներէն զատուած և սահմանուած էին կոխու սկսելու՝ Մօն Սէն Փանը ոմբակոծելով, ուր նիվէլի և ժընարի ճամբաները զիոոր կը կտրեն. կայսրը այս մարտկոցներուն անցնիլը տեսնելով Հաքսոյին ուսին զարկած էր՝ ըսելով. «Զօրապե՛տ, ահաւասիկ քսանըչորս գեղեցիկ աղջիկ»:

Նաբոլէոն երբ առաջին գումարտակի խրամա-
հատներու բաժնին առջեւէն անցաւ, որոնք Մօն Սէն
Ժանի մէջ ամրանալու և զայն պաշտպանելու պաշ-
տոն ունէին՝ գիւղը առնուելէն ետք, ժպիտով մը
խրախոյս տուած էր անոնց՝ ապահով ըլլալով թէ
յարձակումը յաջող վախճան պիտի ունենար: Այս-
պէս բոլորովին զուարթութեամբ համակուած ժամա-
նակ՝ մարդկային կարեկցութեան խօսք մը միայն
ելած էր բերնէն. տեսնելով թէ իր ձախ կողմը, տեղ
մը ուր այսօր մեծ գերեզման մը կայ, իրենց պատ-
ուական ձիերովը գէղ մը կը կազմէին այն հիանալի
աղերեկ սկսվտիացիները, որոնք մեռած էին, Նա-
բոլէոն ըսած էր «Մե՛ղը»:

Եկտոյ ձի նստելով դէպի Ռոսօմի առջեւի կողմը
գացած և դիտարան ընտրած էր իրեն դալարագեղ և
նեղ լիոնագլուխ մը, որ ժընարէն Պրիւսէլ տանող
ճամբուն աջ կողմը կ'ինայ: Ասիկա պատերազմին
ժամանակ իր ընտրած կայաններուն երկրորդն էր.
Երրորդ կայանը, այն՝ զոր իրիկուան ժամը եօթին
Պէլ Ալիանսի և Հէ Սէնթի մէջտեղ ընտրած էր, ա-
հարկու տեղ մըն էր. բաւական բարձր րլուր մըն է
այն զեռ այսօր կը կենայ և որու ետեւ զառի-
թափի մը վրայ գումարուած էին պահակները:

Այս բլուրին բոլորափը թշնամիին կողմէ զըն-
դակներ կը տեղային և սալարկին քարայատակին
վրայ մինչեւ Նաբոլէոնին քովը կ'ոստոստէին: Պըն-
պակները և ոռւմբերը իր գլուխին վերեւ կը սու-
բէին, ինչպէս սուզեր էին Պրիէնի մէջ: Իր ձիուն
կանգ առած տեղէն որդնահար գնդակներ, թուրի
հին երկաթներ և ածեւ ոռւմբեր գտնուեցան, զոր
ժանդը մաշած էր:

Ասկէ քանի մը տարի առաջ նոյն տեղի հողին
մէջէն վաթսուննոց և զեռ լեցուն ռումբ մը հան-

ուեցաւ, որուն փամփուշտը ռումբին հարթութեամբը
կտրուած էր: Կայսրը այս վերջին կայանը կեցած
ժամանակ, «Ամօ՛թ քեզ, անզգամ, եթէ ատանկ շա-
րունակես, կոնակէդ զարնուելով պիտի մեռնիս», ը-
սած էր Լագոսիթ անուն թշնամի և ահարեկ գիւղա-
ցիի մը որ իր ուղեցոյցն էր և որ հունգարեան ձիա-
ւորի մը համետին կապուած ըլլալով, ամէն անգամ
որ թնդանօթներէ արձակուած երկաթի բեկորներ կը
տեղային, կը դառնար և կը ջանար Նաբոլէոնին ե-
տեւը պահուելու:

Այս տողերը գրողը ինքն անձամբ այն բլուրին
գիւրափշիր զառիթափին վրան հողը փորելով ռումբի
մը պարանոցին քառասունըլեց տարուան ժանգէն
լուծուած մնացորդը գտաւ, ինչպէս նաեւ հին երկա-
թի բեկորներ զոր մատերովը՝ թանթրուենիի ցուպ
մը կտրելու պէս կը կտրէր:

Ամէն մարդ գիտէ որ դաշտերուն այն ալենման
բլրակները որոնք զանազան էջեր ունէին և ուր
Նաբոլէոն և Ռէլինկթըն իրարու հանդիպեցան, ա'լ
այսօր չեն ինչ որ էին 1815 յունիսի 18ին. այս սը-
գալի դաշտէն իրեն յիշատակարան մը կանգնելու հա-
մար պէտք եղածը առնուելով իր իրական փառքը
վերցաւ, և պատմութիւնը շփոթուելով ուր գրտ-
նուիլը չի գիտեր այն դաշտին մէջ: Իր կերպարանը
փոխ եցաւ փառաւորուելու նպատակով:

Ռէլինկթըն երկու տարի ետք Վաթերլօն տես-
նելով՝ գոչեց. «Պատերազմի դաշտ փոխուեր է»:

Այն մէծ հողաբլուրին տեղ որ հիմա վրան առիւծ
մը ունի, հողակոյտ մը կար. հողակոյտը Նիվէլի
ճամբուն կողմէն դարուվար մը ունէր ուրկէ կարելի
էր ելեւէջել, մինչդեռ ժընաբի սալարկին կողմէն
գրեթէ անմատչելի զառիթափ մըն էր, ժընարէն
Պրիւսէլ տանող ճամբուն երկու կողմը երկու մեծ

գերեզման կայ, մին անգլիական, միւսը գերմանական, այս գերեզմաններուն երկու բարձրաւաճակներուն բարձրութեամբն ալ կրնայ չափուիլ այն հողակոյտի զառիթափին բարձրութիւնը:

Ցարանսական գերեզման ամենեւին չկայ: Վաթերլոյի բոլոր գաշտը գերեզման է Ֆրանսայի համար: Հարիւր յիսուն ոտք բարձրութիւն և կէս մղոն շըրջան ունեցող հողաբլուրին համար սայլերով այնքան հող առնուեցաւ Մօն Սէն Ժանի լեռնադաշտէն որ այսօր դիւրամատչելի դարուվար մը եղած է այն լեռնադաշտը, մինչեւ պատերազմին օրը, մանաւանդ Հէ Սէնթի կողմէն գերբուկ և գժուարամատոյց էր այն.

Լեռնադաշտին ստորոտը այնքան ծոռւած էր որ անգլիական թնդանօթները չէին կրնար նշան առնել իրենց ներքեւ և դէպի ձորին մէջ գտնուած ագարակը որ կոխին կեղրոնն էր: 1815 յունիս 18ին անձրեւները եւս աւելի հեղեղատներ կազմեր էին այս գերբուկ դարուվարին վրայ. տիզմը աւելի կը գժուարացնէր ելքը, և անոնք որ կը մագլցէին, միանգամայն տիզմով կը շաղախուէին: Լեռնադաշտին գագաթին երկայնութեամբը խրամ մը կար, հեռուէն դիտող մը անկարելի էր որ նշմարէր զայն:

Բացատրենք թէ ի՞նչ էր այս խրամը: Պրէն լ'Ալէօ Պելժիգայի գիւղ մըն է: Օէն նոյնպէս գիւղ մըն է: Այս գիւղերը՝ որոնց երկուքն ալ կորածեւ տեղերու մէջ պահուած են՝ կը միանան մէկուկէս մղոնի չափ երկայնութիւն ունեցող ճամբով մը: Այս ճամբան կ'անցնի դաշտէ մը որուն երեսը ալեծեւ է, և ակօսի մը պէս շատ անգամ բլուրներու մէջ կը մտնէ և կ'ընկղմի. այս պատճառաւ տեղ տեղ խոռոչ մը մը կ'ըլլայ:

1815ին, ինչպէս նաև հիմա Ժընարի և Նիվէլի

երկու սալարկներուն մէջտեղէն և Մօն Սէն Ժանի լեռնադաշտին գագաթէն կ'անցնէր այն: Սակայն այս ճամբան՝ որ այն ատեն խոռոչ էր՝ հիմա դաշտին հարդութիւնը ունի, վասնզի իր երկու զառիթափները առնուեցան իրը յիշատակարան կանգնուած հողաբլուրին համար:

Պրէն լ'Ալէօյի դրան առջեւ այնչափ նեղ էր ճամբան որ ճամբորդ մը սայլի մը տակ մնալով ճմլուած էր, ինչպէս որ գերեզմաննոցին մէջ կանգնուած քարէ խաչ մըն ալ կը հաստատէ մեր ըսածը՝ մեռնողին անունը տալով որ է «Պարոն Պէրնար Տըպրայ, վաճառական ի Պրիւսէլ», նաև վտանգին թուականը կը յայտնէ որ է «փետր. 1637»:

Այս ճամբուն լեռնադաշտին վրայի մասը այնքան խորունկ էր որ զառիթափին մէկ մասը 1783ին Մաթիօ Նիգէզ անուն գիւղացիի մը վրան փլած և զայն ջախջախած էր, ինչպէս ուրիշ քարէ խաչ մըն ալ կը հաստատէ այս դէպքը. այս խաչին վերի մասը երկիրը հերկուելու առթիւ աներեւոյթ եղած է:

Այս խորունկ ճամբան, որուն էութեան նշան մը չէր երեւար հեռուէն և որ Մօն Սէն Ժանի գագաթին քովէն կ'անցնէր, այս խորունկ ճամբան, կ'ըսենք, որ զառիթափին կատարը խրամ, և հողերուն ներքեւ ծածկուած հետք մըն էր, պատերազմի օրը աներեւոյթ, այսինքն սոսկալի էր:

Գ Լ Ա Խ Ի Ը

ԿԱՅՍԹ ՈՒՂԵՑՈՅ ԼԱԴՈՍԹԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԸ Կ'ՅՆՔ

Ինչպէս ըսինք, Վաթերլոյի պատերազմին օրը
առաւօտուն նարոլէոն գոհ էր:

Իրաւունք ունէր գոհ ըլլալու. հաստատեցինք
արդէն թէ իրօք զարմանալի էր պատերազմին կար-
գաղրութիւնը զոր ինք խորհած էր:

Ինչպէս գիտենք, պատերազմը անգամ մը սկսե-
լէն ետք յանկարծական փոփոխութիւններ տեղի ունե-
ցան. Ուկօմօն դիմադրեց, Հէ Սէնթ դիմացաւ, Պո-
տիւէն մեռաւ, Ֆօյ վիրաւոր ինկաւ, անակնկալ պատ
մը երեւան ելաւ որու առջեւ Սօյի հեծելագունդը
խորտակուած էր: Կիյլմինօ աղետալի անխոնհմու-
թիւն մը ըրաւ ոչ փլուզիչ հրանօթ և ոչ ալ վառոդ
ունենալով. մարտկոցները ցեխին մէջ մնացին:

Ըբսպրիծ խոր ճամբու մը մէջ տասնըհինգ թքն-
դանօթ տապալեց, որոնք պահնորդ ուղեկից չունէին,
ոռումբերը մինչեւ անգլիական զօրաց շարքին վրայ
տեղացին առանց մեծ գործ մը տեսնելու, անձրեւէն
թթջուած հողին մէջ մխուելով և տղմային հրալեռ-
ներ կազմելէ ի զատ հետեւութիւն չունենալով, այն-
պէս որ ոռումբերը ցեխ կը ցայտեցնէին միայն: Բիրէն
պարապ տեղը Պրէն լ'Ալէօյի վրայ ցոյց ըրաւ. իր
բոլոր ձիւորները որոնք տասնըհինգ վաշտ էին՝

գրեթէ ջնջուեցան. անգլիական բանակին աջ թեւը
պէտք եղածին չափ չնեղուեցաւ, ձախ թեւը լաւ յար-
ձակում չկրեց. Նէյ զարմանալի դիւրիմացութեամբ մը
առաջին գումարտակին չորս բաժինները փոխանակ
աստիճան աստիճան բաժնելու ամէնը մէկ տեղ գու-
մարեց, քսանը եօթը դաս զինուորներ խիտ առ խիտ
միանալով և երկու հարիւր մարզէ բաղկացող ճա-
կատներ կազմուելով թշնամիին ոռումբերուն յանձ-
նուեցան և սոսկալի ջարդ կերան գնդակներէն. յար-
ձակելու համար սիւներ կազմող զօրաց միութիւնը
խզուեցաւ, մատկոց մը յանկարծ երեւան ելնելով ա-
նոնց կուշտը ոմբակոծեց. Պուրդուա, Տօնշըլո և Տիւ-
րիւթ վտանգուեցան, Գիօ ետ մղուեցաւ, տեղակալ
Վիէօ, որ բազմարուեստեան դպրոցէն ելած Հերքիւ-
լէս մըն էր, վիրաւորուեցաւ երբ տապարով Հէ Սէն-
թի գուռը կը խորակէր առանց հոգ ընելու անգ-
մական պատնէշէն արձակուած ոռումբերը. այս պատ-
նէշը Ժընարէն Պրիւսէլ տանող ճամբուն անկիւնը
գոցած էր:

Մարգօնեէի բաժինը հետեւակ և ձիւոր զօրքէ
պաշարուելով՝ ցորեններուն մէջ Կէսթի և Բագի հը-
րացաններէն և Բօնսըմպիյի սուրեկէն ջարդուեցաւ և
կոտրեցաւ, և իր մարտկոցի եօթը թնդանօթներն ալ
բեւեռացան. Սաքս Վէյմարի իշխանը Տէրլօն կոմսին
յարձակումները վանելով Ֆրիշմօն և Սմօհէնը բռնեց
և պահեց:

105րդ և 45րդ գունդերուն գրօշակները առնուե-
ցան, Կրուշի ուշացաւ, հազար հինգ հարիւր հոգի մէկ
ժամէ աւելի նուազ ժամանակի մը մէջ Ռւկօմօնի
մրգաստանին մէջ մեռան, հազար ութ հարիւր հոգի
ալ նոյնպէս քանի մը քառորդի մէջ Հէ Սէնթի բո-
լորտիքը տապակեցան և մեռան:

Առոնք են ահա այն մրրկալի դէպքերը, որոնք

պատերազմի իրը մրրկալի ամսեր Նաբոլէոնին առջեւէն անցան՝ հաղիս հազ անոր նայուածքը իւովելով, բայց առանց տրտմեցնելու անոր կայսերական դէմքը որ վստահութեամբ համակուած էր:

Նաբոլէոն սովորութիւն ըրած էր առանց շարժելու հայիլ պատերազմին, մասնաւոր կէտերը թիւառ թիւ գումարելու կսկիծը չէր զգար, թիւերուն մէծ կարեւորութիւն չէր տար, իր ուղածն էր ամբողջ գումարը, որ է Յաղթութիւն, սկիզբներուն շեղումէն չէր վրդովեր, վասն զի կը կարծէր թէ ինք պիտի ըլլար վախճանին տէրը, ինքզինքը խնդիրէն դուրս ենթագրելով համբերել գիտէր, և ճակատագրին հետ իրը անոր հաւասարակիցը կը վարուէր: Կարծես թէ բախտին կ'ըսէր. Զես համարձակիր:

Նաբոլէոն կիսովին լոյս և կիսովին մութ ըլլալով, կը զգար թէ բարութեան մէջ պաշտպանութիւն և չարութեան մէջ թոյլտուսութիւն կը գտնէ. Նաբոլէոն գիտէր, կամ այնպէս կը կարծէր թէ դէպքերը իր ընթացքը չտեսնել կը ձեւացնէին. կրնայ անգամ ըսուիլ թէ իրեն յանցակիցներն էին անոնք, և այսպիսի յանցակից մը ունենալը հին ժամանակի մարդերու պէս անվիրելի է:

Այլ սակայն մարդ երբ իր ետեւը Պերէզինա, Լէյբուիք եւ Ֆօնդէնէպլո կ'ունենայ, կարծես թէ ներբելի է չլստահիլ վաթերլոյին:

Երկնից վերեւը յօնքերու խորհրդաւոր պաստում մը կը տեսնուի:

Երբ Ռէլինկթըն ետ քաշուեցաւ, Նաբոլէոն սարսուռ մը զգաց: Տեսաւ որ զօրքերը յանկարծ Մօն Սէն Ժանի լեռնադաշտին վրայէն հեռացան եւ անդիմական բանակին ճակատը աներեւութացաւ: Անդիմացիները նորէն մէկտեղ կը ժողովուէին, բայց խոյս կուտային:

Կայսրը ձիուն ասպասաններուն վրայ կանգնեցաւ կէս մը: Աչքերուն մէջ յաղթութեան փայլակը երեւցաւ:

Ռէլինկթըն Սուանիի անտառին մէջ փակուելով և կործանելով Անգլիան վերջնական կերպով ֆրանսայէն տապալուած կ'ըլլար. Գրէսիի, Բուաթիէի, Մալբուագէի և Բամիլյիի վրէժը առնուած կ'ըլլար: Մարէնկոյի մարդը Ազէնգուրը(*) կը ջնջէր:

Այն ատեն Նաբոլէոն՝ մտածելով բախտին յանկարծական և ահեղ փոփոխումին վրայ, ակնոցովը վերջին անգամ մըն ալ դիմեց պատերազմի դաշտին ամէն կողմը: Իր պահակները ետեւը կեցած և իրենց զէնքը վար առած՝ կրօնական երկիւզածութեամբ մը անոր կը նայէին վարէն:

Կայսրը կը մտածէր. դարուվերները կը քննէր, դարուվարները կը նշանակէր, ծառերու խուրձը, հածարներու ածուն և արահետը կը զննէր ուշագիր. Կարծես թէ ամէն մէկ կոխւը կը համրէր:

Անշարժ կերպով մը երկու սալարկներուն վրայ կանգնած անգլիական պատնէններուն նայեցաւ, որոնք ծառերու երկու ընդարձակ կոյտեր էին. մին Ժընարի սալարկին պատնէշը՝ որ Հէ-Սէնթի վերեւն էր և երկու թնդանօթ ունէր. Անգլիացւոց բոլոր թնդանօթներէն այն երկուքը միայն դէպի պատերազմի զաշտին մէջտեղ կը նայէին, և միւսն ալ Նիկոլի սալարկին պատնէշն էր ուր Շասէյի հեծերագունդին հոլանտական սուխնները կը փողփողէին: Այս Նիվէլի սալարկին վրայ շնուռած պատնէշին քով Աէն Նիգոլայի հին մատուոը տեսաւ որ ճերմակ զոյ-

(*) Ազէնգուր, Բատցալէի գիւղերէն մին եր, ուր Թամաշայի մէծ ջարդ կերած եւ յաղրաւած են Անգլիացիներէն 1415ին:

նով ներկուած է և որ դէպի Պրէն լ'Ալէօ տանող
կարճ ճամբռոն անկիւնին քովն է :

Կայսրը ծոեցաւ և կէս ձայնով բան մը հարցուց
ուղեցոյց Լազոսթին, Թւղեցոյցը ի նշան բացասու-
թեան գլուխը շարժեց. հաւանականաբար նենգալի
էր այս անբարբառ պատասխանը :

Կայսրը կանգնեցաւ և ամփոփ մտքով մտա-
ծեց :

Ուէլինկթըն նահանջած էր :

Ա՛լ կը մնար անդամ մը եւս յարձակիլ, եւ բոլո-
րովին կործանել Անգլիացիները :

Նաբոլէոն յանկարծ ետեւը դառնալով արագըն-
թաց սուրհանդակ մը դրկեց Բարիզ՝ յաղթութիւն ա-
ւետելու համար :

Նաբոլէոն այն հանճարներէն մին էր, որոնցմէ
շանթ կ'արձակուի :

Դասած էր արդ իր շանթը :

Հրաման տուաւ Միլոյի զրահակիրներուն որ
Փօն Սէն Ժանի լեռնադաշտին տիրեն :

ի թի խ թ.

ԱՆԱԿԻԿԱԼԻ

Երեք հազար հինգ հարիւր հոգի էին այն զրա-
հակիրները, և մղոնի մը քառորդին տարածութեամբ
ճակատ մը կը կազմէին, Հակայանման ձիերու վրայ
նստած տիտանեան մարդեր էին անոնք : Քսանըվեց
վաշտ էին, և իրենց ետեւէն ձեռնտու ունէին Լը-
ֆէպրը Տէնուէթի բաժինը, հարիւր վեց ձիաւոր ըն-
տիր թիկնապահները, պահակներու որսորդները ու-
րոնք հազարհարիւր իննուունըեօթ հոգի էին, սաեւ
պահակներու նիզակաւորները որ ութը հարիւր ութ-
սուն նիզակ էին : Անբարչ սաղաւարտ և թիթեղաձեւ
երկաթէ զրահ դրուած էին, և իւրաքանչիւրը եր-
կայն սուսեր և թամբի խորշերուն մէջ ատրճանակ-
ներ ունէր :

Առտուն բոլոր բանակը հիացած էր անոնց վրայ,
երբ ժամը իննին, մինչզեռ փողերը կը հնչէին և
բոլոր երաժիշտները «Հոկենք կայսրութեան փրկու-
թեան» երգը կը նուազէին, անոնք թանձրախիտ
սիւն մը կազմելով, և մարտկոցներէն մին իրենց մէկ
կուշտը՝ միւսն ալ իրենց մէջտեղը ունենալով, եկած,
Ժընաբի սալարկին և Ֆըրիշմօնի մէջ երկու կարգի
բաժնուելով տարածուած, և պատերազմելու համար
տեղաւորուած էին այն երկրորդ զօրաւոր կարգին

ԹՇՈՒԱՌՆԵՐ (Դ. Հ.)



2

3857-76

մէջ զոր Նաբոլէսն այնքան հմտապէս կազմած էր և որ՝ իր ձախ կողմին ծայրը Քէլլէրմանի զրահակիրները՝ և աջ կողմի ծայրն ալ Միլոյի զրահակիրները ունենալով կարծես թէ երկու երկաթեայ թեւ ունէր:

Կայսեր հրամանը Միլոյի զրահակիրներուն տառաւ Պէրնար որ Նաբոլէսնի աջակիցն էր: Նէյ սուրը քաշեց և առջեւ անցաւ: Զիւռորաց ահագին վաշտերը սկսան դզրդումով շարժիլ:

Այն ատեն զարհուրելի տեսարան մը տեսնուեցաւ:

Այս ամէն ձիաւորները իրենց սուրերը քաշելով, գրօշակ պարզելով և փողեր հնչեցնելով զատ զատ սիւներ կազմեցին, և միւնոյն շարժումով և մէկ մարդու պէս Պէլ Ալիանսի բլուրէն վար իջան՝ պատ մը ծակող պղնձեայ մեքենայի մը պէս ճշգութեամբ յառաջանալով, ընկզմեցան գէպի այն սոսկալի խորը ուր արգէն անթիւ մարդ ինկած էր, հոն մուխէն պաշարուելով աներեւոյթ եղան, յետոյ այս մթապատ տեղէն ելնելով ձորին միւս կողմը երեւցան՝ առանց խանգարելու իրենց հոծութիւնը, և իրենց վրայ տեղացող բիւրաւոր ոռոմբերուն մէջէն սրարշաւ յաւաշանալով սկսան Մօն Սէն Ժանի տղմայինն սոսկալի առջանալով սկսան Մօն Սէն Ժանի վեր ելնել: Ծանր, սպառնալի և անզարիթափէն վեր ելնէին. Ժամանակ առ ժամանակ խոռով կերպով կ'ելնէին. Ժամանակ առ ժամանակ երբ հրացանները և թնդանօթները նորէն լեցուելու երբ հրացանները և թնդանօթները նորէն լեցուելու ժիշտամար գոռալէ կը դազրէին, այն տիտաննեան ձիերուն ոտքերուն գիրտուքը կը լսուէր: Երկու բաժինն էին և երկու սիւն կը կազմէին. Վաթիէյի բաժինն էին և կողմը, իսկ Տըլօրի բաժինը ձախ կողմն էր: Հետաջ կողմը, իսկ Տըլօրի բաժինը ձախ կողմն էր: Հետէն տեսնողը կը կարծէր թէ դէպի լիռնադաշտին գագաթը երկու ահագին պողպատեայ օձ երկնցած

էր: Ահա այսպէս անցան անոնք պատերազմին մէջէն, անցք մը որ կարծես սքանչելիք մըն էր:

Այսպիսի բան մը տակաւին տեսնուած չէր այն ձիաւոր մարտիկներու վաշտերէն հոգ որոնք Մոսքուայի մեծ բերգը առին: Միւրա կը պակսէր, բայց իր տեղ Նէյ կար: Կարծես թէ այս ձիաւորներու բազմութիւնը հրէշ մը եղած էր և մէկ հոգի ունէր միայն: Մէն մի վաշտ կը տատանէր և սորիսպաթի (ըխտարօթ) օղակի մը պէս կ'ուոէր: Այս և այն կողմէն պատառուած յայնածաւալ մուխի մը մէջէն կը նշմարուէին: Սազաւարտները, աղաղակները, սուս սերները իրարու կը խառնուէին, ձիերու գաւակները թնդանօթներուն ձայնէն և փողերուն եղանակէն մըրկարար կը ցայտէին, կանոնաւոր և սոսկալի աղմուկ կը կազմէին: և անոնց վրայի զրահները կը նշմարուէին հիգրային վրայ փալիլով թիփերուն պէս:

Այս վիպային իրերը կարծես թէ ուրիշ ժամանակներու կը վերաբերին. անշուշտ այս երեւոյթին նման բան մը կ'երեւար որիէական հին վիպատնութեանց մէջ, որոնք մարգերակարները, հին ձիամարզերը կը նկարագրեն, այսինքն այն մարգաղէմ և և ձիալանջ տիտանները որոնք գէպի Ոլիմպոս արշաւեցին, և որոնք սոսկալի, անվիրելի և վսեմ, այսինքն աստուածներ և գագաններ էին:

Թուական զարմանալի համարիպութեամբ մը այս քսանեւվեց վաշտ ձիաւորաց գէմ պիտի կսուէին ձիգ քսանեւվեց վաշտ հետեւակազօրք:

Անգլիական հետեւակները, տասներեք զումարտակ կազմելով՝ որուն ամէն մէկը երկու վաշտէ կը բաղկանար՝ երկու կարգով շարուած էին՝ եօթը գումարամակը առօջին և վեց գամարտակն առ երկրորդ կարգը կազմելով, և իւրաքանչիւր զինուոր հրացա-

նին բունը ուսը դրած, դէմը ելնողը գնդամահ գետինը գլորելու պատրաստ, ամէնքն ալ հանդարութէն, անմոռւնչ և անշարժ կը սպասէին լեռնադաշտին գագաթին ետեւը և թագուն մարտկոցի մը պաշտպանութեան ներքեւ :

Զէին աեսներ զրահակիրները. զրահակիրներն ալ զանոնք չէին տեսներ. անգլիական վաշտերը այս մարդերու մակընթացութեան բարձրանալը կը լսէին: Կը լսէին երեք հազար ձիերու ձայնը որ հետզհետէ կը շատնար, արշաւասոյր յառաջացող սմբակներուն փոփոխակի և համաչափական հարուածը, զրահներուն ձնչումը, սուսերներուն շառաչիւնը եւ վայրենական մեծ շունչի մը նման հնչիւն մը: Սոսկալի լոռութիւն մը տիրեց նախ, յետոյ յանկարծ գագաթին վրայ թեւերու երկայն շարք մը երեւցաւ, որսնք վեր ելուով սուսերներ կը շողացնէին, եւ ահա «կեցցէ՛ կայսրը» աղաղակեցին միահամուռ սաղաւարտները, փողերը ու դրօշակները, եւ երեք հազար ձիաւորներ որոնք աղերեկ պեխեր ունէին: Այս ամէն ձիաւորները լեռնադաշտին վրայ եկան տարածուեցան. կարծես թէ երկրաշարժ մըն էր եկողը:

Յանկարծ զրահակիրներուն սիւնին առջեւի ձիերը զարհուրելի աղմուկով մը կանգնեցան Անգլիացւոց ձախ կողմը որ մեր աջ կողմն էր. ի՞նչ աղետալի բան: Զրահակիրները անգլիական գումարտակները եւ սմբածիգները ջարդելու, կործանելու համար անզուսպ արիութեամբ եւ սանձարձակ ընթացքով յառաջանաւով երբ գագաթին ամենէն բարձր տեղը հասան, իսկենց եւ Անգլիացւոց մէջ խրամ մը, փոս մը նշմարեր էին: Օհէնի խորունի ճամբան էր այս խրամը:

Ահարկու եղաւ այն վայրկեանը ու յանկարծ եւ բեւան ելաւ այդ հեղեղատք, որ մերուստ ի վար եւ բաց կը կենար ձիերուն ոտքերուն ներքեւ եւ որուն

երկու գարուվարները երեք կանգունի չափ բարձր էին: Առաջին կարգը երկրորդէն եւ երկրորդը երրորդէն մղուելով հեղեղատին մէջ տապալեցաւ. ձիերը կը կանգնէին, ետ ետ կը նետուէին, գաւակի վրայ գետինը կ'իյնային, իրենց չորս ոտքը օդին մէջ կը սպրդէին՝ ձիաւորները կոփկրտելով, ճգմելով եւ տապալելով. նահանջելը անհնարին էր. զրահակիրներու ամբողջ սիւնը ոռումբ մըն էր ալ. Անգլիացիները խորտակելու համար ստացուած ոյժէն ֆրանսացիները խորտակուեցան. անզուքելի հեղեղատը լեցուելով միայն կրնար նուածուիլ. ձիաւորները ու ձիերը խառն ի խուռն հեղեղատը գահավիժեցան, զիրար փշրեցին եւ այն վհին մէջ ամէնը մէկ խմորուեցան, եւ երբ այս փոսը կենդանի մարդերով լեցուեցաւ. մացորդ ձիաւորները վրայէն քալեցին եւ անցան: Տիպուայի գունդին գրեթէ մէկ երկրորդը այս անդունդը գահավիժեցաւ:

Այս եղաւ պարտութեան սկիզբը:

Տեղական աւանդութիւնն մը՝ անշուշտ չափազմանցութեամբ՝ կ'ըսէ թէ Օհէնի խորունկ ճամբառն մէջ երկու հազար ձի և հազարհինգհարիւր մարդ թաղուեցան: Հաւանական է թէ այս թիւին մէջն են նաև այն դիակները որոնք այս հեղեղատը նետուեցան պատերազմին երկրորդ օրը:

Նարուէն Միլոյի զրահակիրներուն այս յարձակումը հրամայելէն առաջ գետինը զննած, բայց չէր կրցած տեսնել այս խորունկ ճամբառն, որ լեռնադաշտին մակերեւոյթին վրայ և ոչ իսկ փոթ մը կը կազմէր: Սակայն երբ նշմարած էր պղտիկ և սպիտակ մատուրը որ այն ճամբառն գէպի նիվէլի սալարկը գարձող անկիւնը ցոյց կուտայ, ուշաբերեր էր և ենթագրելով թէ կրնայ հոն արգելք մը երեւան ելնել, ուղեցոյց լագութին հարցում ըրած էր: Ուղեցոյցը

գլուխովը բացասական շարժում մը ըրած էր: Կրնայ ըստուիլ թէ գիւղացիի մը այս շարժումն հետեւցաւ Նարոլէոնին աղետալի պարտութիւնը:

Ուրիշ աղետալի գիւղուածներ ալ պիտի պատահէին:

Նարոլէոնին այս պատերազմին մէջ յաղթելը միթէ^o հնարին էր:

Ո՛չ, կը պատասխանենք մենք: Ինչո՞ւ. միթէ^o Ուէլինկթընի(<*) պատճառաւ. միթէ^o Պլիւխէրի(<*) պատճառաւ:

Ո՛չ, այլ Աստուծոյ պատճառաւ:

Տասնըիններորդ դարու օրէնքը ա՛լ չէր կրնար ներել որ Պօնաբարդ Վաթերլոյի մէջ յաղթէ: Դէպքերու ուրիշ շարք մը կը պատրաստուէր, որուն մէջ Նարոլէոն ա՛լ տեղ չունէր: Երկար ժամանակէ ի վեր իմացուած էր թէ ա՛լ պատահարները հաշտ աչքով չէին նայեր անոր:

Այս ահագին մարդուն անկման ա՛լ ժամանակը եկած էր:

Մարդկային ձակատագրին վրայ կշռող այս մարդուն ձայրայեղ ծանրութեան պատճառաւ հաւասարակշռութիւնը կը խանգարուէր:

(*) Անգլիական բանակին սպարապես: Սպանիոյ մէջ Թալավէրայի պատերազմը մղեց 1809ին ժօղէ^o բազմաւորին և Վիզրոր մարէսալին գէմ: 1812ին Սարակուք յարձակումով առա Ֆրանսացիներէն. նոյն տարին Սալամանքի պատերազմին մէջ Ֆրանսացիներուն յաղրեց. 1813ին Ֆրանսացիները Սպանիայէն մինչև Վիզրորիա հօց և յաղրեց:

(**) Բրուսիական բանակներու սպարապես: Մէլլէն-պուրկի Ռուրօֆ բաղադին մէջ ծնած է:

Այս անհատը միայն ինքը աւելի շատ էր քան թէ բոլոր տիեզերքին մարդկային կենդանութեան յորդառատ արիւններուն այսպէս միայն գլուխի մը մէջ ամփոփուիլը, աշխարհիս միայն դէպի մէկ մարդու ուղեղը վերանալը կրնար քաղաքակըրթութեան համար մահառիթ ըլլալ, եթէ տեւէր: Եկած էր ժամանակը ուր պէտք էր որ ա՛լ խորհէր գերագոյն և անապականելի արդարութիւնը: Հաւասական է որ կը գանգատէին այն սկիզբները ու տարբերը, որոնցմէ կախում ունին բարոյական աշխարհական չնչպէս նաև նիւթական աշխարհս կառավարող ձգողական կանոնաւոր օրէնքները:

Ծխող արիւնը, դիակներով լի գերեզմաննոցները, լացող մայրերը ահարկու ամբաստանութիւններ են: Երբ երկիրս աւելորդ բեռի մը ներքեւ կը տառապի, մթութեան մէջէն գաղտնի հառաջումներ կ'ելնեն, զոր անդունդը կը լոէ:

Նարոլէոն անսահմանութեան առջեւ ամբաստանուած, և իր անկումը վճռուած էր:

Նարոլէոն կը նեղէր զԱստուած:

Վաթերլօն ամեններին պատերազմ մը չէ, տիեզերաց կերպարանափոխութիւնն է այն:

Գ լ Ռ ի Խ Փ .

ՄՅՆ ՍԵՆ ԺԱՆԻ ԼԵՇՆԱԴԱՇՑԸ

Հեղեղատին հետ միանգամայն երեւան ելած էր
անգլիական մարտկոցը :

Վաթսուն թնդանօթ և տասներեք գումարտակները մօտէն կրակ և ոռւմք տեղացին զրահակիրներուն վրայ : Տըլօր քաջասիրտ գորապետը անգլիական մարտկոցին ուղմական բարեւը տուաւ :

Անգլիական բոլոր շարժուն թնդանօթները արշաւակի եկած և գումարտակներուն մէջ մտած էին : Զրահակիրները և ոչ իսկ պահ մը սպասեցին : Խորունկ ճամբէն մեծ կորուստ կրած բայց վհատած էին : Ասոնք այնպիսի մարդեր էին որոնք երբ թիւով կը նուազին, սիրտով կ'ածին :

Միայն Վաթիէի սիւնաբաժինը կորուստ կրած էր այն աղետքէն, իսկ Տըլօրի սիւնաբաժինը անվաս հասած էր, վասն զի նէյ՝ կարծես դարանը նախազգալով և ձախ կողմը միտելով յառաջացած էր :

Զրահակիրները անգլիական գումարտակներուն վրայ խուժելով յարձակեցան :

Յարձակեցան անհնարին արագութեամբ, սանձարձակ, թուր ի բերան և հրացանակ ի ձեռին :

Պատերազմներու մէջ կան վայրկեաններ ուր սիր-

ուր այն աստիճան կը կարծրէ մարդո որ մինչեւ անգամ զինուորները արձանի կը փոխուին և մարմինները կրանիթ կ'ըլլան : Անգլիական վաշտերը անհնարին կերպով զարնուեցան, բայց և այնպէս անխախտ մնացին :

Այն ատեն կոիւը ահեղ կերպարանք մը տուաւ : Զրահակիրները անգլիական գումարտակներուն բոլորին վրայ յարձակեցան : Մոլեգնաբար յուզուող յորձանքէ մը պաշարուեցան բրիտանական հետեւակները : Այս անհոգ զինուորները անզգայաբար իրենց տեղէն չշարժեցան :

Առաջին կարգը ծունկը գետինը գրած սուիններով կ'ընդունէր զրահակիրները, երկրորդ կարգն ալ հրացանի կը բռնէր զանոնք . երկրորդ կարգին ետեւն ալ գնդաձիգները թնդանօթները կը լեզնէին . գումարտակին ճակատը կը բացուէր, կը թողուր որ ուժբային հրատարակ մը անցնի, և յետոյ նորէն կը գոցուէր : Զրահակիրները փոխադարձաբար կը ջախջախէին զանոնք : Իրենց հսկայաձեւ ձիերը կը կանգնէին անգլիական զօրաց շարքերուն վրայէն կ'անցնէին, սուիններուն վրայէն կ'ոստոստէին և հսկայաբար այն չորս կենդանի պատերուն մէջտեղը կ'իշնային :

Գունտերը զրահակիրներուն վաշտերը ձեղքելով կ'անցնէին, զրահակիրներն ալ գումարտակներուն վրայ խրամաներ կը բանային : Մարդերու շարքերը ձիերուն ներքեւ կոխկրտուելով անսերեւոյթ կ'ըլլային : Սուինները այս յուշկապարիկներուն փորերը կը միտւէին : Ասկէ հետեւած է վերքի այն տձեւութիւնը որ գուցէ ուրիշ կոիւներու մէջ տեսնուած է :

Գումարտակները այս կատաղի ձիաւորներէն կըրծուելով կը նեղնային առանց վայթելու : Անսպառելի

էին անոնց ոռւմբերը որոնք յարձակողներուն մէջ կը պայթէին։ Այս կոխւին կերպարանքը հրէշային էր։ Այն գումարաակները չէ թէ վաշտեր այլ հրալեսի խառնարաններ էին։ զրահակիրներն ալ չէ թէ ձիւորներ այլ փոթորիկ մըն էին։ Մէն մի գումարտակ հրաբուխ մըն էր որուն վրայ կը յարձակէր մըրիածին ամայ մը։ Լավան շանթին հետ կը պատերազմէր։

Աջակողմնան ծայրի գումարտակը՝ որ նպաստաւոր զիրք չունենալուն համար ամէն գումարտակներէն աւելի վտանգի ենթարկուած էր՝ առաջին անգամ զարնուելուն գրեթէ բոլորովին հետաջինջ եղաւ։ Հայլանտըրներու (սկզբական զօրագունդ) ԴՅրդ գունդով կը բազկանար այն։ Մէջտեղը կենալով հովուատիկ հնչեցնողը՝ մինչզեռ իր բոլորտիքը ամէն մարդ կը ջարդուէր՝ խորին անուշադրութեամբ կը համակէր իր տրտմալի նայուածքը որուն վրայ անտառներու և լիճերու շուքը կը ցոլանար, և թըմբուկի մը վրայ նստած, իր սկզբական հովուատիկն ալ թեւին տակ առած՝ լեռնային եղանակներ կը նուագէր։

Այս Սկովտիացիները Պէն Լօթիանը յիշելով կը մեռնէին՝ Արգոսը յիշող Յոյներուն պէս։ Զրահաւորի մը թուրը հովուատիկը և զայն բռնող թեւը կտրեց, և երդը գաղրեցուց՝ երգիչը մեռցնելով։

Զրահակիրները որոնք համեմատաբար սակաւաթիւ, նաև հեղեղատին աղետալի դէպքէն նուազերէին, գրեթէ բոլոր անգլիական բանակին առջեւը կը գտնուէին, բայց կը բազմապատկուէին, վասնզի ամէն մէկը տասը մարդ կ'արդէր։ Սակայն քանի մը հանովրեան վաշտեր ետ քաշուեցան, Ուէլինկթըն տեսաւ անոնց ընկրկումը, և որոշեց դիմել իր ձիւորներուն։

Եթէ Նարուէոն ալ նոյն պահուն իր հետեւակ զօրաց դիմէր, յազմութիւնը վաստկած Կ'ըլլար Բայց մոոցաւ, և այս մոոացումը եղաւ իր աղետաւոր մեծ սխալը։

Զրահակիրները մինչդեռ կը յարձակէին, յանկարծ զգացին թէ իրենց վրայ ալ յարձակում մը կը սկսէր։ Իրօք անգլիական ձիւորները անոնց ետեւն էին։ Առջեւէն գումարտակները, ետեւէն ալ Սըմբրութի ձեռնտու Կ'ըլլար աջ կողմէն Տօրնպէրկ՝ զերմանական թեթեւազէն ձիւորներուն հետ, ձախ կողմէն Թրիբ՝ գարապինակիր Պելժիգացիներուն հետ։ հետեւակները ու ձիւորները կուշէն և գլուխէն, առջեւէն և ետեւէն յարձակեցան զրահակիրներուն վրայ որոնք պարտաւորեցան ամէն կողմէն ալ կը ուելով դիմակալիւ։ Միթէ անոնց հոգն էր այսպիսի յարձակում մը։ մրրիկ մըն էին, և անմեկնելի քաջութեամբ պատերազմեցան։

Անոնց ետեւն էր նաև անգլիական մարտկոցը որ միշտ կը զոռար, վասնզի մարտկոց մը միայն կրնար այս մարդերը ետեւէն վիրաւորել։ Վաթերլոյի միւզէին մէջն է անոնց զրահներէն մին զոր գնդակ մը ձախ ուսոսկրին կողմէն ծակած է։

Այսպիսի Ֆրանսացիներու համար այսպիսի Անգլիացիներ պէտք էր։

Ա՛լ կոխւը կոխւ մը ըլլալէ գաղրեցաւ և եղաւ մթութիւն մը, կատաղութիւն մը, սրտերու և քաջութիւններու անեղատեսիլ բարկութիւն մը, փալփրլուն սուրերու սոսկալի փոթորիկ մը։ Մէկ բոպէի մէջ հազար չորս հարիւր վիշապազօրաց վեց հարիւրը ինկաւ մեռնելով կամ վիրաւորուելով։ մեռնելով ինկաւ նաև Ֆիլէր, որ անոնց տեղակալ գնդապետն էր։ Նէյ՝ Լըֆէպրը Տէնուէթի նիզակաւորներուն և որսորդներուն հետ վազեց եկաւ։

Մօն Սէն Ժանի լեռնազաշը առնուեցաւ, կըր-
կին առնուեցաւ, նորէն առնուեցաւ: Զրահակիրները
ձիւորներուն թոյլ կուտային հետեւակներուն վրայ
յարձակելու համար, կամ լաւ եւս է ըսել, այս ահա-
գին ամրոխը իրարու հետ կը կապուէր՝ առանց մին
միւսը թողլու: Գումարտակները շարունակ կը դի-
մանային: Տասներկու յարձակում եղաւ: Նէյին ներ-
քեւ չորս ձի մեռաւ: Զրահակիրներուն կէսը լեռնա-
զաշին վրայ մնաց: Երկու ժամ տեւեց այս կոխը
որ մեծապէս խախտեց անդլիական բանակը: Անշուշտ
զրահակիրները պիտի կրնային բանակին կեդրոնը
տապալի և յաղթութիւնը որոշել եթէ Օհէնի ճամ-
բուն աղետքէն նուազած ըլլար իրենց թիւը: Ուէ-
լինկթըն որ չորսին երեք յաղթուած էր, գիւցազ-
նաբար կը զարմանար և «սքանչելի՛ է», կ'ըսէր կա-
մաց մը:

Զրահակիրները տասներեք գումարտակներուն
վեցը բնաջինջ ըրին, վաթսուն թնգանօթ առին կամ
բեւենեցին, և անդլիական գունդերէն ալ վեց դրօ-
շակ առին. պահակներէն երեք զրահակիր և երեք
որսորդ այս դրօշակները տարին կայսեր մատուցին
որ Պէլ Ալիանսի ագարակին առջեւն էր:

Ուէլինկթընի վիճակը յոսի էր: Այս տարօրինակ
պատերազմը կարծես մենամարտ մըն էր երկու կա-
տաղի վիրաւորներու մէջ, որոնց ամէն մէկը կոռւե-
լով և միշտ դիմագրելով իր բոլոր արիւնը կը թափէ:
Երկուքէն ո՞րը առաջ պիտի իյնայ:

Լեռնազաշին կոխը կը շարունակուէր:

Մինչեւ ո՞ւր գացին զրահակիրները. ոչ ոք կըր-
նայ գիտնալ: Մտուգուած է սակայն թէ պատերազ-
մին հետեւեալ օրը զրահակիր մը և իր ձին մեռած
գտնուեցան կառքերու կշողցին բառնալիին տախտա-
կին վրայ, Մօն Սէն Ժանի ճիշդ այն տեղը ուր նի-

վէլի, ժընաբի, Հիւլբի և Պրիւսէլի ճամբաները իրա-
րու կը հանդիպին և դիրար կը կտրեն: Այս ձիւորը
անգլիական կարգերը ծեղքելով անցած էր: Դեռ Մօն
Սէն Ժանի մէջ կ'ապրի այս դիակը վերցնող մարդե-
րէն մին, որու անունն է Տըհազ: Այն ժամանակ
տասնըռութ տարեկան էր այս մարդը:

Ուէլինկթըն ընկրկիլ կը զզար: Տաղնապալի
ժամը կը մօտենար:

Զրահակիրներուն յարձակումը յաջողած չէր,
վասնզի տապալած չէին թշնամիին բանակին կեդրո-
նը: Ամէն մարդ լեռնազաշին տիրած ըլլալով ոչ ոք
տիրած էր, և ի վերջոյ անոր մեծագոյն մասը անգ-
լիական բանակին ձեռքը կը մնար: Ուէլինկթընի
ձեռքն էին դիւզը և դաշտավայրին ամենէն բարձր
կողմը: Նէյի ձեռքն էին միայն գագաթը և դարու-
վարը: Երկու կողմն ալ կարծես թէ արմատ ձգած էր
այս աղետալի գետնին վրայ:

Բայց Անգլիացւոց տկարութիւնը անդարձանելի
կ'երեւար: Այս բանակէն սոսկալի արիւն վազած էր:
Քէմթ որ աջ թեւն էր, ձեռնտու զօրք կ'ուղէր: —
«Զկա՛յ, թող մինչեւ մեռնիլը կոռւի», կը պատասխա-
նէր Ուէլինկթըն: Գրեթէ միեւնոյն պահուն, տարօ-
րինակ համագիպութիւն որ երկու բանակներուն մաշ-
ուիլը կը յայտնէ: —Նէյ ալ նաբոլէսնէն հետեւակ
զօրք կ'ուղէր, և նաբոլէսն՝ «հետեւակ զօրքը ո՞ւրէէ
գտնեմ, միթէ՞կ'ուզէ որ շինեմ», կ'աղաղակէր:

Սակայն անգլիական բանակը ամենէն աւելի հի-
ւանդ էր: Երկաթեայ զրահակներով և պողպատեայ
կուրծքով սպառազէն այս ձիւոր վաշտերուն կա-
տաղի յարձակումները անգլիական հետեւակները
փշուծ էին:

Դրօշի մը բոլորտիքը հաւաքուած քանի մը մար-
դիկ գունդիթմը տեղը ցոյց կուտային: այսինչ վաշ-

տին ա՛լ գնդապետ կամ տեղակալ կը հրամայէր. Ալթէնի բաժինը՝ որ արդէն մեծ ջարդ կերած էր Հէ Սէնթի մէջ՝ գրեթէ բոլորովին բնաջինջ եղած էր. Վան Գլիւզի հեծելագունդին աներկիւզ Պելժիգացիները Նիվէլի ճամբուն երկայնքը հաճարներուն վրայ տարածուեր էին. գրեթէ մարդ մնացած չէր այն հուլանտական կրընատիէներէն որոնք՝ 1811ին Սպանիոյ մէջ մեր զօրաց կարգերուն հետ խառնուելով Աւէլինկթընի դէմ կը պատերազմէին, և որոնք 1815ին Անդիխացւոց հետ գաշնակցելով՝ նարոէնի դէմ կը կռու էին:

Սպաներու մասին մեծ էր կորուստը: Լորտ Բրսպրիծի ծունկը խորտակուած էր, և հետեւեալ օրը իր ետքը թաղել տուաւ: Այս գրահակիրներուն կոիւին մէջ Ֆրանսացիներուն կողմէն Տըլօր, Լէրիթիէ, Գոլպէր, Տնօ, Թրավէր և Պլանդար եթէ վիրամոն ինկած էին. Անդիխացիներուն կողմէն ալ Ալթէն վիրաւորուած, Պարն վիրաւորուած, Տըլանսէյ մեռած, Վան Միրն մեռած, Օմրթետա մեռած, Աւէլինկթընի սպաներուն տասնին մէկը մեռած էր, և այս արխանաբոյր հաւասարակշութեան մէջ ամենէն գէշ մասը Անդիխոյ ինկած էր:

Դիւմպերիէնտի հանովրեան ձիաւորները, տմբողջ գունդ մը, առաջնորդութեամբ իրմնց գնդապետին, կուիւին սաստիկ ժամանակը կոնսակ գարձնելով Սուանեի անտառէնի խոյս կուտային՝ մինչեւ Պրիւսէլ լեղապատառ փախատականներ սփոելով: Թնդանօթներու, ուզմամթերքի և վիրաւորներու սայլերը տեսնելով որ Ֆրանսացիք յաղթելով կը յառաջանան և անտառին կը մօտենան, իրենք ալ մեծ աճապարանքով անտառը կը փախչէին:

Աւէլինկթըն ա՛լ հեծելազօրք չունէր, բացի սակաւաթիւ պահեստի զօրքէ սրոնք Մօն Սէն Ժանի

ագարակին մէջ բանակի հիւանդարանին ետեւը աստիճանօրէն աեղաւորուած էին, և վիվիանի և Վանաըլէօրի հեծելագունդէն որ բանակին ձախ թեւը կը պաշտպանէր: Անթի մարտկոցներ քակուած և գետինը նետուած էին:

Սիպուրն կը հաստատէ այս իրողութիւնները, և Բրէնկլը՝ այս աղէտը չափաղանցելով մինչեւ անգամ կ'ըսէ թէ անկլօ-հոլանտական բանակէն երեսունըշորս հազար հոգի մնացած էր:

Երկաթի դուքսը^(*) անխոռվ կը կենար, բայց շուրթները տժգուններ էին: Աւստրիական պատուիրակը՝ Ալավա, որ անգլիական պաշտօնակալներուն հետ պատերազմին ներկայ էին, կը կարծէին թէ դուքսը կորսուած է:

Աւէլինկթըն ժամը հինգին ժամացոյցը հանեց, և մրժուաց այս տխուր խօսքը:

«Պլիւիէ՛ր, կամ գիշեր»:

Նոյն պահուն Ֆրիչմօնի կողմի ըլուրներուն վրայ սուխններու հեռաւոր շարք մը փողփողեցաւ:

Հոս կը սկսի ահա այս տիտաննեան տատմին յանկարծական յետին տեսարանը:

(*) Աւէլինկթընի մականունն է Այրեն Տիւէ, որ բառ առ բառ կը նօանակէ երկար զույօ: Եթ բաջառողջաւթեան և արիութեան համար օրուած է այս մականունը:

Կ լ Ռ ի Խ ԺԱ

ՆԱԲՈՒԼԻՈՆԻ ՈՒՂԵՑՈՅՑՔ ՅԱՌԻ, ԻՍԿ ՊԻՒԼՈՎԻՆՈՒՅՆԻ

Արդէն գիտենք Նաբուլէոնի կոկծալի սխալանքը. Կրուշիի^(*) կը սպասէր. բայց Պլիւխէր եկաւ, այսինքն մահը հասաւ փոխանակ կենաց:

Ճակատագիրը ահա այսպիսի շրջաններ ունի. աշխարհիս գահը բազմիլ կը յուսայիր եւ ահա Մէնթ Հելէնը^(**) կը նշմարես:

Ան պղտէկ հովիւր՝ որ Պլիւխէրի տեղակալ Պիւլովի ուղեցոյցն էր՝ եթէ ըսած ըլլար անոր որ ան-

(*) Կրուչի Ձրանացի մարեալ էր. Նաբուլիոնին ընդունած երանակնեցներուն համեմատ 80 հազար զօրքով Պլիւխէրին դէմ կռուելու կ'երար երբ Վարերլոյի պատրազմը սկսաւ: Հրաման չունենալուն համար չկրցաւ զալ եւ կորիփ մենել, բեն թեզանօթներու ձայնը կը լսէր, եւ նաբուլէնն ալ անհամբեց անոր կը սպասէր: Պատմիչ մը կ'ըսէ թէ Նաբուլին Վարերլոյի պատրազմին առ միջոցին սուրհանդակով տոմսակ մը դրկած է Կրուչիի այսպէս. «Ան որ մօման լա պարայ է անկածէ» (Այս միջոցիս պատերազմը սկսած է:) Կրուչի սեղանին վրայ նաւելու միջոցին տոմսակը կ'առնէ եւ «անկածէ» բառը գկանեկ կարդալով՝ իր կերուխումը կը շարունակէ փախանակ ենելու եւ իր բանակովը պահպանելու կիրն մը ուրկէ միայն Պլիւխէր կրթու անցնի Վարերլոյի դառն զալու համար:

(**) Սուրբ Հեղինէ կղզին, ուր ախորուեցաւ Նաբուլիոն Ա..

տառէն ելնելով Ֆրիչմօնի վերի կողմէն անցնի եւ ոչ թէ Բլանսընուայի վարի կողմէն, ժԹ. գարու ձև, ը գուցէ տարբեր պիտի ըլլար, վասնզի Նաբուլէոն պատերազմը վաստկած կ'ըլլար: Բրուսիական բանակը Բլանսընուայի վարի ճամբէն ի զատ ո՛ր կողմէն որ երթար, պիտի գար հեղեղատի մը առջեւ ուրկէ թընդանօթները չէին կրնար անցնիլ, և Պիւլով չէր հասներ:

Արդ, եթէ ժամ մը ուշացած ըլլար բրուսիական բանակը, նոյն իսկ բրուսիացի Միւֆլէնկ գորապետին վկայութեան նայելով՝ Պլիւխէր կանգուն չպիտի դանէր Ռեւլինկթընը, Նաբուլէոն յաղթած պիտի ըլլար:

Ինչպէս կը տեսնուի, Պիւնովի հասնելուն ժամանակն ալ եկած էր: Մանաւանդ թէ շատ ուշացած էր: Գիշերը Տիօն լը Մօն անցուցած և արշալոյսի ատեն ճամբայ ելած էր: Բայց ճամբաները անսանցանելի էին, և իր բաժինները ցեխերուն մէջ կոխելով քալեր էին: Թնդանօթակիր սայլերուն մինչեւ միջնանիւները անիւներէ բացուած ակոսներու մէջ կ'ընկղմէին: Կէս օր եղած էր, և դեռ Պիւլովի յառաջապահները չէին կրցեր հասնիլ մինչեւ Շաբէլ Սէն Լամպէր:

Պատերազմը եթէ երկու ժամ առաջ սկսած ըլլար, ժամը չորսին լմնցած կ'ըլլար, և Պլիւխէր պատերազմի դաշտը հասած ժամանակ Նաբուլէոն արդէն յաղթութիւնը վաստկած կ'ըլլար: Սսոնք ահագին պատահարներ են, որոնք մեզի համար անըմբոնելի անսահմանութեան մը հետ կը համեմատուին:

Կէս օրին կայսրը ամենէն առաջ իր հեռադիտակովը հորիզոնին ծայրը բան մը նշմարած և ուշագրութեամբ անոր նայած էր: Հեռուէն ամպ մը կը ԹՇՈՒԱՌՆԵՐ (Դ. Հ.)

տեսնեմ որ կարծեմ թէ զօրք է, ըստ էր: Յետոյ,
Տալմացիայի դուքսին հարցուցած էր: — Առ' ւլթ, ոս
Շաբել Սէն Լամպերի քովերը տեսնուածը ի՞նչ է:

Մարէշալը ակնոցովը նայելով պատասխանուծ էր:
— Չորս հինգ հազար մարդ, Վեհափառ Տէր, անշուշտ
Կրուշին է: Սակայն մշուշին մէջ անշարժ կր կենար
այն երեցած բանը: Բոլոր պաշտօնակալները իրենց
ակնոցներով նայած էին ամպին զոր կայսրը նշմա-
րած էր: Ումանք ըսին թէ սիւնաբաժիններ ևն ա-
նոնք և կը հանդչին: Մեծագոյն մասը ըսած էր թէ
ծառեր են: Ստոյգ էր սակայն թէ ամպը չէր շարժեր:
Կայսրը Տօմօնի թեթեւազէն ձիւորներու բաժինը
գատելով զրկեց որ երթայ և հասկնայ այն մութ կէ-
տին ի՞նչ ըլլալը:

Իրօք Պիւլով շարժած չէր: Իր յառաջապահները
խիստ սակաւաթիւ էին և բան մը չէին կրնար Ընել:
Կը պարտաւորուէր բանակին մեծագոյն մասին գա-
լստեան սպասել, և հրաման տռած էր որ ճակատ
կազմելէ տռաջ ամփոփուի, բայց Պիւլովէր ժամը հին-
գին Ուէլինկթընի վտանգը տեսնելով, հրաման ըրաւ-
Պիւլովին որ յարձակի, և սա նշանաւոր խօսքը ը-
սաւ: «Պէտք է սիրտ տալ անգիրական բանակին:»

Քիչ մը ետքը Լութէնի, Հիլլէրի, Հաքի և Ռի-
սէլի բաժինները Լըպօյի զօրախուժբին առջեւ կը տա-
րածուէին, կիշեօմ տը Բրիւս իշխանին ձիւորները
Բարիզի անտառէն ելնելով կուգային, Բչանոընուա
կ'այրէր և բրուսիրական գնդակները կ'սկսէին տեղալ-
մինչեւ Նաբոլէսնի ետեւը կեցող պահեստի պահակնե-
րուն կարգերուն տեղ:

Գ 1. Ո Ւ Խ Խ Թ Բ.

Պ Ա Հ Ա Կ Ն Ե Ր Ը

Գիտենք թէ ի՞նչ եղաւ վերջը, երրորդ բանակ
մը եկաւ և յարձակեցաւ, պատերազմը խախտեցաւ,
յանկարծ ութուընըլից թնդանօթ սկսան գոսալ:

Բիրչ՝ Պիւլովի հետ վրայ հասաւ, Պիւլովէր ան-
ձամբ Զիէթէնի ձիւորները բերաւ: Ֆրանսացինները
ետ մղուեցան: Մարգօնինէ Օհէնի լեռնադաշտէն աւ-
լուեցաւ, Տիւրիւթ Բաբըլօթէն արտաքսուեցաւ,
Տօնըլլո և Գիօ ետ քաշուեցան, Լոպօ կուշտին կող-
մէն պաշարուեցաւ, գիշերի մթութեան սկսելու ա-
տեն նոր բանակ մը մեր խարխուլ գունդերուն վրայ
յարձակեցաւ, բոլոր անգլիական բանակը յարձակե-
լով յառաջ անցաւ, թնդանօթները Փրանսական բա-
նակը ճեղքելով անգին ջարգեր տուին, անդիխական
և բրուսիրական ուումբերը ճակատէն և կուշտէն մեր
բանակին վրայ տեղալով, աղետալի կորուսներ
տուին, և այս զարհուրելի աւերակներուն ներքեւ
պահակները ճակատ կազմեցին պատերազմելու հա-
մար:

Եւ որովհետեւ կը զգային պահակները թէ պիտի
մեռնին, կեցցէ՛ կայսրը աղաղակեցին: Եռանդազին
աղաղակներ հանող այս հոգեվարքին նման սրտաշարժ
բան մը չկայ պատմութեան մէջ:

Երկինք առաւօտէն մինչեւ իրիկուն ամպերով
ծածկուած էր: Յանկարծ նոյն պահուն, այսինքն
երեկոյեան ժամը ութին հորիզոնին ամպերը մէկ
կողմ քաշուեցան, և ահա Նիվէլի ճամբուն կնձնինեւ-
րուն մէջէն տեսնուեցաւ մարը մտնող արեւին աղե-
տաւոր կարմրութիւնը: Աւստերլիցի մէջ այս արեւին
ծագումը տեսնուած էր:

Պատերազմին այս վերջին ժամերուն մէջ պա-
հակներուն ամէն մէկ վաշտին զօրապետ մը կը հրա-
մայէր: Ֆրիան, Միչէլ Ռոկէ, Հարլէ, Մալէ, Բօրէ առ
Մօրվան զօրապետները հոն էին:

Երբ պահակ կրընատիէներուն բարձր գդակները
իրենց արծուենկար լայն շքանշանով, համաշափու-
թեամբ, կարգով եւ հանդարտութեամբ երեւցան այս
կորիւին մշուշին մէջ, թշնամին Ֆրանսայէն պատկա-
ռիլ զգաց: Կարծեց թէ քսան յաղթութիւններ պա-
տերազմի դաշտին վրայ կ'երեւէին թեւատարած: և
անոնք որ յաղթական էին, յաղթահար սեպուելով,
ետ քաշուեցան:

Բայց Ուէլինկթըն աղաղակեց.

«Ուոք ելէ՛ք, պահակներ, եւ ճիշդ նշան առէք»:

Անգլիական բանակներուն կարմրագոյն գունդը
որ ցանկերուն ետեւ պառկելով պահուած էր, կանգ-
նեցաւ. ուումբերը երամովին նետուելով ծակ ծակ ը-
րին եռագոյն դրօշը, որ մեր արծիւներուն բոլորտի-
քը կը սարսոէր, ամէնքն ալ իրարու վրայ խուժե-
ցին և յետին կոտորածը սկսաւ:

Կայսերական պահակները զգացին թէ բանակը
իր չորս կողմէն կծիկը կը դնէ, ահազին զզրդումով
խոյս կուտայ. լսեցին «կեցցէ՛ կայսրը» աղաղակնե-
րուն տեղէկրցողը թող աղատի» աղաղակները, և մինչ-
դեռ բանակը ետեւէն կը փախէր, իրենք միշտ յա-

ռաջեցին, հետզհետէ ոմբակոծաւելով և ամէն մէկ
քայլին ա՛լ աւելի մեռնելով.

Անոնց մէջ ոչ վարանող և ոչ ալ վեհերոտ գըտ-
նուեցաւ: Զինուորը այս խումբին մէջ զօրապետին
պէս դիւցազն էր: Ոչ ոք ինքնասպանութեան առջեւ
ընկրկեցաւ:

Նէյ մոլեգնութեամբ և մեռնելու որոշումին բո-
լոր վսեմութեամբը համակուելով ամէն հարուածնե-
րու կ'ընծայէր իր անձը այս փոթորկին մէջ, ուր իր
հինգերորդ ձին ալ մեռաւ: Քրտինքով ողողուած էր
ան, աչքերը հրաբորոք, բերանը փրփրալի, միա-
զգեստին կոճակները քակուած, ուսագիրներուն մին
անգլիական թիկնապահի մը թուրովը կիսովին կըտ-
րուած, իր մեծ արծուի շքանշանը գնդակի մը հար-
ուածէն բարձրագանդակի ձեւը առած, արիւնով տիզ-
մով շաղախուած, սքանչելի արիութեամբ մը համակ-
ուած և ձեռքը խորտակուած սուր մը բոնիելով կ'ա-
ղաղակէր.

«Եկէ՛ք, տեսէ՛ք թէ ի՞նչպէս պատերազմի դաշ-
տին վրայ կը մեռնի Ֆրանսացի մարէշալ մը»: Այլ
ի զո՞ւր: Նէյ չմեռաւ: Վայրենիի մը պէս կատղած և
զայրացած էր: Տրուէ տ'էրլօնին երեսին կ'ըսէր.
«Հապա գուն ինչո՞ւ չես մեռնիր, զո՞ւն»: Այն ամէն
հրանօթներուն մէջ գտնուելով՝ որոնք ափ մը մար-
զերը կը ջախչախէին՝ կ'աղաղակէր.—Վերջապէս ին-
ծի համար ալ բան մը չկա՞յ: Ո՞հ, կ'ուզէի որ բոլոր
այս անգլիական գնդակները փորս մտնէին:

Ո՞չ, անբա՞խտ գու, վասնզի ֆրանսական գըն-
գակներով պիտի մեռնէիր ետքը:

Գ լ ս ի Խ ժ գ.

Ա զ ե Տ Ա Լ ի Վ Ա Խ Ճ Ա Ն

Պահակներուն ետեւը բանակը աղետալի կերպով
խոյս տուաւ:

Ֆրանսացի զօրքերը յանկարծ ամէն կողմէն, Ու-
կօմօնէն, Հէ-Սէնթէն, Բարըլօթէն և Բլասընուայէն
միահամուռ փախան: Մատնութիւն, աղաղակեցին,
եւ յետոյ, կրցողը թող աղատի աղաղակը լսուե-
ցաւ:

Բանակի մը քայքայումը սառերու հալումին կը
նմանէ: Ամէն յան կը կրի, կը պատոի, կը ճայթի,
կը տատանի, կը գլորի, կ'իյնայ, կը զարնուի, կը
շտապէ, կը գահավիթի: Անլուր քայքայում: Նէյ ձի
մը փոխ կ'առնէ, վրան կը ցատկէ, և՝ առանց գլխար-
կի, առանց փողկապի, առանց սուրի Պրիւսէլի սա-
լարկին երկայնութեամբ կը վագէ, անգլիացիները և
միանգամայն Փրանսացիները կեցնելով: Կ'աշխատի
բանակը կեցնել, կը կանչէ, կը նախատէ, փախուս-
տին հետ կը կոռոի: Զինուորները չեն կենար, կ'անց-
նին և կը փախչին. «Ապրի՛ նէյ մարէշալը» աղաղա-
կելով:

Տիւրիւթի երկու ահարեկ գունդերը կարծես մէկ
կողմէն միւս կողմը նետուելու պէս կ'երթեւեկէին»

իշխաններուն(*) թուրերէն ջարգուելով ու միանգա-
մայն Քէմեթի, Պէսթի, Բարի եւ Բիլանտի վաշտե-
րուն հրանոթներէն գնդաման տապալելով, կոփւնե-
րուն յոռեգոյնը փախուստն է. բարեկամները զիրար
կը մեղնեն փախչելու համար. ձիւսորներու վաշտե-
րը հետեւակ զօրաց վաշտերուն հետ զարնուելով կը
խորտակուին և կը ցրուին. կարծես պատերազմին ա-
հագին փրփուրն են անոնք: Մէկ ծայրէն կօպօ եւ
միւս ծայրէն թէլ յորձանքին մէջ կը գլորին:

Նաբոլէսն ընդունայն պատեր կը կանգնէ իբ-
մացորդ պահակներովը. պարապ տեղը վերջին կնդ-
դիմութեամբ մը կը վատնէ իր մասնաւոր հեծելազօ-
րաց վաշտերը:

Գիօ՛ վիվիանի առջեւ, Մօրան՝ Բիրշի առջեւ,
Տօմօն եւ Սիպէրվիգ՝ Կիյեօմ տը Բրիւս իշխանին
կ'ընկրկին և խոյս կուտան: Կիյյօ՝ որ կայսեր ձիա-
ւորներուն առջեւը անցնելով յարձակած էր՝ անգլիա-
կան զօրավիշապներուն ոտքերուն քով վիրաման
ինկաւ:

Իսկ Նաբոլէսն փախստականներուն քովէն սրար-
շաւ կը վագէ, կը խօսի, կը ստիպէ, կը սպառնայ,
կ'աղերսէ: Բաց կը մնայ ամէնուն բերանը. մինչդեռ
առատուն «կեցցէ կայսրը» կ'աղաղակէին ամէնքն ալ,
հիմա հազիւ կը ճանչնան զինքը: Բրուսիական նորեկ
և անխոնչ ձիաւորները կը սրանան, կը թոչին. կը
թրեն, կը կտրեն, կը յօշեն, կը մեռնին, կը ջար-
դեն: Կառածիդ երիվարները իրարու վրայ կը խու-

(*) Պանի մը հիւսիսային օկրութիւններու, ինչպէս
են Աւստրիա եւ Բրուսիա, բանակներուն մէջ ևեսկ մը
նիզակաւորներ կան օրոնի խիլան, հիւլան, եռւլան կամ
ուլան կ'ըսուին: Այս բառը բարաներէն յառաջ եկած է:

ժեն, թնդանօթները կը խուսեն. թնդանօթաձիգ զինուորները ձիերը սայլերէն կը հանեն և կ'առնեն փախչելու համար. յարկաւոր սայլերէն կը հանեն և կ'առնեն փախչելու համար. յարկաւոր սայլերը՝ գլխից վայր տապալած և իրենց չորս անիւները դէպ ի վեր բարձրացուցած ըլլալով ճամբան կ'արդիին և կոտորածի առիթներ կ'ըլլան. Զիրար կը ջախջախեն, իրարու վրայ կը կոխեն. մեռելներու և կենդանիներու վրայէն կը քալեն: Բազուկները կը խռովին: Ահեղատեսիլ բազմութեամբ մը կը խռնուին ճամբաները, արահետները, կամուրջները, բլուրները, հոգիաները, անտառները, որոնք այս քառասուն հազար մարդերէն գրաւուելով կը խափանուին: Ամենուրեք ազաղակներ, ամենուրեք յուսահտառութիւն, հածարներու մէջ տոպրակներ և հրացաններ կը նետուին. սուրի ծայրով և բերնով ճամբաներ կը հարթուին, ա'լ ոչ ընկեր կայ, ոչ պաշտօնաւոր, ոչ զօրապետ, անսակի սարսափ մը կը տիրէ ամէնուն վրայ: Զիէթէն Ֆրանսան կը թրէ համարձակութեամբ: Առիւծները այծեամ կ'ըլլան: Ահա այսպէս փախաւ ֆրանսական բանակը:

Ֆընարի մէջ փախստականները դառնալու, կենալու և իրենց ճակատը դէպի թշնամիին դարձնելու փորձ մը ըրին: Լօած երեք հարիւր մարդ գումարեց: Գիւղին գրան առջեւ պատնէշ կանգնեցին, բայց ամէնքն ալ սկսան փախչիլ երբ սկսան տեղալ բրուսիական ոռումբերը, իսկ լօած ձերբակալուեցաւ. ֆընարի գռնէն քիչ մը անդին, ճամբուն աջ կողմը աղիւսաշէն հիւզ մը կայ, որու պատին քիւին վրայ դեռ կը կենայ ոռոմբերուն դրոշմը:

Բրուսիացիք մեծ յաղթութիւն մը ըրած չըլլալով անշուշտ կատղեցան և ֆընարի վրայ արշաւեցին. անգթարար հալածեցին ֆրանսացիները: Պլիւխէր

հրաման ըրաւ բրուսիացւոց որ ջարդեն, կոտորեն փախստականները:

Բրուսիացի գերի բռնող և բերող ֆրանսացի կրընատիէներուն մահ սպառնալու սոսկալի օրինակը նախ Թօկէ տուած էր: Պլիւխէր գերազանցեց Թօկէն: Արի պահանջներուն զօրապետ Տիւհէմսը Ժընարի մէջ պանդոկի մը դրան քով նեղը իշնալով սուրը յանձնեց մահակիր հիւսարի(*) մը, որ սուրը առաւ և գերին մեսցուց:

Յաղթութիւնը յաղթուողներուն սպաննելով լրացաւ: Պատժենք, քանի որ պատմիչ ենք, ծերունին Պլիւխէր անպատիւ եղաւ, Այս գազանային անգթութեամբ ֆրանսացիներուն աղետալի պարտութիւնը, ամրողացաւ: Յուսարեկ փախստականները Ժընարէն անցան, Գաթրը-Պրայէն անցան, Սօմպրեֆէն անցան, Ֆրանսէն անցան, Թիվէնէն անցան, Շարլըրուայէն անցան և Ֆրանսայի սահմանագլուխը միայն կանգ առին: Բարէ՛, ո՞վ էր այսպէս փախչողը, Մեծ բանակը:

Բայց մի՞թէ առանց պատճառի է այս մոլորագին շուարումը այս սարսափը, պատմութեան զարմանքը գրաւող ամէնէն աննկուն քաջերու այս կործանումը և անկումը. ո՞չ: Վաթերլոն ճակատագրին օրն է: Գերմագկային զօրութիւնը արտադրեց այն օրը: Ահա այս պատճառաւ զլուխները ահարեկ ծոեցան. այս պատճառաւ անձնատուր եղան այն վսիմ սրտերը: Անոնք որ Եւրոպայի յաղթեր էին, ա'լ ոչ ըսկելիք եւ ոչ ընկելիք ունենալով, մթութեան մէջ ահեղ զօրու-

(*) Սյապէս կ'անուանուին հիւսարեներու կամ հունց զարածն ձիաւորներու հանի մը զայեր, որոնի իր նօան մեռելի զլուխ մը եւ երկու սուկոր կը կրէին, եւ որոնի կ'ըսուէր քէ քօնամին ամեննեին հնայելով կը մեռցնէին:

թեան մը ներկայութիւնը զգալով յաղթուեցան եւ
ինկան։ Այն օրը մարդկային սեռի ապագային տեսա-
րանը փոխուեցաւ։

Վաթերլօն ժթ. գարու առանցքն է։ Պէտք էր
որ աներեւոյթ ըլլար մեծ մարդը որպէս զի կարենար
գալ մեծ զարը։

Մեծ մարդը բառնալու պաշտօնը վրան առաւ
այնպիսի էակ մը որուն ոչ ոք կրնայ հակառակիլ։

Վաթերլոյի պատերազմին մէջ չէ թէ ամպ, այլ
օդերեւոյթ մը կայ։

Այս օդերեւոյթն է Աստուծոյ անցնիլը։

Գիշերի մթութեան տիրած ժամանակ Ժընարի
քով դաշտի մը մէջ Պերնար և Պերթրան մարդ մը կե-
ցուցին անոր թիկնոցին մէկ ծայրը բռնելով։ Վայ-
րենի, խորհուն, սոսկալի մարդ մըն էր ան որ փա-
խուստին յործանքէն մինչեւ հոն քշուելով և ձիէն
պահ մը առաջ վար իջնելով սանձը թեւը անցուցած
էր, և որուն մոլորագին աչքերը դէպի վաթերլօ կը
դառնային։ Նարոլէսնն էր ան, որ գեռ կ'աշխատէր
յառաջ երթալու, նոյն ինքն նարոլէսն, որ հիմն
ի վեր տապալող այս երազին ահագին քնաշրջիկն էր։

Գ լ Ռ ի Խ ժ Պ ։

ՅԵՏԻՆ ԳՈՒՄՈՐՑԱԿՐ

Մինչեւ գիշեր գիմացան պահակներուն քանի մը
մը գումարտակները, որոնք հոսուն ջուրի մէջ կե-
ցող ժայռերու պէս անխախտ մնացին, մինչդեռ բո-
լոր բանակը ուղղօրէն վազելով խոյս կուտար։

Գիշերը վրայ հասնելով մահն ալ միատեղ կը հաս-
նէր. այս կրկին մթութեան գալուստին սպասեցին,
և անդրգուելի մնալով թոյլ տուին որ գիշերուան-
խաւարը և մահուան խաւարը պաշարէ զիրենք։

Ամէն մէկ գունդ միւս գունդերէն զատուած
մնալով և ալ կապակցութիւն չունենալով բանակին
հետ որ ամէն կողմէ քայքայուած էր, իր հաշիւին
կը մեռնէր։

Այս յետին գործողութիւնը կատարելու համար
ոմանք Ռօսօմի բլրակներուն վրայ և ոմանք ալ Մօն
Սէն ժանի դաշտին վրայ տեղաւորուած էին։ Հոն
այս լքուն, յաղթահար և սոսկալի գումարտակները
զարհուրելի կերպով մը կը հոգեվարէին։ Իրենց հետ
կը մեռնէին իւլմի, Վակրամի, Իէնայի և Թրիէտլան-
տի փառաւոր յաղթութիւնները։

Ժամը իննին մօտ վերջալուսական մթութեան

մէջ այս գումարտակներէն մին դեռ կը կենար Մօն
Սէն Ժանի լեռնադաշտին ստորոտը:

Այն աղետալի ձորին մէջ, այն զարուվերին ըս-
տորոտը որուն վրայ մագլցեր էին զրահակիրները և
որ հիմա անգլիական զօրախումբերով ողողուած էր
կը կոռւէր այն գումարտակը՝ առանց ընկրկելու
յաղթական թշնամիին հրանօթներուն առջեւ, որոնք
չորս կողմէն իրեն կը նայէին և որոնցմէ սոսկալի
խստութեամբ ուումբեր կը տեղային:

Գումարտակին հրամանակալն էր Գամպրօն ա-
նուն պաշտօնակալ մը: Ամէն անգամ որ թնդանօթ-
ները կը պարպուէին գումարտակը կը նուազէր և
պատասխան կուտար: Հրացաններով կը պատասխա-
նէր թնդանօթներուն, շարունակ նեղցնելով իր չորս
կենդանի պատերը: Ի հեռուստ փախստականները
կանգ կ'առնէին չնչասպառ, և խաւարին մէջ կը լը-
սէին հետզհետէ նուազող այս սոսկալի որոտումը:

Երբ այս հոռմէական քաջերէն ափ մը մարդ
մնաց միայն. երբ անոնց դրօշակը բղիկ բղիկ եղաւ,
երբ գնդակները սպառելով ա՛լ հրացանները դաւա-
զաններ սեպուեցան, երբ դիակներուն դէզը կենդա-
նիներուն խումբէն աւելի մեծ եղաւ, յաղթողները
նուիրական սարսափ մը զգացին այս վեհ մեռնողնե-
րուն բոլորտիքը, և անգլիական թնդանօթները շունչ
առնելով լոեցին:

Լուելով կարծես թէ քիչ մը ժամանակ տալ ու-
ղեցին այն մարտիկներուն, որոնց շուրջը ուրուա-
կաններ, ձիաւորներու շքանկարներ կը վիտային,
թնդանօթներու սեւ կերպարանքը կ'երեւէր, նաեւ
երկինք որ անխւներուն և սայլերուն մէջէն կը նըշ-
մարուէր:

Մեռելի հոկայաձեւ գլուխը՝ զոր դիւցազունները

պատերազմի ատեն մուխին մէջ կ'ընդնշմարեն միշտ
կը յառաջանար դէպի այն մարտիկներուն վրայ և
անոնց կը նայէր:

Ասոնք վերջալուսական մթութեան մէջ կրցան-
լսել թնդանօթներուն լեցուիլը. վագրի աչքերուն-
նաման վառուած պատրոյգները գիշեր ատեն անոնց
գլուխներուն բոլորտիքը շրջան մը կազմեցին:

Անգլիական մարտկոցներուն բոլոր հրձիգները
թնդանօթներուն մօտեցան, և ահա այն ատեն անգ-
լիացի զօրապետ մը, որ ոմանց ըսածին նայելով,
Գոլֆիլ՝ և ոմանց ալ կարծիքին համեմատ՝ Մէյթ-
լէնտ զօրապետն էր, յուղուելով՝ այն մարդերուն-
յետին վայրկեանը իր ձեռքին մէջ բռնելով՝ աղա-
զակեց,

— Անձնատուր եղի՞ք. «Կ քաջարի Ֆրանսա-
ցիներ:

— Քա՛կ պատասխանեց Գամպրօն:



Է Ա Խ Խ Ժ Ե

Գ Ա Մ Պ Բ Օ Ն

Ֆրանսացի ընթերցողը՝ յարգուիլ ուղելով՝ չկրնար հաւանի, անդամ մըն ալ լսելու ֆրանսացին մը արտաքերած գուցէ ամենէն գեղեցիկ խօսքը։ Քսել է թէ արգիլուած է վկայել պատմական վսեմութիւն մը։

Վտանգը և պատասխանառութիւնը մեր վրայ առնելով չենք հնազանդիր այս արգիլական կանոնին եւ կըսենք։

Այս հսկաներուն մէջ տիտան մը զանուեցան, որ է Գամպրօն։

Այս խօսքը ըսել և յետոյ մեռնիլ, մի՞թէ աւելի վսեմ բան մը կրնա՞յ ըլլալ. վասն զի մեռնիլ ուղելը մեռնիլ է, և եթէ ոմքակոծուելն ետք չմեռս այս մարդը, յանցանքը իրը չէ։

Վաթերլոյի պատերազմին շահողն ոչ նաբուշանն է որ խոյս տոււաւ, ոչ Ռէ՛լինկթընն է որ ժամը չորսին ընկրկած հինգին յուսահատած էր, ոչ ալ Պլիւ խէրը որ ամենեւին չկոռւեցաւ։ Վաթերլոյի մէջ յաղթող մարդն է Գամպրօն։

Քեզի մեոցնող կայծակը այսպիսի խօսքով մը շանթահարելը յաղթել է։

Պատերազմին աղետալի վախճանին այս պատասխանը տալ, ճակատագրին այսպիսի բան մը ըսել, ա-

պազայ տոիւծին(*) այս յենակը տալ, գիշերուան ահծրեւին, Ուկօմօնի մատնուու պատին, Օհէնի խորունկ ձամբռուն, Կրուշիի յապազումին, Պլիւխերի գալուստին այսպիսի պատասխան մը նետել, գերեզմանին մէջ հետեւ, խօսքով մը կանգուն մնալ իյնալէ ետք, եւրոպական գաշնակցութիւնը վանկի մը մէջ խղզել, կեսարներուն արգէն հանրածանօթ այս ձեմիշը թագաւորներուն ընծայել, բառերու յետինը բառերուն առաջինը ընել՝ Փրանսայի փայլակը անոր հետ խառներով, Վաթերլոն անստօթաբար բարեկենդանի յետին օրովը վերջացնել. Լէոնիտասար(**) Բաղրէլով(***), ամբողջացնել, յաղթութիւնը ամփոփել յետին խօսքի մը մէջ զոր անհնարին արտասանել. պատերազմի գաշտին վրայ յաղթուիլ և պատմութեան մէջ յաղթել, եւ այսպիսի արխնարոյր կոտորածէ մը ետք ինդացողները իր կողմը ունենալը ահազին յաղթութիւն մըն է։

(*) Ռէէլիներընի արձանին։

(**) Լէօնիտա Քրիստոն 480 տարի առաջ Ապարագի բազաւուն է։ Եղբ Քանեսկէ Յունատան առօւնց, Լէօնիտա 4000 օրեավ Թեւեօփիի կիրեք իր պահեր որ Յունատանի բանալին է։ Եղբ մատնութիւնը քենամիին ուրիշ համբայ մը ցուցուց Յունատան մանելու համար, Լէօնիտա եւել հարիւ կտրին պահեց իր բազ, միւսները ուրից որ երան Յունատան և կուտին։ Յեռոյ Լէօնիտա իր եւել հարիւ սպարդացի կտրիներովը պարսից բանակը մտաւ և ահազին շարդ տալէն եսէ ինչ ալ շարդուեցաւ իր եւել հարիւ բազերով։

(***) Բաղրէ 1483ին ծնած եւելի Քրանտացի հեղինակ մըն է։ Սնունք անման մնաց իր հաւակարիւուն և Ծամերակիւու անուն վեպերուն օնուրի, որոնի լի նե պատասխանով եղբնութիւններով, յիմառութիւններով այլանդակու, թիմիներով, բառախուզներով, անհամես և լըբենի խօսերով։

Այս բանը ըստիր շանթը նախատեսել է։ Էսդի-
լիական վաեմութիւն ունի այս խօսքը։

Գամպրօնի խօսքը խորտակումի մը ազդումը ու-
նի, կուրծքի մը անյարմարութենէ խորտակուիլն է,
հոգեվարքին յորդումն է այն որ կը պայթի։ Ո՞վ
յաղթեց, մի՞թէ Ուէ՛լինկթըն, —Ո՛չ, վասն զի եթէ
Պլիւխեր զգար, Ուէ՛լինկթըն յաղթուած էր։ Մի՞թէ
Պլիւխեր։ —Ո՛չ, վասն զի եթէ Ուէ՛լինկթըն սկսած
չըլլար, Պլիւխեր չպիտի կրնար վերջացնել։ Ա՛յն
գամպրօնը, այն յետին ժամուն անցորդը, այն ան-
ձանոթ զինուորը, պատերազմին այն ամենափոքը մի-
ջատը կը զգայ թէ ստութիւն մը կայ աղէտքի մը
մէջ, կոկծալի սաստկացում. և ճիշդ այն պահուն ուր
ան կատաղութեամբ կը փրփրի այդ աղետալի պար-
տութեան վրայ, իրեն հեգնութիւն մը կ'ընծայուի.
այսինքն կեանքը։ Միթէ հնարին է չը ստել։ Հո՞ն իր
առջեւ են Եւրոպայի բոլոր թագաւորները, բարե-
բաղդ զօրապետները ոտնաձայն Աբախազները, որոնք
հարիւր հազարին ետեւէն ալ միլիոն մը, այսինքն
պատրոյզները վառ, և հուր ու ոռումբ տեղալու պատ-
րաստ թնդանոթներ։ Կայսերական պահակները և մեծ-
բանակները իրենց ոտքերուն ներքեւ առած և ճմլած
են, նարոլէնը խորտակած են, և ալ միայն Գամպ-
րօն մնացած է, և ա՛լ բողոքելու համար այս հողե-
րոն որդը կայ միայն։ Իրօք պիտի բողոքէ։ Ուստի
պէն որդը միայն։ Վասն պիտի բողոքէ։ Գտածն
բառ մը կը փնտոէ սուր մը փնտուելու պէս։ Գտածն
բառ մը կը փնտուր ալ այն խօսքն է։ Յու-
է փրփուր, և այս փրփուրն ալ այն խօսքն է։ Յու-

(*) Էսդիլ հելլենական ողբերգութեան հնարին է և
անուանի ողբերգու։ Երեւելի են իր ողբերգութիւնները
իրենց վաեմութեամբք, պերենութեամբք եւ օվեգութեամբք։
Արէնի մօ էլեոսի բաղբին մէջ ծնած է Քրիստու 525
տարի առաջ։

սահատը այս զարմանալի և միջակ յաղթութեան առ-
ջեւ, յաղթական չունեցող այս յաղթութեան առջեւ
կը կանգնի։ կը զգայ թէ ո՞րքան ահազին է այն,
ալ կը հաստատէ նաև թէ ո՞րքան չնչին է. եւ որ
անոր վրայ թքնելը բաւական չհամարիր, ուստի
թիւին զօրութեան և նիւթին ներքե ճնշուած պա-
հուն սրտէն խօսք մը կը գտնէ. որ է աղբը, կը
կրկնենք թէ զայս ըսելը, ընելը, գտնելը, յաղ-
թել է։

Մեծ օրերու ոգին այն աղետալի վայրկեանին
մէջ այս անծանօթ մարդուն սիրտը մտաւ։ Ինչպէս
Բուժէ ար լ'ի՛լ Մարտէյլէզը գտաւ, նոյնպէս եւ
Գամպրօն Վաթերլոյի խօսքը գտաւ վերէն ներշն-
չուող զօրութեան մը չնորհիւ։ Երկնային փոթորիկի
գոլորչի մը կը զատուի և կուգայ այս մարդոց վրա-
յէն կ'անցնի. և ահա կը սարսոին ասոնք, և ահա
մին ամենէն վսեմ երգը կ'երգէ, միւսն. ալ ամենէն
սարսափելի աղաղակը կ'արձակէ։ Գամպրօն արհա-
մարհոստ տիտանի մը այս խօսքը միայն Եւրոպայի
երեսին չտար յանուն կայսրութեան, վասն զի միայն
այս չբաւէր. նաև անցերոյն երեսին կուտայ յանուն
յեղափոխութեան։

Այն խօսքը երբ կը լսենք, կ'իմանանք թէ
Գամպրօն հականերուն հին հոգին ունի։ Կարծես
թէ Տանթոնն է ան որ կը խօսի, կամ Քէմպէրն է
որ կը մոնէ։

Գամպրօնի այն խօսքին անդլիական ձայնը պա-
տասխանեց. Կրա'կ, Մարտկոցները շողացին, բոլոր-
ները սասանեցան, բոլոր այն արոյրէ բերաններէն
վերջին և զարհուրելի սմբատարափ մը տեղաց. լայ-

նածաւալ մուխ մը տարածուեցաւ, զոր լուսինը ծա-
ղելով անորոշապէս կ'սպիտակցնէր, և երբ այս մու-
խը փարատեցաւ ա՛լ բան մը չկար:

Չնջուած էր այն ահարկու մարտիկներուն մնա-
ցորդը, մեռած էին պահակները:

Մարդկային պատնէշին չորս պատերը տապա-
լեր էին, դիակներուն մէջ հազիւ հաղ սարսուո մը
կը նշարուէր. Փրանսական լէգէոնները, որոնք
հոռմէական լէգէոններէն աւելի մեծ էին, ահա
այսպէս մեռան Մօն-Սէն-Ժանի անձրեւով և ա-
րիւնով թրջուած հողին վրայ, տիսուր ցորեն-
ներուն մէջ, ճիշդ այն տեղը ուրկէ հիմա ա-
ռաւօտուն ժամը չորսին սուլելով եւ իր ձին
մտակելով զուարթօրէն կ'անցնի ժօղէֆ, որ նի-
կելի նամակատան սուրհանդակն է:

Կ լ ի լ ո ժ գ.

Թէ ի՞նչ կ'Աթէի Դմիթը Մը

Վաթերլոյի պատերազմը հանգոյց մըն է: Թէ՝
յաղթողներուն և թէ յաղթուողներուն համար զբժ-
ուարիմաց ինդիր մըն է: Նարուէոն կը կարծէ
թէ պանակոն երկիւղ մըն է այն(*). Պլուխէր միայն
հուր կը տեսնէ անոր մէջ, մւէլինկթըն բան մը չհաս-
կընար: Տե՛ս տեղեկագիրները: Օրաթերթերը խառ-
նաշփոթ, մեկնութիւնները խառնակուած են:

Ոմանք կը թոթովեն, ոմանք կը կակազեն: Փօ-
մինի վաթերլոյի պատերազմը չորս ժամանակի կը
բաժնէ, Միւֆլէն երեք յանկարծական փոփոխում
կուտայ անոր. Շարա միայն, իր կորովի նայուած-
քով կրցու ըմբռնել երկնային զիսուածին հետ մար-
տնչող մարդկային հանճարի մը այս ազետաւոր վախ-
ձանին յայտարար ծրագիրները, թէեւ քանի մը կէ-
տերու նկատմամբ մեր կարծիքը. կը տարբերի իր
կարծիքէն: Միւս ամէն պատմիչները կերպով մը կը

(*) Ամեցած պատերազմ մը, վերջացած օր մը, սխա-
լումով պատրաստուած եւ յեսոյ ուղղուած միջոցներ, եե-
տեսալ օրուան համար ապահովուած աւելի մեծ յաջ-
ութիւններ, վերջացէս ամէն բան կարսուեցաւ պան մը
պահական երկիւղ տիւելով:

ՆԱՅՈՒՔՈՆ Բոնք թելադրեալք ի Սէնթ էլէն

շանան, և այս շացման մէջ կը խարխափին։ Իրօք ակնախտիդ օր մըն է, ուազմական միապետութեան վլումն է այն, որ բոլոր արքայութիւնները իր հետք քչելով թագաւորները մեծապէս չուարեցուց։ զօրութեան անկումը, ուստերազմի փախուստ է այն։

Գերմարդկային հարկի գրոշմը կրող այս պատահարին հետ մարդոց մասնակցութիւնը բան մը չէ։

Վաթերլոն Ուէլինկթընէն և Պլիւխէրէն ասնուելով միթէ Անգլիա և Գերմանիա զրկում մը կրած կ'ըլլան։ Ո՛չ։

Վաթերլոյի խնդիրին մէջ գործ չունի ոչ մեծանունն Անգլիան և ոչ ալ զեհն Գերմանիան։ Փա՛ռք Աստուծոյ, ժողովուրդներուն մեծութիւնը սուրին սոսկալի արկածներէն կախում չունի։ Ո՛չ Գերմանիան, ոչ Անգլիան և ոչ Ֆրանսան թուրի պատեանի մը մէջ կ'ապրին։

Այն միջոցին՝ ուր Վաթերլոն թուրերու շառաչիւն մըն է՝ Գերմանիան Պլիւխէրէն բարձր մարդ մը ունի որ է Կէօթէ, և Անգլիան Ուէլինկթընէն բարձր մարդ մը ունի որ է Պայրըն։ Մեր զարը յատկապէս զաղափարներու լայնածուալ ծագում մը ունի, և Անգլիան ու Գերմանիան այս արշալոյսին մէջ շքեղափայլ նշոյլ մը ունին։

Վեհ է անոնց փառքը, վասնզի կը մտածեն։ Քաղաքակրթութեան մակարդակը բոլորովին անոնց կը պարտաւորի իր բարձրութիւնը։ Անոնք են այս բարձրութիւնը տուողը, և ոչ թէ դիպում մը։ ԺԹ. դարու մէջ անոնց ստացած մեծութեան պատճառը Վաթերլոն չէ։

Քարբարհս ժողովուրդները միայն յաղթութեան մը ետք յանկարծ կ'աճին։ Այս աճումը մրրիկէ մը ուռաչ հեղեղներուն զաղանցուկ սնապարծութեան կը նմանի։

Քաղաքակիրթ ժողովուրդները՝ մանաւանդ մեր օրերուն մէջ՝ ոչ կը բարձրանան և ոչ ալ կը խոնարհն զօրավարի մը բարեբախտութեամբը կամ չարաբախտութեամբը։ Անոնց մարդկային սեռի վրայ ունեցած սեփական կշիռը չէ թէ պատերազմէ մը, այլ աւելի մեծ բանէ մը կ'արտագրուի։ Բարեբախտաբար անոնց պատիւը, արժանապատուութիւնը, յոյսը ունանձարը թիւեր չեն որ զիւցազները և աշխարհակալները՝ որոնք խաղամզներ են։ Կարենան պատերազմի վիճականութեան գնել զանոնք։

Շատ անգամ պատերազմը կը կորսուի, յառաջդիմութիւնը կը վաստկուի։

Նուա՞զ փառք, աւելի աղատութիւն։ Թմբուկը կը լոէ, միտքը կը խօսի։ Խաղ մըն է այն ուր կը ուողը կը շահի։ Ուրեմն երկու կողմէն ալ անխոռվ կերպով խօսինք Վաթերլոյի նկատմամբ։ Տանք դիպուածին ինչ որ դիպուածին կը վերաբերի, և Աստուծոյ ինչ որ Աստուծոյ կը վերաբերի։

Ի՞նչ է Վաթերլոն, միթէ յաղթութիւն մը, ո՛չ վիճականութեան մը շահող տումակն է ան։

Տոմակ մը զոր Եւրոպան շահեցաւ և Ֆրանսան վճարեց։

Մեծ կարեւորութիւն չկար առիւծ մը գնելու հոն։

Մանաւանդ թէ Վաթերլօ պատճութեան մէջ տեսնուած ամենէն տարօրինակ հանգիպումն է։ Հանգիպում նարուէսնի և Ուէլինկթընի։ Անոնք ոչ թէ թշնամիներ, այլ ներհակութիւններ են։

Աստուծած, որու հաճելի են հակագրութիւնները, պնաւ ըրած չէ աւելի զարմանալի հակապատկեր մը, աւելի տարօրինակ գիմազրութիւն մը։ Մէկ կողմին ունեցածն է ճշգութիւն, նախատեսութիւն, երկրաչափութիւն, խոնեմութիւն, ապահով նահանջ, պաշ-

հեստի զօրաց մասին խնայութիւն, անդրդուելի անխոռվութիւն մը, անխառվ կանոն մը, ուազմագիտութիւն որ գետնէն օգուտ կը քաղէ, մարտագիտութիւն որ վաշտերը կը հաւասարակշռէ, շիր շիտակ շարժուած զօրաց միահամուռ ջարդը, կարգադրութիւն պատերազմի ժամացոյց ի ձեռին, դիպուածին կամաւ բան մը չթողուլ, դասական հին արիութիւն, բացարձակ ուղղութիւն, իսկ միւս կողմին ունեցածն է ակներեւութիւն, հմայակտն զօրութիւն, ուազմական տարօրինակութիւն, գերմարդկային բնազգում, փայլակնալի նայուածք, չզիտեմ ի՞նչպիսի բան մը որ արծիւի պէս կը նայի և շանթի պէս կը զարնէ, արհամարհական ուժգնութեան մը մէջ զարմանալի ճարտարութիւն մը, խորուն սրտի մը ամէն դազտնիքները, ճակատագրին հետ ընկերակցութիւն, գետերը, դաշտերը, անտառները, բլուրները որոնք հրաման կ'ընդունին և կերպով մը կը բռնազատուին հնազանդելու, բռնակալութիւն մը որ պատերազմի դաշտն անդամ կը չարչարէ, աստղին վրայ դրուած հաւատք մը որ ուազմագիտութեան հետ խառնուելով կ'ընդարձակէ ու միանգամայն կը շփոթէ զայն: Ուէլինկթըն պատերազմի Պարեմն(*) է, իսկ նարուէն անոր Միշել-Անդն է, բայց այս անդամ հանձարը հաշիւէն յաղթուեցաւ:

Երկու կողմն ալ մէկու մը կը սպասէր: Յաջողեցաւ ով որ ճիգդ հաշուած էր: Նարուէն կրուշիին կը սպասէր, կրուշիկաւ. Ուէլինկթըն Պլիւխէրի կը սպասէր. Պլիւխէր եկաւ:

Ուէլինկթըն պասական պատերազմն է որ իր փո-

(*) Ֆրանսուա Պարէմ անուանի եւ հռչակաւոր հառուազէն մըն է: 1640ին 1.իօն ծնած է:

խաղարձ խաղը կը խաղայւ Պօնաբարթ իր սկզբնաւորութեան ժամանակ հտալիխայի մէջ անոր հանգիւած և փասաւորապէս յաղթած էր:

Նորահաս անգղին առջեւէն խոյս տուած էր ծերը րուն: Հին մարտագիտութիւնը ոչ միայն շանթահարուած, այլ նաև գայթակղած էր:

Ո՞վ և ի՞նչ էր այս քսանրվեց տարեկան Գօրսիգին. ի՞նչ կը նշանակէր այս չքեզ տգէտը որուն հակառակ էր ամէն բան, որուն ոչ ոք կողմնակից էր, և որ սակայն առանց պաշարի, առանց ուազմամթերքի, առանց թնդանօթի, առանց կօչիկի, զրեթէ առանց բանակի քսանի մը մարդով բանակներու դէմ կը դնէր, դաշնաւոր Եւրոպային վրայ կը խուժէր և անհնարին պարագաներու մէջ յաղթութիւններ կը վաստկէր այլանդակօրէն:

Ո՞ւրէկ կ'ելնէր այս շանթածիգ յիմարը որ՝ գրեթէ առանց շունչ առնելու և ձեռքը մարտիկներու միեւնոյն խաղը ունենալով հետզհետէ փոշիի պէս կը փշրէր Գերմանիոյ կայսեր հինգ բանակները, Պոլիէօն Սլվինցի վրայ Վիւրմսէրը Պոլիէօյի վրայ, Մէլլասը Վիւրմսէրի վրայ, Մաքը Մէլլասի վրայ տապալելով՝ ի՞նչ էր պատերազմին այս նորեկը որ սատղի մը անմօթութիւնն ունէր, Ագատեմիական ուազմի աշակերտները խոյս տալով կը նզովէին զայն: Ասկէ հետեւեցաւ հին մարտիկներուն՝ նոր մարտիկին դէմ, ուղիղ սուսերին՝ վայլակնախայլ սուխին դէմ, ուազմական կանոնաւորութեան՝ հանձարին դէմ պահած անողեքելի ոխը:

Այս ոխը 1815 յունիսի 18ին ամէնէն արգարացի փոխարէնը առաւ, և Լոտիի, Մօնթեպէլլոյի, Մանթուայի, Մարէնկայի և Արգոլի վերեւը գրեց. Վաթերլո: Միջակներու յաղթանակ որ օր քաղցր է մեծամասնութեանց; Ճակատագիրը հաւանեցաւ այս

հեղնութեան։ Նաբոլէոն իր անկումին ժամանակ նուրէն հանդիսացաւ Վիւրմուրի որ երիտասարդ էր։

Եւ իրօք Վիւրմուրը գտնելու համար Ուէլինկթընի մազերը ալեւորել կը լուսէ։

Վաթերլո տուաջին կարգի պատերազմ մըն է զոր երկրորդ կարգի զօրավար մը վաստկած է։

Վաթերլոյի մէջ մարդուս զարմանքը զրաւողն է Անգլիան։ անգլիական պնդութիւնը՝ անգլիական հաստատամութիւնը անգլիական արիւնը, այս պատերազմին մէջ Անգլիան նոյն իսկ Անգլիայէն կը փառաւորուի փառաւորեալը իր բանակն է։ և ոչ թէ իր զօրավարը թող չարի Անգլիա այս ձշմարտութենէ։

Ուէլինկթըն առ լորտ Պաթիւրսթ գրած նամակի մը մէջ տարօրինակ ապերախտութեամբ մը կ'ըուէ թէ իր բանակը 1815 յունիսի 18ին պատերազմող բանակը «գարշելի բանակ» մըն էր։

Այս խօսքին վրայ ի՞նչ կը խորհի արդեօք վաթերլոյի ակօներու ներքեւ թաղուած մեռելի ուկրներուն տիսուր խառնուրդը։

Անգլիան խիստ համեստաբար վարուեցաւ Ուէլինկթընի հետ։ Ուէլինկթընը այնքան մեծցնելը Անգլիան փոքրել է։ Ուէլինկթէն ուրիշի մը պէս գիւցաղն մըն է։ Մեծը ան չէ ։ բուն մեծերն են ազեւեկ սկովտիացիները, թիկնապահները, Մէյթլընտի և Միշէլի գունդերը, Բաքի և Քէմբթի հետեւակները, Բօնսրմափիյմ և Սըմբրսէթի ձիւսորները, սմբատարափին ներքեւ սկովտիական հովուատիկը նուազող հայլանտրըները։ Թէյլանտի վաշտերը և այն նորեկ եւ անխոնջ զինուորները որոնք հազիւ հազ հրացան բռնել գիտէին և որոնք էսյէնկիի և Թիվոլիի հին եւ վորժ գունդերուն գէմ զրին։

Ուէլինկթըն յամառութիւն ցուցուց այս է ահա

իր արժանաւոր զործը, որու մասին չենք հակառակիր տմարդօրէն։ յայց իր հետեւակ և ձիւուր զօրաց ամէնէն պզտիկն ալ իրեն պէս հաստատուն մնաց։ ինչ որ կ'արժէ երկաթ-գուռքը։ նոյնը կ'արժէ նաև երկաթ զինուորը։

Իսկ մենք կը փառաւորենք միմիայն անգլիական զինուորը, անգլիական բանակը, անգլիական ժողովուրդը։ Եթէ յազթանակ մը կայ, այս յազթանակը նոյն իսկ Անգլիոյ իրաւունքն է։ Վաթերլոյի սիւնը աւելի արգարացի կ'րլլար եթէ փոխանակ մարդու մը պատկերը կանգնելու ժողովուրդի մը արձաննը կանգնէր ամպին մէջ։

Բայց այս մեծն Անգլիան մեր այս ըսածներէ պիտի բարկանայ։ իր 1688էն(*) և մեր 1789էն ետք տակաւին աւատական ցնորդներ ունի։ Ժառանգութեան և գաստիարակութեան կը հաւտայ։ Այս ժողուրդը՝ որու չափ զօրաւոր և փառաւոր ուրիշ ժողովուրդ մը չկայ։ ինքզինքը իրը ազգ կը յարդէ և ոչ թէ իրը ժողովուրդ։

Իբր ժողովուրդ յօժարակամ կը հագատակի, եւ զրուխ կը համարի առ կամ այն լորտը։ Իբր բանւոր կ'արհամարհուի և իբր զինուոր ծեծ կ'ուտէ առանց ընդդիմութեան։ Ամէն մարդ կը յիշէ թէ լորտ Բակլան չկրցաւ իր տեղեկազրին մէջ անուանել այն յիսնապեար որ ինքերմանի պատերազմին մէջ կարծենք բանակն ազատած էր։ չկրցաւ յիշուիլ վասն զի անգլիացւոց ուզմական զասակարգութիւնը չներեր որ սպայի աստիճան ունեցող զիւցազն մը յիշուի տեղեկագրի մը մէջ։

Վաթերլոյի նման պատահարի մը մէջ ամէն բանէ

(*) Այս 1688 ամարիւր անգլիական յեղափոխութեան բուականն է։

տւելի մեր զարմանքը գրաւողն է բաղդին զարժառականի վարպետութիւնը։ Գիշերային անձրեւ, Ռւկօմոնի պատ, Օչէնի խորունկ ճամբար, Կրուշին թնդանոթի ձայնը չլսեր, Նարուէսոն ուղղեցոյցէն կը խարուի Պիւլով ուղեցոյցէն ճիշդ տեղեկութիւն կ'առնէ։ Հեղեղ մըն է այս որ զարմանալի կերպով առաջնորդուած է։

Միահամուռ նկատելով կ'ըսենք թէ Վաթերլոյի մէջ աւելի կոտորած քան թէ պատերազմ եղաւ։

Ամէն գէմ առ գէմ ճակատուած պատերազմներուն մէջ Վաթերլոյ միայն ամենափոքր ճակատ մը կազմած է իբր պատերազմներուն թիւին նայելով։ Նարուէնի զօրաց ճակատագիրը երեք քառորդ մղոն, Ուէրինկթընի զօրաց ճակատն ալ կէս մղոն տարածութիւն ունէր, ամէն մէկ կողմէն եօթանասուն երեկու հազար պատերազմող կար։ Կոտորածը այս հոծութենէն հետեւեցաւ։

Եետագայ հաշիւը եղած և համեմատութիւնը գտնուած է։ Աւստերլիցի պատերազմին մէջ ֆրանսացիներէն հարիւրին տասնըչորս, ոռուսերէն հարիւրին երեսուն, աւստրիացիներէն հարիւրին քառասունը չորս հոգի կորսուեցան։ Վակրամի պատերազմին մէջ ֆրանսացիները հարիւրին տասներեք, աւստրիացիները հարիւրին տասնըչորս հոգի կորուսին։ Մոռքուայի պատերազմին մէջ ֆրանսացիները հարիւրին տասներեք, ոռուսերը և բրուսիացիները հարիւրին տասնըչորս հոգի կորրուսին։ Վաթերլոյի մէջ ֆրանսացները հարիւրին յիսունը վեց, և գաշնակիցները հարիւրին երկուըմէկ հոգի կորուսին։ Վաթերլոյի բովանդակութիւնն է հարիւրին քառասունը մէկ։ Հարիւր քառասունը չորս հազար հոգի պատերազմեցան։ Վաթսուն հազար հոգի մեռան։

Այսօր Վաթերլոյի գաշտը երկրիս՝ որ մարզուտ

անխոռով նեցուկն է՝ սեպհական հանդարտութիւնը ունի, և կը նմանի ամէն գաշտերու։

Այլ սակայն գիշերը կարծես թէ ցնորուկ մշուշ մը կ'ելնէ այն գաշտէն, և եթէ ուղեւոր մը հօն պտըտի, եթէ նայի, եթէ մտիկ ընէ, եթէ երազէ ինչպէս վիրժիլ երազած է Ֆիլիբի տխուր գաշտերուն մէջ, այն աղէտալի պատահարին բանդագուշանքովը կը գրաւուի։ Յունիսի ահարկու տասնըութը գեռ կենդանի է։ իբր յիշատակարան կանգնուած շինովի բլուբը աներեւոյթ կ'ըլլայ, ով որ առիւծ մըն էր, կ'անհետի, պատերազմի գաշտը իր իրական կերպարանքը կ'առնէ։ գաշտին մէջ հետեւակ զօրաց գասեր կը ճօճին, հորիզոնէն ձիաւորներ կ'արշաւեն կատագաբար, ահարէկ երազատեսը թուրերուն շողումը, սուիններուն փայլիւնը, ոռումբերուն փայլատակումը, թնդանօթի շանթերուն սոսկալի իրերահարումը, որուական պատերազմին անորոշ աղմուկը կը լուէ գերեզմանի մը մէջէն ելնող հոնչիւն մը լսելու պէս։ Կը տեսնէ ստուերներ որոնք կրընատիբներն են, նշոյլներ՝ որոնք զրտակիրներն են, կմախք մը որ նաբոլէնն է, ուրիշ կմախք մըն ալ որ է Ուէլինկթըն, ասոնց և ոչ մին կայ հիմա, այլ տակաւին կը զարնուին և կը պատերազմին այլ հեղեղատները առիւնով կը ներկուին, և ծառերը կը սարսոխին, այլ ամպերուն մէջ անգամ կատղութիւն կայ, և այն ամէն վայրենական բլուրները որոնք են Մօն-Սէն-Ժան, Ուկօմօն, Ֆրիշմօն, Բարըլօթ, Բլանսընուա, Գիրար ջարգող ձիւազներու մրրիկներէ խառնիխուուն շրջապատուած կերեւին խաւարի մէջ։

Գ Լ Ա Խ Ի Թ Ժ Ե.

ՊԵՏՔ Է ՀԱՅԻՆԻ ՎԱԹԵՐԼՈՅԻՆ ԹԷ ԱԶ

Դաս մը ազատասէրներ կան որո՞նք խիստ յարգի մարդեր են և որո՞նք չեն ատեր Վաթերլօն։ Մենք այս մարդոց կարգէն չենք։ Մեզի համար Վաթերլօն ոչ այլ ինչ է։ Եթէ ոչ ազատութեան չուարուն թըւականը։ Անտարակոյս անակնկալ բան մըն է այսպիսի հաւկիթէ յայպիսի արծիւի մը ելնելը։

Եթէ ինդիրը ամենաբարձր տեսութեամբ նկատելու րլանք Վաթերլօն դիտմամբ հակայեղափոխական յաղթութիւն մըն է։ Վաթերլոյի մէջ Եւրոպան ֆրանսայի գէմ, Բեթերսպուրի, Պերին և Վիեննա Բարիզի գէմ, իրերու առաջնական վիճակը նախաձեռնութեան գէմ կուեցան, 1789 յուլիս 14ը 1815 մարտի 20ին մէջէն զարնուեցաւ, միապետութեանց զարնուրելի ճգնաժամին սկզբնաւորութիւնը ֆրանսական անզուպիլի ապստամբութեան գէմ կուեցաւ։ Անոնց փափաքն էր քաննըզից տարիէ ի վեր հրալուի պէս բռնկող ֆրանսական ահազին ժողովուրդը մարել։

Պուրագնները համերաշխութեամբ միացան նասաներու, Բօմանօֆներու, Հօհնցոլերներու և Հաւ-

պոպուրկներու հետ։ Երկնային իրաւունքը Վաթերլոյին կռնակը նստած է։

Ստոյգ է թէ կայսերական իշխանութիւնը բըռնաւութեան իշխանութիւն մը եղած ըլլալով, թագաւորութիւնը՝ իրերու բնական ընզիմագործութեամբը՝ պիտի բռնագատուէր ազատական ըլլալու, և թէ Վաթերլոյէն սահմանագրական կարգաւորութիւն մը հետեւեցաւ ակամայ՝ ի մեծ արտմութիւն յաղթականներուն։ Այս, սահմանագրական կարգաւորութիւն մը հետեւեցաւ, վասնզի յեղափոխութիւնը չկրնար իրապէս յաղթուիլ, վասնզի նախախնամական և բացարձակապէս ճակատագրային ըլլալով։ Միշտ երեւան կ'ելնէ՝ Վաթերլոյէն առաջ Պօնաբարթին հետ որ հին զահերը կը տապալէր, Վաթերլոյէն ետք կուի ԺԷ. ի հետ որ սահմանագրութիւնը կը ըշնորհէր և կը հնազանդէր անոր։ Պօնաբարթ Նարոլիի գահին վրայ սուրբանդակ մը և Սիէտի գահին վրայ յանտապետ մը կը զնէ՝ անհաւասարութեան կիրառումով հաւասարութիւնը հաստատելով։ Կուի ԺԷ. Սէնթ Ռւէնի մէջ մարգուս իրաւունքները իր ստորագրութեամբն ալ կը վաւերացնէ։

Կ'ուղես համկնալ թէ ի՞նչ է յեղափոխութիւնը։ Յառաջդիմութիւնը, վազը անուանէ զայն։ Վաղուան օրը անդիմագրելի կերպով իր գործը կը կատարէ, և այսօրուընէ կը կատարէ։ Միշտ և տարօրէն կը հասնի իր նպատակին։

Այն Ռւէլինկթընի միջոցաւ ատենաբան մը կ'ընէ զիօյ որ զինուոր մըն էր։ Ֆօյ Ռւկօմօնի մէջ կ'իշնայ, և նորէն կը կանգնի բեմին վրայ։ Այսպէս կը գործէ յառաջդիմութիւնը։ Վաթերլօ՝ զսպելով ուզմապետութիւնը՝ որ Եւրոպական գահերը կը քանդէր, ուրիշ հետեւութիւն մը չունեցաւ, եթէ ոչ միւս կողմէն շարունակել տալ յեղափոխութեան պաշտօնը։

Առաջորոշներուն պաշտօնը աւարտեցաւ, կարգը եկաւ մտածողներուն: Այն դարը զոր Վաթերլո կ'ուզէր կեցնել: Վաթերլոյին վրայէն անցաւ ու իր ուղեւոսրութիւնը շարունակեց: Այս ազետալի յաղթութիւնը ազատութենէն յաղթուեցաւ:

Վերջապէս անհակառակելի ճշմարտութիւն մընէ թէ Վաթերլոյի մէջ յաղթողը, Ուէլինկթընի ետեւ ժպտողը՝ բոլոր Եւրոպայի, նաև՝ ոմանց ըսածին նայելով՝ Ֆրանսայի մարէշալութեան դաւազանը անոր բերողը, առիւծին արձանը կանգնելու համար սկորներով լի հողերու սայլակները զուարթութեամբ տանողը, անոր յենակին վրայ յաղթանակաւ 1815 յունիս 18 թուականը գրողը Պլիւլէրը ֆրանսական բանակի փախստականները թրէ անցնելու խրախուսողը. Մօն Աէն Ժանի լեսնադաշտին դագաթէն որսի սողը. Մօն Աէն Ժանի լեսնադաշտինն էր: Բայց երբ Բարիկ հակայեղափոխութիւնն էր: Բայց երբ Բարիկ հասաւ, ի մօտուսա տեսաւ հրալեռին բերանը, զգաց թէ անոր մոխիրը իր ոտքերը կ'այրէր, հետեւաբար միտքը փոխեց, և նորէն սկսաւ սահմանազրութիւն մը թոթովել:

Վաթերլոյի մէջ տեսնենք միայն ինչ որ կայ Վաթերլոյի մէջ: Դիտմամբ տրուած ազատութիւն չկայ ամենեւին: Հակայեղափոխութիւնը ակամայ ազատական էր, ինչպէս որ համատիպ երեւոյթով մը Նապոլէն ալ յեղափոխական էր ակամայ: 1815 յունիս 18ին թամբէն վար նետուեցաւ ձիտոր Ռոպէսքիրը:

Գ Լ Ո Ւ Ժ Ժ Ը Ը.

ԵՐԿԱՅԱՅԻՆ ԻՐԱԿՈՒՆԻՑԻՆ ՎԵՐԱՃՈՒՄԸ

Տիքտաթորութիւնը վերջանալով՝ իր հետը ամբողջ գրութիւն մը տապալեցաւ:

Կայսրութիւնը զլորեցաւ մթագին վիճի մը մէջ որ մեռնող հոռմէական աշխարհի վիճին նմանեցաւ: Անգունդ տեսնուեցաւ նորէն ինչպէս բարբարոսներու ժամանակ: Միայն թէ 1815ի բարբարոսութիւնը զոր իր պղտիկ անունով պէտք է հակայեղափոխութիւն անուանել, քիչ չունչ ունէր, չուտ մը կտրեցաւ շունչը և մոռցաւ ինչ որ պիտի ըսէր:

Կը խոստովանինք թէ կայսրութեան վրայ լացողներ եղան, մանաւանդ թէ դիւցազնական աչքեր էին լացողները: Եթէ արքունի դաւազանի փոխուած թուրն է փառքը, կայսրութիւնը նոյն իսկ փառքը կազմած էր: Կայսրութիւնը երկրիս վրայ ծաւալած էր այն ամէն լոյսը որ կրնայ արտագրուիլ բռնամութենէ. ազօ'տ լոյս կամ լաւ եւս է ըսել, մութ լոյս մըն էր այն որ ճշմարիտ լոյսին հետ եթէ բաղդատուի, խաւար մըն է: Խաւարին այս փարատումը խաւարի մը ազգումը ունեցաւ:

Լուի Ժիլ, վերստին Բարիկ մտաւ: ԷՅուլիաբ 8ին շրջապարերը մարտի 20ին աւիւնները ջնջեցին: Գոր-

սիզացի մակդիրը Պէտքնեան(*) մակդիրին հակագրութիւնը սեպուեցաւ : Թիւիրրիի գմբէթին գրօշը ճերմակ դրօշի փոխուեցաւ : Աքսորը գահակալեց : Հարուէլի(**) եղեւնեայ սեղանը Լուի ԺԴ.ի չուշանազարդ թիւնաթոսին առջեւ տեղաւորուեցաւ : Պուլին և Ֆօնթընօյ(***) յիշուեցան իրը երէկուան գէպքեր , վասնզի Աւոտերլիցը հինցած էր : Խորանը և զահը վեհօրէն եղբայրացան : ԺԹ , զարու մէջ ընկերային փրկութեան ամենէն անհակառակելի ձեւերէն մին ֆրանսայի և ցամաքային եւրոպայի վրա , հաստատուեցաւ .

Ուր որ կայսերական պահակներ կային . վերցուեցան և իրենց տեղ արքայական հրացանակիրներ գրուեցան : Կառա շաւի կամարը , որ իր վրայ բեռնաւորած յաղթութիւններու ներքեւ կը ճնշուէր , այս նորահաստ սուսթեանց մէջ օտար մնալով . գուցէ քիչ մըն ալ Մարէնկոյէն և Արգոյէն ամէնալով շփոթումէ ազատեցաւ Անկուլէմի դուքսին արձանովը :

Մատրլէնի գերեզմանատունը որ 1793ի հասարակաց ահարկու գերեզմանն էր , մարմարիսնով և յասպիսով ծածկուեցաւ . վասնցի Լուի ԺԴ.ի և Մարի

(*) Հանրի Գ. Քրանսայի երեւելի քազաւորին «պէտնէ» (պէտնեան կամ պէտնցի) մակդիրը կը տուէր մալեանի կարգիկերու կազմէ՝ զայն անարզելու մօօք , վասնզի Հանրի Գ. Գալվինի եւեւորդ էր :

(**) Հարուէլ Լուսնէն վասնուն հազարամէրը ենառ ապաւոնի մըն էր : 1811էն մինչեւ 1815 այս ապաւոնին մէջ բնակեցաւ Ռուվանսի կամսը որ Նարուէնի անկումէն ևս Ֆրանսայի քազաւոր եղաւ Լուի ԺԸ . անունով :

(***) Ֆրանսայի Մարգ նահանգին մօս առաջ մըն է ուր Փիլիք Օլիվիսը քազաւոր երեւելի յաղբուրին մը վաստկեցաւ 1214ին :

Անթուանեթի ոսկերոտիքը այն հողին մէջն էին : Վենսանի խրամին մէջ գետնէն գերեզմակական կոռթող մը ելաւ , յիշելով թէ էնկիէնի դուքսը մնում էր ճիշդ այն ամիսին մէջ ուր նաբոլէոն թագարեցաւ : Պիռո Ռ. որ այս մահուան խիստ մօտ միջոցին նաբոլէոնի թագարդութեան օծումին հանդէսը կատարած էր , հանդարասորէն օրհնեց անկումը ինչպէս օրհնած էր անոր գահակալութիւնը :

Եէօնապրէօնի(*) մէջ քառամեայ պղտիկ ստուերմը կար զոր Հոռոմի թագաւոր անուանելը ապստամբական խօսք մը համարուեցաւ :

Անա այս բաները եղան . թագաւորները նորէն բազմեցան իրենց գահերուն վրայ : Եւրոպայի տէրը վագնակի մը մէջ գրուեցաւ . հին գրութիւնը նոր գրութեան յաջորդեց . երկրիս ամէն մթութիւնը և ամէն լոյսը տեղ փոխեցին . վասնզի ամառուան մէջ օր մը , կէս օրէն ետք , հովիւ մը անտառի մը մէջ բրուսիացիի մը ըստաւ . Ասկէ անցի՛ր . մի՛ անցնիր :

Այս 1815ը կարծես աղետալի ապրիլ ամիս մը եղաւ : Անառողջ և թունաւոր հին իրողութիւնները նոր կեղեւներով ծածկուեցան : Ստութիւնը 1789ին հետ ամուսնացաւ , երկնային իրաւունքը սահմանագրութեան մը դիմակը առաւ . կեղծիքները սահմանագաղական եղան , նախապաշտումները , աւելորդապաշտութիւնները և թագուն դիտաւորութիւնները նոր սահմանագրութեան 14րդ յօդուածին(*) ապաւի-

(*) Աւտորիոյ մէջ կայսերական պալատ :

(**) Մըր Լուի ԺԸ , Նարուէնի անկումէն ևս Ֆրանսայի քազաւոր եղաւ , «Շարք» անունով քաւական ազատական Սահմանադրութիւն մը «օնութեց» (Կարգա՝ բաժիշտուեցաւ ալու) որու 14րդ յօդուածը գրերէ միւս յօդուածներուն մէջ օնութեած ազատութիւնները և առօնութիւնները կը ջնջեր կամ կը ըկարէր :

Նելով ջնարակ մը առին։ Օձերուն շապիկ փոխելուն
կը նմանէր այս։

Նաբոլէոնի օրով մարդս մեծցած ու միանգամայն
վոքրցած էր։ Եքեղափայլ նիւթին այս իշխանու-
թեան ժամանակ իտէականը իտէախօսութեան տարօ-
րինակ անունը տոած էր։ Մեծ մարդու մը համար
ծանր անխոհեմութիւն էր ապագան հեգնելը։ Սա-
կայն ժողովուրդները, թնդանօթաձիգին սիրահար
այս թնդանօթի ճարակները աչքերով կը փնտոէին
զայն։

Ո՞ւր է, ի՞նչ կ'ընէ, Նաբոլէոն մեա՛ւ, կ'ըսէր
անցորդ մը Մարէնկոյի և Վաթերլոյի մէջ պատե-
րազմող ծեր զինուորի մը։ «Նաբոլէոն մեռա՞ւ» ազա-
գակեց այս զինուորը, «ուրեմն չգիտե՞ս անոր ո՞վ
ըլլալը»։

Երեւակայութիւնները աստուածային էակ մը կը
համարէին այս նկուն մարդը։ Վաթերլոյէն ետք Եւ-
րոպայի ներքին կողմը խաւարեցաւ։ Նաբոլէոն ա-
ներեւոյթ ըլլալովը շատ ժամանակ դատարկ մնաց
ահազին բան մը։

Թագուորները այս դատարկութեան մէջ ժտան։
Հին Եւրոպան վերանորոգուելու օգուտը քաղեց ան-
կէ։ Աէնթ Ալիանս (սրբազան դաշնակցութիւն) մը
եղաւ։ Պէտ Ալիանս (գեղեցիկ դաշնակցութիւն) ըստ
էր յառաջմէ Վաթերլոյի աղետաւոր դաշտը։

Նորէն կազմուած այս հին Եւրոպային առջեւ և
նոր Ֆրանսայի մը ծրագիրները ուրուադրեցան։ Ա-
պագան զոր կայսրը ծաղրած էր, եկաւ հասաւ։ Ա-
պագան ճակտին վրայ աստղ մը ունէր, որ էր Ազա-
տութիւնը։ Նոր սերունդներու հրաբորբոք աչքերը
դէպ այն աստղը գարձան։ Զարմանալին այս է որ
մարդիկ սիրահարեցան այս ապագային, այսինքն ա-
զատութեան և միանգամայն անցեալին, այսինքն

Նաբոլէոնին։ Պարտութիւնը մեծութիւն տուած էր
յաղթահարին։ Պօնաբարդ անկումին մէջ աւելի բար-
ձըր կ'երեւէր քան թէ Նաբոլէոն կանգնուումին մէջ։
Որո՞ք որ յաղթահամեր էին, վախցան։ Անգլիական
Հիւտուըն Լօվի հսկողութեամբը պահպանեց զայն, և
Ֆրանսա լրտես կարգեց Մօնշընուն որպէս զի անոր
ամէն արարքը զիտէ։ Նաբոլէոնի խաչաձեւ թեւերը
գահներու անհանգարտութիւն տուին։ Այս երկիւողը
հետեւութիւնն էր այն փանաքի յեղափոխութեան
զոր ունէր Նաբոլէոն։ Ասով ահա կը բացատրուի
կը ներուի պօնաբարդեան ազատասիրութիւնը։ Այս
ուրուականը հին աշխարհը կը սասանէր։ Թագաւոր-
ները չկրցան հանգստութեամբ թագաւորել, վասնզի
հորիզոնին մէջ Աէնթ էլենի ժայռը կար։

Մինչդեռ Նաբոլէոն Լօնկվուտի մէջ հոգեվարքի
մէջ էր, Վաթերլոյի զաշտին մէջ մեռնող վաթսուն
հազար մարդիկ հանգարտորէն փտիցան, և իրենց
հանգստութենէն բան մը ծաւալիցաւ աշխարհիս վը-
րայ։ Վիեննայի վեհաժողովը անով 1815ի դաշնա-
րարութիւնները բրաւ, և Եւրոպան Վերահաստատու-
թիւն անուանեց այս եղելութեւնը։

Ահա այս է Վաթերլօ ըստածը։
Բայց միթէ անհունութեան հո՞գն է այս բա-
ները։ Այս փոթորիկը, այս մրրկալի ամպերը, այս
պատերազմը, այս խազազութիւնը և այս ամէն մը-
թութիւնը վայրկեան մը իսկ չխռովեցին այն ան-
հետն աչքին նշոյլը որուն առջեւ՝ շիզէ ի շիզ ցատ-
կրտող բուժական լուն՝ Նօթրը Տամի աշտարակներուն
կրտող բուժական կանգակատունէ ի զանգակատուն թեւոր-
բոլորափը զանգակատունէ այսինքն ահա հաւասար է։

Վաթերլո բան մը չըրաւ, և կռիւէն կէս մզոն հեռի մնաց.

Մօն Սէն ժան ոմբակոծուեցաւ, Ռւկօմօն այրեցաւ, Բարըլօթ այրեցաւ, Բլանսընուա այրեցաւ, Հէ Սէնթ յարձակումով առնուեցաւ, Պէլ Ալիանսն երկույաղթականներուն իրարու փարիլը տեսաւ. բայց հազիւ հազ ծանօթ են այս անունները, և բոլոր պատիւը Վաթերլոյին տրուեցաւ, որ պատերազմին մէջ ամենեւին գործ չտեսաւ:

Մենք պատերազմը ողոքողներուն դասէն չենք. երբ առիթը կը ներկայանայ, կ'ըսենք անոր իր ճշմարտութիւնները: Պատերազմը սոսկալի գեղութիւններ ունի զոր չսքօղեցինք. բայց կը խօստովանինք թէ քանի մը տգեղութիւններ ալ ունի: Այս տգեղութեանց ամենէն զարմանալին է յաղթութենէ ետք մեռեններուն շուտ մը կողոպտուիլը: Պատերազմի մը հետեւեալ օրուան արշալոյսը երբ կը ծագի, միշտ մերկ կը գտնէ դիակները:

Ո՞վ է ընողը. ո՞վ է յաղթութիւնը այսպէս պըղծողը: Որունն է այն սոսկալի ծածուկ ձեռքը ո՞ր յաղթութեան գրանը կը սպրդի: Քանի մը փիլիսոփաներ, և մանաւանդ Վոլթեր կը հաստատեն թէ ընողները նոյն իսկ փառքը վաստկողներն են: Միեւնոյն անձերն են, ուրիշ մարդ չկայ, կ'ըսեն. օրոնք որ յաղթական են, կը կողոպտեն յաղթահարները, Օրուան դիւցազնը գիշերուան ճիւղն է: Այն անշուշտ իրաւունք ունի կողոպտելու այն դիակը որուհեղինակը ինքն է: Բայց մենք այնպէս չենք կարծեր: Անհնարին կը թուի մեզ որ միեւնոյն ձեռքը փառքի պսակներ ժողվէ, և միանգամայն մեռելի մը կօշկները գողնայ:

Սա ստոյգ է թէ յաղթողներէն ետք հասարակօշէն գողերը կուգան: Բայց մեր խօսքը զինուորին,

։ Ո Ւ Խ Ժ Թ.

ԳԻՇԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԴԱՇՅԸ

Գիրքիս հարկը մեզ կը ստիպէ անդամ մըն աւ վերադառնալու Վաթերլոյի աղետալի դաշտը:

1815 յունիսի 18ին լուսինը կատարելապէս կը ճառագայթէր: Այս ճառագայթը Պլիւխէրի անագորոյն հալածումին նպաստեց, փախստականներուն հետքը ցուցուց, այս աղետակիր բազմութիւնը բրուսիական ձիաւորներու կատաղութեան մատնեց և կոտորածին ձեռնտու եղաւ: Գիշերը երբեմն տիրապէս հաւանի այսպիսի մեծ աղետներու յաջողութեան երբ յետին թնդանօթը նետուեցաւ, Մօն Սէն ժանի դաշտը ամայի մնաց:

Անգլիացիք Ֆրանսացոց բանակած տեղը բանակեցան. յաղթողին սովորութիւնն է յաղթուողին անկողնին վրայ պառկելով հաստատել յաղթութիւնը: Գիշերուան բանակատեղի ընտրեցին Ռօսօմի անգիր կողմը: Բրուսիացիք փախստականները հալածելով յառաջ գացին: Ռւէլինկթըն Վաթերլո գիւղը գնազ լորտ Պաթիւրսթին տեղեկագիր շինելու համար:

Եթէ երբեք sic vos non vobis իսոսքը գործած է, անշուշտ այս Վաթերլո գիւղին համար է:

նամանաւանդ հիմակուան զինուորին չվերաբերիր:

Ամէն բանակ պոչ մը ունի: և ահա պէտք է ամբաստանել այս պոչը: Անաջները—մեր խօսքը ներկային չվերաբերիր,—հողամուկ անձեր, կիսովին աւազակ և կիսովին ծառայ մարդեր, ամէն տեսակ ջղջիկներ՝ զոր պատերազմ ըսուած վերջալոյսը կը ծնի՝ համազգեստ հագնող այլ չպատերազմողներ, կեղծ հիւանդներ, ահարկու հաշմուներ, մաքսանենդ գինեվաճառներ որոնք՝ երթեմն ալ իրենց կինը միատեղ կ'առնեն և պզտիկ սայլերով կ'արշաւեն՝ գողնալով որ դարձեալ կը վաճառեն, մուրացիկներ որոնք ըսպաներու ուղեցոյց ըլլալ կ'առաջարկեն, զինուորի ծառաներ և աւարառուներ բանակի մը ետեւէն կ'երթային, և ահա ասոր համար է որ մասնաւոր բառով մը «յետնորդներ» կ'անուանուին անոնք: Բնաւ բանակ մը, ոչ ալ ազգ մը յետնորդներուն պատասխանատուն էր. ասոնք խալերէն կը խօսէին և Գերմաններուն ետեւէն կ'երթային, ֆրանսերէն կը խօսէին և Անգլիացիներու ետեւէն կ'երթային:

Սէրիզօլի յաղթութեան յաջորդող գիշերը պատերազմի գաշտին վրայ վատօրէն Ֆէրվագի մարքիզը սպաննող և կողոպտողը այս տեսակ թշուառականներէն մին էր, որ ֆրանսերէն խօսող յետնորդ մըն էր և զոր մարքիզը ֆրանսացի կարծած էր՝ անոր բիգարացիի նման խանջարուն բարբառէն խաբուելով:

Աւարառումէն աւարառուն կը ծնէր: «Թշնամիին կողոպուտովը ապրելու» գարշելի սկզբունքը կ'արտադրէր այս բորոտութիւնը զոր խիստ կարգապահութիւն մը միայն կրնայ բուժել:

Համբաւներ կան որոնցմէ կը խաբուի մարդ. չգիտցուիր միշտ թէ ինչո՞ւ զօրապետներէ ոմանք, մանաւանդ մեծ զօրապետներ մեծ անուն առած են:

Թիւրին կը պաշտուէր իր զինուորներէն, վասնզի աւարառութեան հրաման կուտար. ներուած չարութիւնը բարութեան մը մասը կը կազմէ. Թիւրէն այնքան բարի էր որ թոյլ տուաւ հուրի և սուրի տալ Բալաթինան: Սպարապետին աւելի կամ նուազ խստութեանը համեմատ բանակներուն ետեւէն գացող աւելի կամ նուազ աւարառուներ կը տեսնուէին: Հօշ և Մարսօ զօրապետները ամենեւին յետնորդ չունէին, յօժարակամ կը հաւանինք հաստատելու թէ Ուէլինկթըն քիչ ունէր:

Սակայն յունիսի 18էն 19ի զիշերը մեռելները կողոպտուեցան: Ուէլինկթըն անողոքապէս վարուեցաւ, հրաման տուաւ որ հրացանի բռնուի ով որ մեռել մը կողոպտելու միջոցին բռնուի. բայց յափրշտակութիւնը յամատ է: Աւարառուները պատերազմի գաշտին մէկ կողմը մեռելները կը կողոպտէին, մինչդեռ միւս կողմը գնդամահ կ'իյնային որոնք որ գողնալու միջոցին բռնուած էին:

Լուսնին ճառագայթը տիսուր կ'երեւէր այս գաշտին վրայ:

Կէս գիշերին մօտ 04էնի խորունկ ճամբուն մօտ մարդ մը կը թափառէր, կամ յաւ եւս է ըսել, կը սողար: Երեւոյթէն կը հասկցուէր թէ անշուշտայն մարդերէն մին էր ան որոնց ո՛վ և ի՞նչ ըլլալը բացարեցինք քիչ մը առաջ, այսինքն ոչ անգլիացի, ոչ ֆրանսացի, ոչ գիւղացի և ոչ զինուոր, դիակեր ճիւաղ քան թէ մարդ մեռելներուն հոտը առնելով եւ կած էր Վաթերլոն կողոպտելու համար, իր յաղթութիւնն էր գողութիւնը: Պլուզա մը հազած էր որ քիչ մը կրկնոցի կը նմանէր. անհանդարտ և յանդուգն էր, կ'երթար առաջ քալելով և ետեւը նայելով: Ո՞վ էր այս մարդը: Հաւանական է որ գիշերը աւելի կը ճանչնար զայն քան թէ ցորեկը: Տոպրակ

չունէր, բայց անշուշտ կրկնոցին տակը լայն դրսան-ներ կային։ Մերթ բնդ մերթ կանգ կ'առնէր, շուրջը կը նայէր տեսնելու համար թէ արդեօք զինքը դի-տող մը կա՞ր, յանկարծ կը ծոէր, գետինը կեցող լոփկ և անշարժ բան մը կը խառնչոէր, յետոյ կանգ առնելով խոյս կուտար։ Իր սպրումով, զիրքով, ա-րագ և գաղտնի շարժումով կը նմանէր այն վերջա-լուսական ճիւղաներուն որոնք աւերակներու մէջ կ'երեւին ստէպ և զոր նորմանտական հին աւանդու-թիւնները «ալէօր» կ'անուանեն։

Տեսակ մը գիշերային թոշուններ կան որոնք ի-րոնք իրենց երկայն ոտքերով ճահիճներու մէջ այս ստուերական պատկերներ կը կազմեն։

Նայուածք մը եթէ ուշադրութեամբ քննելու ըլ-լար գիշերուան ամէն մշուշը, պիտի կրնար նշմարել թէ քիչ մը անգին նիվելի սալարկին վրայ Մօն-Սէն-ժանէն դէպի Պրէն-լ'Ալէօ տանող ճամբուն անկիւնին քովի հիւղին ետեւը կանգ առած և կարծես պահուած էր խոհավաճառի պղտիկ սայլ մը, որու ուորիէ ծած-կոցը պղկուած էր և որու լծուած նօթի և վտիտ գրաստը սանձին մէջէն եղիծ կ'ուտէր. սայլին մէջն ալ կնիկի նմանող անձ մը կար որ արկղերու եւ ծրարներու վրայ նստած էր։ Կարելի է թէ այս սայլին և այն թափառողին մէջ յարաբերութիւն մը կար։

Գիշերուան մութը յատակ էր։ Լուսինը ճերմակ կը մնայ առանց հոգ ընելու երկրիս կարմրութիւնը։ Երկնից անտարբերութեանց մին է այս։ Մարգագե-տիններուն մէջ ծառերու ոստեր կային որոնք ոռու-քէն կտրուած այլ ինկած չէին և որոնք կեղեւէն բռնուած ըլլալով գիշերուան հովէն մեղմիկ կը տա-տանէին։ Շունչ մը գրեթէ չնշառութիւն մը կը շար-

ժէր մացառները։ Խոտերը սարսուռ մը ունէին որ հոգիներու չուին կը նմանէր։

Հեռուէն անորոշապէս կը լսուէր անգլիական բանակին գիշերապահներուն և հրամատարներուն եր-թեւեկութիւնը։

Տակաւին կ'այրէին Ուկօմօն և Հէ-Սէնթ, և մին արեւմուտքի միւսն ալ արեւելքի կողմէն երկու ահա-գին բոցեր կը կազմէին, որոնց հետ՝ ծայրերն երկու կարկեհան ունեցող և սուտակներէ բաղկացող քակ-ուած մանեակի մը պէս կապուած էր անգլիական բա-նակատեղիին կրակներուն ժապաւէնի նման գիծը։ այս գիծը հորիզոնին բլուրներուն վրայ կը տարած-ուէր անբաւ կիսաշրջանի մը ձեւով։

Օհէնի ճամբուն աղէտքը պատմեցինք արդէն։ Կը յուզուի մարդուս սիրտը երբ այնքան քաջերուն ինչ-պէս մեռնիլը միտքը կը բերէ։

Եթէ կայ զարհուրելի բան մը, եթէ կայ բան մը որ նաև երազի մէջ անհնարին թուի, այս է։ Ապրիլ արեւը տեսնել, առնական բոլոր զօրութիւնը անթե-րի ունենալ, քաջառողջ և ուրախ ըլլալ, արիաբար խնդալ, արշաւել գէպ ակնախտիզ փառք մը որ առ-ջեւդ կ'երեւի, զգալ թէ կուրծքիդ ներքեւ թոք մը ունիս որ կը չնչէ սիրտ մը ունիս որ կը բաղնիէ, կամք մը ունիս որ կը տրամաբանէ, խօսիլ, մտածել, յուսալ սիրել, մայր մը ունենալ, կին մը ունենալ, յաւակներ ունենալ, լոյսը վայելել, և յանկարծ ա-զաւակներ ունենալ կարենալու միջոցին, վայրկեան մը զաղակ մը հանել կարենալու միջոցին, վայրկեան մը չանցած անդունդ մը իջնել, իյնալ, զլորուիլ, չախ-չախսել, չախչախուիլ, ցորենի հասկեր, ծաղիկներ, տերեւներ, ոստեր նշմարել, չկրնալ բանի մը կաթնիլ։ զգալ թէ անօգուտ է թուրդ, զգալ թէ տակդ մար-դեր, վրադ ձիեր կան, պարապ տեղը շարդիլ, զգալ գիշեր, յանկարծ ա-զաւակներ մը տքացումէն կը նաև թէ ոսկրներդ երիվարի մը տքացումէն կը

խորտակուին մութին, թէ ներբան մը աչքերդ գուրս
կը ժայթքեցնէ, կատղութեամբ ձիերու սմբակներուն
երկաթները խածնել, խղդուիլ, դոռալ, դալարուիլ,
հոն ամէնուն տակը գտնուիլ, և ինքնին ըսել. Քիչ
մը առաջ կենդանի էի:

Հիմակ ամէնքն ալ կը լոէին հոն ուր հոնչեր
էին այն աղէտակեր անբաղդները:

Խորունկ ճամբուն փոսը ձիերով և մարդերով լե-
ցուն էր, որոնք անքակտելի կերպով դիզուած էին:
Սոսկալի՛ շաղաղում: Ա՛լ գարուվար չկար, դիակները
հեղեղատը գաշտին մակերեւութին հետ հարթեր էին
և մինչ ճամբուն եզրերը լեցուած էին. լաւ չափուած
գարիի կապիճի մը պէս: Վերին մասին վրայ մեռել-
ներու կոյտ մը, վարի մասին մէջ արեան վտակ մը,
այսպէս էր ահա այն ճամբան 1815 յունիսի 18ի գի-
շերը: Արիւնը մինչեւ Նիվէլի սալարկին վրայ կը հո-
սէր և յորդութեամբ ճահիճ մը կը կազմէր ծառերու
դէզին առջեւ որ ճամբան կը խափանէր, և որու
տեղը տակաւին կը տեսնուի:

Ընթերցողները կը յիշեն անշուշտ թէ վրահա-
կիրները ժընաբի սալարկին հակառակ կողմէն գլոր-
ուած էին ճամբուն մէջ: Դիակներուն խտութիւնը
խոր ճամբուն խորութեան հետ կը համեմատուէր:
Կէս գիշերին մօտ մեռելներուն խաւը կը նուազէր
ուր որ ճամբան գաշտին հետ հաւասար կ'երեւար եւ
ուստի անցած էր Տըլօրի բաժինը:

Գիշերային թափառականը որու վրայ հրաւիրե-
ցինք քիչ մը առաջ՝ ընթերցողին ուշադրութիւնը,
դէպ այն կողմը կ'երթար: Հետաքրքրութեամբ կը
քննէր այս ահապին գերեզմանը. կը նայէր. չգիտեմ
ի՞նչ սոսկալի քննութեան մը կ'ենթարկէր մեռելնե-
րը. արեան մէջ կոխելով կը քայլէր:

Յանկարծ կանգ առաւ:

Իր առջեւէն քանի մը քայլ անդին խոր ճամ-
բուն այն մասէն, ուր մեռելներու կոյտը կը վեր-
ջանար, մարդերու և ձիերու այս դէզին տակէն կ'ել-
նէր բաց ձեռք մը, զոր լուսինը կը լուսաւորէր:

Այս ձեռքը մատը անցուցած բան մը ունէր որ
կը փայլէր և որ ոսկի մատնի մըն էր:

Մարդը ծռեցաւ, պահ մը կձկուած կեցաւ, և երբ
կանգնեցաւ, ա՛լ չկար ձեռքի մատնին:

Ճիշդը ըսենք բոլորովին չկանգնեցաւ մարդը:

Խրաչտող շիկերէի դիրքով մը կեցաւ՝ կռնակը
մեռելներուն տալով, հորիզոնը քննելով, ծունկի
վրայ գալով, մարմնոյն բոլոր առջեւովը՝ գետինը
կոթնող երկու բթամատներուն վրայ յենլով,
գլուխն ալ խոր ճամբուն եզրին վրայէն չորս դին
դիտելով:

Կան այնպիսի գործողութիւններ որոնց յարմար
կուգան ձիու չորս ոտքերը:

Եետոյ՝ ընելիքը որոշելով՝ կանգնեցաւ:

Նոյն պահուն ցնցում մը եկաւ վրան: Զգաց թէ
ետեւէն բոնող մը կար զինքը:

Ետեւը գարձաւ, տեսաւ որ բռնողը բաց ձեռքն
էր, որ անոր կրկնոցին ծայրէն բռնելով գոց-
ուած էր:

Մարդը սկսաւ ինդակ, մինչդեռ բարի մարդ մը
կրնար վախնալ:

— Մեռնո՞ղն է եղեր, ըսաւ: Ճիւաղ մը աւելի
հաճելի է ինձ քան թէ զինուոր մը:

Սակայն ձեռքը տկարանալով կրկնոցին ծայրը
թողուց: Գերեզմանին մէջ շուտ կը սպառի ոյժը:

— Կենդանի՞ է, ինչ է այս մեռելը, կրկնեց թա-
փառողը. նայինք անգամ մը:

Նորէն ձռեցաւ, դէզը պեղեց, մէկոի ըրաւ ինչ

որ արգել էր, ձեռքը բռնեց, թեւն ալ բռնեց, գլուխը արգելէն ազատեց, մարմինը քաշեց, և քանի մը վայրկեանէ ետք անկենդան, կամ գէթ նուազած մարդ մը կը քաշէր կը տանէր խոր ճամբուն դէպի մութ խորշը:

Զրահակիր մը, սպայ, մանաւանդ թէ աստիճառ ճանաւոր սպայ մըն էր ան. ոսկիէ մեծ ուսաղիր մը զուրս կ'ելնէր զրահին տակէն. ալս սպան ա'լ սազաւարտ չունէր: Թուրի սոսկալի հարուած մը կեղեքած էր անոր գէմքը որ բոլորովին շաղաղուած էր արիւնով: Սակայն կ'երեւար թէ իր անդամներուն եւ ոչ մէկը խորտակուած էր. և բարեբախտաբար դիպուածը անանկ բերած էր որ մեռելները, եթէ հնարին է այսպէս ըսել, անոր վերեւը կերպով մը նեցուկ կաղմելով թոյլ չէին տուեր որ ջախջախուի ան: Աչքերը դոց էին:

Զրահին վրայ «լէժիօն տ'օնէօր» պատուանշանին արծաթեայ խաչը ոինէր:

Թափառողը քաշեց առաւ այս խաչը որ իր կրկնոցին տակ ունեցած անդունդներուն մէկուն մէջ աներեւոյթ եղաւ:

Յետոյ սպային գրպանը խառնեց, ժամացոյց մը գտաւ եւ առաւ: Յետոյ «ժիլէն» խառնեց, քսակ մը գտաւ, զայն եւս դրպանեց:

Մինչզեռ մեռնողին այս տեսակ օգնութիւններ ընելու վրայ էր. սպան աչքերը բացաւ:

— Ենորհակալ եմ ըստ մեզմովին:

Զինքը շօշափող մարդուն շարժումներուն դաժանութիւնը, գիշերուան զովութիւնը, ազատօրէն չնչած օդը, թմրութենէ սթափեր էին սպան:

Թափառողը պատասխան չտուաւ: Գլուխը վերցուց: Դաշտին մէջ ոտքերու դփուտում մը կը լսուէր հաւանօրէն գիշերապահներու գունդ մը կը մօտենար:

Սպան, որու ձայնին մէջ տակաւին հոգեվարք կար. մրմուաց:

— Ո՞վ շահեցաւ պատերազմը:

— Անգլիացիք, պատասխանեց թափառողը:

Սպան կրկնեց.

— Խառնէ գրպաններս. քսակ մը եւ ժամացոյց:

մը կայ, ա'ռ:

Թափառականը խնդիրը կատարեալ ձեւացուց և ըստ:

— Բան մը չկայ:

— Կը ցաւիմ որ կոեռպտուեր եմ, կրկնեց սպան: Աղէկ կ'ըլլար եթէ դու առած ըլլայիր զանոնք:

Գիշերապահներու ոտքերուն դփուտուքը հետզհետէ կ'աւելնար:

— Ահա մարդ կուգայ, ըստ թափառողը փախչիլ ուզող մարդու մը պէս շարժում ընելով:

— Կեանքս ազատեցիր: Ո՞վ ես դու:

Թափառողը շուտ և կամաց մը պատասխանեց:

— Ես ալ քեզի պէս ֆրանսական բանակին մէջ էի: Պէտք է զոր երթամ ա'լ, եթէ ձեռք անցնիմ, հրացանի պիտի բոնուիմ: Աղատեցի քեզի, հիմայ ա'լ գլխուդ՝ ճարը նայ:

— Ի՞նչ է աստիճանդ:

— Յինապետ:

— Անունդ ի՞նչ է:

— Պէնարտիէ:

— Զպիտի մոռնամ այդ անունը, ըստ ան: Դաւալ իմ անունս սորզէ՛, որ է Բօնմէրսի:



ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

ՕՐԻՕՆ ՆԱԽԸ

Գ Լ Ա Խ Խ Ա

24601 Թիհի 9430 Թիհի Կ'ՐԼԼՅ

Ժան Վալժան բռնուած էր :

Հնթերցողները անշուշտ չնորհակալ պիտի ըլլան մեզ, եթէ արագապէս պատմելու ըլլանք քաղի մը ցաւալի պարագաներ : Մ . . . ի մէջ տեղի ոռնեցող զարմանալի դէպքերէն քանի մը ամիս ետք այն ժամանակուան լրադիրներուն մէջ հրատրակուած յօդուածներուն երկու հատուածը հոս նշանակելը բաւ կը համարինք :

Այս յօդուածները քիչ մը համառօտարար գրուած են : Ամէն մարդ գիտէ որ այն ժամանակները տակաւին «Դատարաններու Օրագիրներ չկային :

Առաջին հատուածը «Տրամօ Պլան» օրագրէն կ'առնենք. թուականն է 25 յուլիս 1823:

«Բաւալ-Գալէի շրջաններուն մին նուազ սովորական դէպքի մը տեսարանը եղաւ մօտերս :

Նահանգին մէջ օտարական մը, որ Պ. Մատրէն կ'անուանուի. նոր միջոցներու չնորհիւ քանի մը տարիէ ի վեր վերահաստատած էր տեղական հին արձեստ մը, որ է ուլունքի և սեւ ապակեղէններու շինութիւն : Այս արձեստին չնորհիւ հարստացած եւ փութանք բաելու, նաև շրջանին բնակիչներուն հարստացութեան պատճառ եղած էր : Իբր վարձատրութիւն իր ծառայութեանց քաղաքակետ եղած էր Մատրէն :

Ոստիկանութիւնը իմացաւ որ Պ. Մատրէն ոչ այլ ինչ էր բայց եթէ աքսորէն փախած վաղեմի եղեռնագործ մը, որ 1796ին դատապարտուած է եւ կ'անուանուի ժան Վալժան :

Ժան Վալժան նորէն թիարանը նետուեցաւ : Կ'երեւայ թէ բռնուելէն առաջ յաջողեր է կէս միլիոն ֆրանքի, մօտ գումար մը առնելու Պ. Լաֆիթէն որու քով շահու դրած էր զայն . ստկայն կ'ըսուի թէ այս գումարը իր առուտարովը շահեր է խիստ օրինաւորապէս : Կարելի չնզաւ իմանալ թէ ժան Վալժան երկրորդ անգամ թուլօնի թիարանը մանելէն առաջ ո՛ւր պահած էր վերոյիշեալ գումարը :

«Ժուրնալ ար Բառի» օրագրէն կ'առնենք. երկրորդ յօդուածը, որ առելի մանրամասնաբար գրուած է, և որու թուականը միեւնոյնն է :

«Ժան Վալժան անուն ազատագիր վաղեմի թիապարտ մը մօտերս Վարի եղեռնական ատեանին առ»

զեւ ելաւ դատուելու համար այնպիսի պարագաներու մէջ որոնք ուշադրութեան արժանի են։ Այս չարագործը կրցած էր ոստիկանութիւնը խաբել։ անունը փոխած և յաջողած էր մեր հիւսիսային պղտիկ քաղաքներէն մէկուն քաղաքապետը ըլլալու։ Այս քաղաքին մէջ ընդարձակ վաճառականութիւն մը հաստատած էր։

«Վերջապէս դիմակը վար առնուեցաւ և բըռնուեցաւ ան, տէրութեան փաստարանին անխոնջ փութաջանութեան չնորհիւ։ Հարճ մը ունէր որ բոզմըն էր և որ անոր ձերբակալութեան միջոցին սաստիկ տագնապով մը մեռաւ։ Այս թշուառականը որ հերթիւեան ոյժ մը ունի՝ յաջողած էր փախչելու։ բայց փախչելէն երեք կամ չորս օր ետք ոստիկանութիւնը նոյն խօկ Բարիզի մէջ բռնեց զայն երբ կը մտնէր այն պղտիկ կառքերէն մէկուն մէջ, որոնք մայրաքաղաքէն Մօնֆէրմէյի գիւղը կ'երթեւեկեն։ Կ'ըսուի թէ երեք կամ չորս օր ազատ մնացած միջոցին մեծ գումար մը առած էր մեր երեւելի սեղանաւորներէն մէկէն որու քով շահու դրած էր զայն։ Այս գումարը վեց կամ հօթ հարիւր հազար ֆրանքի չափ է։ Ամբաստանութեան տեղեկագրին եթէ հաւատալու ըլլանք այս գումարը միայն իրեն ծանօթ տեղ մը պահեր է, և տակաւին կարելի չեղաւ գտնել և գրաւել զայն։ Ինչ և է, Փան Վալժան անուն մարդք վար գաւառին եղենական ատենին առջեւ ելաւ մօտերս ամբաստանուելով թէ ութ ասրի առաջ զինու զօրութեամբ մեծ ճամբուն վրայ զրամ գողցած է այն պարկեշտ մանկանց մէկէն, որոնք ինչպէս կ'ըսէ Ֆէրնէյի նահաւպետը անմահ տողերով։

«Ամէն տարի Սավուայէն հոս կուգան,

«Եւ որոնց ձեռքը թեթեւակի կը մաքրէ

«Մրով խցուն ամէն երկայն ջրմուղներւ

Այս աւագակը չուզեց ինքինքը արգարացնել։ Տէրութեան փաստաբանին յաջողութեան և պերճախօսութեան չնորհիւ հաստատուեցաւ թէ Փան Վալժան ուրիշներու հետ միատեղ բրած է գողութիւնը, և թէ Հարաւի կողմերը աւագակներու խումբի մը մէջն էր ան։ Հետեւարար, Փան Վալժան յանցաւոր դատուելով մահուան դատապարտուեցաւ։ Այս եղեռնագործը մերժած էր վճռաջինջ ատեանին դիմել։ Թագաւորը իր անսպասելի գթասիրութեամբ հաճեցաւ մշտնջենական բռնի աշխատաւթեան պատիժին փոխելու մահուան պատիժը։ Փան Վալժան անմիջապէս դէպի Թուլօնի թիարանը ուղղուեցաւ։»

Ինչպէս զիտենք, Փան Վալժան Մ...ի մէջ կրօնասիրական սովորութիւններ ունէր։ Քանի մը օրադիրներ, որոնց մին է «Գօնսթիթիւսիօնէլ»ը. ըսին թէ Փան Վալժանի պատիժին մեղմուիլը կղերական կուսակցութեան յաղթանակ մըն էր։

Փան Վալժան թիարանին մէջ թիւը փոխեց և ըսուեցաւ 9430։

Ա՛լ նորէն խօսքը չընելու համար հոս հարկ կը համարինք բսել թէ Մ... քաղաքին քարեբաստութիւնը Պ. Մատըլէնի հետ աներեւոյթ եղաւ. կատարուեցաւ ինչ որ ան նախատեսած էր այն գիշերը զոր տենդով և զարանումով անցուցած էր. ինքը պակսելով քաղքին հոգին ալ պակսեցաւ։ Իր անկումէն ետք Մ...ի մէջ տեղի ունեցաւ տապալող մեծ կեանքերու այն ինքնասիրական բաժանումը, բարեյաջող իրերու այն աղետամոր յօշոտառմը որ ամէն օր անյայտաբար կը կատարուի մարդկային ընկերութեան մէջ և զոր պատմութիւնը անդամ մը միայն նշամարեց, վասն զի Աղեքսանդրի մահէն ետք կատար-

ուեցաւ, տեղակալները թագաւոր եղան, երկրորդական վարպետները գործարանատէր եղան:

Պ. Մատըլէնի ընդարձակ գործանոցները գոցուեցան: Այսուհետեւ արհեստը մասնաւոր գործանոցներու մէջ գործուեցաւ փոխանակ բնդհանուր գործարանի մը մէջ գործուելու, ամէն մարդ շահու քան թէ բարութեան համար աշխատեցաւ: Ա՛լ սոսկալի հակառակութիւն մը տիրեց: Պ. Մատըլէն ամէնուն զրայ կ'իշխէր և ամէն բան կը տնօրինէր:

Եր անկումէն եաք ամէն ոք իր կամքին չետեցաւ, բարեկարգութեան ոգիին տեղ կախի ոգին, եղբայրասիրութեան տեղ զաժանութիւնը և հիմնագրին ամէնուն նկատմամբ ունեցած բարեսիրութեան տեղ փոխագարձ սխակալութեան ոգին տիրեց: Պ. Մատըլէնի կապած թերերը խառնուեցան և կարուեցան, գործելու միջոցներուն մէջ խարդախութիւն մտաւ զստահութիւնը վեցաւ, գնորդները նուազեցան, յանձնաբարութիւնները նոյնպէս նուազեցան, վարձքը իջաւ, գործանոցները անգործ մնացին, որ նանկութիւնը վրայ չասաւ: Ա՛լ աղքատներուն համար բան մը չմնաց, ամէն բան անհետացաւ:

Տէրութիւնն անգամ նշմարեց թէ տեղ մը անձ ճգույած էր: Դեռ չորս տարի անցած չէր եղեռնական ատեանին տուած վճիռէն ի վեր որ Պ. Մատըլէնի և ժամանակաշարանի նոյնութիւնը կը հաստատէր յօդուած թիարանին, և ահա Մ...ի շրջանին արոց հաւաքման ծախքը կրկնապատկած էր, և Պ. արոց հաւաքման ծախքը կրկնապատկած էր, և Պ. վիլէլ 1827ին փետրուար ամիսին խորհրդարանին բեմին վրայ դիմել կուտար իրողութիւնը:

Գ լ լ ի լ ի թ թ թ.

ՈՒՐ ՊԻՑԻ ԿՈՐԴԱՅՈՒԹ ԵՐԿՈՒ ՈՏԱՆՈՒԽՈՅ, ԱՐՈՒ
ՀԵԳԻՆՈՎՈՐ ԳՈՒՅԵ ՍԱՏՈՆԱՆ Է

Աւելի հեռու երթալէ առաջ պատշաճ կը համարինք քանի մը պարագաներովը պատմել զարմանալի եղելութիւն մը որ նոյն միջոցներուն Մօնֆէրմէլլի մէջ տեղի ունեցաւ, և որ զուցէ քիչ մը կը համադիմապի տէրութեան փաստաբանին քանի մը կարծիքներուն:

Մօնֆէրմէլլի գիւղին մէջ խիստ չին աւելորդապաշտութիւն մը կայ, որ խիստ հետաքրքրական և խիստ հազուագիւտ կը սեպուի, զամնզի Բարիզի մոտերը ժողովրդային աւելորդապաշտութեան մը էութիւնը Սիակերիայի մէջ հալուէի մը էութիւն կը նըմանի: Մենք այն անձերու կարգէն ենք որոնք կը յարգեն ինչ որ հազուագիւտ տունզի մը վիճակն ունի:

Մօնֆէրմէլլի աւելորդապաշտութիւնը հետեւեալնէ: կը հաւատացուի թէ սատանան անյիշելի ժամանակէ ի վեր անտառը ընտրած է՝ իր գանձը անոր մէջ պահելու համար: Միամիտ կիները կը հաստատեն թէ երբ գիշերը կը մօտենայ, շատ անգամ կարելի է անտառոն մեկուսի կողմերը սեւ մարգու մը հանդի-

պիլ, որ սայլագործի կամ փայտահարի մը կերպարանքը ունի. ոտքը սանդալները անցուցած, բանթալն մը և կառւէ թիկնոց մը հագած է, և որ զիւրաւ կը ճանչցուի, վասնզի գլխուն վրայ փոխանակ դդակ կամ փեղոյր մը ունենալու երկու ահագին եղջիւրներ ունի. Այս եղջիւրներուն պատճառաւ իրօք պէտք է որ զիւրութեամբ ճանչցուի ան: Այս մարդուն սովորական զբաղումն է ծակ մը փորել գետինք: Այս հանդիպումն երեք կերպով օգուտ կը քաղուի:

Առաջին կերպն է մարդուն մօտենալ և հետը խօսիլ: Այն ատեն մօտեցողը կը դիտէ թէ մարդ պարզապէս գիւղացի մըն է, թէ սեւ երեւնալուն պատճառն է երեկոյեան մութը. թէ ամենափոքք ծակ մը անդամ չի փորեր, այլ իր կովերուն համար խոտ կը կտրէ, և թէ այն բանը՝ որ եղջիւր կարծուած էր՝ աղբնոցի երեքժանի մըն է զոր կոնակը կը կրէ և որու ժանիները երեկոյեան տեսիլով կարծես թէ գըլուխէն ելած են:

Թ՛վ որ այսպէս կը հանդիպի և յետոյ տուն կը դառնայ, նոյն շաբթու մէջ կը մեռնի: Երկրորդ կերպըն է դիտել զայն, սպասել մինչեւ որ ծակը փորէ, նորէն զոցէ և մեկնի. յետոյ շուտ մը դէպի փոսը վագել, բանալ և առնել մէջէն այն «գանձը» զոր անշուշտ սեւ մարդը պահեց հոն: Այս կերպին հետեւութիւնն է նոյն ամիսին մէջ մեռնիլ: Երրորդ կերպըն է ամենեւին չխօսիլ սեւ մարդուն հետ, ամենեւին չխայիլ անոր և մեծ շտապաւ փախչիլ: Այս կերպին հետեւութիւնն ալ նոյն ատարին մեռնիլ է:

Այս երեք կերպերուն ամէն մէկը իր անպատեհութիւնը ունենալուն համար, ընդհանրապէս երկրորդ կերպը ընդունուած է որ դէթ քանի մը առաւելութիւններ կ'ընծայէ, առաւելութիւններ որսնց

մին է գանձ մը վայելել դէթ ամիս մը: Արդ, կը հասանակութիւն յանդուգն մարդիկ: որոնք բախտի ամէն հաւանականութիւններէ կը դղբգուին, շատ անգամ սեւ մարդուն փորած ծակերը բացեր և սատանային գանձը գողնալ ուզեր են: Կ'երեւի թէ գործողութեան արդիւնքը միջակ է:

Միջակ է կ'ըսենք՝ դէթ եթէ պէտք է հաւատալ աւանդութեան և մասնաւորապէս բարբարոս լատիներէնով մը շինուած երկտող ուսանաւորի մը զոր այս նիւթին վրայ գրած է Թրիֆոն անունով և փոքրինչ կախարդ նորմանտացի յորի վանական մը: Այս Թրիֆոնը Ռուանի քով Պօչէվիլի Սէն Փօրժի մենաստանին մէջ թաղուած է: իր գերեզմանին վրայ գորաեր կը ծնին:

Արդ, այն տեսակ յանդուգն մարդիկ ահագին ջանադրութիւններ կ'ընեն, ըստ որում այս տեսակ փոսերը սովորաբար շատ խորունկ կ'ըլլան, և կը քրտնին, կը փնտոեն, բոլոր գիշերը կ'աշխատին, իրենց շապիկը կը թրջեն, ճրագը կը վառեն, բրիչը կ'ապականեն, և երբ գերջանէն փոսին յատակը կը գտնեն, երբ «գանձը» կը բռնեն, ի՞նչ կը գտնեն. ի՞նչ է սատանային գանձը, տաս փարանոց մը, երբեմն թալեր մը, քար մը, կմախք մը, արիւնաթաթաւ դիակ մը, երբեմն թղթակալի մը մէջ դրուած թերթի մը պէս չորս անգամ ծալլուած ճիւաղ մը, երբեմն ալ ոչինչ: Անխորհուր, հետաքրքիրներ դէթ Թրիֆոնի տողերը կարդալով կ'իմանան թէ ահա ասոնք են փոսին մէջ գտնուածները:

Կ'երեւի թէ հիմակուան ժամանակներս այն փոսերուն մէջ երբեմն վառողի տանձածեւ աման մը և գնդակներ, երբեմն խաղի թուղթերու խղոտ և կարմրած տրցակ մը կը գտնուի. անշուշտ սատանաները գործածեր են այս թուղթերը: Թրիֆոն ամենեւին չի

Նշանակեր այս երկու գիւտերը, վասնզի թրիֆօն ժԲ. դարու մէջ կ'ապրէր, և ամենեւին չկարծուիր թէ սատանան Բօժէ Պագօնէն առաջ վառողը և Շարլ Զ. էն առաջ իրաղի թուղթը հնարելու խելքը ունեցած ըլլայ:

Սակայն եթէ այս թուղթերով խաղալու րլաս, ապահով գիտես թէ բոլոր ունեցածդ կը կորսնցնես, իսկ տանձածեւ վառոդառուփին մէջի վառոդին յատկութիւնն է ատրճանակդ դէպի երեսդ պայթեցնել:

Կառավարութեան վաստարանը կարծեր էր թէ Ժան Վալժան անուն ազատագիր եղեսնագործը՝ վախչելով երեք չորս օր ազատ մնացած ժամանակը՝ Մօնֆէրմէլի բալորտիքը թափառած է. արդ, կառավարութեան վաստարանին այս կարծիքը յայտնուելէն քիչ ժամանակ ետք ոմանք գիտեցին նոյն գիւղին մէջ թէ Պուլաթրիւէլ անունով հողակիր ծեր ուղեցործ մը անտառին մէջ ծածուկ բաներ կ'ընէր: Գիւղին մէջ կը կարծուէր թէ Պուլաթրիւէլ ժամանակաւ թիարանը նետուած է. հետեւաբար ոստիկանութեան կողմէն քանի մը զգուշական միջոցներ ձեռք առնուած էին անոր դէմ. և որովհետեւ տեղ մը զործ չէր գտած օր աշխատէր, վարչութիւնը Կանեիէն դէպի Լանեի տանող զարտուղի ճամբուն վրայ իբր հողակիր՝ կը ծառայեցնէր զայն՝ պղտիկ վարծով մը: Տեղացիք ծուռ աչքով կը նայէին այս Պուլաթրիւէլին:

Ասիկա չատ յարգանոք և չատ խոնարհութեամբ կը վարուէր ամէնուն հետ. ամէն մարդու առջեւ պատրաստ էր գլխարկը հանելու, ոստիկանութեան առջեւ կը դողար և կը ժպտէր: հաւանորէն աւազակներու խումբերու հետ յարաբերութիւն ունի, կ'ըսուէր: Կասկած կար թէ գիշերուան մօտ ծառախիտ

անտառներու անկիւնը դարանը մտնող մարդ մըն էր ան: իր գիտցածն էր գինեմոլ մը ըլլայ:

Տեղացիք կը կարծէին նշմարած ըլլալ հետեւ եալը:

Ժամանակէ մը ի վեր Պուլաթրիւէլ ճամբան յատակելու և հակելու աշխատութենէն կանուխկեկ կը գաղրէր և բրիչովը դէպի անտառ կ'երթար: Երեկոյեան միջոցին անտառին ամենէն ամայի կողմերը, ամենէն վայրենական մացառներուն մէջ կ'երեւէր, երբեմն բան մը փնտուելու կերպարանքը ունէր, երբեմն ալ փոսեր կը պիզէր: Միամիտ կիները երբ անկէ կ'անցնէին, կը կարծէին թէ Պելզեղիւթն(*) է, յետոյ կը կարծէին թէ Պուլաթրիւէլն է ան, բայց գարձեալ վախնալէ չէին գաղրեր: Կ'երեւէր թէ Պուլաթրիւէլ չէր ախորժեր այս հանգիպումներէն: Յայտնի էր թէ կ'ուզէր պահուիլ և թէ գաղտնի բան մը կ'ընէր հոն:

Գիշեին մէջ կ'ըսուէր. — Յայտնի է թէ սատանան երեւցած պիտի ըլլայ: Պուլաթրիւէլ տեսած է զայն և կը փնտէ. Այլ սակայն անհեթեթ բան մըն է Լիւսիթէրի թագուն գանձը գրպանելու աշխատիլը:

(*) Պելզեղիպ ասուեսանցոց առաջին կարգի աստուածուիներէն մին է զոր Ազարօնիքները կը պատէին: Ճիման իր զիսաւոր սատանաներէն մէկին նօանակութեամբը կը զործածուի ընդհանրապէս:

(**) Լիւսիթէր երիսունէից մէջ Սատանայ, իօխան խաւարի, պարազլուս զեւերու նօանակութիւնը ունի Բուն արմատին նայելով կը նօանակէ լուսակիր: Լատինացի բանակիւները Սատէիկ ասողին կուսային այս անունը Ըստ զիցաբանութեան Գիտուի և Արքալոյսի սրդին էր:

Վոլթերականներն ալ կ'ըսէին .—Ռ'վ որմէ պիտի խաբուի . արդեօք Պուլաթրիւէլ սատանայէն թէ սատանան Պուլաթրիւէլէն պիտի խաբուի : Պառաւները շատ խաչ կը հանէին : Սակայն Պուլաթրիւէլ անտառը յաճախելէ դադրեցաւ . և նորէն սկսաւ կանոնաւորապէս զբաղիլ իր գործով որ էր ճամբան յատակել և հսկել : Ա'լ ուրիշ նիւթերու վրայ խօսուիլ սկսաւ :

Սակայն քանի մը անձինք հետաքրքիր մնացած էին , մտածելով թէ այս գործին մէջ թերեւս կարոչ թէ աւանդութեան առասպելական գանձերը այլ սատանային պանքայի զրամատումներէն աւելի իրական և աւելի շօշափելի յանկարծագէպ շահ մը , և թէ ուղեգործը կիսով չափ գաղտնիքը իմացած էր : Ամենէն աւելի խոռվարաններն էին դպրոցի վարժապետը և խոհավաճառ թէնարտիէն . սա ամէն մարդու բարեկամն էր և նուաստութիւն չէր համարեր Պուլաթրիւէլի հետ բարեկամութիւն հաստատելը :

— Ժամանակաւ թիարանը նետուած է ան , կ'ըսէր թէնարտիէ : Ոչ ոք գիտէ թէ ո'վ է ան և ո'վ պիտի ըլլայ :

Իրիկուն մը դպրոցի վարժապետը կը հաստատէր թէ Պուլաթրիւէլ եթէ անցեալին մէջ այսպիսի բան մը ըրած ըլլար , անշուշտ կառավարութիւնը պիտի ուղեր քննել և հասկնալ թէ ան ի'նչ կ'ընէր անտառին մէջ . թէ Պուլաթրիւէլ պիտի հարկադրուէր խօսելու , թէ ի պահանջել հարկի տանջանք կը տրուէր անոր . և թէ օրինակի համար՝ ջուրի տանջանքին չպիտի դիմագրէր : Դինիով տանջենք զայն . ըսաւ թէնարտիէ :

Իրենց բոլոր զօրութեամբը աշխատեցան և ծերունի ուղեգործին գինի խմցուցին . Պուլաթրիւէլ խիստ շատ խմեց և քիչ խօսեցաւ : Զարմանալի վարպետութեամբ և զատաւորական համեստութիւն մը

պահելով համաձայնեցաւ ոսկորուստի մը ծարաւը դատարի մը խոհեմութեան հետ : Սակայն թէնարտիէ և զպրոցին վարժապետը ա'լ աւելի խմցնելով և անոր բերնէն փախած քանի մը մութ խօսքերը քով քովի բերելով և լաւ մը կշռելով հետեւեալ տեղեկութիւնը առած ըլլալ կարծեցին .

Առաւօտ մը Պուլաթրիւէլ արեւին ելնելու պահուն երբ իր գործովը զբաղելու կ'երթար , զարմացեր է՝ անտառին մէկ խորչը մացափ մը տակ բահմը և բրիչ մը տեսնելով , որոնք կարծես թէ պահուած էին : Սակայն կարծելով թէ գուցէ ջրկիր Սիքսֆուր եղբայրին բահն ու բրիչն են անոնք . ա'լ ուրիշ անգամ չէ մտածեր անոնց նկատմամբ :

Բայց նոյն օրը իրիկուն՝ հաստարմատ ծառի մը ետեւ պահուելով՝ առանց տեսնուելով՝ տեսեր է մարդ մը որ ճամբէն դէսի անտառին ամէնէն խիտ կողմը ուղղուեր է . թէ «մարդը տեղացի չէր . և թէ Պուլաթրիւէլ շատ աղէկ կը ճանչնայ զայն» : Թէնարտիէն այս տողերէն հետեւցուց թէ «թիարանի ընկերակից մըն է մարդը» : Պուլաթրիւէլ յամառութեամբ չէր ուղած մարդուն անունը տալ :

Այս մարդը ծրար մը , մեծ տուփի մը կամ արկղիկի մը պէս քառակուսի բան մը ունէր , որ Պուլաթրիւէլին զարմանք պատճառեր է . Սակայն եօթը կամ ութ վայրկեանէ ետք մտածեր է «մարդուն» ետեւէն երթալ : Բայց շատ ուշ էր . մարդը արդէն անտառին թաւուտներուն մէջն էր , գիշեր եղած էր . և Պուլաթրիւէլ չէր կրցեր ետեւէն հասնիլ : Այն ատեն որոյեր է անտառին սահմանը դիմել : Լուսինը չորս կողմ կը լուսաւորէր : Երկու կամ երեք ժամէն ետք Պալաթրիւէլ անտառէն մարդուն դուրս ելնելը տեսեր է . բայց մարդը հիմա չէ թէ արկղը այլ միայն բահմ մը և բրիչ մը ունէր հետը :

Պուլաթրիւէլ թոյլ տուեր է որ անցնի երթայ մարդը, և չէ ուզեր մօտենալ անոր, վասնզի ըսած էր իւրովի թէ իրմէ երիցս աւելի ուժեղ ան և թէ հաւանորէն մարդը պիտի ջախջախէր զինքը՝ ճանչնալով Պուլաթրիւէլը և անկէ ճանչցուիլը տեսնելով։ Բայց բահն ու բրիչը լուսաւոր գաղափար մը տուած են Պուլաթրիւէլին. վազելով տուածեան մացառին քով գացեր էր, սակայն ոչ թի և ոչ բրիչ գտած էր հոն։

Ասկէ հետեւցուցած էր թէ մարդը անտառը մըտնելով փոս մը բացած էր բրիչով, արկղը մէջը պահած էր, և բահովը վերստին դոցած էր փոսը։ Արդ, արկղը խիստ պղտիկ ըլլալով, չէր կրնար դիակ մը պարունակել, ըսել է թէ ստակ կար մէջը։ Ասոր վրայ սկսեր է խուզարկութիւններ ընել։ Պուլաթրիւէլ բոլոր անտառը պտրտած, փնտուած, ուշադրութեամբ քննած, և փորած էր ուր որ կարծեր էր թէ հողը նոր փորուած և գոցուած է, այլ ի զուր։

Բան մը չէր գտած։ Ալ ոչ ոք Մօնֆէրմէյլի մէջ մտածեց այս բանին վրայ։ Միայն քանի մը շատախոս կիներ ըսին, աղէկ գիտնաք որ կանեիլի ուղեգործը ոչինչ բանի համար ըրած չէ այն խուզարկութիւնները. ապահովապէս գիտէ թէ սատանան եկած է։

Ա Ո Ւ Խ Գ.

ԱՅՆՈՂԱԿԻ ՇՊԹԱՆ ԱՅՍՊԻԾ ԿԹԱՆԻ ՄՅ ՀԱՐՈՒՌԾՈՎ
ԽՈՐՏԱԿՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՇՈՒՇՑ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ ՄՅ ԿԲԱԾ ԷԲ ԱԲԴԻՆ

Նոյն տարին, այսինքն 1823ի հոկտեմբերին վերջերը «Օրիօն» անուն նաւը փոթորկի մը հանդիպելով՝ թուլօնի նաւահանդիսար մտաւ քանի մը նորոգութիւններ ընդունելու համար։ Այս նաւը՝ որ այն ատեն Միջերկրական ծովու նաւատորմը բաղկացնող նաւերէն մին էր ետքէն Պրէսթի մէջ իրը նաւային դպրոց գործածուեցաւ։

Ծովէն վասուած ըլլալուն համար թէեւ բոլորվին հաշմոտ էր այս նաւը, բայց և այնպէս երբ նաւահանդիսար մտաւ, թուլօնի բնակիչներուն ուշադրութիւնը գրաւեց։

Զգիտեմ ինչ զրօշակ կրելուն համար տասնըմէկ թնդանօթ արձակուելով կանոնական բարեւը տըրուեցաւ անոր, նաւն ալ հետզհետէ տասնըմէկ թընդանօթ արձակելով փոխազարձ բարեւ տուաւ. որով ընդամէնը քսաներկու անգամ թնդանօթ նետուեցաւ։

Հաշիւ եղած է թէ քաղաքակրթեալ աշխարհը

քոլոր երկրիս վրայ ամէն քսանըչորս ժամուան մէջ լոկ վառօդով հարիւր յիսուն հազար թնդանօթ կ'արձակէ, որոտալիր բարեւերու, թագաւորական և զինւորական քաղաքավարութեանց, քաղաքավարական ազմուկներու փոխանակութեանց, պաշտօնական սովորութեան նշաններու, նաւահանգիստներու և բերդերու ձեւակերպութեանց, ամէն բերգերու և ամէն պատերազմական նաւերու կողմէն ամէն օր արեւին ելնելը և մոնելը բարեւելու, նաւահանգիստները բանալու և գոցելու, և ուրիշ շատ մը բաներու համար, թնդանօթին ամէն մէկ արձակումը վեց ֆրանք հաշուելով օրը կ'ընէ ինը հարիւր հազար ֆրանք, տարին կ'ընէ երեք հարիւր միլիոն ֆր., որ մուխին պէս կ'անհետանայ: Ասիկա պղտիկ կէտի մը հաշիւն է: Բայց մինչգեռ այս գումարը պարապ տեղը օդին մէջ կը ցնդի, անդին աղքատներն անօթի կը մեռնին:

Վերահաստատութիւնը «Սպանիոյ պատերազմին միջոցը» անուանած էր 1823ի տարին:

Այս պատերազմը գէպքի մը մէջ շատ գէպքեր և շատ տարօրինակ իրեր կը պարունակէր: Պուրպօնի գերգաստանին համար ընտանեկան ծանրակշիռ խընդիր մը յուղուեցաւ. Ֆրանսայի ճիւղը Մատրիտի ճիւղին ձեռնտուութիւն և պաշտպանութիւն ըրաւ, այսինքն անդրանկութեան պարտք կատարեց. Ֆրանսա վերստին ազգային աւանդութեանց գիմնց առ երեւոյթս՝ առանց գագրելու հիւսիսային դահլիճներու գերի ըլլալէ և հպատակելէ. ազատական թերթերէ «Փիւցազն Անտիֆարի» մականունը առնող Անկուլէմի գութաք յազթական գիրքով մը, որուն փոքր ինչ կը հակառակէր իր հանգարտ կերպարանը, հաւատաքըննութեան հին և խիստ իրավան ահաւորութիւնը

ձնշեց որ ազատականներու քիմնրական ահաւորութեան հետ կը կռուէր. Անվարտիները^(*) «տէսգամիզատոս» անունով նորէն երեւան ելան ունեւոր այրի կիները ահարեկելով միապետականութիւնը խոչընդուականգնեց: յառաջդիմութեան առջեւ որ անիշխանութիւն կ'անուանուէր, 89ի տեսիլները հիմնովին ընդհատուեցան. Եւրոպան սպառնալով «կեցի՛ր» ըստ ֆրանսական տեսիլին որ աշխարհիս չորս կողմը կը արջէր:

Ֆրանսայի արքա, ազուն սպարապետին հետ Գարինեանի իշխանը՝ որ ետքէն Շարլ Ալպէր անունով Ասրտէնիայի թագաւոր եղաւ՝ ժողովուրդներուն դէմ թագաւորներուն հանած այս խաչակրութեան կամաւոր գինուոր գրուեցաւ՝ կրըսատիէի ասուէ ուսադիրներ կրելով. Կայսրութեան ժամանակի զինուորները նորէն պատերազմի գացին, այլ ութը տարիէն ետք, և ա'լ ծերացած ու տրտում էին և պուրպոններու սպիտակ ծոպը կը կրէին. Կայսրութեան եռագոյն գրօշը օտար երկրի մէջ ափ մը դիւցազն ֆրանսացիներէ կը պարզուէր ինչպէս երեսուն տարի առաջ սպիտակ դրօշը կօպլէնցի մէջ պարզուած էր. վանականները մեր զինուորներուն հետ խառնուեցան. ազատութեան և նորակարգութեան ոգին սուիններու զօրութեամբ զգաստացաւ. սկզբունքները թնդանօթներով նուաճեցան. Ֆրանսան իր զէնքովը աւրեցինչ որ միտքովը շինած էր. մանաւանդ թէ թշնամիին պարագլուխները ծախուեցան, զինուորները վարանեցան. քաղաքները միլիոնաւոր ֆրանքի գումաներով

(*) Սան-Դիւլօր կամ Անվարտի կը նօսնակէ. Արացարձակ հանրապետական շնորհարդին սուսին դասի վերաբերող յեպափօխական: Տ. «Անվարտի նմանզը»:

պաշարուեցան։ Թաղմական վասանգներ բնաւ չեղան, այլ սակայն պայթիւններ կրնային տեղի ունենալ այն ամէն հանքերու մէջ որո՞նք յանկարծ կ'առնուեն և կը գրաւուին. քիչ արիւն թափուեցաւ. քիչ պատիւ վաստիուեցաւ, ոմանք անպատիւ եղան, ոչ ոք փառք ունեցաւ. ահա այսպէս վերջացաւ Սպանիայի պատերազմը, զոր լուր ժԴ. էն սերող իշխանները մղեցին և Նաբոլէոնէն ծագում զօրապետներ առաջնորդեցին։

Այս պատերազմը ոչ մեծ պատերազմը և ոչ մեծ քաղաքականութիւնը յիշեցնելու տիսուր բաղզը ունեցաւ։

Յանի մը զինուորական եղելութիւններ կարեւութիւն ունեցան, ասոնց մին է մանաւանդ թրօգատէրօյի առումը, որ գեղեցիկ կոխ մը եղաւ. բայց վերջապէս կը կրկնենք. թէ այս պատերազմին փողարները անախորժաբար կը հնչեն, պատերազմ մը որ ամբողջութեանը մէջ կասկածելի երեւցաւ. պատմութիւնը իրաւունք կուտայ Թրանսայի երբ Թրանսա կը վարանի ընդունելու այս կեղծ յազմանակը։

Յայտնապէս նշմարուած է թէ դիմադրելու պաշտօն, ունեցող սպանիացի պատոնակալներէ ոմանք շատ դիւրութեամս կ'ընկրկէին, յազմութեան մէջէն կաշառակերութեան հոտը առնուեցաւ. կարծուեցաւ թէ աւելի զօրապետները քան թէ պատերազմները վաստկուած էին, և յազմող զինուորը նուաստութեամբ հայրենիք վերադարձաւ։ Իրո՛ք նուաստ պատերազմ, որու գրօշակին ծալերուն մէջ գրուած էր. — «Թրանսայի պրամատունը»։

1808ի պատերազմին զինուորները՝ որոնց վրայ պարհուրելի կերպով մը փլած էր Սարակոս՝ յոնք կը պոստէին 1823ին՝ երբ կը տեսնէին բերդերու դիւրութեամբ բացուիլը, և կը սկսէին ցաւօք սրախ յի-

շել Բալաֆօքս(*)։ Թրանսայի բնաւորութիւնն է նախապատիւ սեղել առջեւը Բօսթօքչին(**) մը ունենալ քան թէ Պալեսթերօս(***) մը։

Ուելի ծանրակցիս տեսութեամբ մըն ալ նկատուելով, տեսութիւն մը որուն վրայ հարկ կը համարէնք հաստատապէս կաթնելով խօսիլ, այս պատերազմը՝ Թրանսայի մէջ ինչպէս սազմական սգին կը վիրաւորէր, նոյնպէս ալ հանրիշխանականներու զայրոյթը կը գրգռէր։

Գերութեան շղթաներ կազմելու ձեռնարկութիւն մըն էր այն։ Թրանսական զինուորը, որ հանրիշխանութեան զաւակ է, այս պատերազմին մէջ նպատակ ունէր ուրիշի համար լուծ մը գրաւել։ Առսկալի՛ հա-

(*) Բալաֆօքս Սարակոս բաղբին կառավարին էր, որ 1808ին վարուելմէկ պատրումի դիմանով Ֆրանսացիները ստիպեց պատրումը վեցընելու և հեռանալու։

(**) Բուրօքին 1812ին Մոսկուայի կառավարին էր, որ Ֆրանսացիները անպատճառ և անպատճառ ձգելու հոմար բայց բաղաքը եղենեց։

(***) Ֆրանսիսկո Պալեսթերօս Սպանիացի զօրացես 1770ին Սարակոսի մէջ ծնած է։ Երբ Ֆրանսացիները Սպանիա առաւեցին, Պալեսթերօս Ֆրանսական զօրեաուն ում բազուրեամբ կւուելով պատասխեց Ս. Ե. ալուզիոն։ 1812ին երբ սպանիական բանակի բնդամանաւառքինը Աւելիները դուխին յանձնուեցաւ, անիկա չուզեց օստրականի մը հնազանդիլ և առողութեամբ։ 1812ին Ֆրանսացի Սպանիա մանելն եօն Պալեսթերօս նաւակար և Ֆրակոն պատասխանդ սահմանդրական զօրեաւ բանակին երամանաւարն եղաւ. բայց բայց մը այս երկու նախանցները յանձնելու դուխին քրաւ Անկուլէմի զօրեան հետ։ Խուսակցաւրիններէ ամբասանուելով Ֆրանսա բառուեցաւ ուր 1832ին մեռաւ։

կասութիւն։ Ֆրանսան ժողովուրդներուն հոգին չէ թէ մարելու այլ արթնցնելու պաշտօն ունի։

1792էն ի վեր կւրոպայի ամէն յեղափոխութիւնս ները ֆրանսական յեղափոխութիւնն են։ Ազատութիւնը Ֆրանսայէն կը ճառագայթի։ Արեգակնային եղելութիւն մըն է այս։ Կո՛յր է այն որ չտեսներ այս եղելութիւնը։ Բնողը նոյն իսկ Պօնաբարդն է։

Ուրեմն 1823իի պատերազմը, որ սպանիական վեհանձն ազգին դէմ եղեռնական ձեռնարկութիւնն մըն էր, ֆրանսական յեղափոխութեան դէմ նոյնպէս եղեռնական ձեռնարկութիւնն մըն էր։

Այս բռնութիւնը գործողն էր Ֆրանսա. բռնութիւնը կ'ըսենք, վասն զի մէկդի թողլով ազատարար պատերազմները՝ կը հաստատենք թէ բանակները ինչ որ կ'ընեն պատերազմի մէջ, բռնութեամբ կ'ընեն, Ասոր ապացոյցն է «Կրաւոր հնազանդութիւն» խոսքը։

Բանակ մը տարօրինակ համագործութեան հրաշակերտ մըն է, ուր զօրութիւնը տկարութեանց աշակին ամբողջութենէն կ'արտադրուի։

Այսպէս կը մեկնուի պատերազմը՝ զոր մարդկութիւնը՝ մարդկութեան կամքին հակառակ՝ մարդկութեան դէմ կը մզէ։

Իսկ Պուրագոններուն նկատմամբ 1823ի պատերազմն է որ աղէտալի հետեւութիւն ունեցաւ։

Կարծեցին թէ յաջողութիւնն մըն է այն։

Զնշմարեցին բնաւ թէ ո՛րքան վտանգաւոր է հրամանով մը տեսիլ մը մեռցնելը։ Իրենց միամտութեամբը ա՛յն աստիճանն սխալցան որ մինչեւ անդամ ոմիրի մը անբաւ տկարութիւնը՝ իր զօրութեան մը իրենց չէնքին մէջ ընդունեցան։ Դաւատարը մը իրենց չէնքին իրենց քաղաքականութեան մէջ մտաւ։

1830(*)ը 1823ին մէջ ծլեցաւ։ Սպանիոյ պատերազմը իրենց ժողովներուն մէջ առարկութիւնն մը եղաւ բռնագործութիւններն ու երկնային իրաւութիւններն արկածներն արդարացնելու համար։ Ֆրանսա Սպանիոյ մէջ բռն թագաւորութիւնը վերահստատելով՝ իր մէջն ալ շատ աղէկ կրնար վերահստատել բացարձակ թալուորութիւնը։ Պուրագոնեանք ահարկու կերպով սիսոյիցան՝ կարծելով թէ զինուորին հնազանդութիւնը ազգին հաւանութիւնն է։ Այս վստահութիւնը գահերը կը տապալէ։

Պէտք չէ քնանալ ոչ «մանսընիյէ» ըսուած թունալի ծառին, և ոչ ալ բանակի մը շուքին ներքեւ։ Դասաննք դէպի «Օրիօն» նաւը։

Բանակը՝ իշխանս-սպարապետի հրամանակալութեան ներքեւ մինչդեռ կը պատերազմէր, Միջերկրական ծովուն մէջ նաւատորմիդ մը կը շրջէր թշնամիին նաւերը դիտելու համար։ Հսինք քիչ մը առաջ թէ «Օրիօն» ֆրանսական նաւերէն մին էր և թէ ծովային պատահարներէ ստիպուելով թուլօնի նաւատահնգիստը մտած էր։

Պատերազմական նաւ մը երբ նաւահնգստի մը մէջ կ'երեւի, բազմութիւնը կը հրաւիրէ և կը զբաղեցնէ, վասնզի մեծ բան մըն է այսպիսի նաւ մը, և բազմութիւնը կը սիրէ ինչ որ մեծ է։

(*) Եարև Փ. Յուլիսին վեբռաները հրաւարակելով երբ Ֆրանսայի պատուրինները բռնաբարել ուզից, ժաղավարդը ապահովեցաւ, բանի մը օր արթւահեղ կոխւներ եօֆ արքայական իշխանութիւնը տապալեց, բազմուր սիփաց փախչելու, եւ արքայական իշխանութիւնը կուր Ֆիլիպին յանձնեց։ Ահա այս յեղափոխութեան պատճառաւ նաևնուր է 1830ը ժամանակակից պամուրեան մէջ։

ԹՇՈՒԱԾՆԵՐ (Դ. Հ.)

Պատերազմական մեծ նաւ մը մարդկային հանգարին և բնական գորութեան ամենէն սքանչելի հանդիպումներն մին է :

Պատերազմական մեծ նաւ մը ամենէն ծանր և ամենէն թեթև բաներով կը բազկանայ, վասնզի նիւթին երեք ձեւին, այսինքն հաստատուն, հեղուկ և տարածական նիւթերու հետ է իր գործը և կը պարտաւորէ երեքին դէմ ալ կռուել: Երկաթէ տառնըմէկ ճիրաններ ունի ծովին յատակը գտնուող կրանիթը բանելու համար, և թեւաւոր գեռուններէն աւելի թեւեր և առազատի ձողեր ունի ամպերուն մէջէն հով առնելու համար: Իր շունչը ահագին փողերէ ելնելու պէս իր հարիւր քան թնդանօթներէն կ'ելնէ և խրոխտաքար պատասխան կռտայ շանթին:

Ովկիանոսը իր կոհակներուն ահարկու նոյնութեանը մէջ զայն մոլորելու կ'աշխատի, բայց նաւը հոգի մը ունի, այսինքն կողմացոյցը որ կը խրատէ զայն և միշտ հիւսիսը կը ցուցնէ անոր, երբ գիշերզայն խաւարին են, իր կանթեղները աստղերուն պաշտօնը կը վարեն:

Այսպէս ուրիմն հովին դէմ չուան և լաթ, ջուրին դէմ տախտակ, ժայռին դէմ երկաթ, պղինձը և կտապը, մութին դէմ լոյսը, անհունութեան դէմ ալ ասեղ մը ունի:

Եթէ մէկը ուզէ զազափար մը ունենալ այն հրակայական համեմատութեանց նկատմամբ որոնց ամբայական համեմատութեան պատերազմական նաւ մը, թող Պրեսթի կամ Թուլօնի նաւահանգիստները երթայ և վեցյարկ գոց նաւկարանի մը տակը մտնէ: Եինուող նաւերը հոն են, և կարծես զանգակածեւ ծածկոյթ ունին իրենց վրայ: Ահա ահագին զերան մը որ առագաստակալ մըն է. ահա փայտէ հաստ

ախն մը որ տեսութեան չերեւալու չափ հեռաւորութեամբ գետինը երկնցած է, և որ մեծ կայմն է: Եթէ չափելու ըլլաս արմատէն՝ որ նաւին յատակն է՝ մինչեւ կատարը որ ամպին մէջն է, իննսուն կանգուն երկայնութիւն ունի, իսկ հիման տրամագիծն է երեք ոտք: Անգլիական մեծ կայմը ջուրին մակերեւոյթէն երկու հարիւր տասնըեօթը ոտք վեր կը բարձրանայ:

Մեր նախահարց ժամանակի նաւերուն մէջ պարան կը գործածուէր, իսկ հիմակուան նաւերուն մէջ շղթայ կը գործածուի: Հարիւր թնդանօթ կրող նաւու մը շղթաներուն միայն դէզը չորս ոտք բարձրութիւն, քասն ոտք լայնութիւն և ութը ոտք խորութիւն ունի: Հապա ո՞րքան ատաղձ պէտք է այս նաւը շինելու համար: Երեք հազար մթէր: Ամբողջ անտառ մըն է այն որ ջուրին վրայ կը տատանի:

Մանաւանդ դիտելու է թէ մեր խօսքը քառասուն տարի առաջ շինուած ուղմական նաւուն, այսինքն առագաստաւոր պարզ նաւուն վրայ է: շոգին որ այն տաեն իր մանկութեան մէջն էր, հիմա նորանոր հրաշքներ աւելցուցած է այն սքանչելիքին վրայ որ կ'անուանուի պատերազմական նաւ մը:

Օրինակի համար, այս օրուան օրս պտուտակաւոր խառն նաւը զարմանալի մեքենայ մըն է որ կը մզուի երեք հազար քառակուսի մէթր մակերեւոյթ ունեցող առագաստներէ և կաթսայէ մը որ երկու հազար հինգ հարիւր ձիու ոյժ ունի:

Առանց խօսելու այս նոր հրաշալիքներու վրայ մենք կը կարծենք թէ Քրիստոֆոր Գոլոմպոսի և տը Ռիւլթէրի հին նաւը մարգուս մեծ հրաշակերտներէն մին է: Ինչպէս անհունութեան շունչը նոյնպէս և այն նաւուն ուժը անսպառելի է. իր առագաստին

մէջ կ'առնէ հովը, կոհակներուն անբաւ տարածութեան մէջ ձշութենէ չչեղիր, կը ծփայ և կ'իշխէ:

Կուգայ սակայն ժամ մլ ուր ոռնաշունչ հովը շիւղի մը պէս կը կտրէ վաթսուն ոտք երկայնութիւն ունեցող այն առագաստակալ գերանը, ուր հովը եղեգի մը պէս կը ծոէ այն չորս հարիւր ոտք բարձրութիւն ունեցող կայմը. ուր տասը հազար լիտր կշռող այն երկաթէ խարիսխը կոհակին ամենի բերանին մէջ կ'ոլորի. ուր այն ահագին թնդանօթները աղիղողորմ և անօգուտ մոնչումներ կը հանեն զոր մրրիկը կ'առնէ եւ զատարկութեան ու մթութեան անդունդը կը տանի. ուր այս ամէն զօրութիւնը եւ վեհավեհափառութիւնը վեհագոյն զօրութեան եւ վեհափառութեան մը անդունդը կը գահավիժին:

Ամէն անգամ որ անբաւ զօրութիւն մը երեւան կ'ելնէ, եւ յետոյ անբաւ տկարութեան մը կը փոխուի, մարդս մտախոնելու կը ստիպէ: Ահա այս պատճառաւ է որ նաւահանգիստներուն մէջ պատերազմի եւ նաւարկութեան այն հրաշաւոր կազմութեանց բոլորտիքը հետաքրքիրներ կը ժողովին՝ նոյն իսկ իրենք ալ ամենեւին չգիտնալով թէ ինչո՞ւ կը ժողովին:

Արդ ամէն օր առաւօտէն մինչեւ իրիկուն թուլոնի նաւահանգոտին եղբերուն, թումբերուն եւ ասոնց ծայրերուն վրայ պարապորդներու եւ՝ ինչպէս կ'ըսուի Բարիզի մէջ՝ պանդոյրներու բազմութիւն մը կը ժողովուէր, որուն գործն էր «Օրիօն»ին նայիլ:

«Օրիօն» շատ ժամանակէ ի վեր հիւանդ նաւ մընէր: Առաջուան նաւարկութեանց ժամանակ ողնափայտին վրայ խեցիներու թանձր խաւեր կազմուեցալով անոր արագընթացութեան կէսը կորսնցուցած էր. տարի մը առաջ ջուրէն գուրս հանուած էր՝ որէս զի այն խեցիները քերուին հանուին, յետոյ

նորէն ծովը իջած էր: Բայց այս քերումին առթիւ ողնափայտին բեւեռները աւրուած էին:

Պալէարեան կղզիներուն վերի կողմերը նաւուն կցուած տախտակները յոգնելով բացուեր էին, և ուրովհետեւ այն ժամանակ նաւերուն ներքնակողեան տախտակամածը կոածով չէր ծածկուեր, «Օրիօն» նաւուն մէջ ջուր մտած էր:

Գիշերահաւասարի բուռն փոթորիկ մը ձախակողմէն նաւուն կտուցն ու թնդանօթի պատուհաններուն մին խորտակած, և առաջակայմին պարանկիրը աւրուած էր: «Օրիօն» այս վնասները կրելէն ետք թուլոնի նաւահանգիստը վերադարձած էր:

Նաւարանին քով խարիսխ նետած էր. կը յարդարուէր և կը նորոգուէր: Աջակողմը վնասուած չէր, բայց՝ ըստ սովորութեան՝ կողին տախտակներէն մէկ քանին քակուած էր որպէս զի նաւուն մէջ կարենարօդ մտնել:

Առաւօտ մը բազմութիւնը այս նաւուն նայելու տաեն դէպքի մը ականատես եղաւ:

Նաւաստիները առագաստները գերաններուն վրայ կը կապէին: Կայմապահը աջակողմեան միծ առագաստին վերի ծայրը բռնելու ատեն հաւասարակշռութիւնը կորսնցուց: Նաւարանին եղրին վրայ բազմութիւնը անոր երերալը տեսնելով աղաղակ մը հանեց: Կայմապահը ինքզինքը չբռնելով գլխիվայր ինկաւ: առագաստակալ գերանին բոլորտիքը զառնաւ, ձեռձեռքերը դէպի անդունդը տարածուած իշնալու ատեն նախ մէկ և յետոյ միւս ձեռքովը ու բանին քովէն իրը ելարան կախուած չուանը բռնեց, և կախուելով մնաց,

Իր ներքե ծովը այնքան խորունկ կ'երեւար որ նայողին գլուխը կը դառնար վախէն: Կամայապահին անկումէն չուանէ ելնարանը սաստիկ շարժում մը ըն-

զունելով որորանի մը պէս կ'օրորուէր։ Մարդը այս չուանին ծայրէն կախուած, պարսատիկ մը քարին պէս կ'երթար ու կուգար։

Անոր օգնելու երթալը ահարկու վտանգի մը ենթարկուի էր։ Նաւաստիներուն մէջն՝ որոնց ամէնքն ալ ծովեղբեայ ձկնորսներ և ծառայութեան համար նոր ժողովուած էին՝ ոչ ոք կը համարձակէր այն վտանգին ենթարկուելու։

Սակայն անբաղդ կայմապահը կը յոգնէր, թէեւ կարելի չէր երեսին վրայ տեսնել անոր տառապահնքը, բայց կը նշարուէր թէ իր բոլոր անդամներուն վրայ ոյժ չէր մնացած։ Թեւերը սոսկայի ձգտումով մը կը գալարուէին։ Ամէն անգամ որ ջանք մը կ'ընէր վերելնելու համար, ալ աւելի կ'աւելնային չուանին երերումներ։ Չէր աղաղակեր՝ վախնալով որ ոյժը կը կորսնցնէ։

Ա՛յ ամէն մարդ կը սպասէր այն վայրկենին ուր չուանը պիտի թողուր ան, և մերթ ընդ մերթ բազմութեան գլուխները անդին կը դառնային՝ անոր անցնիլը չտեսնելու համար։ Կան վայրկեաններ ուր չուանի ծայր մը, ծող մը, ծառի ոստ մը կեանք ըսել է. և մարդ կը սոսկայ երբ կը տեսնէ կենդանի էակի մը անկէ բաժնուիլը և հասուն պտուղի մը պէս իյնալը։

Յանկարծ մարդ մը նշմարուեցաւ որ նաւուն պարաններուն վրայէն կատու-վագրի մը պէս կը մարդիր զգեստներէն կը հասկցուէր դատապարտեալ եղեռնագործ մըն էր ան։ նաև կանաչ գըլխարկէն կը հասկցուէր թէ ցկեանս դատապարտեալ էր. երբ մինչեւ թակաղաղը ելաւ, հովը անոր գըլխարկը առաւ տարաւ և ահա բաց մնաց մարդուն գլուխը որու մազերը սպիտակ էին. ըսել է թէ երիտասարդ մը չէր։

Իրօք դատապարտեալ մը որ թիարանի ծառայումը կ'ընէր նաւուն մէջ՝ առջի վայրկեանին վագելով դիմած էր այն պաշտօնաւորին որու կարգն էր նոյն միջոցին հակողութիւն ընել նաւին մէջ, և մինչդեռ նաւաստիները կը շփոթէին և կը վարանէին, մինչդեռ ամէնքն ալ կը գոզային և կ'ընկրկէին, հրաման ուղած էր պաշտօնակալէն որ իր կեանքը վտանգէ կայմապահը աղատելու համար։ Պաշտօնակալը հաւանութեան նշան մը տալուն պէս, դատապարտեալը կռանը զարնելով՝ իր ոտնօղակին ամրապինդ շլթան կտրած, յետոյ չուան մը բռնելով պարաններուն վրայ նետուած էր, ետքէն միայն յիշուեցաւ այն։

Ակնթարթի մը մէջ աղադաստակալ գերանին վրան ելաւ, Քանի մը՞մանրերկրորդ կանգ առաւ. Կարծես թէ նայուած քովը գերանը չափեց։ Նայողները կարծեցին թէ գարերու չափ տեւեցին այս մաներկրորդները ուր հովը թելի մը ծայրէն կախուած կայմապահը կ'որորէր։ Վերջապէս դատապարտեալը երկինք նայեցաւ անգամ մը, և քայլ մը առաւ դէպ առաջ։ Բազմութիւնը չունչ առաւ. տեսաւ որ գերանին վրայէն վագելով անցաւ ան։ Երբ ծայրը հասաւ, հետը բերած չուանին մէկ ծայրը հոն կապեց, եւ միւս ծայրն ալ թողոց որ կախուի. յետոյ այս չուանին վրայէն ձեռքերովը իջաւ, և ահա այն ատեն անմեկնելի անձկութիւն մը տիրեց ամէնուն վրայ, վասն զի անդունդին վրայ հիմա չէ թէ մէկ այլ երկու մարդ կախուած կը կենային։

Կրնար կարծուիլ թէ եկողը սարդ մըն էր որ ճանճ մը բռնելու եկած էր. միայն թէ եկող սարդը ոչ թէ մահ այլ կեանք տալու եկած էր։ Տասը հազար հոգի այս խումբին կը նայէին ակնապիչ։ Աղաղակ մը, խօսք մը անգամ չէր լսուեր, ամէնուն յոնքերը միեւնոյն սարսուոով կը պոստէին։ Ամէն բե-

բան իր շունչը չէր թողուր որ ելնէ՝ կարծես վախ-
նալով որ նոյն շունչով չաւելնայ երկու թշուառները
տարուրելով հովք։

Սակայն գատապարտեալը չու անին վրայէն սա-
հելով նաւաստիին քով հասած էր։ Ժամանակն էր
հասնելու, վասն զի եթէ վայրկեան մը եւս ուշանար,
մարդը ուժաթափ և յուսահատ պիտի իշնար անդուն-
դին մէջ։ Դատապարտեալը հաստատօրէն կապեց զայն
չուանով, որմէ ինք մէկ ձեռքով կախուած էր միւս
ձեռքովը կ'աշխատէր։ Վերջապէս նորէն առագաստա-
կալ գերանին վրայ ելաւ և չուանով անոր վրայ քա-
շեց նաւաստին։ Հոն պահ մը բոնեց զայն որպէս զի
ոյժ առնէ, յետոյ գրկեց և առագաստակալին վրայէն
քալելով բերաւ մինչեւ այն կոճզը որով կայմին վարի
մասը վերինով կը միանայ։ անկէ ալ թակաղաղը տա-
նելով ընկերներուն ձեռքը յանձնեց կայմապահը։

Այս ատեն բազմութիւնը ծափ զարկաւ։ թիա-
պարտներու ծեր պահնորդներ կային որոնք լացին։
Կիները ծովեզրին վրայ զիրար կ'ընդգրկէին, և ա-
մէնքն ալ տեսակ մը զթաշարժ աւիւնով պօռացին։—
Այս մարդուն ազատում շնորհելու է։

Սակայն մարդը անմիջապէս սկսած էր իշնել որ-
պէսզի նորէն իր բանի աշխատութեամբը զաղի։ Ա-
ւելի շուտ հասած ըլլալու համար պարաններուն վրա-
յէն սահելով իջաւ, և սկսաւ ցած առագաստակրի մը
վրայ վաղել։ Ամէն մարդ անոր կը նայէր։ Եղաւ
վայրկեան մը ուր բազմութիւնը վախցաւ, տեսնել
կարծեց թէ դատապարտեալը կը զեղեւէր և կ'երե-
րար։ կ'երեւայ թէ յոդնած էր և կամ թէ գլուխը կը
դառնար։ Յանկարծ բազմութիւնը մեծ աղաղակ մը
հանեց։ վասն զի դատապարտեալը ծովը ինկաւ։

Անկումը վանգաւոր էր։ «Ալժէզիրիա» անուն
փրէկաթը «Օրիոն»ին քով խարիսխ նետած էր եւ

խեղճ թիապարտն երկու նաւին մէջտեղ ինկած էր։
կը վախցուէր որ մէկուն կամ միւսին տակ չսպրդի։
Զորս երիտասարդներ խկոյն վարքայ մը մտան։
Բազմութիւնը խրախոյս կուտար անոնց, ամէնքն ալ
անձկութեամբ գրաւուած էին նորէն։ Մարդը ջուրին
երեսը ելած չէր։ Աներեւոյթ եղած էր ծովին մէջ ա-
ռանց ծալք մը կազմելու ջուրին երեսը՝ իբր թէ իւղի
տակասի մը մէջ ինկած ըլլար։ Ոմանք որոնեցին, ո-
մանք ընկզմեցան գտնելու համար, այլ ի զուր։ Մին-
չեւ իրիկուն փնտոռուեցաւ, բայց եւ ոչ իսկ դիակը
գտնուեցաւ։

Հետեւեալ օրը թուլօնի լրագիրը յետագայ տո-
ղերը հրատարակեց։— «17 նոյեմբեր, 1823.— Երէկ՝
գատապարտեալ մը որ «Օրիոն» նաւուն մէջ կը ծա-
ռայէր, նաւաստիի մը օգնելէն ետք երբ ետ կը դառ-
նար, ծովը ինկաւ և խեղդուեցաւ։ Կարելի չեղաւ
գտնել դիակը։ Կը կարծուի թէ նաւարանին ծայրի
ցիցերուն տակ մնացած է։ Այս մարդը 9430 թուա-
ցիցերուն տակ մնացած է։ Այս մարդը 9430 թուա-

Ե Ր Ր Ո Ր Դ Գ Ի Ր Ք

ՄԵՌԱԾ ԿՆՈՉ ՄԸ ՏՐՈՒԱԾ

ԽՈՍՏՈՒՄԻՆ ԿԱՏԱՐՈՒԻԼԸ

Գ լ ն ի խ Ա.

ՄՈՆՅԵՐՄԵՅԼԻ ԶՈՒԲԻ ԽՆԴԻԲԸ

Մօնֆէրմէյլ՝ Լիվրիի և Շէլի մէջ և Ռւրդը Մար-
նէն զատող բարձր լեռնագաշտին հարաւային սահմա-
նին վրայ գիւղ մըն է։ Հիմա բաւական մեծ աւան
մըն է, ուր բոլոր տարին բռով ձերմկած ամառնային
տուներ, և կիրակի օրեր ալ ուրախ զուարթ քաղքե-
նիներ կը գտնուին։

Մօնֆէրմէյլի մէջ 1823ին ոչ այնքան սպիտակ
տուներ և ոչ ալ այնքան գոհունակ գիւղաբնակներ

կային. անտառներու մէջ գիւղ մըն էր ան։ Տեղ տեղ
դեռ կային քանի մը ամառնային տուներ որոնք վեր-
ջին գարէ մնացած էին և զոր գիւրին էր ճանչնալ
իրենց մեծ տեսքէն, ոլորուն երկաթէ պատշգամեն-
թէն և այն երկայնաձեւ պատուհաններէն որոնց
պղտիկ ապակիները զոց փեղկերուն սպիտակ գոյնին
վրայ ամէն տեսակ զանազան կանաչ գոյներ կը կազ-
մին։

Այլ սակայն Մօնֆէրմէյլ դարձեալ գիւղ մըն էր։
Զուխայի առուտուրէ զագրող և առանձնական կեանք
անցունող վաճառականներն ու գիւղական կեանք
սիրողները տակաւին գտած չէին զայն։ Հանդարտա-
ւէտ և զմայլելի տեղ մըն էր այն, որ ճամբուն վրայ
կարեւորութիւն մը առած չէր։

Այս գիւղին մէջ բնակողը՝ ամէն բան աժան գի-
նով և առատօրէն վայելելով և գիւրութեամբ կ'ապ-
րէր։ Միայն թէ լիռնագաշտին բարձրութեան պատ-
ճառաւ ըմպելի ջուրը քիչ էր։

Պէտք էր բաւական հեռու երթալ ջուր բերելու
համար։ Անոնք որ կը բնակէին գիւղին այն ծայրը
որ կանեիի կողմն է, անտառներուն պատուական լը-
ճակներէն կ'առնէին պէտք եղած ջուրը։ Իսկ անոնք
որ կը բնակէին այն ծայրը որ եկեղեցին կը չրջա-
պատէ և ծէլի կողմն է, խմելու ջուր գտնելու հա-
մար բլուրի մը զառիթափին վրայի ակունքը կ'եր-
թային, որ Շէլի ճամբուն քովն է և Մօնֆէրմէյլէն
քառորդի մը չափ հեռու,

Հետեւաբար ամէն մէկ տուն բաւական դժուա-
րութիւն կը կրէր ջուր ունենալու համար։ Մեծ
տուները, ագնուականները, որոնց կարգէն էր խո-
հարար թէնարտիկն, զոյլ մը ջուրի համար բնիոն մը
կը վճարէին ծերուկի մը որ ջրկիր էր և որ Մօն-

Քէրմէյլի այս ջուրին ձեռնարկութեամբը օրը ութը սուի չափ կը շահէր. բայց այս ծերուկը ամառը մինչեւ երեկոյեան ժամը եօթը, իսկ ձմեռը մինչեւ հինգ կ'աշխատէր. հետեւաբար գետնայարկներու պատուհանները գոցուելէն ետք ով որ խմելու ջուր չունենար, կ'երթար գտնելու եւ կամ առանց ջուրի կը մնար:

Այս ջուր բերելու հարկը սարսափ կը պատճառէր այն խեղճ էակին, զոր ընթերցողը գուցէ չմոռցաւ, այսինքն պղտիկ Գօղէթին:

Կը յիշենք արդէն թէ Գօղէթ երկու կերպով օգտակար էր Թէնարտիէներուն, որոնք մօրմէն ամսական կ'առնէին եւ միանգամայն մանկուհին կը ծառայեցնէին: Հետեւաբար երբ մայրը բոլորովին դադրեցաւ վճարելէ—եւ ինչո՛ւ դադրիլը յայտնեցինք արդէն,—Թէնարտիէները պահեցին Գօղէթը, որ ըստ պատուհիի մը տեղը կը բռնէր: Իբր սպասուհի ի պահանջել հարկի Գօղէթ կ'երթար եւ ջուր կը բերէր. Այս պատճառաւ մանկուհին գիշերով ջուրին այն ակունքը երթալու տեսիլքէն ահարեկ՝ հոգ կը տանէր որ միշտ տունին մէջ անպակաս ըլլայ ջուրը:

1823ին Ծնունդի տօնը Մօնֆէրմէյլի մէջ մասնաւոր փառաւորութեամբ մը խմբուեցաւ: Զմեռը մեղմով սկսած էր, ոչ ջուրերը սառեր էին, եւ ոչ ալ ձիւն եկած էր: Բարիգէն եկող ձեռնածուներ պարոն քաղաքակետէն թոյլտուութիւն առած էին գիւղին մեծ փողոցին մէջ հաստատելու իրենց խրճիթները եւ շրջուն վաճառականներու խումբ մը միեւնոյն թոյլտուութեամբ պղտիկ կրպակներ շինած էին եկեղեցին հրապարակին վրայ եւ մինչեւ անգամ Պուլանթէի պղտիկ փողոցին մէջ, ուր էր Թէնարտիէ խոհատունը, Այս պատճառաւ պանդոկներու եւ գինետուններու մէջ շատ յաճախորդներ կային, եւ այս պղտիկ եւ հան-

դարտ գիւղը աղմկալի և դուարթուն կենդանութիւն մը առած էր:

Հաւատարիմ պատմիչ ըլլալու համար կը պարտաւորինք մեր կողմէ աւելցնել նաեւ թէ հրապարարակին վրայ ի տես գրուած հետաքրքրական իրերուն մէջ գառագեղ մըն ալ կար, որու մէջ չգիտեմ ուրկէ եկած և բզիկ բզիկ հնուտիներ հագած խեղկատակներ 1823ին Մօնֆէրմէյլի գիւղացիներուն կը ցուցնէին Պրազիլիոյ այն ահարկու անգղերէն մին որոնց նմանը մեր թագաւորական միւզէին մէջ 1845էն ի վերկայ միայն և որոնք աչքի տեղ եռագոյն ծոպ մը ունին:

Բնագէտները կարծեմ «գարագարա բօլիպօրուս կ'անուանեն այս թոչունը, որ «արխսիտ»ներու կարգէն և անգղեաններու ընտանիքէն է: Քանի մը պօնաբարդեան ծերունի և բարեսիրտ զինուորներ որք գիւղին մէջ առանձնական կեանք մը կը վարէին, ջերմեռանգութեամբ այս անասունը տեսնելու կ'երթային:

Ձեռնածուները կը հաւացնէին թէ եռագոյն ծոպը աննման երեւոյթ մըն է և Աստուած յատկապէն իրենց գառագեղին համար ստեղծած էր զայն:

Ծնունդի օրը երեկոյին բազմաթիւ մարդիկ, որոնք սայլորդներ և յրջող փերեղակներ էին, Թէնարտիէ խոհատունին ստորին սրահին մէջ սեղաննատած էին եւ չորս կամ հինգ ճրագներու բոլորտիքը գինի կը խմէին. Խոհատունին միւս ամէն սրահն պէս այս սրահին մէջն ալ սեղաններ, գինիի անպակայ սառմաններ, շիշեր, արբողներ. ծխողներ կային. լոյսը քիչ եւ աղմուկը շատ էր:

Սակայն 1823ի ամաթիւը նշանակելի էր երկու առարկաներով որոնք այն ժամանակ քաղքենիներու գասին մէջ իբր նորելուկ ընդունելութիւն կը գտնէր.

եւ որոնք սեղանին վրայ էին, այսինքն գեղադիտակ մը եւ թիթեղեայ հայելաճրագ մը: Թէնարուէին ընթիթին կը հսկը որ բոցավառ պատուական կրակի մը վրայ կը խորովէր: իսկ էրիկը հիւրերուն հետ գինի կը խմէր եւ քաղաքականութեան վրայ կը խօսէր:

Քաղաքական խօսակցութեւններէ զատ որոնց գլխաւոր նիւթերն էին Սպանիոյ պատերազմն ու Անլէմի գուշը, աղմուկին՝ մէջ կը լուսէին նաև միջանկեալ խօսքեր որոնք բոլորովին տեղան էին, ինչպէս են յետագայ խօսքերը.

— Եանթերի և Սիւրէզնի այգիները առաս գինի տուին: Ուրկէ որ տասը տակառ առնուիլ կը կարծուէր, տասներկու առնուեցաւ: Խաղողը շատ հիւթ տուաւ հնձանին մէջ, — Բայց պէտք չէր որ խաղողը հասուն ըլլար: — Այս գիւղերուն մէջ պէտք չէ որ խաղողը հասնելէն ետք այդիները քաղուին, վասն զի գարնան մէջ գինին շուտ կը թանձրանայ. — Բոլորովին թեթե՞ւ է ուրիմն այդ գինին. — Այս կողմի գինիներէն աւելի թեթեւ է: Պէտք է որ խաղողը չհասած քաղուի:

Եւ այլն: —

Կամ թէ մլազաց մը կը պոռար.

— Միթէ տոպրակներուն մէջ եղած բաներուն պատասխանատու մե՞նք են: Այս տոպրակներուն մէջ խել մը պզտիկ կուտեր կը գտնենք զոր զատելու համար չենք կրնար ժամանակ անցընել, և որոնք հարկաւորապէս երկնաքարերուն տակէն կ'անցնին ցորենի հատերուն հետ, կուտերն են որոմն, «լիւզէթ», արջընգեղ, զիկն, «կավրոլ», «կանեփինատ», աղուխագի և խել մը գեղին նիւթեր, հապա ո՛ւր թողունք նաեւ այն կոպիճները սրոնք տեսակ մը ցորեններու, համանանդ Պրըթանեէն ելնող ցորեններուն հետ մեծ

մասամբ խառնուած են: Զեմ ուզեր Պրըթանեի ցորեն աղալ, ինչպէս որ գերանը երկայնութեամբը սղոցները չեն ուզեր սղոցել, այն գերանները որոնց վրայ բեւեռներ կան: Ա՛լ կրնաք հասկնալ թէ այս պատճառաւ ո՛րքան փոշի կը կազմուի ալիւրին մէջ: Ետքը ալիւրի նկատմամբ գանգատներ կ'ըլլան յանիրաւի. ալիւրին մէջ ըլլալը մեր յանցանքովը չէ:

Երկու պատուհանի մէջտեղ սեղանի մը քով հընձող մը նստած էր կալուածատէրի մը հետ. մինչդեռ այս սակարկութիւնը կ'ընէր մարգագետնի վերաբերող աշխատութեան մը համար որ գարնան մէջ պիտի ըլլար կ'ըսէր.

— Խոտին թրջուած ըլլալը վես չունի: Մանոււանդ թէ զիւրութեամբ կը կտրուի: Յօզը թէեւ աղէկ է, պարոն, բայց և այնպէս այն խոտը, ձեր խոտը նորաբոյս է և տակաւին գժուարաւ կը հընձուի: Թող կակուղ ըլլայ, և ահա շուտ կը ծոփ մանգաղին առջեւ:

Եւ այլն: —

Գօղէթ իր սովորական տեղն էր. կրակարանին քով խոհարանի սեղանին պահանդին վրայ նստած էր. հազած լաթերը բզիկ բզիկ էին. հաստ մուձակներ հազած էր՝ առանց գուլպայի և կրակի նշոյէն լոյս առնելով թենարտիէներու մանուկներուն համար ասուիէ գուլպաներ կը հիւսէր:

Աթոռներուն տակը պզտիկ կատու մը կը խաղար: Մօտակայ սենեեկի մը մէջէն մանկային առոյգ ձայներ կը լուսէին. ձայնողներն էին էբօնին և Ազելմա որոնք կը խնդային և կը շաղակատէին:

Կրակարանին քով բեւեռէ մը պզտիկ խարազան մը կախուած էր:

Տան մէջ տեղ մը ուրիշ մանկիկ մըն ալ կար որ

ժամանակ ժամանակ խոհառունին աղմուկին հետ
ազդու աղաղակներ կ'արձակէր :

Պղտիկ տղայ մըն էր ան, որ ձմեռուան մը մէջ
թենարտուհիէն ծնած էր, — «Զգիտեմ ինչպէս ունե-
ցայ այս զաւակը, գուցէ ցուրտէն եղաւ, կ'ըսէր թե-
նարտուհին» —և որ երեք տարու և քիչ մըն ալ ա-
ւելի էր: Մայրը մեծցուցած էր զայն, բայց չէր
սիրեր:

Երբ մանուկին անզուսպ աղմուկը ձանձրոյթ
պատճառելու չափ կը տեւէր.

— Տղադ կը ճչէ, նայէ՛ անգամ մը ինչ է ուզա-
ծը, կ'ըսէր թենարտիէ:

— Հո՛գս էր, թող երթայ ճաթի, կը պատասխա-
նէր մայրը:

Իսկ պգտիկը անոք մնալով մութին մէջ կը ճչէր
շարունակ:

Դ Լ Ա Խ Յ Բ.

ԵՐԿՈՒ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՄՆԱՑՈՐԴ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Այս գրքին մէջ թենարտիէներու միայն կողմա-
կան կերպարանքը նշմարուեցաւ տակաւին. այս ա-
մոլուրուն բոլորտիքը դառնալու և անոնց ամէն
կողմը նայելու ժամանակը եկաւ:

Թենարտիէ 51 տարեկան հասակը մտած էր. իսկ
տիկին թենարտիէ քառոսուն տարեկան հասակը կը
մտնէր. քառասնամեայ հասակը կնոջ համար յիսնամ-
եայ կը սեպուի. հետեւաբար կնոջ և ամուսնոյն հա-
սակը հաւասարակշիռ էր:

Թենարտուհին արդէն մեր ընթերցողներուն ան-
գամ երեւցած ըլլալով, անոնք գուցէ կը յիշեն քիչ
մը թէ բարձրահասակ, խարտեաշ, կարմիր, անձնեայ,
գէր, քառակուսի, ահագին և դիւրաշարժ կին մըն էր
ան:

Ինչպէս որ ըսինք, այն հսկայաձեւ վայրենուհի-
ներու ցեղէն էր, որոնք տօնավաճառներու մէջ
կը ծոխն իրենց վարսերէն կախուած սալաքարերու
հետ:

Ան էր անողինները պատրաստողը, սենեակները
կարգադրողը, պէտք եղածները մոխրաջուրով լուս-
ցողը, կերակուր եփողը, անձրեւ բերողը, գեղեցիկ օդ
ընող, տնունը տեղը շուտիկին տուողը, վերջապէս

ամէն բան ընողը։ Իբր ծառայ միայն Գօղէթը ու-
նէր, այսինքն փիզի մը ծառայող մուկ մը։ Երբ ծայ-
նը կ'ելլէր, ապակիները, կարասիները և մարդերը ա-
մենքն ալ միահամուս կը զողային։ Անոր լայն գէմ-
քը, որ կարմիր բիծերով ծածկուած էր, պարզուտի
մը կը նմանէր։ Մօրուս ունէր այս առնուհին Աղջիկի
լաթեր հագած բեռնակիր մը տեսլական պատկերն էր
ան։ Եքեղապէս կը չայնոյէր, և պարծանք կը հա-
մարէր ընկոյզը ձեռքով կոտրելու կարող ըլլալը, Եթէ
կարգացած ըլլար քանի մը վէպեր, որոնց շնորհիւ
երբեմնակի ճիւաղ մը ըլլալէ կադբելով պչրամոլ կնոջ
մը այլանդակ գիմակը կ'առնէր, բնաւ և ոչ մէկուն
մը միտքէն պիտի ացնէր ըսել թէ կին մըն է այն։ Այս
թենարտուհին կարծես թէ տմարդի կնոջ մը վրայ
պատուաստուած պոռնիկի մը պլուղն էր։ Մարդս
եթէ անոր խօսիլը լսելու ըլլար, կ'ըսէր թէ քաղաքի
ոստիկան մըն էր ան։ Եթէ գինի խմնլը տեսնէր,
կը ըսել թէ սայլորդ մըն է։ Եթէ Գօղէթը գտնա-
կոծելը տեսնելու ըլլար, կ'ըսէր թէ դահիճ մըն է։
Երբ հանգիստ կը կենար, բերնէն ակայ մը դուրս
կ'ելնէր։

Իսկ թենարտիէ պղտիկ, նիհար, տժգոյն, ան-
կիւնաւոր, ոսկորուտ և վտիտ մարդ մըն էր։ Հիւանդ
կ'երեւէր այլ ասկայն առողջութիւնը քաջալու էր.
Իր առաջին խարերայութիւնը այս կեղծ հիւանդու-
թիւնն էր։ Իբր զգուշութիւն կը ժպտէր սովորաբար,
և քաղաքավարութեամբ կը վարուէր ամէն մարդու,
նաև մուրացիկին հետ որու փուլ մը չէր տար, կուզի
մը նայուածքը և գրագէափ մը կերպարանքը ունէր։
Թե Ապէ Տըլիլի պատկերներուն շատ կը նմանէր։ Թե-
նարտիէի պչրասիրութիւնն էր սայլորդներուն նետ
գինի խմել։ Ոչ ոք կրցած էր երբեք զինիով զգլիսե-
ցընել զայն։ Հաստ ծխափայտ մը ունէր և կը ծխէր։

Պլուզ մը՝ և պլուզային տակէն ալ սեւագոյն հին
զգեստ մը կը հագնէր։ Գրագէտ և նիւթազաշտ մը
ըլլալ կը կարծէր։ Իր բերնին թափթփուքը հաստա-
տելու համար շատ անգամ անուններ կը յիշէր։ Ինչ-
պէս է Վոլթեր, Բէյնալ, Բարնի և որ աւելի գար-
մանալին է՝ նաև սուրբ Օգոստինոս։ Կը հաստատէր
թէ «զրութիւն մը» ունի։ Սակայն գող մըն էր։
Զտեսնուած բան չէ այս բարակ զանազանութիւնը։
Կը պնդէր ան թէ զինուորական ծառայութիւն ըրած
է, ինչպէս ընթերցողն ալ կը յիշէ։ պարծանքով կը
պատմէր թէ Վաթերլոյի մէջ Զրդ կամ նրդ թեթեւա-
զէն զօրագունդի մը մէջ յիննապետ ըլլալով մինակը՝
Մահակիր ըսուած ձիւաւոներու վաշտի մը դէմ գրած
և ոմբատարափի մը մէջ իր մարմինովը պահելով ա-
զատած էր վտանգաւորապէս վիրաւոր զօրապետ մը։
Անա այս պատճառաւ իր պատին վրայ փայլատակող
ծանուցման տախտակ մը դրած էր. և խոհատունն ալ
«Վաթերլոյի յիննապետին գինետունը» կ'անուան-
ուէր զիւզին մէջ։ Աղատական, զասական և պօնա-
բարդեան էր։ Ապատանարանին հանգանակութեան
մասնակցողներէն մին եղած էր։ կ'ըսուէր զիւ-
զին մէջ թէ ուսում առած էր եկեղեցական ըլլալու
համար։

Բայց մենք կ'ըսենք թէ պարզապէս Հոլանտայի
մէջ ուսում առած էր խոհարար ըլլալու համար։ Այս
բաղագրուած անզգամը խիստ հաւանօրէն Ֆլանտորի
մէջ Լիլլի Ֆիլէմէնկցի մը։ Բարիզի մէջ Փրանսուացի,
Պրիւսէլի մէջ պելլիզացի էր և հանգարտորէն մէկ
սոհմանագլուխէ միւսը կ'անցնէր անգաղար։ Իսկ
Վաթերլոյի մէջ ըրած քաջազործութեան ի՞նչ ըլլալը
արդէն զիւնիք։

Ինչպէս ըսինք, քիչ մը չափանցութեամբ կը
պատմէր զայն։ Տեղատուութիւնը, մակընթացու-

թիւնը, ծուռումուռ ընթացքը, բաղդամոլութիւնը անոր էութեան տարրերն էին:

Պատառուն խղճի հետեւութիւնն է անկարգ կեանք, և գրեթէ ստոյդ է ըսելը թէ 1815 յունիսի 18ի մրրկալի միջոցին թենարտիէ այն տեսակ գինեվաճառ ու միանգամայն աւարառու մարդոց կարգէն էր որոնց վրայ արդէն խօսեցանք և որոնք դաշտերը շր չելով ոմանց կը ծախեն, ոմանցմէ կը գողնան. և ընտանիքով, այսինքն էրիկ, կնիկ և զաւակ, ամէնքը միասին կաղ կառք մը մտնելով՝ բանակներու ետեւէն կ'երթան՝ յաղթող կողմին միշտ յարելու գըրդումով:

Այս պատերազմը լմալէն ետք՝ թենարտիէ դրամ ունենալով Մօնքէրմէյլ եկած էր խոհատուն մը բանալու համար:

Այս դրամը քսակներէ և ժամացոյցներէ, ոսկի մատնիներէ և արծաթ խաչերէ կը բաղկանար, որոնք հունձքի ժամանակ դիսկներով սերմանուած ակօսներէն քաղուած էին: Այս իրերը պզտիկ գումար մը կազմեր էին: Հետեւաբար մեծ յառաջդիմութիւն մը ըրած չէր այն գինեվաճառը որ խոհավաճառ եղած եղած էր:

Թենարտիէ չեմ գիտեր ինչ ուղիղ ձեւեր ունէր իր շարժումներուն մէջ որոնք զօրանոցը կը յիշեցնէին եթէ հայհոյէր: Նաև կղերանոցը կը յիշեցնէին եթէ երեսը խաչ հանէր: Աղուոր խօսող մըն էր: Կարծել կուտար թէ գիտուն մըն է:

Այլ սակայն գպրոցին վարժապետը դիտած էր թէ ան աղէկ չէր արասսաներ բառերը. ճամբորդներուն հաշիւը յաջողակութետմք կը պատրաստուէր, բայց վարժ աչք մը երբեմ ուղղագրական սխալներ կը նշմարէր անոր մէջ:

Թենարտիէ ծածկամիտ, ոկրամոլ, գեղերող եւ-

վարպետորդի էր: Զէր արհամարհներ իր սպասուհիները, և այս պատճառաւ իր կինն ա՛լ սպասուհի չունէր: Այս հսկայ կինը նախանձու էր: Կը կարծեր թէ տիեզերքին ցանկութեան առարկան էր այս նիհար և գունատ մարդը:

Թենարտիէ ամէն յատկութենէ աւելի խորամանսկութեան և հաւասարակշռութեան յատկութիւնը ունենալով բարեխառն տեսակ սրիկայ մըն էր: Այս տեսակը սրիկայութեան ամէնէն յոռին է. վասնզի կեղծաւորութեամբ կը խառնուի:

Ասով ըսել չենք ուզեր թէ թենարտիէ ի պահանջել հարկի գէթ իր կնոջը չափ բարկանալու անկարող էր. բայց չափ քիչ կը բարկանար, այլ եթէ բարկանալու ըլլար, զարհուրելի էր ան, վասն զի ամրող մարդկային սեռի դէմ էր իր սխակալութիւնը, վասն զի իր սիրտը ատելութեան խորունկ փուռ մըն էր, վասն զի այն անձերու կարգէն էր որոնք մշտնջենապէս վրէժ կ'առնեն, իրենց առջեւէն ամէն անցնողները կ'ամբաստանեն և իրենց կրած ձախորդութեանց պատտախանատու կը համարին, և որոնք իբր օրինաւոր տրտունջ՝ իրենց կեանքի տհաճութեանց, սնանկութեանց և աղէտից ամրողութեան ներքեւ միշտ պատրաստ են ձնշելու որ և է մարդ մը. վասն զի այս ամէն խմորը անոր սրտին մէջ կը յուզուէր, բերնին և աչքերուն մէջ կ'երեւէր: Այն ատեն վայ այն մարդուն որ թենարտիէի կ'տառ զութեան կ'ենթարկուէր:

Թենարտիէ՝ իր միւս յատկութիւններէն ի զատ նաև ուշադիր և կորովամիտ, ի պահանջել հարկի լուակաց կամ շազակրատ էր, և միշտ մեծ յաջողակութեամբ կը գործածէր այս յատկութիւնները: Կերպով ան ալ գիտէր նայիլ այն նաւաստիներուն պէս որոնք սովորած են կիսաբաց աչքերով նայիլ մօ-

տացոյց ակնոցներուն մէջէն : Թենարտիէ պետական մարդ էր :

Ով որ առաջին անգամ խոհատունը մտնէր, թենարտուհին տեսնելով կ'ըսէր թէ ան էր տանուտէրը . բայց կը սխալէր, վասն զի ոչ իսկ տիրուհին էր : Տէրն ալ, տիրուհին ալ էրիկն էր, էրիկը կը ստեղծէր, կինը կը զործէր : Թենարտիէ կը տնօրինէր ամէն բան տեսակ մը մագնիսական և աներեւոյթ ազգումով մը, Բառ մը, երբեմն նշան մը կը բաւէր հսկայ կնոջը որ կը հնագանդէր

Այս կինը տեսակ մը մասնաւոր և ինքնիշխան անձ մը կը համարէր էրիկը՝ առանց սակայն լաւ մը գիտնալու թէ ի՞նչ էր այս ինքնիշխանութիւնը : Իր ապրելու կերպին յատուկ առաքինութիւններն ունէր . նաև պղտիկ կէտի մը նկատմամբ եթէ անհամաձայնութիւն մը ելլար իր և «Պ. Թէնարտիէի» մէջ, թէև անընդունելի ենթագրութիւն մըն է այս, բնաւ ու բիշներու առջեւ չէր յանդիմաներ իր էրիկը որ եւ է խնդրի նմատմամբ : «Օտարականներու առջեւ» բնաւ չէր գործեր այս յանցանքը, զոր կիները շատ անգամ կ'ընեն և որ խորհրդարանի լեզուով կ'ըսուի իշխանութիւնը ցուցնել :

Կինիկը հիմնալի աւիւնով մը կը հնագանդէր էրիկին, թէպէտ և անոնց այս համաձայնութեան հետեւանոք միայն չարութիւն չըլլար : Այս աղմկալի և մարմիային լեռը այսինքն Թենարտուհին՝ Թէնարտիէի պէտ գիւրաբեկ բռնաւորի մը պղտիկ մատովը կը շարժէր :

Թենարտիէ՝ իր թզուկ և տմարդի կողմէն նկատուելով՝ այն տիեզերական մեծ բանն էր, որ էր նիւթին ոգիէն պաշտուիլը, վասն զի կան տգեղութիւններ որոնք յաւիտենական գեղեցկութեան անդունդներուն մէջ իսկ երեւելու պատճառ ունին :

Թենարտիէ՝ անծանօթ կարողութեան տէր մարդ մըն էր, և ահա այս պատճառաւ բացարձակ իշխանութիւն ունէր այս կնոջ վրայ : Այս ժամանակ առ ժամանակ վառուած ճրագ մը կը համարէր իր էրիկը . երբեմն ու կը զգար թէ ճիրան մըն է այն :

Կյա կինը ահարկու արարած մըն է որ միայն իր զաւակները կը սիրէր և միայն էրիկէն կը վախնար : Մայր եղած էր վասն զի ստինք ունէր : Սակայն միայն իր աղջիկներուն համար մայր էր . իր մայրութիւնը՝ ինչպէս պիտի տեսնուի, արու զաւակներուն վրայ ալ չէր տարածուեր : Իսկ մարդը միայն մէկ նպատակ ունէր այսինքն հարստանալ :

Բայց չէր կրնար հասնիլ այս նպատակին : Այս մեծ տաղանդին արժանի տեսարան մը չկար : Թենարտիէ Մօնֆէրմէլլի մէջ կ'անանկանար եթէ երբեք զրո մը կրնայ անանկանալ, այս անարձաթը եթէ Սիւիսի կամ Պիրինեան լեռներու մէջ ըլլար, միլիոնատէր մը եղած կ'ըլլար : Բայց պանդոկապետ կը հարկադրուի ճարակիլ ուր որ բազգր նետած է զինքը :

Յայտնի է թէ «պանդոկապետ» բառը իր պղտիկ նշանակութեամբը գործածուած է հսս, և թէ ամբողջ զասի մը չակնարկէր այն :

1823ին Թենարտիէն հազար հինգ հարիւր ֆրանքի մասն մունը պարտքեր ունէր, որոնք մտատանջութիւն կը պատճառէին իրեն :

Թէեւ ճակատագիրը յամառ անիրաւութեամբ մը վարուած էր Թենարտիէի հետ, բայց և այնպէս այս մարդոցմէ մին էր ան, որոնք ամենէն աւելի աղէկ, ամենէն աւելի կորովամութեամբ և մեր օրերուն կերպովը կը հասկնան թէ ի՞նչ է հիւրասիրութիւն ըսուած բանը որ բարբարոս ժողովուրդներու մէջ ապրանք մըն է : Բայց միանգամայն գաղտորս մըն էր և հրացան արձակելու մասին նշանաւոր : Տեսակ մը

ցուրտ և խաղաղաւէտ կերպով կը խնդար, խնդում
մը որ մասնաւորապէս վտանգաւոր էր:

Պանդոկապետութեան մասին ունեցած տեսական
գիտութիւնը երբեմն փայլուկի պէս կը ժայթքէր իր
մտքէն: Արհեստին նկատմամբ ոկզրունքներ ունէր
զոր իր կնոջ մտքին մէջ կը տպաւորէր:

Օր մը սաստկապէս և ցած ձայնով կ'ըսէր իր
կնոջ.

«Պանդոկապետին պարտաւորութիւնն է ոմէն ե-
կողին կերակուր, հանգստութիւն, լոյս, կրակ, աղ-
տոտ սաւաններ, անհիմն պատմութիւններ, լու եւ
ժպիտ ծալսել, անցորդները կեցնել, թեթեւ քսակ-
ները պարպել և ծանր քսակներն ալ պարկեշտարար
թեթեւցնել, յարգանօք պատսպարել ճամբորդող ըն-
տանիքները, մարդը խարտել, կինը ստկել, մանուկը
մաքրել. բաց պատուհանին, գոց պատուհանին, բու-
խորիկի անկիւնին, թիկնաթոռին, աթոռին, փետ-
րաւոր անկողնին, խշտեակին և յարդէ շեղին համար
զատ ստակ ուզել, գիտնալ թէ ոտուերը ո՛րքան կը
մաշեցնէ հայելին և ասոր գինն ալ նշանակել հաշիւին
մէջ, և հազարումէկ անէծք թափելով՝ ամէն բանի
ստակը ճամբորդէն առնել, առնել մինչեւ անգամ իր
շունին կերած ճանձերուն ստակը:

Այս մարդուն այս կնոջը հետ կարգուելովը խո-
րամանկութիւնը կատաղութեան հետ ամուսնացած
էր: Սոոկալի և ահարկու լծակցութիւն:

Մինչեւ էրիկը կ'որոճար և կը կարգադրէր,
կնիկը և ոչ միտքը կը բերէր բացակայ պարտատէր-
ները, երէկուանը և վաղուանը չէր մտածեր. և բար-
կութեամբ կապրէր՝ ներկայ վայրկեանին մէջ ապրե-
լով բոլորովին:

Ահա այսպիսի մարդեր էին այս երկու անձերը:
Գոզէթ երկուքին մէջն էր և երկուստեք կը ճմլուէր՝

նման անձի մը որ երկանաքարի մը ներքեւ կը փըշ-
րուի և միանգամայն աքծանով մը րզիկ բզիկ կ'ըւ-
լայ: Մարդուն կերպը ուրիշ և կնոջը կերպը ուրիշ.
Գոզէթ չարաչար ծեծ կ'ուտէր. ծեծողը կինն էր.
Գոզէթ նաև ձմեռուան մէջ բոկոտն կը քալէր. քա-
լեցնողը էրիկն էր:

Գոզէթ կ'ելնէր, կ'իջնէր, կը լուար, կը խողա-
նակէր, կը չիէր, կ'աւլէր, կը վազէր, կը յոգնէր,
շունչը կը հատնէր, ծանր բաներ կը շարժէր. եւ
դժուարին ծառայութիւններ կ'ընէր, թէեւ ինք բո-
լորովին էտիտ էր: Բնաւ կարեկցութիւն չկար. մէկ
կողմէ անսիրտ տիրուհի մը, միւս կողմէ թունաւոր
տէր մը:

Թեհարատիէի խոհանոցը սարդի ոստայն մըն էր
որու մէջ ինկած էր Գոզէթ և կը դողար: Իտէական
հարստահարութիւնը իրապէս տեղի կ'ունենար այս
սոսկալի ծառայութեան մէջ: Կարծես թէ ճանձին
սարդերու ծառայելու նման բան մըն էր այս ծառա-
յութիւնը:

Խեղճ մանկուհին կրաւորապէս համակերպելով
կը լուէր:

Արշալոյսի ժամանակ այս գեռաբոյս և բոլորովին
մերկ մասուկները երբ մարդերու մէջ կը գտնուին,
ի՞նչ կ'անցնի արբեօք Աստուծմէ այսպէս բաժնուող
այս մանկային հոգիներուն մէջ:

ւ լ ի խ դ.

ՄԱՐԴՈՅ ԳԻՆԻ ԵՒ ԶԻԵՐՈՒԽՆ ԶՈՒՐ ՊԵՏՔ Է

Զորս նոր ճամբորդ եկած էր Թեհարտիէներուն
իոնատունը :

Գօղէթ արտմութեամբ կը մտածէր . թէեւ ութ
տարեկան էր , բայց արդէն այնքան տառապանք կրած
էր որ պառաւ կնոջ մը տիուր կերպարանքովը կը
մտախոնէր ան :

Թեհարտունին կոռուփովը Գօղէթի աչքին զար-
կած ըլլալով , ասոր արտեւանունքը սեւցած էր .
ուստի Թեհարտունին ժամանակ առ ժամանակ առիթ
կ'ունենար ըսելու .

— Աչքին վրայի ուսուցովը տե՛ս ի՞նչպէս տգեղ-
ցած է :

Ի՞նչպէս ըսինք , Գօղէթ կը մտածէր թէ գիշեր ե-
ղած էր , թէ բոլորովին կը տիրէր գիշերային մութը .
թէ հարկ եղած էր նորեկ ճամբորդներու սենեակնե-
րուն անօթները և սրուակները լեցնել . և թէ ա՛ւ
ջուր չունէր աղբիւրը :

Բայց քիչ մը կը հանդարաէր՝ տեսնելով որ Թե-
հարտիէի տան մէջ շատ ջուր չէր խմուեր : Ըսել չենք
ուղեր թէ ծարաւի մարդեր չկային . բայց այս ծարա-
ւիները յօժարութեամբ աւելի գինիի կը դիմէին քան
թէ ջուրի սափորին :

Բաժակներով գինի խմող այս մարդոց մէջէն ով
որ բաժակ մը ջուր ուղելու ըլլար , վայրենի մը պի-
տի կարծուէր անոնցմէ :

Սակայն եղաւ վայրկեան մը ուր մանկունին զո-
ղաց . Թեհարտունին փուռին վրայ եռացող սանի մը
խուփը վերցուց , յետոյ բաժակ մը առաւ , աճապա-
րանքով խոհատունին աղբիւրին մօտեցաւ , և ծորակը
զարձուց . նոյն պահուն մանկունին գլուխը վերցնե-
լով անոր ամէն մէկ շարժումները կը զիտէր : Ծորա-
կէն դերձանի նրբութեամբ քիչ մը ջուր վազեց եւ
մինչեւ կէսը լեցուց բաժակը :

— Ա՛ւ ջուր չէ միացեր եղեր , ըսաւ , և պահ մը
լոեց :

Մանկունին այնքան կը վախնար որ շունչը
կտրած էր :

— Է՛ն , ըսաւ Թեհարտունին կիսովին լեցուած
բաժակին նայելով , այսքանն ալ կը բաւէ :

Գօղէթ նորէն իր գործովը զբաղի սկսաւ , բայց
քառորդի մը չափ շարունակ կը զգար թէ իր սիրաը
ձիւնի գնդակի մը պէս կը ցայտէր : Կը համրէր վայր-
կեաները որոնք այս կերպով կ'անցնէին , և շատ կը
փափաքէր անշուշտ որ արդէն լուսցած ըլլար :

Մերթ ընդ մերթ արբորներէն մին փողոցը կը
նայէր և բարձրածայն կ'ըսէր . — Փուռի մը ներսին
պէս մութ է դուրսը . — Կատու մը միայն կրնայ այս
միջոցիս դուրս ենել և երթալ առանց կանթեղի :

Եւ ահա Գօղէթ կը սարսուէր :

Խոհատունը իջեւանող փերեզակներէն մին յան-
կարծ ներս մտաւ և խիստ ձայնով մը մը ըսաւ .

— Զիու ջուր չէ տրուեր :

— Կը սխալիք տրուեցաւ , ըսաւ կինը :

— Կը կը կրկնեմ թէ չտրուեցաւ , պատասխանեց
փերեզակը :

Գօղէթ սեղանին տակէն ելնելով՝ ըսաւ .

— Ո՞հ, այս՝, արուեցա՛ւ, պարոն, ձին ջուր խմեց, դոյլին մէջէն խմեց, լեփ լեցուն էր դոյլը, և անձամբ տուի ջուրը, և խօսք ալ ըսի անոր:

Իրաւ չէր Գօղէթին ըսածը: Գօղէթ սուտ կը խօսէր:

— Ահա ուրիշ մըն ալ որ ափիս չափ մեծ է և որ սա տունին չափ մեծ սուտեր կը շտկէ, պօռաց փերեզակը: Ես ալ կ'ըսեմ թէ ձին ջուր չխմեց, հասկցա՛ր, պզտիկ ջրգնկ: Երբ ջուր խմած չէ, մասնաւոր կերպով մը կը չնչէ ան, ահա ատով կ'իմանամ թէ ջուր տրուած չէ անոր:

Գօղէթ պնդեց իր խօսքին վրայ. — Մանաւանդ թէ չափէն աւելի խմեց, շարունակ այսպիսի ձայնով մը որ հազիւ հազ կը լսուէր, և որ բիրտ ձայն մըն էր, վասնզի անձկութեամբ կը խօսէր Գօղէթ:

— Ես ատանկ խօսքեր մտիկ ընելու ատեն չունիմ, կրկնեց փերեզակը, կ'ուզեմ որ ձիուս ջուր տրուի և վէճը վերջանայ:

— Գօղէթ նորէն սեղանին տակը մտաւ:

— Իրաւունք ունի, ըսաւ թենարտուհին. եթէ այդ ձիուն ջուր չէր տրուած, պէտք է որ տրուի:

Եետոյ չորս դին նայելով ըսաւ.

— Ո՞ւր գնաց այն պղտիկը:

Ծոեցաւ և նշմարեց Գօղէթը որ սեղանին միւս ծայրը և գրեթէ արբորներուն ոտներուն քով կծկուած նստած էր:

— Շո՛ւտ, հոս եկո՛ւր նայիմ, պոռաց թենարտուհին:

Գօղէթ գուրս ելաւ կեցած տեղէն որ ծակի նման քան մըն էր և ուր պահուած էր: Կինը կրկնեց.

— Օրիորդ Շունանանուն, գնա՛, ջուր տո՛ւր այդ ձիուն:

— Բայց ջուր չկայ, տիկին, ըսաւ Գօղէթ մեղամովին:

Կինը փողոցին դուռը բացաւ, ըսաւ.

— Ապա ուրեմն գնա՛ բեր:

Գօղէթ գլուխը ծոեց եւ գնաց դատարկ դոյլ մը առաւ որ բուխերիկին քովն էր:

Դոյլը իրմէ մեծ էր, և մանկուհին կրնար մէջը նստիլ և հանգստութեամբ կինալ:

Թենարտուհին իր փուռին մօտեցաւ, և փայտէ գգալով մը սանի մէջ եփող կերակուրին համը նայեցաւ մրմուլով.

— Աղբիւրակը ջուր կայ, ասոր պէս չորնալ չգիտէր ան: Կարծեմ թէ աւելի աղէկ է որ սոխերս պատրաստեմ:

Յետոյ գնաց և գզրոց մը խառնեց որու մէջ ստակ, պղպեղ եւ սոխիկար:

— Ինձ նայէ՛, օրիորդ գորտ, վերադարձիդ հացագործէն մեծ հաց մը առ, Ահա քեզի տասնհինգ սու:

Գօղէթ զենջակին մէկ կողմը գրպան մը ունէր. ստակը առաւ՝ առանց բան մը ըսելու և գրպանը գրաւ:

Յետոյ բաց դուռին առջեւ՝ դոյլը ձեռքը բռնելով անշարժ կեցաւ: Կարծես կը սպասէր որ օգնող մը ունենայ:

— Տակաւին կը սպասե՞ս, պօռաց թենարտուհին: Գօղէթ դուրս ելաւ եւ դուռը գոցուեցաւ:

¶ 1. || ի լ ի ¶.

ՊԵՊԵԿ ՄՐ ՏԵՍԱՐԱՆ Կ'ԵԼՆԵ

Ինչպէս կը յիշե ընթերցողը, եկեղեցին սկսող կրպակներուն շարքը՝ որոնք ամէն կոզմէ բաց էին՝ մինչեւ թէնարտիէի խոհատունը կը հասնէր։ Այս խոնութներուն ամէնքն ալ թուղթէ ձագարներու մէջ վառող ճրագներով լուսաւորուած էին այն քաղքենիներուն համար որոնք քիչ ատենէն անկէ պիտի անցնէին եկեղեցի երթալու և կէս դիմերուան պատարագը լուելու համար։ Դողրոցի վարժապետը, որ նոյն պահուն թէնարտիէի խոհատունը սեղան նըստած էր, կ'ըսէր թէ այն լուսաւորուած կրպակները «դիւթական տեսոք մը» կը կազմէին։ Բայց երկինքը ամենեւին սոտղ չկար։

Այս կրպակներուն վերջինը, որ ձիշդ թէնարտիէի խոհատունին հանգէտ շինուած էր, մանկական խաղալիքներու կրպակ մըն էր, որ փայլուն իրերով, ապակեղէններով եւ թիթեղեայ շքեղ բաներով զարդարուած էր եւ կը փողփողէր։ Խանութպանը՝ ծախու դրուած իրերու առաջին կարգը սպիտակ ղենջակներու վրայ անագին պէպէկ մը դրած էր, այս պէպէկը երեք կանգունի չափ բարձր էր, ծիրենազոյն շղարչէ բուզ մը հագած էր եւ գլխին վրայ։

ոսկեգոյն զարդեր կային, նաեւ իրական մազեր եւ գրակոնտիկոնէ աչքեր ունէր։ Առաւօտէն մինչեւ իրիկուն կրպակին առջեւ կը կենար այս հրաշալիքը, որու վրայ կը հիանային տասնամեայ հասակը չմըտնող անցորդները, սակայն զայն գնելու եւ իր զաւկին տալ կարենալու չափ հարուստ եւ վատնիչ մայր մը գտնուած չէր Մանֆէրմէյլի մէջ։ Էթօնին եւ Ազէլմա ժամերով նայած էին այն պէպէկին, եւ Գոզէթ անգամ՝ նտո՛գ է թէ գաղտնի կերպով՝ համարձակած էր նայելու։

Երբ Գօղէթ՝ գոյլը ձեռքը բռնած՝ դուրս ելու, թէեւ շատ տխուր եւ յոգնած էր, չկրցաւ սակայն հետաքրքրութիւնը զապել, եւ աչքերը վերցնելով նայեցաւ անագին պէպէկին զոր ինք «տիկին» կ'անուանէր։ Եկացմանկուհին արմանքով զարմանքով համակուելով կանգ առաւ։ Տակաւին մօտէն տեսած չէր այն պէպէկը։ Ամբողջ կրպակը պալատ մը կ'երեւէր անոր։

Տեսնուածն էր ուրախութիւն, շքեղութիւն, երանութիւն, որոնք տխուր եւ ցուրտ թշուառութեան մը անգունդներուն մէջ թագուած այս նորաբոյս դժբախտ էակին կ'երեւէին ցնորական ձառագայթումով մը։

Գօղէթ մանկութեան պարզ եւ տրտում սրամտութեամբը կը չափէր իր եւ այն պէպէկին մէջ գըտնուած վիճը։ Կ'ըսէր ինքնիրեն թէ այսպիսի «բան մը» ունենալու համար պէտք էր թագուհի կամ գէթիշանուհի մը ըլլալ։ Պէպէկին վարդագոյն և գեղեցիկ րոպան, յզկուն և աղուոր մազերը կը դիտէր ուշագրութեամբ, և կ'ըսէր։ Արգեօք ո'րքան երջանիկ է այս պէպէկը։

Աչքերը չէր կրնար հեռացնել այս տեսլաւոր կրպակին վրայէն։ Քանի կը նայէր, ա'լ տեղի

կը շանար: Արքայութիւնը տեսնել կը կարծէր: Մեծին ետեւը ուրիշ պղտիկ պէպէկներ ալ կային որոնք իր կարծիքին համեմատ կիւսեր և ոգիներ էին: Գօղէթին համար կարծես յաւիտենական Հայրն էր կը պակին ներսը երթեւեկող վաճառականը:

Այս հիացումով Գօղէթ կը մոռնար ամէն բան: Նաև իրեն տրուած յանձնարարութիւնը: Յանկարծթէնարտուհիին բիրտ ձայնը լսելով ուշաբերեցաւ:

— Ի՞նչ, տակաւին հո՛գ ես, կեցի՛ր. հիմա կուգամ քովդ և քեզ կը հասկցնեմ հող կենալը. շո՛ւտը ըրէ, հիմա գնա՞՛, շունի զաւակ:

Թէնարտուհին անգամ մը փողոցը նայած և Գօղէթին յափշտակութեամբ պէպէկին նայելը դիտած էր:

Գօղէթ դոյլը հետը տանելով և կրցածին չափմեծ քայլեր առնելով փախաւ գնաց:

Գ լ Ո Ւ Ե.

ՊՕՏԻԿՈ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄԻՆԱԿ

Թէնարտիէի խոհատունը գիւղին այն մասին մէջն էր ուր է եկեղեցին. հետեւաբար Գօղէթ պարտաւոր չէր ծելի կողմէն անտառը երթալ և այնտեղի աղբիւրէն ջուր բերել:

Ա՛լ և ոչ մէկ կրպակի առջեւ կանգ առաւ նայելու համար. Պուրանժէի պղտիկ փողոցէն և եկեղեցիին շրջականերէն աներկիւղ անցաւ Գօղէթ, վասն զի կրպակներուն ճրագները կը լուսաւորէին այն ճամբան. բայց շուտ աներեւոյթ եղաւ յետին խրճիթին յետին նշոյլը, և ահա խեղճ մանկուհին մութին մէջ մնաց, և շարունակեց իր ճամբան. Սակայն հետէ խոռվիլ զգալով քալելու ատեն որչափ որ կը րնար զոյլին ճարմանդը կը շարժէր. այս շարժումին ճայնը ընկեր մը կը սեպէր իրեն:

Քանի որ կը յառաջանար, խաւարը ա՛լ աւելի կը թանձրանար, Փողոցները ալ բոլորովին ամայի էին: Բայց կնոջ մը հանգիպեցաւ, որ անոր անցնիլը տեսնելով զարձաւ և անշարժ կեցաւ կամաց մը մրմուլով.

— Բայց ո՞ւր կրնայ երթալ այս պղտիկը. արդարութիւնը ԱՐԴԻԱՐԱՆ (Դ. Հ.) 9

եօք անտէր մանուկ մըն է : Յետոյ կինը ճանչցաւ
Փօղէթը և բռաւ :

— Գա՞ , Արտոյ յտն է եղեր :

Փօղէթ անցաւ գերբռուկ և ամայի ճամբաներու
լարիւրինթոսէն որով Մօնֆէրմէյլի դիւղը Շելի կող-
մէն կը վերջանայ : Փօղէթ բաւական ճամբանձակու-
թեամբ գնաց այն ճամբաներէն որոնց երկու կողմը
տուներ , նաև միայն պատեր տեսած էր :

Մերթ ընդ մերթ պատուհանի մը ճեղքէն ճրագի
մը ճառագայթիլը կը տեսնէր , և զգալով թէ լոյս և
կեանք է այն և թէ այն սենհակին մէջ մարդիկ կան .
իր քայլը կարծու մեքենայաբար կը թուշնար : Երբ
վերջին տունին անկիւնէն անցաւ , Փօղէթ կանգ ա-
ռաւ : Դժուարաս կրցած էր վերջին կրպակէն անդին
երթալ . բայց վերջին տունէն անդին երթալը ան-
հարին կը թուէր իրեն :

Պոյլը գետինը դրաւ , ձեռքը մազերուն մէջ ըն-
կլմեց և սկսաւ յամբաբար զլուխը քերել . ահաբեկ և
երկմիտ մանուկներու սովորական շարժում մըն է
այս : Ա՛լ Մօնֆէրմէյլին դուրս էր , ալ զաշտերու-
մէջն էր : Իր տոշնե խաւարին և ամայի տարածու-
թիւն կար : Յուսահատաբար այս մթութեան նայե-
ցաւ ուր ալ մարդ մը չկար . ուր զազաններ կային
եւ ուր գուրէ ճիւաղներ ալ կային : Աւշաղիր նայե-
ցաւ , եւ զազաններուն խոտերուն վրայ քայլիլը լսեց ,
նաև յայտնապէս ճիւաղներ տեսաւ որոնք ծառերուն
մէջ կը խլրտէին : Այն ատեն նորէն առաւ զոյլը .
երկիւզը յանզգնութիւն մը կուտար Փօղէթին . —

— Վա՞ , ըստ մանկուհին , կ'ըսեմ թէ չուրը
հատեր է :

Եւ ճամբանձակութեամբ Մօնֆէրմէյլ վերադար-
ձաւ :

Հազիւ թէ հարիւր քայլ առած էր , և ահա նո-

թէն կանգ տռաւ , և սկսաւ զլուխը քերել : Հիմակ ալ
իրեն երեցողն էր թենարատիէի սոսկալի կնիկը . իր
բորհնիի բերանովի և բարկութեամբ փայլատակող տ-
շերովը :

Մանկուհին աղիսոգորմ նայուած քը անդամ մը առ-
ջեւը և անգամ մը ետին դարձուց . ի՞նչ ընէր . ի՞նչ
բլլար , ո՞ւր երթար : Առջեւը թենարատուհին ճիւաղը
կար , ետեւն ալ դիշերուան և անտառներուն բոլոր
ուրուականները :

Փօղէթ թենարատուհիէն վախցաւ քան թէ ուր-
ուականներէն , ուստի նորէն դէպի աղրիւրը երթալ
սկսաւ վազելով : Փիզէն զորու երաւ վազելով , ան-
տարը մաս առանց բանի մը նայելու , առանց բան
մը լսելու : Վազելէ զազրեցաւ երբ չունչը ճառաւ ,
բայց չընդհատեց իր քայլը : Յիմարի մը պէս կ'երթար
առանց գիտնալու թէ ուրկէ կ'երթար :

Վազելու ատեն լալ կ'ուզէր :

Անտառին գիշերային սարսուռովը ճամակուած էր
բոլորովին :

Ա՛լ չէր մտածեր , ա՛լ չէր տեսներ : Անհուն մթու-
թիւնը այս պատիկ էակին դէմ կը գնէր : Մէկ կողմէն
ամբողջ խաւարը , միւս կողմէն ալ չամանզաղ մը :

Անտառին եզրէն մինչեւ աղբի րը եօթ կամ ութ
րոպէի ճամբայ մնացած էր միայն : Փօղէթ ճամբան
զիտէր , վասն զի ցորեկը բազմիցս անդամ էր անկէ :
Զարմանալին այն է որ ճամբէն չչեղեցու : Կարծես
բնազդումէ մը անորոշապէս կ'ոտաչնորդուէր Բայց
ոչ աչ կողմը կը նայէր և ոչ ձախ կողմը՝ վախնարով
որ սատերուն և մացաներուն մէջ բան մը կը տես-
նէ : Այսպէս երթարով աղրի րը հասաւ :

Այս աղրիւրը բնական նեկ աման մըն էր , զոր
ջուրը աւազուտ զետնի մը վրայ պեղած էր , և երկու
ոտք խօրութիւն ունէր . չորս կողմը մամուռներ եւ

նկարաւոր մեծ խոտեր կային որոնք Հանրի Դ.ի փողկապներ կ'անուանուին. քանի մը խոչոր քարերով յատկացուած էր այս աղբիւրը ուրկէ առուակ մը կազմուելով խոյս կուտար պղտիկ և հանդարտ կարկաչումով մը:

Գօգէթ չօպասեց որ շունչ առնէ: Գիշերուան ժութը խիստ թանձր էր, բայց այս աղբիւրը գալու սորված էր ան: Մութին մէջ ձախ ձեռքը երկնցնելով աղբիւրին վրայ երկնցած նորաբոյս կազնի մը վիտոնեց որու վրայ կը կաթնէր սովորաբար, ոստ մը բանեց, վրան կոթնելով աղբիւրին վրայ ծոեցաւ եւ գոյլը ջուրին մէջ ընկղմեց: Այնախի սոսկալի վայրկեանի մը մէջ կը գտնուէր որ իր ոյժը եռապատկեցաւ:

Մինչեռ այսպէս ծոած էր, դենջակին գրապանը աղբիւրին մէջ կը պարպուէր, բայց Գօգէթ չդիտեց պարպուիլու: Հաց առնելու համար իրեն տրուած 15 «սու»ի գրամը ջուրին մէջ ինկաւ: Գօգէթ ոչ գրամը տեսաւ և ոչ ալ իյնալը լսեց: Դոյլը լեցնելով վեր առաւ և խոտին վրայ գրաւ:

Յետոյ դիտեց որ յոգնութենէն ուժը հատած էր: Անշուշտ կ'ուզէր մեկնիլ անմիջապէս. բայց դոյլը լեցնելու համար այնքան աշխատած էր որ չկրցաւ քայլ մը առնել. ուստի ստիպուեցաւ նստիլ: Կարծես թէ խոտին վրայ ինկաւ և կծկուած մնաց:

Աչքերը գոցեց, յետոյ նորէն բացաւ, պատճառը չէր գիտեր, բայց ուրիշ կերպ չէր կրնար ընել: Քովն էր դոյլը որուն մէջ ջուրը յուղուելով սպիտակ հրային օձերու նման շրջաններ կը կազմէր.

Գլխուն վերեւը երկինք ընդարձակ սեւ ամպերով ծածկուած էր, որոնք կարծես թէ ծխային որմերու ծակատներ էին: Մթութդան աղէտաւոր գիմակը կարծես թէ այս մանկան վրայ կը հակէր անորոշապէս:

Հուսնթագը անգունդներուն մէջ կը քնանար: Մանկուհին շուարուն աչքերով այս մեծ աստղին նայէր զոր ինք չէր ճանչնար և որմէ կը վախնար:

Իրօք մոլորակը նոյն պահուն խիստ մօտ էր հորիզոնին և կ'անցնէր միգային թանձր խաւի մը մէջէն որ սոսկալի կարմրութիւն մը կուտար անոր: Մասախուղը որ տիսուր կարմրութիւն մը ունէր՝ աստղը կ'ընդարձակէր. կարծես թէ լուսեղէն վերք մըն էր այս:

Ցրտաշունչ հով մը կը փէքր գաշտէն: Անտառ խաւարամած էր, տերեւները ամենեւին չէին շարժեր. ամառուան անորոց և թարմ նշայներուն և ոչ մին կ'երեւէր: Մեծամեծ ոստեր սոսկալի կերպով կը կանգնէին անտառին մէջ որու անծառ տեղերուն վտիտ եւ տձեւ մացառները կը սուլէին: Բարձր խոտերը հիւսային հովէն շարժելով օճառուկերու պէս կը վըխտային: Մորենիները կը գալարուէին ճիրանանման և որսեր բոնել ուզող երկայն թեւերու պէս: Բանի մը չորարկ խորիներ՝ հովէն աւրուելով՝ արագօրէն կ'անցնէին, և կարծես թէ սարսափելով խոյս կուտային իրենց ետեւէն իյնող բանի մը առջեւէն: Ամէն կողմէ սոսկալի տարածութիւններ կը նշմարուէին:

Մթութիւնը ահարկու բան է, մարդս լո ո կ'ուզէ: Ով որ մթութեան մէջ կ'ընկղմի, սրտին ճնշուիլը կը զգայ: Երբ աչքը չի տեսներ, միտքը կը խոռվի, մութին մէջ, գիշերուան մէջ, անթափանցելի սեւութեան մէջ ամենէն աներկիւղներն անգամ անձկութեամբ կը գրաւուին: Ոչ ոք կրնայ գիշերը անտառին մէջ առանց գողալու քալել մինակ:

Մթութիւնն ու ծառերը երկու ահարկու թանձրութիւններ են: Անորոշելի խորութեան մէջ ցնորա-

կան իրութիւն մը կ'երեւի։ Քովէդ քանի մը քայլ
անգին անըմբանելի բաներ կը ծրագրուին ճիւազային
յայտնութեամբ։ Անջրպետութեան կամ նոյն իսկ քու
ուղեղիդ մէջ չգիտեմ ի՞նչ անյայտ և անըմբանելի բա-
ներ կը տեսնուին որոնք քնացած ծաղիկներու երա-
զին պէս կը ծփան։ Հորիզոնը անագորոյն գիրքեր
կ'առնէ։ Խաւարտմած և անագին անջրպետին գոլոր-
շիները կը ծծես։ Կը վախնաս, և ետեւդ նայելու փա-
փաք կը զգաս։ Կը վախնաս վասն զի տեսած առար-
կաներդ են խաւարին խոռոչներ, վայրենական երե-
ւոյթ առնող իրեր, անբարբառ կերպարանքներ, ո-
րոնք կը ցրուէն երբ կը մօտենաս, արձակուած մա-
զերու նման մթագին իրեր, բարկալի փունջեր, կապ-
տագոյն ճահճներ, աղէտաւոր տեսարանի վրայ անդ-
րագարձող սոսկալի երեւոյթներ, լուութեան գերեզ-
մանական անբաւութիւն, անծանօթ էակներ որոնք
գուցէ յանկարծ երեւան ելնեն, սոտերու խորհրդա-
ւոր հակումներ, ծառերու անալի ոլորումներ, սարսը-
ռող խոտերու երկայն երախակալներ, և այս ամէն
առարկաներու դէմ անպաշտպան կը մնաս։ Զկայ յան-
դրգնութիւն մը որ չսարսոփ և չզգայ անձկութեան
մերձաւորութիւն։ Սոսկալի բան մը կը զգաս, կար-
ծելով թէ հոգիդ մթութեան հետ առնուելով հետը
կը միանայ։

Այս խաւարէն պաշարուողը երբ մանուկ մըն է,
անոնեկնելի սոսկումով մը կը համակուի։

Անտառները Յովհաննէս աւետարանչին յայտնու-
թեան կը նմանին, և պղտիկ հոգիի մը թեւերուն
բաղխումը անոնց անարկու գմբեթին ներքե հոգեվա-
րութեան շշունչ մը կը հանէ։

Գօղէթ՝ առանց գիտնալու թէ ի՞նչ էր զգացածը,
կը զգար թէ բնութեան այս անագին մթութենէն կը
գրաւուէր։ Կը համակուէր ոչ միայն սարսափով, այլ

նաև սարսափիէն աւելի սարսափելի բանով մը։ Կը
սարսուր ան։ Բայ չենք գտենր բացատրելու համար
թէ ի՞նչպիսի տարօրինակ բան մըն էր այն սարսու-
ռը որ անոր մինչեւ սրտին յատակը կը սառեցնէր։
Աչքը վայրենիի աչք դարձած էր։ Զգալ կը կարծէր
թէ հետեւեալ օրը գուցէ պիտի ուղէր հոն գալ միեն-
նոյն ժամուն։

Այն ատեն ազատելու համար այս տարօրինակ վի-
ճակէն։ զոր կը հասկնարկ որմէ կը վախնար սակայն,
տեսակ մը բնազդումը և բարձր ձայնով սկսաւ մէկ,
երկու, երեք, չորս, մինչեւ տասը համրել, եւ երբ
լմացուց նորէն սկսաւ համրել։ Համրելով սկսաւ ի-
րապէս ըմբռնել զինքը շրջապատող իրերը։ Զգաց թէ
ցուրտ էին ձեռքերը զոր թրջած էր դոյլը լիցնելու
ժամանակ։ Ոտքի վրայ ելաւ։ Երկիւզը բնական եւ
աննկուն երկիւղ մը տիրած էր վրան նորէն։ Անմիջա-
պէս որոշեց փախչիլ արագօրէն փախչիլ։ անտառնե-
րու մէջէն, զաշտերու մէջէն փախչիլ մինչեւ տունե-
րուն, մինչեւ պատուհաններուն, մինչեւ վառուած
ճրագներուն քով հասնիլը։

Առաջին նայուածքով դոյլը տեսաւ։ Թենարտու-
հիէն այն աստիճան կը վախնար որ չհամարձակեցաւ
փախչիլ առանց դոյլին։ Երկու ձեռքով ճարմանզը
բռնեց։ Դժուարաւ կրցաւ վերցնել դոյլը։

Այսպէս հինգ տասը քայլ առաւ։ բայց դոյլը լի-
ցուն էր, ծանր էր, ուստի Գօղէթ սափուեցաւ գե-
տինը դնելու զայն։ Պահ մը շունչ առաւ, յետոյ նո-
րէն վերցուց դոյլը և սկսաւ քալել՝ այս անգամ քիչ
մը աւելի ճամբայ առնելով։ Բայց հարկ եղաւ զար-
ձեալ կենալ։

Քանի մը մանրերկորդ հանգստանալէն ետք, նո-
րէն ճամբայ ելաւ։ Առջեւի կողմը ծռուած, զլուխը
վար առած կը քալէր պառաւի մը պէս։ դոյլին ճան-

լութիւնը անոր նիհար թեւերը կը ձգտէր և կը պրկէր։ Դոյլին երկաթէ ճարմանդը վերջապէս անոր թրջուած պղտիկ ձեռները կ'ընդարձացնէր և կը սառեցնէր։ Մերթ ընդ մերթ կը բանադատուէր կանդ առնելու, և ամէն անգամ որ կանդ կ'առնէր։ զոյլէն արտահոսող պազ չուրր անոր մերի ոտներուն վրայ կը թափէր։

Այս իրողութիւնը զիշերը և ձմեռ ժամանակ տեղի կ'ունենար անտառի մը մէջ ուր բնաւ մարդկային նայուած մը չկար։ ութամեայ մանկունի մըն էր ան։ Նոյն պետուն միայն Աստուած կար հոն որ այս արտօնելի բանը կը տեսնէր։

Եւ, բա՛րէ, անշուշտ մայրն ալ կը տեսնէր։

Վասն զի կան բաներ որոնք զերեզմանին մէջ մեռելներուն աչքը բանալ կուտան։

Գօղէթ տեսակ մը ցաւագին հունչումով չունչ կ'առնէր։ Կոկորդը հեծկլառումներէ կը ճնշուէր, բայց նաեւ հեռուէն այնքան կը վախնար թենարտուհիէն որ չէր համարձակէր լալու։ Սովորութիւն ըրած էր միշտ երեւակայել թէ այս կինը իր քով կեցած է։

Սակայն այս կերպով չէր կրնար շատ ճամբայ առնել, վասն զի շատ կամաց կը քալէր։ Կայաններուն տեւողութիւնը որքան ալ պակսեցնելու ըլլար, և ամէն մէկ կայանէն որքան ալ նախորդէն առելի պէտք էր։ և թէ թենարտուհին պիտի ծեծէր զինքը։ Այս վիշտը կը խառնուէր այն երնիւղին հետ, զոր կը զգար զիշերը անտառին մէջ մինակ ըլլալուն համար։ Սաստիկ յոգնած էր։ այլ սակայն տակաւին անտառէն ելած չէր։

Երբ մօտեցու հին շագանակենիի մը քով զոր կը ճանչնար, վերջին անգամ մըն ալ կեցաւ առջի անգամներէն առելի կենալով որպէս զի լաւ հանգստա-

նայ։ յետոյ իր բոլոր ոյժերը հաւաքեց, գոյլն առաւ և համարձակ քալել սկսաւ։

Սակայն ինեղծ պղտիկը յուսահատելով չկրցաւ զսպել ինքզինքն և աղաղակեց։

«Ո՛վ Աստուած իմ, Աստուած իմ։»

Նոյն պահուն յանկարծ զզաց թէ ա՛լ դոյլը բոլորովին թեթեւած էր։ Զեռք մը որ ահագին երեւցաւ իրեն, ճարմանդը բռնած էր և ուժգնակի կը վերցը-նէր զայն։

Գօղէթ գլուխը վերցնելով սև, ուղիղ և կանդուն մեծ կերպարանք մը տեսաւ որ մութին մէջ իր քո-վէն կը քալէր։ Մարդ մըն էր այս կերպարանքը որ Գօղէթին ետեւէն ինկած էր և որուն գալը լսած չէր Գօղէթ։

Այս մարդը՝ առանց բառ մը արտասանելու՝ Գօ-գէթին տարած գոյլը ճարմանդէն բռնած էր։

Կեանքի ամէն հանգիպաւմներու համար բնաղ-դումներ կոն։

Մանկուհին չվախցաւ։

Գ Լ Ո Ւ Խ Զ .

ԱՐ ՊՈՒՆԱԹՐԻՒԵԼԻ ՍՐԱՄՏՑՈՒԹԻՒՆԻ

ԿԸ ՀԱՍՏԱՏԷ ԳՈՒՅՑԷ

1823ին Քրիստոնի Ծննդեան օրը կէս օրէն ետք մարդ մը Բարիզի Օբիթալ պուլվարին ամէնէն ամայի կողմերը ժուռ եկաւ ժամերով։ Այս մարդը բնակարան մը փնտողի կերպարանք ունէր, և կարծես թէ Սէն-Մարսոյի արուարձանին այս աւերուն սահմանական վրայ շինուած ամենէն անշուք տուներէն մին վարձել կ'ուզէր քան թէ աւելի շքեղ բնակարան մը։

Քիչ մը ետք պիտի տեսնենք որ այս մարդը իրօք սենեակ մը վարձած էր այս առանձնական թաղին մէջ։

Այս մարդը իր հագուստովը ինչպէս նաև իր բոլոր կերպարանքովը իրական տիպարն էր այն տեսակ անձերու որոնք կրնան բնարեալ կարգի մուրացկանաներ կամ ծայրայեղ մաքրութեան հետ խառնուած ծայրայեղ թշուառութիւն անուանուիլ։

Բաւական հազուագիւտ խառնուրդ մըն է այս որմէ ուշիմ սիրտերը ներշնչուելով՝ կը յարգեն թէ՛ ամենէն աղքատ և թէ՛ ամենէն արժանապատիւ անձերը։ Մարդուն հագուստը կազմող իրերն էին բոլու-

րաձեն և խոզանակով լաւ մաքրուած գլխարկ մը, եկեղեան հողի գոյնով ներկուած գեղին և հաստ չուխայէ թիկնոց մը որուն այս գոյնը այն ժամանակները ոչ այնքան այլանդակ կը համարուէր և որուխաւը աներեւութանալու չափ մաշուած ըլլալով, ա՛ւ հիւսը կ'երեւար։ խիստ հին ձեւի վրայ կտրուած գրպանաւոր մեծ բակոնակ մը, սեւ գոյն վարտիկ մը որու ծունկին կողմերը ձերմկած էին, ասուիէ սեւ գոյն գուլպաներ և հաստ մուճակներ որոնք պղնձեայ կոճակներ ունէին։ Կարծես թէ վատարանգութենէ վերագարձող և ժամանակաւ ընտրեալ ընտանիքներու մէջ զաստիարակութիւն ընող մըն էր ան։ Ով որ տեսնէր անոր բոլովրովին ձերմակ մազերը, խորշումուտ ձակատը և ղէմքը, որու վրայ կեսնքէ վճատող և յոգնող վշտի մը գրոշմը կար, պիտի ենթագրէր թէ եօթանասուն տարեկան հասակին կը մօտենար ան, թէեւ հազիւ յիսնամեայ պիտի կարծէր՝ եթէ միանգամայն տեսնէր անոր քայլը որ յամր այլ հաստատուն էր, և տարօրինակ կայտառութիւնը որ կը նշաբուէր անոր ամէն շարժումներուն մէջ։

Ճակատին խորչոմները լաւ զետեղուած ըլլալով, ով որ ուշագրութեամբ զիտէր այս մարդը, նպաստաւոր տրամադրութիւն մը պիտի զգար անոր նկատմամբ։

Շուրթը կ'ամփոփուէր տարօրինակ ծալքով մը։ այս ծալքը անողոք կ'երեւէր, այլ խոնարհ էր։ Նայուածքին մէջ չեմ զիտեր ի՞նչ աղետալի հանգարտութիւն մը կար։ Չոխ ձեռքը պղտիկ ծրար մը ունէր զոր թաշկինակի մը մէջ կապած էր։ աչ ձեռքովը կը կոթնէր տեսակ մը գաւազանի վրայ զոր ցանկի մը մէջէն կտրած և առած էր։

Այս զաւազանը փոքր ինչ ուշագրութեամբ կոկուած և ոչ այնքան տձեւ էր։ վարակները անօգուտ

էին մնացեր, և կարմիր մոմսվ շինծու դունտ մը օւնէր բռստէ:

Այս պուլվարին վրայի անցորդները սակաւաթիւ են, մանաւանդ ձմեռ ժամանակ: Մարդը՝ առանց սեթեւեթի կարծես թէ աւելի կը զգուշանար անցորդներէն քան թէ կը մօտէր անոնց:

Այն ատենները կուի Ժ. գրեթէ ամէն օր Շուազի լը Ռուտ կ'երթար: Իր հաճելի պտոյտներէն մինէր այս: Գրեթէ անփոխս կերպով ժամը երկուքին ժօտ թագաւորական կառքը և ձիւորները Օքիթալի պուլվարէն կ'անցնէին մեծ շոտպաւ:

Այս անցը ժամացոյցի տեղ կը ծառայէր թաղին աղքատուհիներուն որոնք կ'ըսէին.

— Ժամը երկուք է, ահաւասիկ թագաւորը որ Թիւիլըրի կը վերադառնայ:

Երբ կ'անցնէր, ոմանք վազելով կուգային, ոմանք ալ կարդի կը մտնէին ճամբայ բանալով, վասն զի թագատորի մը անցնիլը միշտ աղմուկ մըն է. Մանաւանդ թէ Լուի Ժ. ին երեւիլը և աներեւութանալը Բարիզի փողոցներուն մէջ ազգեցութիւն մը կ'ունենար:

Այս հաշմոտ թագաւորը արշաւումը կը սիրէր, չկրնալով քալիլ, կ'ուզէր վազել, այս զժուարաքայլը եթէ կարենար, յօժարութեամբ պիտի ուզէր կայծակի պէս անցնիլ:

Հանդարտութեամբ և ծանրութեամբ մերկ սուսերներու մէջտեղէն կ'անցնէր: Դղրդիւնով կ'երթար իր պերլինեան ձուլածոյ կառքը որ բոլորովին ոսկեզօծ էր և որու տախտակներուն վրայ շուշանի հաստ ոստեր նկարուած էին: Մարդ հազիւ հազ ժամանակ կ'ունենար անգամ մը նայելու այս կառքին: Նայողը կառքին մէջ աջակողմեան անկիւնը սնդուսեայ սպի-

տակ բարձերու վրայ կը տեսնէր զայն, հաստատուն և կարմրագոյն երես մը, առոյդ ճակատ մը որուն վրայ փոշի ցանուած է ինչպէս թագաւորական թըռչունին վրայ սէգ, դաժան և նուրբ աչք մը, գրագէտի ժպիտ մը, անագին որովայն մը և կապտագոյն լայն ժապաւէն մը. թագաւորն էր այս երեսը: Երբ Բարիզէն կ'ելնէր, իր սպիտակ փետուրներով զարդարուն գլխարքը ծունկերուն վրայ կը դնէր: Որոնք անգիւական երկայն կօշիկնարու մէջ պատառուած էին: Երբ քաղաքը կը վերադառնար, գլխարկը գլուխը կը դնէր և քիչ անգամ բարեւ կուտար: Անտարբերութեամբ կը նայէր ժողովուրդին. ժողովուրդն ալ փոխագարձ անտարբերութեամբ կը նայէր անոր: Երբ առաջին անգամ Սէն Մարսոյի թաղէն անցաւ, իր տարած ամբողջ յաղթանակը եղաւ սա խօսքը զոր թաղեցի մը իր ընկերոջը ըսաւ:

— Ահա այս գէր մարդն է կառավարութիւնը:

Արդ, միեւնոյն ժամուն թագաւորին Օքիթալի պուլվարէն անհրաժեշտաբար անցնիլը օրական դէպքն էր: Դեղին թիկնոցով ման եկողը անշուշտ ոչ թաղեցի էր և ոչ ալ բարիզի, վասնզի չէր գիտեր թագաւորին այս սովորական անցը:

Երբ ժամը երկուքին Սալբեթրիէրէն անցնելով մինչեւ պուլվարին վրայ հասաւ թագաւորական կառքը, որուն երկու կողմերէն արծաթեայ ժապաւէններով զարդարուն անձնապահներու վաշտ մը կ'երթար, մարդը կարծես թէ խոռվեցաւ և գրեթէ վախցաւ: Կողմնական ծառուգիին մէջ իրմէն զատ մարդ մը չկար: շուտով ցանկապատի մը անկիւնին ետեւը գըսնաց կեցաւ: բայց տ'Ավրէի գուքսը նշմարեց զայն: Տ'Ավրէի դուքսը, որ նոյն օրը թագաւորին ուղեկցելու պաշտօն ունեցող անձնապահներու գնդապեան-

էր, կառքին մէջ թագաւորին դիմացը նստած էր։ Ահա բաւական չարաշուք մարդ մը, ըստ Նորին վեհափառութեան։

Աստիկանութեան մարդերէ ոմանը՝ որ թագաւորին անցնելու ճամբաները կը հոկէին։ նոյնպէս նրշմարեցին այն մարդը՝ մանաւանդ թէ անոնցմէ մին չրաման ընդունեց անոր ետեւէն երթալու։

Բայց մարդը թագին առանձնական փողոցները մտաւ, և ոստիկանը անոր հետքը կորսնցուց, ինչպէս նոյն իրիկուն Տէրութեան պաշտօնեայ և ոստիկանութեան կառավարիչ Պ. Անկլէս կոմսին ուղղուած մանաւոր տեղեկագիր մըն ալ կը հաստատէ այս եղելութիւնը։

Դեղին թիկնոցով մարդը երբ դադրեցաւ սստիկանին տեսնուելէ, աւելի շուտ քալել սկսաւ, թէ եւ բազմից հաեւը դարձաւ տեսնելու համար թէ մի գուցէ ետեւէն եկող մը ըլլայ։

Փամբ չորսր քառորդ անցած, այսինքն դիշերացին մոթեան սկսած միջոցին, Բօրթ Աէն Մարթէնի թատրոնին առջեւէն անցաւ, ուր նոյն դիշեր «Երկու թիւապարտներ» անուն թատրերգութեան ներկայացումը պիտի տրուեր։

Մարդուն ուշուղրութիւնը գրաւեց այս ծանուցումը որու յոյս կուտային թատրոնին կոնթեզները։ Թէւ շտապաւ կը քալէր, բայց կանգ առաւ կարդալու համար։

Պահ մը ետքը Յլանչէթ բառուած անել փողոցին մէջ գտնուելուի, մտաւ «Աւագեաց սինտիր», ուր էր այն տունն Լանեիի կառքին դարձատունը։

Այս կառքը ժամբ չորսուկէսին կը մեկնէր։ Չի երբ ածուած էին, և ճամբորդները, զոր կը կանչէր կոտ-

ուապանը, աճապարումով կառքին երկաթ սանդուխէն վեր կ'ելնէին։

— Տեղ մը ունի՞ք, հարցուց մարդը,

— Միայն մէկ հոգիի տեղ կայ, և այն ալ նըստարանիս վրան է և քովս է, ըստ կառապանը։

— Լաւ, ինծի տուէք այդ տեղը։

— Ելի՞ք։

Սակայն կառապանը՝ ճամբայ ելնելէն առաջ, ճամբորդին միջակ հագուստը և ճառքի ծրարին փոքրութիւնը դիտեց անգամ մը, և կանիփիկ առաւ կառքին վարձը։

— Մինչեւ Լանեի պիտի երթա՞ք։

— Այս, ըստ մարդը։

Եւ մինչեւ Լանեի երթալու համար վճարեց դըրամը։

Կառքը մեկնեցաւ, և երբ սահմանադռւակէն անցաւ, կառապանը ճամբորդին հետ խօսակցութիւն բանալ ուղեց, բայց ճամբորդը միավանկ բառերով կը պատասխանէր։ Աւոտի կառապանը սկսաւ իր ձիւրուն ետեւէն սուլել և հայնոյել։

Կուապանը վերարկուն վրան առաւ, վասնզի ցուրտ կար, բայց մարդը կարծես հոգ չէր ըներ ցուրտը։ Այսպէս կառքը կուրնէյի և նէօյլի Միւր Մարնի մէջէն անցաւ։

Երեկոյիան ժամը վեցին Շէլ հասաւ։

Կառապանը կանգ առաւ որպէս զի ձիւրը շունչ առնեն սայլորդներու պանդոկին առջեւ որ թագաւորական մենաստանին հին շինութեանց մէջ հաստատուած էր։

— Հսո պիտի իջնեմ, ըստ մարդը։

Ծրարը և գաւազանը առնելով կառքէն վար ցատկեց։

Վայրկեան մը ետք աներեւոյթ եղած էր։

Պատրիկը մտած չէր սակայն։
Կառքը քանի մը բոպէէն ետք նորէն ճամբայ եւ-
լաւ լանեի երթալու համար, Շէլի մեծ փողոցին մէջ
Հանու հակոաւ այն ճամբորդին։

կառապանը դէպի ներսի ճամբորդները դառնաւ լով, բաւեւ.

— Այս մարդը տեղացի է, վասն զի չեմ ձանչու նար զի՞նքը : Կերպարանէն կը կարծուի թէ ստակ մը մը չունի, սակայն ստակը խնայող մը չէ . մինչեւ լանեի երթալու վարձ վճարեց . բայց մինչեւ նէլ գնաց : Գիշեր է հիմա, եւ ամէն տուները դոց են . եկու տես որ պահպոկ չմտաւ, և ուր երթալն ալ անլայտ է : Կ'ի երեւի թէ զետնին տակը մտաւ :

Մարդը գետնին տակը մտած չէր, բայց շտապաւ և առանց լոյսի Շէլի մեծ փաղոցը մտած էր վազելով. յետոյ ձախ կողմը զարնելով եկեղեցին հասած Մօնքէրմէլլ տանող գիւղական ճամբան մտած էր՝ այս կողմնը ճանչցողի և արդէն քանի մը անզամ եկողի մը պէս:

Նոյն ճամբայէն աճապարանքով յառաջ գնաց :
Եթե հաստւ ճիշդ այն տեղը ուրկէ կ'անցնի կանելիէն
Հանեի տանող և երկու կողմէն ծառերով շրջապատ-
ուած հին ճամբան, մարդը եկող անցորդներու ձայն
լսեց :

Աճապարումով փոսի մը մէջ պահուեցաւ և հօն
սպասեց մինչեւ անցորդներուն անցնիլը եւ հեռանա-
լը։ Սակայն աւելորդ զգուշութիւն մըն էր այս,
վասնզի, ինչպէս ըսինք արդէն, դեկտեմբերի ամե-
նախաւարին գիշեր մըն էր այն գիշերը։ Երկնից վը-
րայ հազիւ հազ երկու կամ երեք աստղ կը տես-
նուէու։

Բլուրին վրայ տանող ձամբան այնտեղէն կը
սկսի:

Մարդը Մօնքէրմէյլի ճամբան չժուաւ, այլ աջ
կողմը զարկաւ։ Դաշտերուն մէջէն անցաւ և արագօ-
րէն քալելով անտառը հասաւ։

Անտառին մէջ աւելի կամաց քաղեց և սկսած ուշադրութեամբ ամէն ծառերուն նայիլ՝ քայլ առ քայլ յառաջանալով, կարծես թէ գաղտնի և միայն իրեն ծանօթ ճամբայ մը կը փնտռէր և դէպի հոն կ'երթաբ:

Պահ մը շեղիլ կարծեց և վարանելով կանգ առաւ : Խարխափումով քալելէն ետք վերջապէս անձառ տեղ մը հասաւ ուր սպիտակ մեծ քարերու դեպ մը կար :

Շտապիւ գեպի այս քարերը մօտեցաւ . և գիշեր-
ուան մառախոռնին մէջէն ուշադրութեամբ զննեց-
գանոնք . կարծես թէ ամէնն ալ մի առ մի աչքէ ան-
ցունելով :

Քարերու դէզէն քանի մը քայլ անդին հաստարա-
մատ ծառ մը կար. այս ծառը անթիւ այտուցներ ու-
նէր որոնք բոյսերու կլունդներն են:

Նոյն ծառին քովը գնաց . և ձեռքը կոճղին կեզ-
զեւին վրայ ժուռածեց , իբր թէ ուզէր բոլոր ելունգ-
ները ճանչնալ և համրել : Այս ծառին դիմացը , որ
ցախ մըն էր , կասկենի մը կար որ անգամ մը կե-
զեւներուն հանուելուն առթիւ հիւանդացած էր և
որու վրայ իբր դարման զինկէ կապ մը դրուած և
բեւեռուած էր :

Ոտքերուն ծայրովը բարձրացաւ սակաւ ի՞նչ եւ
այս զինկէ կապը զննեց ձեռքովը:

Յետոյ այս ծառին և քարերու դէպին մէջաւղի
անջրպետին վրայ ժամանակ մը երթեւեկեց՝ այնպիսի

ԹԵՐԻԱՆՆԵՐ (Դ. Հ.)

մարդու մը պէս որ կ'ուզէ դիտել թէ արդեօք մօ-
տերս փորուած է հողը:

Յեաոյ ուշաբերեցաւ և սկսաւ անտառին մէջէն
իր ճամբան շարունակել:

Ահա այս մարդն էր Գօղէթին հանդիպողը:

Անտառին մէջէն դէպի Մօնֆէրմէյլ յառաջացած
ժամանակ նշմարած էր այս պզտիկ ստուերը որ հե-
ծումով մը կը չարժէր, բեռ մը կը դնէր գետինը,
յետոյ նորէն կ'առնէր և կը սկսէր քալել:

Մարդը մօտենալով տեսած էր թէ նորաբոյս մա-
նուկ մըն է ան և ջուրի ահազին գոյլ մը կը տանէր:

Այն ատեն մանուկին քովը գացած եւ լոելեայն
դոյլին ճարմանդը բռնած էր:



Գ Լ Ո Ւ Ե Լ

Գօղէթ ԱնծԱնօթ ՄԱՐԴՈՒՆ ՀԵՏՆ է ՄՈՒԹԻՆ ՄԷՋ

Ինչպէս ըսինք, Գօղէթ վախցած չէր:

Մարդը ծանր և ցած ձայնով ըսաւ անոր.

— Որդեա'կ, այդ բեռը շատ ծանր է քեզի հա-

մար:

Գօղէթ զլուխը վերցուց և պատասխանեց.

— Այո՛, պարո՞ն:

— Ինծի տո՛ւր, ես տանիմ, կրկրնեց մարդը:

Գօղէթ թող տուաւ դոյլը, մարդը սկսաւ անոր
քովէն երթալ:

— Իրօք շատ ծանր է, ըսաւ ինքնին: Յետոյ
շարունակեց.

— Պզտիկ, քանի՞օ տարու ես դու:

— Բւթը տարեկան, պարո՞ն:

— Այս դոյլին հետ միթէ հեռու տեղէ՞ մը կու-

գասա:

— Անտառի մէջի աղբիւրէն կուգամ:

— Միթէ հեռո՞ւ է երթալու տեղդ:

— Գրեթէ քառորդ մը կը տեւէ ասկէ:

Մարդը պահ մը լսեց և յետոյ յանկարծ ըսաւ.

— Մայր չունի՞ս դու:

— Զեմ գիտեր ըսաւ մանկունին:

Եւ առանց ժամանակ տալու մարդուն որ խօսքը
շարունակէ . շարունակեց :

— Զեմ կարծեր թէ ունենամ, Աւրիշները ունին
բայց ես չունիմ:

Եւ պահ մը լոելէն ետք կրկնեց .

— Կարծեմ թէ բնաւ մայր ունեցած չեմ:

Մարդը կանգ առաւ, դոյլը վար դրաւ, ծռեցաւ
և երկու ձեռքը մանկուհիին երկու ուսերուն վրայ
դրաւ՝ ջանալով որ մութին մէջ անոր նայի և երեսը
տեսնէ :

Գօղէթին նիհար և վտիտ դէմքը երկնեց կապ-
տագոյն նշոյլով անորոշապէս կը ծրագրուէր:

— Անունդ ի՞նչ է, հարցուց մարդը :

— Գօղէթ :

Մարդը կարծես թէ ելեքտրական ցնցում մը ու-
նեցաւ: Նորէն նայեցաւ մանկուհիին, յետոյ ձեռքե-
րը Գօղէթին ուսերուն վրայէն վերցուց, դոյլը բռնեց
եւ սկսու քալել:

Պահ մը ետքը հարցուց .

— Պտտիկ, ո՞ւր կը բնակիս :

— Մօնֆէրմէյլ, եթէ կը ճանչնաք :

— Հո՞ն պիտի երթանք հիմա :

— Այո՛, պարոն :

Պահ մը եւս կանգ առաւ, յետոյ կրկնեց .

— Քեզի ո՞վ այս ժամուն անտառը զրկեց որ եր-
թաս ջուր բերես :

— Տիկին թենարտիէ :

— Ի՞նչ կ'ընէ այդ թենարտիէ տիկինդ, հարցուց
մարդը՝ անտարեր կերպով մը հանելու ջանալով
ձայնը, որ սակայն աարօրինակ սասանում մը ու-
նէր :

— Իմ տիրուհիս է ան, և պանդոկ մը կը բա-
նեցնէ :

— Պանդո՞կ, ըսաւ մարդը: Լաւ, ուրեմն այս
գիշեր հոն կ'իջնեմ: — Առաջնորդէ՛ ինձ դէպի այդ
պանդոկը :

— Ահա հոն կ'երթանք, ըսաւ մանկուհին:

Մարդը բաւական շուտ կը քալէր:

Գօղէթ առանց դժուարութեան ետեւէն կ'եր-
թար: Ա՛լ յոգնութիւն չէր զգար: Մերթ ընդ մերթ
աչքերը վերցնելով մարդուն կը նայէր տեսակ մը
հանդարտութեամբ և անմեկնելի լքումով մը: Բնաւ
սորված չէր մանկուհին նախախնամութեան դիմելու
և աղօթելու: Սակայն իր վրայ բան մը կը զգար
որ յոյսի և ուրախութեան նման բան մըն էր և որ
դէպի երկինք կը վերնար:

Թանի մը բոպէ անցնելէն ետք, մարդը կրկնեց .

— Միթէ սպասուհի չկա՞յ Տիկին թենարտիէի
տունը :

— Ոչ, պարոն :

— Մինա՞կ ես դու:

— Այո՛, պարոն :

Պահ մը եւս լոռութիւն տիրեց: Ապա Գօղէթ ձայ-
նը հանելով :

— Այսինքն երկու պղտիկ ալ կայ:

— Ո՞վ են այդ պղտիկ աղջիկները:

— Բօնին և Զէլմա:

Մանկուհին այս կերպով կը պարզէր վիպային աս-
նունները որոնք սիրելի էին Տիկին թենարտիէին:

— Ի՞նչ են այդ Բօնին և Զէլմա ըսածդ:

— Տիկին թենարտիէի օրիորդները, այսինքն
աղջիկներն :

— Է՛, ի՞նչ կ'ընեն ատոնք:

— Ա՛ն, ըսաւ մանկուհին, զեղեցիկ պէպէկներ
ունին անոնք, նաեւ անանկ բաներ որոնց մէջ ոսկի

կայ, լեփլեցուկ են բաներով, կը խաղան, կը զուար-
ձանան:

- Բոլոր օ՞րը :
- Այո՛, պարոն :
- Դուն ի՞նչ կ'ընես :
- Ես կ'աշխատիմ :
- Բոլոր օրը կ'աշխա՞տիս :

Մանկուհին վեր վեցուց աչքերը՝ որո՞նց մէջ ար-
սօր մը կար և մթութեան պատճառաւ չէր երեւար,
ապա պատասխանեց.

- Այո՛, պարոն :
- Եւ՝ պահ մը լոելէն ետք՝ շարունակեց.

— Երբեմն գործս լնիցնելէ ետք ես ալ կը խա-
ղամ, եթէ հրաման տրուի:

- Ի՞նչպէս կը խաղամ :
- Ինչպէս որ կրնամ: Կը թողուն զիս որ խա-
ղամ, բայց շատ պէպէկ չունիմ: Յօնին և Զէլմա չեն
ուզեր որ իրենց պէպէկները խաղամ: Կապարեայ
պզտիկ թուր մը ունիմ միայն և, սա չափ է, ը-
սաւ մանկուհին իր պզտիկ մատը ցուցնելով:

- Այդ թուրը անշուշտ չի կարեր, այնպէս չէ՞ :
- Ինչո՞ւ չէ՞ , պարոն, ազցանը և ճանձի գլուխ

Կը կտրէ:

Գիւղը հասան:

Գօղէթ փողոցներուն մէջէն օտարականը առաջ-
նորդեց: Հացագործին առջեւէն անցան, բայց Գօ-
ղէթ մոռցաւ առնել հացը զոր պանդոկը պիտի
տանէր:

Մարդը գաղրած էր անոր հարցումներ ընելէ, և
ա՛լ տիսուր լոռութիւն մը կը պահէր:

Երբ եկեղեցիէն բաւական հեռացան, մարդը տես-
նելով այն ամէն կրպակները որոնք ամէն կողմէ
բաց էին, հարցուց Գօղէթին.

- Տօնավաճա՞ռ կայ հոս :

— Այո՛, պարոն: Ծնունդի տօնավաճառն է:
Երբ բաւական մօտեցան պանդոկին, Գօղէթ վե-
հերոտութեամբ անոր թեւին դպաւ:

- Պարո՞ն:
- Ի՞նչ կայ որդեակս :
- Ահա պանդոկին մօտեցանք:
- Լաւ. ի՞նչ կ'ուզես :
- Թող տուէքք որ ես տանիմ դոյլը:
- Ի՞նչո՞ւ:
- Վասն զի եթէ տիկինը տեսնէ թէ բերողը ու-
րիշ մըն է, զիս պիտի ծեծէ:

Մարդը դոյլը Գօղէթին յանձնեց:
Վայրկեան մը ետք խոհատունին դուռին առջեւ
հասան:



Գ | Ա Ի Խ Ը Բ.

Թէ ի՞նչ ԱՆՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ Կը ԾԱԳի
ԵՐԲ ՄԱՐԴ ՄԸ ԻՐ ՏՈՒՆԸ Կ'ՅՆԴՈՒՆԻ ԱՂՔԱԾ ՄԸ
ՈՐ ԳՈՒՑԷ ՀԱՐՈՒՍ Է

Գօղէթ չկրնալով զսպել իր հետաքրքրութիւնը
գաղտնապէս անգամ մըն ալ նայեցաւ մեծ պէպէկին
որ մանկական խազալիկներ զամառող փերեզակին
կրպակին առջեւ կեցած էր տակաւին։ Յետոյ խոհա-
տունին գուռը զարկաւ։ Բացուեցաւ գուռը։ Թենար-
տունին էր եկողը՝ ձեռքը աշտանակ մը բռնած։

— Ահ, զու ես, պզտիկ շուն։ Աղէկ որ եկար
վերջապէս։ Զրդիկը հոս հոն խացացած ըլլալու է որ
այսպան ուշ եկաւ։

— Տիկին, ըստ Գօղէթ դողալով, այս պարոնը
պանդոկը մնալու եկաւ։

Թենարտունին շուտ մը իր զէս զէմքը շտկեց՝
սիրուն ձեւ մը առնելով, —այս տեսանելի փոփո-
խումը պանդոկապետներու յատկութիւն մըն է, եւ
ծակաչքի մը պէս նորեկը փնտոեց աչքերովը։

— Այս պարոնն է ահա, ըստ Գօղէթ։

— Այս, տիկին, պատասխանեց մարդը ձեռքը
գլխարկին քանակով։

Հարուստ ճամբորդները այսպան քաղաքավար
չեն ըլլար։

Թենարտունին երբ տեսաւ օտարականին այս քա-
ղաքավարական շարժումը, երբ անմիջապէս դիտեց
նաև անոր հագուստը և ձեռքը պզտիկ ծրարէ մը զատ
քան մը չունենայր, անհետացուց իր սիրուն ձեւը,
առջի վէսութիւնը ծաւալեց իր դէմքին վրայ, եւ
տմարդօրէն ըստ։

— Մտի՛ր ուրեմն, ախաղա՛ր։

«Ախաղարը» ներս մտու։

Թենարտունին անգամ մըն ալ նայեցաւ օտարա-
կանին, մասնաւորապէս անոր թիկնոցը քննեց որ
բոլորվին մաշուած էր, նաև գլխարկը որ քիչ մը
ձմլուած էր, և գլուխը շարժելով, քիթր պոստելով
և աչքերը արագօրէն բանալ գոցելով՝ էրիկէն կար-
ծիք առնել ուզեց որ սայլորդներուն հետ միշտ կ'ար-
բէր։

Էրիկը պատասխան տուաւ ցուցամատի այն ա-
նըմբոնելի շարժումով որ չուրթներու այտումին վրայ
կրթնելով այսպիսի պորագայի մը մէջ կը նշանակէ՝
կատարելապէս չքաւոր։

Թենարտունին երբ այս պատասխանը առաւ,
պոռաց։

— Ինձ նայէ՛, ախաղար, ցաելով կ'ըսեմ թէ ա՛լ
պարապ սենեակ չունիմ։

— Ուր որ կ'ուզէք, հոն գրէք զիս։ վերնայարկը
կամ ախոռը, հոդ չէ, ըստ մարդը։ Կը զմարեմ ինչ
վարձ որ պիտի վճարէի սենեակի մը համար։

— Երկու ֆրանք պիտի տաս։

— Թող երկու ֆրանք ըլլայ, ըստ օտարականը։

— Ապա ուրեմն կրնաս մնալ։

— Երկո՛ւ ֆրանք, ըստ թենարտունին սայլորդ
մը ցած ձայնով։ բայց իրաւունքդ մէկ ֆրանք է։

— Անոր համար երկու ֆրանք է գինը, պատասխանեց թենարտուհին նոյզէս ցած ձայնով. Աւելի վար գինով չեմ ընդունիր աղքատները:

— Իրաւացի է ըսածը. վրայ բերաւ էրիկը մեղմովին. այս տեսակ մարդեր ընդունիլը պահդոկին անունը կ'աւրեն:

Սակայն մարդը իր ծրաբն ու գաւազանը բազմոցի մը դնելէն ետք սեղանի մը քով նստած էր, որու վրայ Գօղէթ շուտով շիշ մը գինի և բաժակ մը դրած էր: Այն վաճառականը, որ ջուրը ուզած էր ձիուն համար, անձամբ դոյլը տանելով ձիուն ջուր տուած էր: Գօղէթ նորէն սեղանին ներքեւ իր տեղը նստած և գուլպան հիւսել սկսած էր:

Մարդը՝ որ իր լեցուցած գինին բաժակովը հազիւ շուրթերը թրջած էր՝ տարօրինակ ուշադրութեամբ մը մանկուհին կը նայէր:

Գօղէթ տգեղ էր: Եթէ երջանիկ ըլլար, գուցէ աղուոր երեւէր: Արդէն այս պղոկի տիսուր կերպարանքը ծրագրեցինք անգամ մը: Գօղէթ նիշար եւ դունատ, եւ գրեթէ ութ տարեկան էր, թէեւ հազիւ վեց տարեկան կրնար կարծուիլ: Անոր մեծ աչքերը որոնք տեսակ մը մթութեան մէջ ընկղմած կ'երեւէին՝ այնքան լացեր էին որ իրենց կենդանութիւնը գրեթէ հորսուեր էին: Բերնին խորշերը ծոռութիւն մը ունէին որ սովորական վիշտէ կը հետեւի, և զոր սովորաբար դատապարտեալներն ու յուսաբեկ հիւնդները կ'ունենան: Ձեռքերը, ինչպէս մայրը գուշակած էր, այնքան ցրտահարեր էին որ ա՛լ շէնք չնորհք չունէին:

Նոյն պահուն կրակին նշոյլը անոր վրայ ծաւալելով ոսկորներուն անկիւնները երեւան կը հանէր և սոսկալի նիշարութիւնը կը ցուցնէր, և որովհետեւ միշտ կը տագնապէր ցուրտէն, սովորութիւն ըրած

էր ծունկերը քով քովի բերելու և սեղմելու: Հագած լաթերը բզիկ բզիկ էին. ով որ այս հագուստը ամառը տեսնէր պիտի մեղքնար, իսկ եթէ ձմեռը տեսնէր, պիտի սոսկար: Վրայի բոլոր լաթերը ծակուած կտաներ էին միայն, ասուի ցնցոտի մը անգամ չունէր: Տեղ տեղ մարմինը կը տեսնուէր, և ամինուրեք կապոյտ կամ սեւ բիծեր կը նշմարուէին, որով կը հասկցուէր թէ թենարտուհին մանկան մարմինին ո՛ր կողմերուն դպած էր: Մերկ ոտքերը կարմիր եւ վտիտ էին: Անրակները այնքան գոգաւոր էին որ տեսնողին լացը կուգար:

Այս մանկուհին իր բոլոր կերպարանքովը, գընացքովը, զիրքովը, ձայնը հանելու և խօսքէ մը ետք ուրիշ մը ըսելու կերպովը, նայուածքովը, լըսութեամբը, ամենափոքր շարժումովը միայն մէկ գաղափար կ'արտայայտէր և կը թարգմանէր, այսինքն վախը:

Վախը իր վրայ ծաւալած էր. գրեթէ անով պաշարուած էր. վախէն արմուկները աղգրերուն քով կը բերէր, ներբանները միջագեստներուն տակը կ'առնէր, կարելի եղածին չափ քիչ տեղ կը բռնէր, պէտք եղածին չափ շունչ կ'անէր կուտար. կրնար իր մարմնային սովորութիւնը անուանել վախը, որուն աւելնալէն զատ ուրիշ փոփութիւն կրելը անկարելի էր: Բիրին մէջ ապշութեամբ գրաւուած խորչ մը ունէր ուր սարսափ կը նշմարուէր:

Այնքան մեծ էր այս վախը որ Գօղէթ ջուրը բերած ատեն թէեւ վրան զլուխը թրջուած էր, սակայն չէր համարձակած կրակին մօտենալու եւ լաթերը չորցնելու, և լոկեայն սկսած էր իր գործովը զբաղիլ:

Այս ութնամետայ մանկուհին նայուածքը սովորաբար այնքան տիսուր եւ երբեմնակի այնքան աղէ-

տալի էր որ ժամանակ առ ժամանակ կարծես թէ ապուշ կամ սատանայ մը բլալու կը միտէր:

Ինչպէս ըսինք, ամենեւին չէր գիտեր ի՞նչ է ազօթք ընելը. ամենեւին եկեղեցի գացած չէր: — Միթէ ժամանակ ունի՞մ, կ'րսէր թենարտուհին:

— Դեղին թիկնոցով մարդը անընդհատ Գօղէթը կը դիտէր:

Յանկարծ թենարտուհին պօռաց.

— Աղէկ միտքս ինկաւ, ո՞ւր է հացը:

Գօղէթ շուտ մը սեղանին տակէն գուրս ելաւ. ինչպէս որ սովորութիւնն էր ելելու ամէն անզամ որ թենարտուհին կը պօռար:

Գօղէթ բոլորովին մոռցած էր հացը: Ուստի միշտ վախցող մանկանց հնարքը գործածեց՝ ստելով՝

— Հացագործին կրպակը գոցուած էր, տիկին:

— Պէտք էր դուռը զարնել:

— Զարկի, տիկին:

— Է՛, ինչո՞ւ չափիր:

— Չբացաւ դուռը:

— Վաղը պիտի հարցնեմ. նայիմ իրա՞ւ է, և եթէ սուտ կը խօսիս, աղէկ ծեծ մը պիտի ուտես: Ո՞ւր է ստակը:

Գօղէթ ձեռքը ղենջակին գրպանը տարաւ և զրամը մէջը չի գտնելով տժգունեցաւ:

— Գա՛, ի՞նչ ըսի, չըսեցի՞ր, ո՞ւր է ստակը:

Գօղէթ գրպանը գարձուց, բան մը չկար մէջը: Ի՞նչ եղած էր այս ստակը: Աննսեհ մանկուհին այնքան շուարած էր որ խօսք մը չկրցաւ ըսել:

— Միթէ կորսնցուցի՞ր տասնըհինգ սուփ զրամը, հոնչց թենարտուհին, թէ ոչ գողնալու դիտասորութիւն ունիս:

Միեւնոյն պահուն ձեռքը երկնցուց դէպի խարպանը որ բուխերիկին անկիւնը կախուած էր:

Այս անարկու շարժումէն Գօղէթ ուժ առնելով աղաղակեց.

— Ծեղա՛յ, տիկին, մեղա՛յ, ուրիշ անգամ չեմ ըներ: Թենարտուհին խարպանը ձեռք առաւ:

Սակայն ղեղին թիկնոցով մարդը իր ժիլէին գրպանը խառնած էր, ոչ ոք տեսած էր անոր այս շարժումը: Մանաւանդ թէ միւս ճամբորդները զինի կը խմէին կամ թուղթ կը խաղային՝ առանց ուշադրութիւն ընելու ուրիշ բանի:

Գօղէթ վառարանին քով անձկութեամբ կը կըծկուէր՝ իր կիսամերկ խեղճ անդամները ժողվելու և պահելու ջանալով: Թենարտուհին ձեռքը վերցուց զարնելու համար:

— Ներեցէք, տիկին, բաւ մարդը, քիչ մը առաջ բան մը տեսայ որ այդ պատիկին ղենջակին գրպանէն ինկաւ և զլորեցաւ: Գուցէ այն է կորսուած ստակը:

Եւ խկոյն ծոեցաւ և գետինը բան մը փնտոել ձեւացուց:

— Ահաւասիկ գտայ, կրկնեց կանգնելով:

Եւ արձաթէ գրամ մը տուաւ կնկան:

— Այո՛, այս է, բաւ կինը:

Գօղէթին կորսնցուցած ստակը այս չէր, վասն զի քսան սուփ զրամ մըն էր այս, բայց թենարտուհին այս զրամէն հինգ սու կը շահէր: Գրպանը զրամը և գամանաբար մանկուհին նայելով, բաւ միայն.

— Նայէ որ ուրիշ անգամ չընես հա՛:

Գօղէթ իր տեղը մտաւ զոր թենարտուհին «իբրոյնը» կ'անուանէր, և իր մեծ աչքը՝ զզոր անծանօթ ստարակ անին վրայ յառած էր՝ սկսաւ այնպիսի ար-

տայայտութիւն մը ունենալ որուն նմանը բնաւ ու-
նեցած չէր:

Այս դեռ բնական զարգացում մըն էր միայն,
բայց այս զարմացումին հետ տեսակ մը շուարուն
վստահութիւն կ'երեւէր:

— Աղէկ մէտքս ինկաւ. ընթրել կ'ուզե՞ս. հար-
ցուց ուղեւորին թենարտուհին:

Ճամբորդը պատասխան չտուաւ. կարծես թէ
խորունկ կերպով կը մտածէր:

— Ի՞նչ տեսակ մարդ է այս, բաւ կինը կամաց
մը մրմարով. Սոսկալի աղքատ մըն է. ետակ մը չու-
նի որ ընթրէ. Գէթ բնակութեան վարձը պիտի վը-
ճարէ՞ արդեօք. Աղէկ որ չուզեց գողնալ գետինը ին-
կած ստակը. այս ալ բարեբախտութիւն մըն է:

Սակայն դուռ մը բացուելով, երօնին և Աղելմա-
ներս եկեր էին.

Իրօք երկու գեղեղիկ պատիկ աղջիկներ էին ա-
սոնք, աւելի քաղքենիկ քան թէ գիւղացիկ մը կը
նմանէին:

Ասոնցմէ մին կատկագոյն և յզկուն հիւսակներ
ունէր, միւսը սեւ և երկայ հիւսեր ունէր, որոնք
կոնակին ետեւէն կը կախուէին. երկուքն ալ այն-
քան առոյգ, մաքուր, գէր, կայտառ և քաջողջ էին
որ նայողին քէյֆը կուգար:

Հաստկէկ կերպով հագուած էին, բայց մայրա-
կան ճարտարութիւնը այնպիսի ձեւ մը տուած էր
այս հագուատին որ տնոնց զգեստներուն հաստատու-
թիւնը զարդին պէրալի ձեւը չէր նուազեցուցած: Ար-
դէն ձմեռուան հագուատ ունէին՝ առանց բոլորովին
ձգելու զարնանայինը:

Այս երկու մանկիկները լոյս կ'արտադրէին, նաև
կ'իշխէին. ինքնիշխանութիւն կար անոնց պամու-

ճանքին, զուարթութեան և վլվլուկին մէջ երբ
ներս եկան, թենարտուհին յանդիմանական ձայնով,
որ պաշտումով լի էր, ըստ անոնց.

— Ա՛ն, զո՞ւք ալ եկաք:

Յետոյ հետքնետէ երկուքն ալ ծունկերուն վրայ
առաւ, անոնց մազերը յզկեց, ամէն մէկուն ժապա-
ւէնները կապեց, գարձեալ թողուց քաղցր կերպով
մը ցնցելով զանոնք, կերպ մը որ մայրերու սեփա-
կան յատկութիւն մըն է, և ըստ:

— Միթէ՞ գէշ հագուած են:

Մոնկիկները կրակին քով եկան նստան: Պէպէկ
մը ունէին, զոր ամէն տեսակ ձուողումներով իրենց
ծունկերուն վրայ կը գարձնէին անդազար:

Գօղէթ մերթ ընդ մերթ աչքը հնիւսած դուլպա-
յին վրայէն վերցնելով և վշտալի կերպարանքով մը
անոնց խաղալը կը նայէր.

Երօնին և Աղէլմա Գօղէթին չէին նայեր: Իրենց
համար շուն մըն էր ան:

Այս երեք պղտիկ աղջիկներէն ամէն մէկը հա-
զեւ հազ ութ տարեկան կար. և արդէն մարդկային
ընկերութեան ամրող տիպարը կը ներկայացնէին.
մէկ կողմէն նախանձ միւս կողմէն ալ արհամար-
հանք:

Երկու քոյրերուն պէպէկը խիստ թոշնած, խիստ
հին և բոլորովին աւրուած էր, բայց և այնպէս ոչ
նուազ հիանալի կ'երեւէր Գօղէթին. որ բոլոր կեան-
քին մէջ ունիցած չէր պէպէկ մը, «բուն պէպէկ» մը
ինչպէս կ'ըսեն մանուկները:

Թենարտուհին՝ որ տակաւին սրահին մէջ կ'եր-
թեւեկը, յանկարծ զիտեց որ Գօղէթ մերթ ընդ
մերթ կը թարթափէր և թէ փոխանակ աշխատելու՝

խաղացող մանկուհիներուն նայելով կ'անցնէր իր
ժամանակը:

— Ա՛հ, տեսայ, տեսայ, պոռաց: Այդպէս բան
կը բանիս հա՞ւ լաւ, հիմա խարազանը կ'առնեմ և
քեզ կը սորվեցնեմ թէ ինչպէս բանիլ պէտք է-

Օտարականը առանց աթոռէն ելնելու զդէպի թե-
նարտուհին դարձաւ:

— Ճիկին, ըստ գրեթէ վեհերոտ կերպարանքով
մը ժպանելով, ի՞նչ կ'ըլլայ եթէ թողուք որ խաղայ
մանկուհին:

Այսպիսի փափաք մը հրամանի ոյժ ունեցած կը լ-
լար եթէ ճամբորգը ընթրելով ոչխարի զիստի շերտ
մը կերած և երկու շիշ գինի պարպած ըլլար, և եթէ
սոսկալի աղքատի մը կերպարանքը ունեցած չըլլար:

Բայց թենարտուհին կարծեց թէ կը պարտաւո-
րէր չներել որ փափաք մը ունենալու համարձակի
այն մարզը որ այնպիսի գլխարկ մը ունէր, չներել
նաև որ համարձակի կամք մը ունենալ, քանի որ
այնպիսի թիկնոց մը ունէր այն: Հետեւաբար բիրտ
կերպով մը պատասխանեց.

— Պէտք է որ աշխատի, վասնզի հաց կ'ուտէ:
Պարագ նստելու համար չէ որ հաց կը կերցնեմ ա-
նոր:

— Ի՞նչ բանի կ'աշխատի ուրեմն, կրկնեց օտա-
րականը այն մեղմ ձայնով, որ տարօրինակ հանդի-
պապատկեր մը կը համարուէր իր մուրացկանի հա-
գուստի և բեռնակը ուսերուն հետ:

Թենարտուհին զիջաւ պատասխանելու:

— Գուլպայ կը հիւսէ, եթէ կ'ուզես հասկնալ:
Աղջիկներուս համար կը հիւսէ, որոնք գրեթէ գուլ-
պայ չունին և որոնք դեռ քիչ մը առաջ բոկոտն կը
քալէին.

Մարդը Գօղէթին կարմրագոյն խեղձ ոտքերուն
նայեցաւ, և ըստ:

— Ե՞րբ պիտի կրնոյ լինցնել այդ զոյդ մը դու լ-
պան:

— Ծոյլը պէտք է որ առնուազն երեք կամ չորս
օր եւս աշխատի լինցնելու համար:

— Ո՞րքան կրնոյ արժել մէկ զոյդ գուլպան՝
լինաւէն ետք:

Թենարտուհին արհամարհութեամբ մարդուն նու-
յեցաւ անգամ մը և ըստ:

— Ասնուազն մէկուկէս ֆրանք:

— Եթէ հինգ ֆրանքի առնող ըլլայ, կուտա՞ք:

— Ի՞նչ բախր, պօռաց ահազին ինդումով սայ-
տորդ մը որ մտիկ կ'ընէր, հինգ ֆրանք հազար չը
տար տէ ի՞նչ կ'ընէ, ձեռքդ անգամ կը պազնէ:

Թենարտիէ պատեհ համարելով խօսիլը. ըստ:

— Այսու, պարոն, եթէ կը կամիք առնուլ այդ
զոյդ, մը գուլպան, կրնաք հինգ ֆրանքը տալով առ-
նել: Բան մը չինք կրնար մերժել ճամբորդներուն:

— Պէտք է հիմա վճարել, ըստ կինը կարձ և
կորուկ կերպով:

— Ուրիմն կը գնեմ այդ զոյդ մը գուլպան. պա-
տասխանեց մարդը, և ահա ստակն ալ կը վճարեմ,
շարունակեց գրադանէն հինգ ֆրանքնոց մը հանելով
և սեղանին վրայ զնելով:

Ետքը զէպի Գօղէթ գանալով, լըստ:

Հիմա զործածդ իմս է: Խաղա՛ որդեակո:

Սայլորդը այնքան յուզուեցաւ հինգ ֆրանքնո-
ցէն որ բաժակը թողլով վագեց եկա:

— Իրաւ հինգ ֆրանքնոց է եղեր, յետնակոզմ-
եան անիւի մը պէս խոշոր է, և կեզծ չէ հա՛:

Թենարտիէն մօտեցաւ և գրամը լոելեցայն գըրպանը գրաւ:

Կինը ա'լ ըսելիք չունէր: Շուրթները խածառ պղտիկ մնալուն համար, և իր երեսին վրայ ատելութեան հով մը ծաւալեցաւ:

Գօղէթ կը գողար: Սակայն համարձակեցաւ հարցընելու.

— Իրա՞ւ է, տիկին, իրաւ կրնա՞մ խաղալ:

— Խաղա՛, ըսաւ կինը սարսափելի ձայնով մը:

— Շնորհակալ եմ տիկին, ըսաւ Գօղէթ:

Եւ մինչդեռ բերանը կնոջը շնորհակալ կ'ըլլար, իր պղտիկ սիրալ բոլորովին ձամբորդէն շնորհակալ կ'ըլլար:

Թենարտիէն նորէն սկսած էր գինի տնկել: Կինը ականջին ըսաւ.

— Ո՞վ կրնայ ըլլալ այս զեզին մարդը:

— Ես շատ երեւելի հարուստներ տեսած եմ ուրոնք ասոր պէս թիկնոց հագած էին, պատասխանեց էրին ինքնիշխանաբար:

Գօղէթ դադրած էր հւսերէ գուլպան, բայց տեղէն ելած չէր: Գօղէթ կարելի եղածին չափ քիչ կը շարժէր: Ետեւը տուփ մը կար որու մէջէն քանի մը էին քուրջեր և իր կապարեայ պղտիկ թուրը առած էր:

Էրօնին և Ազելմա ամենեւին չէին գիտեր ինչ որ ա' ց կ'ունենար: Կարեւոր գործողութիւն մը կատարեր էին անոնք: Կատու մը բռնած էին: Պէտէկը վար նետած էին, և էրօնին, որ առջինեկն էր, խել մը կարմիր, կապոյտ զարդերով և քուրջերով պղտիկ կատուն կը պատատէր առանց հոգ ընելու անոր նըլվումներն և ծուռումուռ շարժումները: Էրօնին այս ձանը և դժուարին գործողութիւնը կատարելու ատեն իր քրոջը կ'ըսէր այն մանկական անուշ և պաշտելի

ատումով որու ազնուութիւնը թիթեռնիկներու թեւին շքեղութեան պէս՝ կ'անհետի եթէ գրի առնուիլ ուղուի:

— Նայէ՛, քոյր իմ, այս պէտէկը մէկալէն աւելի զուարձալի է: Այս կը շարժի, կը պոռայ, տաքէ: Քոյր իմ, ասոր հետ խաղանք: Այս իմ պղտիկ աղջիկն է: Ես տիկին մը կ'ըլլամ: Քեզ կուդամ տեսնուելու համար և գուն ալ անոր կը նայիս: Կամաց կամաց պիտի տեսնես որ պեխեր ունի, և պիտի զարմանաս: Ետքը ականջներն ալ պիտի տեսնես, և շատ պիտի զարմանաս, զա՛, վա՛յ գլխուս, ըսելով: Ես ալ քեզ պիտի ըսեմ. Այս՛, տիկին, այս աղջիկն ալ ահա ասանկ աղջիկ մըն է: Հիմակուան աղջիկները ասոր պէս են:

Ազելմա հիմանալով մտիկ կ'ընէր էրօնիին:

Սակայն գինի խմողները սկսեր էին լրբենի երգ մը երգել՝ և այսպիսի կերպով մը կը խնդային որ կարծես թէ ձեղունը կը սասանէին: Թենարտիէն կը խրախուռէր զանոնք և ինքն ալ միասին կ'երգէր ու կը խնդար:

Թուչունները բոյն կը շինեն ամէն բանով: մանուկներն ալ պէտէկ մը կը շինեն ինչով որ ըլլայ: Մինչդեռ էրօնին և Ազելմա կատուն կը հագուեցնէին, Գօղէթ ալ իր թուրը հագուեցուցած էր և քնացնելու համար մեղմովին կ'երգէր:

Պէտէկը մանկունիներուն ամենէն անհրաժեշտ պիտոյքներէն ու միանգամայն ամենէն սիրուն բընազգումներէն մին է: Հողալ, հագցնել, զարդարել, զգեստաւորել, զգեստները հանել, նորէն հագուեցընել, սորվեցնել, քիչ մը յանդիմանել, որսրել, գըգուել, քնացնել, կարծել թէ իր մը, մարդ մըն է, ահա այս է կնոջ բոլոր ապագան:

Մանկուհի մը երազելով ու շաղփաղիելով, պըդտիկ զարդեր և պղտիկ խանձարուրներ չինելով, պղտիկ բօպաներ պղտիկ չփակներ և պղտիկ բաձկոնակներ կարելով նորատի աղջիկ կ'ըլլայ, նորատի աղջիկը մեծ կ'ըլլայ, մեծ աղջիկն ալ կին կ'ըլլայ: Առաջին մանուկը վերջին պէպէկին շարունակութիւննէ:

Պէպէկ չունեցող պղտիկ աղջիկ մը անդաւակ կը նոյն որ պէս գժրախտ է:

Հետեւարար Գօղէթ ալ պէպէկ մը ըրած էր թուրք:

Իսկ Թեհնարտուհին գեղին մարդուն մօտեցած էր. էրիկս իրաւունք ունի, կ'ըսէր մտապէս, գուցէ Պ. Լաֆիթն է այս մարդը: Կան հարուստներ որոնք այսպիսի խեղիատակութիւններ կ'ընեն:

Կնիկը սեղանին վրայ կոթնեցաւ արժուկովը և բառ:

— Պարո՞ն . . .

Մարդը այս պարոն բարը լսելով զէպ ի Թեհնարտուհին գարձաւ: Այս կինը մինչեւ այն ատեն ախպար անուանած էր զայն:

— Պարոն, շարունակեց Թեհնարտուհին քաղցր կերպարանք մը անելով որ իր անագորոյն կերպարանքէն աւելի անախորժ էր, ինչպէս կը տեսնէք, կը հաւանիմ որ խաղայ մանուկը, ձայն մը չեմ հաներ, մէկ անգամի համար հոգ չէ, վասն զի վեհանձն էք: Պղտիկը բան մը չունի, ուրեմն պէտք է որ աշխատի:

Զերը չէ այս մանկուհին, հարցուց մարդը:

— Ո՛չ, ոչ, պարոն, պղտիկ աղքատ մըն է, մեղքնալով մեր քովը առած ենք: Ապուշ մանուկի պէտքան մըն է: Կարծեմ ջուր կայ գլուխին մէջ, վասնզի ինչպէս կը տեսնէք՝ գլուխը մեծ է: Մեր կարողու-

թեան չափով կը նայինք զինքը, վասնզի հարուստ չենք: Ընդունայն նամակներ կը գրենք իր քաղաքը. վեց ամիսէ ի վեր պատասխան առած չունինք: Կ'երեւայ թէ մայրը մեռած է:

— Ա՛չ, բայս մարդը, և նորէն սկսաւ մտախոհել:

— Մայր մը որ բարեպտուղին մէկն էր, և զաւակը այսպէս երեսի վրայ թողուց:

Այս խօսակցութեան սկիզբէն մինչեւ վերջը Գօղզէթ կարծես բնազգումէ մը իմանալով թէ իր վրայ է խօսակցութիւնը, անընդհատ թեհնարտուհիին կը նայէր: Անորոշապէս մտիկ կ'ընէր: Մերթ ընդ մերթ քանի մը խօսքեր կը լսէր:

Սակայն գինի խմողները, որոնք գրեթէ արրշիուէին, իրենց լրբենի երգին «Նագարաթ»ը կը կրկնէին հետզհետէ աւելի գուարթանալով:

Բարձր ճաշակի ցնծութիւն մըն էր այս, որու մէջ խառնուած էին Աստուածածինն ու մանկահասակ Յիսուսը:

Թեհնարտուհին եւս անոնց քով զացած էր մէկտեղ քահքաններ արձակելու համար:

Գօղէթ սեղանին տակէն կրակին կը նայէր որուն նշուները իր աչքերուն մէջ կը ցոլանային. սկսած էր որորել իր շինած մանկանման խանձարութը, և որորելու ժամանակ ցած ձայնով կ'երգէր.

— Մայրս մեռա՛ւ, մայրս մեռա՛ւ, մայրս մեռա՛ւ:

Խոհարարուհին գարձեալ ընթրել առաջարկեց օտարականին քանի մը անգամ: Դեղին մարդը, «Ճիւխոնատէքը» վերջապէս զինաւ ընթրելու:

— Պարոնը ի՞նչ կը հածի:

— Հաց և պանիր, բայս մարդը:

Անշուշտ աղքատ մըն է այս մարդը, մտածեց
թենարտուհին:

Գինովները միշտ իրենց երգը կ'երգէին, և ման-
կուհին ալ իր երգը կ'երգէր սեղանին տակ:

Յանկարձ լոեց Գօղէթ: Ետին դարձած և թենար-
տիէի պղափկներուն պէպէկը տեսած էր զոր ասոնք
խոհարանի սեղանէն քանի մը քայլ անդին վար ձգած
և տեղը կատուն առած էին:

Գօղէթ վար թողուց իր թուրէ պէպէկը, «որմէ
կիսով չափ գոն էր, յետոց կամաց կամաց սրահին
չորս կողմը նայեցաւ: Թենարտուհին էրիկին հետ-
ցած ձայնով կը խօսէր և ստակ կը համրէր: Բօնին
և Զէլմա կատուին հետ կը խաղային, ճամբորգները
կը խմէին, կամ կ'ուտէին, կամ կ'երգէին: ոչ ոք ի-
րեն կը նայէր: Բոպէ մը անգամ ներելի չէր կորսնցը-
նել, ուստի ծունկերուն և ձեռքերուն վրայ սողա-
լով սեղանին տակէն ելաւ, անգամ մըն ալ նայեցաւ-
ապահով ըլլալու համար թէ զինքը դիտող չկայ, յե-
տոյ արագօրէն սպրդեցաւ մինչեւ պէպէկին քով և ա-
ռաւ զայն:

Վայրկեան մը ետք իր տեղը նստած էր անշարժ:
միայն թէ մասնաւոր կերպով մը դարձած էր որպէս
զի գիրկը առած պէպէկը մութին մէջ մնալով չերե-
ւայ: Պէպէկի մը հետ խաղալու երանութիւնը Գօղէ-
թին համար այնքան հաղուագիւտ էր որ բուսն հշո-
տութեան մը տպաւորութիւնը կուտար անոր:

Ոչ ոք տեսած էր Գօղէթին այն պէպէկը առնելը,
բացի ճամբորգէն որ յամրաբար փանաքի ընթրիքը
կ'ընէր:

Գօղէթին ուրախութիւնը քառորդ մը տեւեց:
Գօղէթ թէեւ զգուշաւոր կերպով կը խաղար որ-
պէս զի չերեւայ պէպէկը, բայց և այնպէս չէր գի-
տեր որ պէպէկին մէկ ոտքը դուրս ելած էր, և թէ

վառարանին կրակէն բոլորովին լուսաւորուելով կ'ե-
րեւար: Ազէլմա յանկարծ տեսաւ մութին մէջ ե-
րեցող այս կարմիր և լուսաւոր ոտքը, և ըստ
քրոջը:

— Նայէ՛, քոյր իմ:

— Երկու պղտիկ աղջիկները չուարած մնացին,
տեսնելով որ Գօղէթ համարձակած էր իրենց պէպէկը
առնելու:

Էրօնին ստքի վրայ ելաւ, և՝ առանց թողելու
կատուն՝ մօրը գնաց, և սկսաւ անոր միջաղգեստը
բռնելով քաշեր:

— Հանւ թող զիս. ի՞նչ կ'ուգես, ըստ
մայրը:

— Մամա, ըստ մանկուհին, նայէ անգամ մը:
Եւ Մատովը Գօղէթը կը ցուցընէր:

Բայց Գօղէթ խելքը միտքը պէպէկի վայելումին
տուած ըլլալով բան մը չէր տեսներ, բան մը չէր
չսեր:

Թենարտուհին երեսը այն մասնաւոր կերպա-
րանքը առաւ, որու բաղադրութիւնը կեանքի սնու-
տիներու հետ խառնուած սոսկումն է և որուն հա-
մար այս տեսակ կիները ժանտ կ'անուանուին:

Այս անգամ հպարտութիւնը վիրաւորուելով յե-
տին ծայր կը հասցնէր անոր բարկութիւնը: Գօղէթ
ամէն սահման մոսցած էր: Գօղէթ «այն օրիորդնե-
րուն» պէպէկին եղեռնաբար ձեռք դպցուցած էր:
Զարուհի մը թենարտուհին կերպարանքէն տարբեր
կերպարանք չպիտի ունենար անշուշտ՝ տեսնելով թէ
գերի մը իր կայսերական զաւակին կապտագոյն մնե
ժապաւէնի նշանը կրելու փորձ կ'ընէ:

— Գօղէթի, պօռաց թենարտուհին այնպիսի ձայ-
նով մը զոր գայրոյթը կը խեղգէր:

Սասանեցաւ Գօղէթ . իրը թէ երկիրը տակէն շարժած ըլլար , և ետեւը նայեցաւ :

— Գօղէթ , կրկնեց թենարտուհին :

Գօղէթ պէտէկն սուաւ և յուսահատութեամբ խառն պատկառումով մը վար զրաւ հանգարտիկ : Յետոյ առանց աչքերը հեռացնելու անոր վրայէն՝ ձեռքերը միացուց և որ աւելի սոսկալի է իր հասակին նայելով նաև զալարեց , և սկսաւ լալ , մինչդեռ նոյն օրուան յուզումներուն և ոչ մին , այսինքն ոչ անտառը երթալը , ոչ ջուրի գոյլին ծանրութիւնը , ոչ խարազանով ծեծուելու վախն և ոչ ալ թենարտուհին ըսած տիսուր խօսքը կրցած էր լացնել զայն : Հեծկլտալով լացաւ խեղճ մանկուհին :

Սակայն ճամբորզը ոտքի վրայ ելած էր :

— Ի՞նչ կայ , ի՞նչ եղաւ , հարցուց թենարտուհին :

— Միթէ չէ՞ք տեսներ , ըստ կինք՝ մատովը պէտէկը ցուցնելով որ Գօղէթին ոտքերուն քով զըրուած էր :

— Ե՞ , ի՞նչ է եղածը , կրկնեց մարդը :

— Լակոտը համարձակեցաւ զաւակներուս պէտէկին դպիլու , պատասխանեց թենարտուհին :

— Այս ամէն ազմուկին պատճառը միայն ա՞յդ է , ըստ մարդը : Ե՞ , ի՞նչ վլաս ունի պէտէկին հետ խաղացած ըլլալը :

— Ազտոտ ձեռքերովը բռնեց , սոսկալի՝ ձեռքերովը , պատասխանեց թենարտուհին :

Նոյն պահուն Գօղէթ կրկին հեծկլտումով կուլար :

— Պիտի լոե՞ս , պօռաց թենարտուհին :

Մարդը ուղղակի փողոցին դուռը գնաց , բացաւ և զուրս ելաւ :

Ելնելն ետք թենարտուհին անմիջապէս Գօղէ-

թին մօտզցաւ և սեղանին տակէն ոտքովը անգամ մը զարկաւ մանկուհին որ սկսաւ բարձրաձայն լալ :

Դուռը նորէն բացուեցաւ . մարդը ներս մտաւ հետը բերելով այն երեւելի պէտէկը , որու վրայ արգէն խօսեցանք և որու վրայ առաւօտէն ի վեր հիանալով կը նայէին գիւղին բոլոր մանուկները : Մարդը այս պէտէկը Գօղէթին առջե կանգնեցնելով , ըսաւ :

— Ահա քուկդ է այս :

Պէտք է կարձել թէ մէկ ժամէ աւելի հոն մտախոնութեամբ համակուած ժամանակ խառն ի խուռն կերպով մը դիտած էր մանկային խաղալիկներու այն կրպակը որ լամբարներով և ճրագներով փառաւորապէս լուսաւորուած ըլլալով խոնառունին պատուհանէն իբր ճրագավառութիւն մը կը նշմարուէր : Գօղէթ վեր վերցուց աչքերը , երբ տեսաւ մարդուն այդ պէտէկին հետ իրեն մօտենալը , զգալ կարձեց թէ արեւն է եկողը . իսկ երբ լսեց թէ «այս քուկդ է» անլուր խօսքը , մարդուն նայեցաւ անդամ մը , պէտէկին ալ նայեցաւ , յետոյ յամբարար ետ քաշուելով սեղանին տակէն աւելի ներս գնաց և պատին խորչին մէջ պահումցաւ :

Ա՛լ չէր լար , ա՛լ չէր պօռար , կարձես թէ ա՛լ և ոչ խակ չունչ առնելու կը համարձակէր :

Թենարտուհին , էքօնին , Ազելմա արձան գարձեր էին : Գինի խսողներն անգամ կանգ առած էին Բոլոր խոնառունին մէջ հանգիսաւոր լուռթիւն մը տիրած էր :

Թենարտուհին որ արձանի պէս և անմոռունչ կը կենար , դարձեալ սկսած էր կարծիքնել ընել .

— Ո՞վ է այս ծերը . աղքատ մըն է արգեօք , միլիոնատէ՞ր մըն է , գուցէ երկուքն ալ է . այսինքն գող մը :

Թեհարտիէի երեսին վրայ նշմարուեցաւ այն
յայտարար խորչոմք, որով մարդկային դէմքը կը
շեշտուի ամէն անգամ որ տիրող բնազգումք անոր
վրայ կ'երեւայ իր անասնական րոյր զօրութեամբ:
Եղոհարարը կարգ ըստ կարգի պէպէկին և ճամբորգին
կը նայէր. կարծես թէ կը հոտոտէր այս մարդը տոպւ-
րակ մը ստակ հոտոտելու պէս: Փայլակի մը չափ
տեւեց այս: Իր կնոջ մօտեցաւ և կամաց մը ըսաւ.

— Այս պէպէկը առ նուազն երեսուն ֆրանքի
կ'առնուի: Էջութիւնը մէկդի: Պէտք է սողալ մար-
դուն առջեւ:

Տմարդի մարդը պարզամիտ մարդուն հետ մէկ կէ-
տի նկատմամբ կը յարմարի, այսինքն երկուքն ալ
անցում ի՞նչ է չգիտեն:

— Գօղէ՛թ, ըստ Թեհարտուհին այնպիսի ձայ-
նով մը որ կ'ուզէր մեզմ ըլլալ և որ չարասիրտ կի-
ներու սովորական թթու մեզրով կը բաղկանայ բո-
լորովին, ինչո՞ւ չես առներ պէպէկդ:

Գօղէ՛թ համարձակեցաւ իր ծակէն ելնելու:

— Պատիկ Գօղէ՛թս, կրկնեց Թեհարտիէ զզուելի
կերպով մը, պարոնը պէպէկ մը կուտայ քեզ. ա՛ռ,
քուկդ է այն:

Գօղէ՛թ տեսակ մը սարսափով հրաշալի պէպէկին
կը նայէր: Երեսը տակաւին արտասուբով ողող-
ուած էր, բայց աչքերը առաւտեան արշալոյսի ժա-
մանակ արեւին ճառագայթներէն երկնից ողողուե-
լուն պէս ուրախութեան տարօրինակ ճառագայթնե-
րով կը լեցուէին: Նոյն պահուն Գօղէ՛թ կը զգար
գրեթէ ինչ որ պիտի զգար եթէ յանկարծ ըսուէր ի-
րեն: Պատիկ, Ֆրանսայի թագուհին եղար:

Այնպէս կը կարծէր թէ որոտում մը պիտի ելնէր
այն պէպէկէն եթէ զպէր անուր:

Եւ այս բոլորովին անհիմն կարծիք չէր, վասն զի-

կ'ըսէր իւրովի թէ Թեհարտուհին պիտի յանդիմանէ
պիտի ծեծէ զինքը:

Սակայն չկրցաւ դիմադրել յանկուցիչ հրապոյ-
րին: Մօտեցաւ վերջապէս և գէպի Թեհարտուհին
դառնալով վեհերոտութեամբ մրմուց:

— Կրնա՞մ առնել, տիկին:

Բայ չենք կրնար գտնել որ նկարագրենք թէ Գօ-
զէթ ինչպիսի յուսահատութեամբ, երկիւղով և միան-
գամայն զմայլումով ըսաւ այս խօսքը:

— Ինչո՞ւ չէ, քուկդ է, քանի որ պարոնը քեզ
տուաւ, պատախանեց Թեհարտիէ:

— Իրա՞ւ է, պարոն, իրաւ ի՞մս է այս տիկինը,
կրկնեց Գօզէթ:

Օտարականին աչքերը արցունքով լեցուած կ'ե-
րեւային: Կարծես այն սատիճան յուզուած էր որ ալ
մարդս չխօսիր որպէս զի չլայ: Գլուխովը նշան ըրաւ
Գօզէթին, և «տիկինին» այսինքն պէպէկին ձեռքն
անոր պզտիկ ձեռքին մէջ դրաւ:

Գօզէթ ուժգնակի ետ քաշեց ձեռքը իրը թէ «տի-
կինին» ձեռքն այրէր զայն, և սկսաւ գետինը նայիլ:
Սահպուած ենք ըսելու թէ նոյն միջոցին յանչափս
դուրս կը հանէր լիզուն: Ցանկարծ դարձաւ և բար-
կութեամբ պէպէկը բանեց:

— Գաթերին պիտի անուանեմ պէպէկը, ըսաւ:

Տարօրինակ եղաւ այն վայրկեանը ուր Գօզէթին
վրայի հնոտիները պէպէկին ժապաւէններուն և վար-
դագոյն նոր չպարշներուն դպան եւ գրկեցին զա-
նոնք:

— Տիկին, հարցաւց Թեհարտուհին, միթէ կը
ներէք որ աթոռի մը վրայ զնեմ պէպէկը:

— Այս՛, որդեակ իմ, պատախանեց Թեհար-
տուհին:

Հիմակ ալ էրօնին և Աղերծու Գօղէթին էր նու-
յէին նախանձով:

Գօղէթ աթոռի մը վրայ դրաւ Գաթերին, յետոյ
գետինը նստաւ առջեւ եւ՝ առանց բառ մը ըսկլու
անշարժ կեցաւ հիացմամբ նայողի մը դիրքը ունենա-
լով:

— Խաղա՛յ, Գօղէթ, բոււ օտարականը:
— Ա՛, էր խաղամ, բոււ մանկուհին:

Այս միջոցիս աշխարհիս մէջ Թեհարտուհին ա-
մէնէն ատելի մարդն էր այս օտարականը, այս ան-
ձանօթ անձն որ կարծիս թէ Նախախնամութեան
կողմէն Գօղէթին այցելու եկու էր, Այլ սակայն
պէտք էր համրերել և կեզել:

Էր ամէն գործողութիւնները էրիկին գործողու-
թեանց նմանցնելու ջանալով թէեւ սովորած էր կեղ-
ծելու, բայց և այնպէս իր կարողութենէն վեր էր
այսքան յուզումներու տանիլը:

Ես ա մը զրկեց աղջիկներն որ երթան պառկին,
յետոյ դեղին մարդէն «Հրաման» ուզեց նաև զրկելու
Գօղէթը, «որ այսօր չառ յոգնեցաւ», չարունակեց
մայրական կերպարանով: Գօղէթ, Գաթէրինը հետը
տանելով՝ պառկելու դնաց:

Թեհարտուհին սրտին գառնութիւնը մեզմելու
համար մերթ ընդ մերթ սրահին միւս ծայրը կ'եր-
թար ուր էր իր մարդը: Էրիկին քանի մը խօսք կ'ը-
սէր, և բարձրաձայն բաել չհամարձակելուն համար
ալ աւելի կատաղութեամբ էր խօսէր:

— Ապո՛ւշ ծերուկ, կ'ըսէր Թեհարտուհին, ի՞նչ
ունի արցօք փորին մէջ, ի՞նչ իրաւամբ մեղի ան-
հանդիսաւ կ'ընէ, ուզե՛լ որ առ պատիկ հրէշը խաղայ,
անոր պէտէկներ տալ, քանասուն ֆրանքնոց պէտէկ-
ներ տալ չունի մը զոր ևս երկու ֆրանքի պատրաստ
եմ տալու, քիչ մը եւս, և ահա զուցէ «Զեր Վեհա-

փառութիւնը» պիտի ըսէր լակոտին՝ Պէրիի դքսու-
հին ըսելու պէս, լոււած բան է այս. կատղած է,
ի՞նչ է այս սմսեղուկ ծերը:

— Ինչո՞ւ համար, ի՞նչ կայ զարմանալու, կ'ը-
սէր էրիկը: Սիրու կ'ուզէ այս կերպով վարութիւ,
մեզի ի՞նչ: Դուն կ'ուզես որ պզտիկը աշխատի, ան
ալ կ'ուզէ որ պզտիկը խաղայ, իրաւունք ունի մար-
դը: Ճամբորդ մը ի՞նչ որ կ'ուզէ կ'ընէ քանի որ ը-
րածը իր ստակովն է: Եթէ մարզական մըն է այս
պէտք, քեզի ի՞նչ չոգ, իսկ եթէ ապուց մըն է, ոյս
ալ քեզ վերսրբերող խնդիր մը չէ: Դուն ի՞նչ կը
խառնուիս: մարզը ստակ ունի, ուզածը կ'ընէ:

Վարպետի բերան և պանդոկապետի տրամաբառ-
նութիւն էր այս, և երկուքն ալ անհերքելի:

Մարզը սեղանին վրայ կոթնած էր արմուկովը և
ստացուան պէս մտախուն զիրք առած էր: Յաճախորդ-
ները տեսակ մը ակնածական երկիւզով մարդուն կը
նայէին:

Անշուշու շքեղ և ահարկու՝ բարեմիտ մըն էր այս
անհատը, որ յետին կարգի աղքատի մը պէս նազ-
ուած էր, որ սակայն խիստ զիւրութեամբ հինգ
ֆրանքնացներ կը հանէր զրպանէն, և որ հսկայածեւ
պէտէկներ կը բաշխէր խոհարանի ամանները լուացող
և սանդղալ հագնող սպասուհիներու:

Ժամեր անցան, կէս գիշերուան պատարագը մա-
տուցուած էր, երկկոյեան ընթրիքը լմնցած էր. զի-
նի խմողները ցրուեր, զացեր էին, խոհատունը գոց-
ուած էր, վարի սրահը ամայի մնացած էր, կրակը
անցած էր և օտարականը միշտ իր տեղը նստած էր,
միեւնոյն գիրքը պահելով: Մի միայն արմուկը կը
փոխէր մերթ ընդ մերթ և վրան կը կոթնէր: Բայց
Գօղէթին երթարէն ի վեր խօսք մը հանած չէր բեր-
նէն:

Թէնարտիէները միայն սրահը մնացեր էին պատշաճութեան և քաղաքավարութեան համար:

— Միթէ այսպէ՞ս պիտի անցընէ զիշերը կը մըրմուար թէնարտուհին:

Երբ կէս գիշերը երկու ժամ անցաւ, խոստվանցաւ ալ չէր կրնար զիմանալ և ըստ էրկանը

— Կ'երթամ պառկելու:

Յետոյ թէնարտիէ մէկ կողմը սեղանի մը քովնստաւ, և սկսաւ լրագիր կարդալ-

Այսպէս ժամ մը անցաւ: Սրժանապատիւ պանդոկապեր առնուազն երեք անգամ կարդացած էր լըրագիրը՝ թերթին թուականէն սկսելով մինչեւ տպագրիչն անունը:

Օտարականը տեղէն չէր շարժեր:

Թէնարտիէ շարժութեանը ըրաւ, հազար, թքաւ, քիթը սրբեց, աթոռը ճանչել տուաւ. բայց մարդը ամենեւին շարժում չըրաւ:

Քնացած է արգեօք, ըստ թէնարտիէ իւրովի:

Մարդը քնացած չէր, բայց ոչինչ կրնար արթընցնել զայն:

Վերջապէս թէնարտիէ գլխարկը հանեց, հանդարտօրէն մօտեցաւ և համարձակեցաւ ըսելու.

— Արգեօք պարոնը պիտի հանգստանա՞յ:

Եթէ «պիտի չպառկի ըսած» ըլլար, պիտի կանձէր թէ տմարդի և մտերմական ձեւով մը խօսած է, մինչդեռ «հանգստանալ բառը շքեղութեան և յանդանքի հոտ ունէր:

Այս տեսակ բառերը հետեւեալ առաւօտուն ճամբորդին ներկայացուելիք հայիւին գումարը բազմապատկելու գաղտնի յատկութիւնը ունին: Այն սենեայը որու մէջ մարդս «կը պառկի» մէկ ֆրանք վարձք ունի, այն սենեակը որու մէջ մարդ «կը հանգստանայ» քսան ֆրանք վարձք ունի:

— Հա՛, աղէկ ըսիք, պատասխանեց օտարականը: Ուր է ախոռը:

— Պարոն, կրկնեց թէնարտիէն ժպտելով, հրամացէք երթանք,

Մարդը իր ծրարն ու գտապանը առաւ. Թէնարտիէն ալ ճրագը առնելով վերի յարկը սենեակ մը տարաւ օտարականը: Աղաժուէ կարասիներով, նաւածեւ անկողինով մը և կարմիր կտաւէ վարդոյրներով զարդարուած էր այս սենեակը, և հազուագիւտ փառաւորութիւն մը ունէր:

— Ի՞նչ է այս, ըստ ճամբորդը:

— Ճիզ մեր հարսանեկան սենեակն է այս, ըստ խոհավաճառը: Ես և կինս ուրիշ սենեակի մը մէջ կը պառկինք: Տարին երեք կամ չորս անգամ մարդ կը մտնէ այս սենեակը:

— Եթէ ախոռին մէջն ալ պառկէի, դարձեալ գոհ կ'ըլլայի, ըստ մարդը տմարդորէն:

Թէնարտիէն չլսել ձեւացուց այս խորհրդածութիւնը որ ոչ այնքան քաղաքավարական էր:

Բուխերիկին վրան նոր դրուած երկու մոմք վառեց: Վառարանին մէջ բաւական լաւ կրակ մը բոցեր կ'արձակէր:

Այս բուխերիկին ապակեայ գունդի մը տակ արձաթեայ թելով և նարնջենի ծաղիկով շինուած կնոջական գլխադիր մը կրակ:

— Հապա այս ի՞նչ է, հարցուց օտարականը:

— Պարոն, պատասխանեց թէնարտիէ, ատիկակնոջս հարսանեկան վեղոյրն է:

Ճամբորդը նայեցաւ այնպիսի նայուածքով մը որ կ'ուզէր ըսել. — Եղա՛ւ ուրեմն ժամանակ մը ուր այս հրէշուհին կոյս մըն էր:

Բայց թէնարտիէն ուռաւ կը խօսէր: Երբ այս անիկը վարձու բռնած էր խոհատուն մը ընելու համար, այն սենեակը այնպէս զարդարուած դժամ էր,

կարասիները գնած եւ նարնջենիի ծաղիկներն ալ փոխանակութեամբ ստացած էր, կարծելով թէ անոնք չնորհալի շուք մը պիտի ծաւալէին «իր ամուսինին» վրայ, եւ թէ իր տունն ալ այս պատճառաւ պատռաւոր տուն մը պիտի ըլլար, ինչպէս կ'ըսեն անդրիացիք:

Երբ ձամբորգը ետեւը զարձաւ, պանդոկապեալ աներեւոյթ եղած էր, թենարտին զգուշութեամբ ծկիկը դրոծ էր՝ առանց գիշեր բարի բսել համարձակելու, վասն զի չեր ուղեր անակնածու մտերմութեամբ մը վարուիլ այնպիսի մարդու մը հետ, զոր հետեւեալ առաւոտ իշխանարար սկրթելու միտ ունէր:

Պանդոկապեալ իր սենեակը քաշուեցաւ: Կնիկը պառկած էր, բայց չեր քնանար: Երբ էրկանը ուղերուն դիմումը լսեց, զարձաւ և բառ:

— Գիտնաս որ վազը զուոէն զուրու պիտի նետեմ Քօղէթը:

— Շատ մի՛ աճապարեր, պատասխանեց թենարտիէ անսուրբերութեամբ:

Աւրիշ խոսք չըսին իրարու, քանի մը բոսկէն հոյք ճրադը մարած էր:

Ձամբորգը մէկ կողմ զրած էր իր ճրարը և գաւառնը: Թենարտիէն երթարէն ետք թիկնաթռոփ մը վրայ նստաւ և քանի մը վայրկեան կեցաւ խորհելով: Յետոց մուձակները հանեց, մոմերէն մին առու, միւսը մարեց, զուը ճրեց և սենեակէն զուրսեւ: բայց բան մը վիճառողի պէս հոն հոս նայելով, փողէ մը անցու սանդուխին քով եկաւ: Հոն խիտա մեզմ չըսնէ մը լսեց, որ մանկական չնշառութեան մը կը նմանէր: Աւրիէ որ կուգար չունչը, զէպի հոն գնաց, և սանդուխին տակը չինուած կամ լու եւս է բսել սանդուխին կազմուած եռանկիւնաձև խորչի մը քով հստաւ:

Այս խորչը սանդուղին աստիճաններուն տակի կողմն էր, ուր ամէն տեսակ հին կողովներու և հին խեցիներու հետ, փոշիի և սարդի սստայններու: Ուշարդէ անկողին մը կար, վերմակ մը որու ծակերէն անկողինը կ'երեւար: Սաւան չունէր ամեննեւին այս անկողին բուռած բանը, որ գետինը տախտակին վրայ զրուած էր: Այս անկողին մէջ Քօղէթ կը քընանար: Մարդը մօտեցաւ և մանկուհիին նայեցաւ ուշաղրութեամբ:

Քօղէթ մուշ մուշ կը քնանար, լաթերը հանած չէր վրայէն: Զմեռուան մէջ առանց հանուելու կը պաուկէր նուազ մոելու համար:

Դրէած էր պէպէկը որու մեծ և բաց աչքերը մութին մէջ կը փողփողէին: Փամանակ առ ժամանակ մանկուհին մեծ հառաջանք մը կը հանէր իրը թէ ա'լ պիտի արթննար, և պէպէկը կարծես թէ ջղաձգային շարժումով մը գրգին մէջ կը սեղմէր: Իր սանդալները միայն անկողին քովն էր:

Քօղէթին խշտեակին քով բաց ձգուած զուռ մը կար ուրկէ բաւական մեծկակ մթին սենեակ մը կ'երեւար: Օտարականը այս սենեակը մտաւ: Ներսը ապակեւոր զոնէ մը երկու խիստ սպիտակ անկողիններ կ'երեւային որոնք զոյտ էին և որոնք Ազէլմայի և էրօնինի անկողիններն էին:

Օտարականը սենեակէն հեռանալ ուզած վայրկենին բուխերիկը տեսաւ: Մէջը ոչ կրակ և ոչ ալ մոխիր կար, բայց բան մը կար որ ձամբորգին ուշագրութիւնը զրաւեց: Երկու մանկական պղտիկ մուծակներ կային որոնց ձեւը սիրուն էր, ձամբորգը յիշեց թէ գեղեցիկ և հին սովորութիւն մը ունին մանուկները, այսինքն ծնունդին օրը իրենց մուծակը բուխերիկին մէջ կը զնեն որպէս թէ իրենց բարեշուք կիսքը փողփողուն ընծայ մը բերէ մութին և ԹՇՈՒԱՐՆԵՐ (Դ. Հ.) 12

այն մուծակին մէջ դնէ : Էբօնին և Ազէրմա չէին մոռցեր այս սովորութիւնը, և խրաքանչիւրը իր մուծակներէն մին բուխերիկին մէջ դրած է :

Ճամբորզը ծռեցաւ նայելու համար :

Կիւսը, այսինքն մայրը, արդէն եկած էր և մէն մի մուծակի մէջ կէս ֆրանքնոց բոլորովին նոր և գեղեցիկ դրամ կը կ'երեւար :

Մարզը կայնեցաւ և երթալու վայրկեանին ուրիշ առարկայ մըն ալ նշմարեց որ վառարանին ներսը և ամենէն մութ խորչը մեկտուի դրաւած էր : Նայեցաւ, և տեսաւ որ սանդալ մըն էր, փայտէ խիստ տձեւ : Գօղէթինն է այս սանդալը : Գօղէթ նոյնպէս իր սանդալը բուխերիկին մէջ դրած էր մանկանց այն սրտառուչ վատահութեամբ որ կրնայ միշտ ի գերեւ ելնել առանց երբեք վհատելու :

Միմիայն յուսահատութիւնը ճանչցող մանկան մը յոյսը վեհ և քաղցր բան մըն է :

Այս սանդալին մէջ բան մը չկար : Օտարականը ժիրէն խառնեց, ծռեցաւ և Գօղէթի սանդալին մէջ լուիծի մը դրաւ :

Եետոյ գայլի մը պէս քարելով իր սենեակը դնաց :

Գ 1 Ո ի խ թ.

ԹԵՇԱՐՏԻԷ ԳՈՐԾԻ ՎՐԱՅ

Հետեւեալ առաւու Թե՛նարտիէ արեւին ծագումէն առ նուազն երկու ժամ առաջ խոհատունին ստորին սրահին մէջ նստած էր, և ճրագի մը տաջեւ գրիչը ձեռքն առած գեղին թիկնոցով ճամբորզին կը պատրաստէր :

Կինը անսր ետեւը ոտքի վրայ կեցած էր, և կիսովին ծուլով էրկանը կը նայէր : Բան մը չէին ըսեր իրարու : Մին խորունկ մտախոնութեան մէջ էր, միւսն ալ համակուած այն ջերմուանդ հիացումով, որով մարզս մարդկային մոռէ հրաշալիք մը ծնիլն և փթթւլը կը նկատէ : Տունին մէջ ձայն մը կը լսուէր, իրօք արտարու ելուծ էր և սանդուխը կ'աւէր :

Թե՛նարտիէ ճիշտ քառորդէ մը և գրածը քանի մը տնգամ սրբագրելուն ետք յետագայ հրաշակերտը շինց :

ԹԻՒ 1 ՊԱՐՄՆԻՆ ՀԱՇԻԽԸ

ՀԱՅԹՐԻՔ	Յր.	3
ՍԵՆԻԿՈՂ	»	10
Մոմ	»	5
Կրտկ	»	4
ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ	»	1
	»	23

«Ծառայութեան» ուղղագրութիւնը սխալ էր:
— Քսաներեք ֆրանք, պօռաց կինը եռանդա-
գին և կերպով մը վարանելով:

Ամէն ճարտարագէտներու պէս Թինարտիէն գոհ
չէր:

— Բո՛ւն, ըսաւ, կարծես Գէսթէլրէյի պէս որ
ֆրանսայի կողմէն վճարուելու ծախուց հաշիւը կը
չինէր վիեննայի դեսպանաժողովին մէջ:

— Իրաւունք ունիս, պարոն Թենարտիէ, իրօք
այսքան է պարտքը, մրմոաց կինը որ իր աղջիկնե-
րուն առջեւ Գօզէթին արուած պէպէկը միտքը կը
բերէր, իրաւացի է այս գումարը, բայց չափազանց
է, չպիտի ուզէ վճարել:

Թենարտիէ ցուրտ խնդումովը ըսաւ.

— Պիտի զձարէ:

Այս խնդումը ապահովութեան և իշխանութեան
ամենամեծ նշանն էր: Ինչ որ այս խնդումով ըսուած
էր, պէտք էր որ ի գործ գրուէր: Կինը կրկին դի-
տողութիւն չրաւ: Սկսաւ սեղանները կարգաւորել,
խոկ էրկիր սրահին աջէն և ձախէն կ'երթեւեկէր:
Պահ մը ետք շարունակեց.

— Հազար հինգ հարիւր ֆրանք պարտք ունիմ,
սոսցա՞ր:

Գնաց բուխերիկին մէկ անկիւնը նստաւ, ոտքերը
տաք մոխիրին վրայ դնելով սկսաւ խորհիլ:

— Աղէկ միտքս ինկաւ, կրկնեց կինը, այսօր
Գօզէթը թեւէն բոնելով գուրս պիտի նետեմ, գի-
տե՞ս: Հըէշը սիրտս կը կրծէ իր պէպէկովը: Աւելի
լաւ կը սեպեմ լուի Ժ. ին հետ ամուսնանալ քան
թէ օր մը եւս տունը պահել զայն:

Թենարտիէ ծխափայտը վառեց և ծխելով՝ պա-
տասխանեց.

— Հաշիւը մարդուն պիտի տաս:

Յետոյ դուրս ելաւ:

Հազիւ թէ դուրս-ելած էր, և ահա ճամբորդը
ներս մտաւ սրահէն:

Թենարտիէ անմիջապէս մարդուն ետեւէն երեւ-
ցաւ և կիսարաց դուռին քով անշարժ կեցաւ մինակ
իր կնոջմէն տեսնուելով:

Դեղին մարդը ձեռքը րոնած էր իր գաւազանն ու
ծրարը:

— Շատ կտնուիս ելիր էր, պարոն, ըստ Թե-
նարտուհին, միթէ հիմա կը մեկնիք:

Այսպէս խօսելով շփոթ կերպարանով մը ձեռքե-
րուն մէջ կը զարձնէր հաշուեթողթը և եղունգնե-
րով կը ծալլէր զայն: Բիրտ դէմքը զրեթէ անզգալի
տարրերութիւն մը կ'ընծայէր, որ սովորական բան
չէր իրեն, այսինքն վեհերոտութիւն եւ խղճանարու-
թիւն:

Դժուարին բան մը կը համարէր այսպիսի հաշիւ մը
ցուցնել այնպիսի մարդու մը որ կատարելապէս «աղ-
քատի մը» կերպարանք ունէր:

Ուզեւորը կարծես թէ մտատանջութեամբ և թար-
թափումով մը համակուած էր: Կնոջը հարցման պա-
տասխանեց.

— Այո՛, կը մեկնիմ, տիկին:

— Ուրեմն պարոնը Մօնֆէրմէյլի մէջ գործ չու-
նէ՞ր, կրկնեց ան:

— Ոչ, գործ չունիմ, ասկէ կ'անցնիմ: — Տիկին,
շարունակեց, ի՞նչ է պարտքս:

Թենարտուհին առանց պատասխանելու՝ ծալլուած
թուղթը տուաւ:

Մարդը թուղթը բացաւ և նայեցաւ: Բայց յայտ-
նապէս կ'երեւէր թէ ուրիշ տեղ էր իր ուշադրու-
թիւնը:

— Տիկին, կրկնեց, շահաւոր զործեր կ'ընէ՞ք այս
դիւղին մէջ:

— Սանկ, նանկ, պարոն, պատասխանեց թե-
նարտուհին՝ արմանալով զարամանալով երբ տեսաւ-
որ մարդը հաշուին նկատմամբ նեղութիւն չցուցուց:

Ողբալի եւ ցաւագին ձայնով մր շարունակեց.

— Ա՛ն, տաժանելի է ժամանակը, մանաւանդ թէ
այս կողմերը խիստ քիչ քառքենի կայ: Ամէնքն ալ
աղքատ մարզեր են: Բարեբախտաբար մերթ ընդ մերթ
ձեզի պէս վեհանձն եւ հարուստ ճամբորդներ կ'ունե-
նանք: Եատ ծախս ունինք: Այս չբաւէր, և ահա ան-
պզտիկն ալ ծանր բեռ մը եղած է մեր վրայ:

— Ո՞ր պզտիկր:

— Գօղէթը, Արտոյտը, ինչպէս կ'անուանեն տե-
ղացիք:

— Ա՛ն, ըստ մարդը:

— Կինը շարունակեց:

— Է՞շ են, ինչ են այս դիւղացիները որ ասանկ
մականուններ կը հնարեն, պղտիկը աւելի ջղջիկի մը
քան թէ արտոյտի մը կերպարանք ունի: Ողորմու-
թիւն չենք ուզեր, բայց մենք ալ չենք կրնար ու-
րիշներուն ողորմի: Բան մը չենք վաստկիր, սա-
կայն շատ ծախս ունինք, ինչպէս են բաժը, տուրքը,
գուռերն ու պատուհանները, հարիւրին մէկ տուրքը:
Գիտէք հարկաւ, պարոն, թէ կառավարութիւնը սոս-
կալի դրամ կը պահանջէ: Մանաւանդ որ ես ալ աղ-
ջիկներ ունիմ, ուրիշներուն զաւակը սնուցանելու
պէտք չունիմ:

— Կ'ուղէք ուրեմն ազատիւ այդ հոգէն, հար-
ցուց մարդը անտարբեր կերպով մը հանել ուզելով
ձայնը, որ սակայն կը դողար:

— Որո՞ւ, Գօղէթի՞ն հոգէն:

— Այո՛,

Խոհակերուհին կարմիր և բարկալի գէմքը սոս-
կալի զուարթութեամբ մը լուսաւորուեցաւ:

— Ա՛ն, պարոն, սիրելի պարոնս, առէ՞ք պահե-
ցէ՞ք, տարէ՞ք, թոցուցէ՞ք, շաքարեցէ՞ք, գետնա-
սունկով համեմեցէ՞ք, խմեցէ՞ք, կերէ՞ք, և սուրբ
Աստուածածնի արքայութեան բոլոր երանելիներուն
օրհնութիւնը վայելեցէք:

— Լաւ:

— Իրա՞ւ կ'ըսէք, պիտի տանի՞ք:

— Պիտի տանիմ:

— Հի՞մա:

— Հի՞մա, կանչեցէք մանկուհին:

— Մինչեւ գալր, պարտքս վճարեմ, կրկնեց
մարդը: Ո՞րքան է պարտքս:

Հաշուեթուղթին նայեցաւ անգամ մը և չկրնալով
զապել զարմանքը:

— Քսաներեք ֆրանք, բաւ ինքնին:

թենարտուհին նայեցաւ և կրկնեց.

— Քսաներեք ֆրանք է:

Այս երկու խօսքը զոր կրկնած էր, արտասանեց
այսպիսի ձայնով մը, որ միջարկութեան կէտը հար-
ցականէն կը զատէ:

Թենարտուհին այս հարուածին պատասխանելու
ժամանակ ունեցած էր. ուստի հաստատելով պատա-
խանեց:

— Այո՛, պարոն, քսաներեք ֆրանք է:

Օտարականը սեղանին վրայ հինգ հատ ֆրանքնոց
գրաւ:

— Գացէ՞ք բերէ՞ք պղտիկը, ըստ:

Նոյն միջոցին թենարտիէ սրահէն ներս մանելով,
ըստ:

— Պարոնին պարտքը մէկ ֆրանք և վեց սու է:

— Մէկ ֆրանք եւ վեց սու, պօռաց կինը:

— Մէկ ֆրանք սհնեակին եւ զից սու ընթրիքին համար . պատասխանեց թէնարտիէ անտարբերութեամբ : Խոկ պղտիկին մասին կ'ուզեմ փոքր ինչ խօսիլ պարոնին հետ Կնիկ . քիչ մը դուրս ելիր գուն :

Թէնարտուհին այնպիսի շացում մը զզաց . որ տաղանդի անակնկալ վայրկեաններէն կ'արտադրուի : Զգաց թէ մեծ դերասանը տեսարանը կ'ելնէր , ուստի ձայն չհանեց և դուրս ելաւ :

Երբ մինակ մնացին , թէնարտիէ աթռու մը տըւաւ ճամբորդին : Ճամբորդը նստաւ , թէնարտիէ ուսքի վրայ կեցաւ , եւ իր գէմքը բարեմտութեան ու պարզութեան տարօրինակ երեւոյթ մը տաս :

— Պարոն , ըստւ . ի՞նչ մեղքս պահեմ . ես հոգաւով չափ կը սիրեմ այս մանկուհին :

Օտարականը ուզզակի անոր նայելով :

— Ո՞ր մանկուհին :

Թէնարտիէ շարունակեց :

— Ի՞նչ զարմանալի բան , մարդու սիրով կը կապուի : Ի՞նչ ընեմ այդ ստակը . առէք , ձերը ըլլայ այդ քսանընդ ֆրանքը : Իմ պաշտածու ստակը չէ . այլ մանուկ մը :

— Ո՞գ է այդ . հարցուց օտարականը :

— Մէր պղտիկ Գօղէթը : Միթէ չէ՞ք ուզեր ձեր հետք տանիլ զայն . լաւ . բայց ես համարձակապէս և՝ ինչպէս իրաւ խօսելով կ'ըսեմ թէ չիմ հաւանիր որ Գօղէթը տանիք : Իրմէ բաժնուիլը զրկում մը պիտի ըլլայ ինձ : Գրկուելու մանուկ մըն էր երբ քովս առիւ Ստոյգ է թէ ծախս կ'ընենք իրեն համար . ստոյգ է թէ պակսութիւններ ունի , ստոյգ է թէ հարուստ մարդիկ չենք . ստոյգ է թէ միայն իր մէկ հիւանդութեան ժամանակ չորս հարիւր ֆրանքէն ա-

ւելի վատնեցի գեղի համար : Բայց մարդս ազէկութիւն մը ընելու պարտաւոր է , քանի որ Աստուած մը կայ վերը : Այդ մանկուհին ո՛չ հայր , ոչ մայր ունի , ես մեծցուցի զինքը : Ինձ եւ իրեն բաւելու չափ գեռ հաց ունիմ : Մանաւանդ թէ . ինչպէս ըսի , կ'ուզեմ քովս ունենալ այս մանկուհին : Ոէր զգալը , ինչպէս գիտէք բնական բան մըն է մարդուս . ապուշ մարդուն մէկն եմ , տրամաբանել չգիտեմ ես , բայց կը սիրեմ այս պղտիկը . կինս բարկացող է , բայց ան ալ կը սիրէ : Մէր զաւակին տեղն է Գօղէթ . մեր տունին մէջ իր շատախօսութիւնը սիրելի է ինձ :

Օտարականը թէնարտիէի կը նայէր անշարժ :

Թէնարտիէ խօսքը շարունակեց :

— Թողութիւն կը խնդրեմ , ներում կը խնդրեմ պարոն , մարդ իր զաւակը չկրնար այս կերպով անցորդի մը յանձնել : Իրաւունք չունի՞մ . իրաւ է որ հարուստ էք . խխատ բարի մարդ մը կ'երեւիր . հետեւաբար չեմ հարցներ թէ արդիօք երջանիկ պիտի ըլլայ մանկուհիս . բայց պէտք է որ գիտնամ . կը հասկընաք անշուշտ . ենթաղրելով թէ պիտի կրնամ հաւանիլ երթարուն և զոհուիլ . կ'ուզէի գիտնալ թէ ո՞ւր պիտի երթայ . չեմ ուզեր բոյորովին զրկուիլ իրմէ . կ'ուզէի գիտնալ թէ որսու տունն է որպէսզի ժամանակ առ ժամանակ երթար եւ տեսնեմ զինքը , եւ որպէս զի ինքն ալ գիտնայ թէ . իր սնուցիչ բարի հայրը մոռցած չէ զինքը եւ թէ կը հոկէ վրան : Վերջապէս կան անանկ բաներ որոնք կարելի չեն : Զեր անունը անդամ չգիտեմ , եթէ տանելու ըլլաք պիտի ըսեմ ,

— Ե , ի՞նչ եղաւ . ո՞ւր է Արտոյտը : Պէտք չէ՞ որ գէթ թուզթի կտոր մը . անցագրի ծայր մը տեսնեմ :

Օտարականը՝ շարունակ թէնարտիէի կը նայէր

այնպիսի նայուածքով մը որ կարծես թէ մինչև խիղ-
ճին խւրը կը թափանցէ : Ծանր եւ հաստատուն ձայ-
նով մը պատասխանեց .

— Պարոն թենարտիէ, Բարիզէն հինգ մղոնի չափ
հեռանալու համար անցագիր չառնուիր, Եթէ Գօղէթը
հետա տանելու ըլլամ, պիտի տանիմ, ուրիշ բնելիք
չունիմ: Ոչ անունս պիտի գիտնաք, ոչ ուր բնակիլս
պիտի գիտնաք, ոչ ուր ըլլալը պիտի գիտնաք, եւ
միտքս զրած եմ որ իր կեանքին մէջ ա՛լ բնաւ չի
տեսնէ ձեզի: Իր ոտքը կապող թելը կը կտրեմ, եւ
այ կը թողում որ երթայ: Այս ձեր հաշիւին կո-
գա՞յ, այս՝ կամ ոչ, պատասխան տուէք:

Ինչպէս որ սատանաներն ու ոգիները տեսակ մը
նշաններէ վերագոյն աստուծոյ մը ներկայութիւնը
կը ճանչնան, նոյնպէս թենարտիէ հասկցաւ թէ խիստ
հզօր մարդու մը հետ էր իր գործը: Ակներեւ երե-
ւոյթ մը տեսնելու պէս անոր հզօրութիւնը իր սրա-
տեսութեամբն ու կորովամտութեամբը հասկցաւ իս-
կոյն: Առջի օրը սայլորդներուն հետ խմած, ծխած,
ծիծաղաշարժ երգեր երգած եւ միանգամայն առջի ի-
րիկունէն մինչեւ կէս գիշեր խելքը միտքը օտարա-
կանին տուած էր՝ կատուի մը պէս զիտելով եւ բնա-
զանցի մը պէս զննելով զայն: Դիտած էր՝ սիրտը դի-
տել ուզելով և բնագրումէ դրդուելով, նաև լրտե-
սօրէն զննած էր իր թէ իրեն վարձ մը տուած ըլ-
լար այսպիսի լրտեսութիւն մը բնելու համար: Մար-
դուն ձեւերուն եւ չարժումներուն և ոչ մին վրիպած
էր իր ուշագրութենէն: Անձանօթը Գօղէթի նկատ-
մամբ իր համակրութիւնը յայտնապէս ցուցնելէ ա-
ռաջ թէնարտիէ գուշակած էր արդէն անոր սրտէն-
անցածք: Բազմիցս գիտած էր թէ այս ձերին խո-
րունկ նայուածքը միշտ մանկուհին վրայ կը շրջէր:
ինչո՞ւ այս համակրութիւնը. ո՞վ էր այս մարդը.

ինչո՞ւ այնքան անշուք էր իր հագուստը. քանի որ
զրպանը լի էր ոսկիով:

Ինքնին ահա այս խնդիրները կը յուզէր առանց
լուծել կարենալու. եւ լուծել չկարենալուն համար
կը զայրանար: Բոլոր գիշերը այս խնդիրներուն վը-
րայ մտածեր էր:

Ան Գօղէթին չայրը չէր հարկաւ: Հա՞ւն էր ար-
դեօք, եթէ է, ինչո՞ւ չուտով չյայտներ ինքինքը:
Մարդու երբ իրաւունք մը ունի. կը ցուցնէ: Այս
մարդը յայտնի է թէ Գօղէթին վրայ իրաւունք մը
չունէր: Ո՞վ էր ուրիմի: Թենարտիէ հազարումէկ են-
թագրութիւններ կ'ընէր: Շատ բան կ'ընդնշմարէր
այլ բան մը չէր տեսներ: Ինչ եւ է երբ մարդուն
հետ խօսակցիլ սկսաւ զգաց թէ հզօր էր ինք, վան-
զի ապահով էր թէ մարդուն շահը կը պահանջէր իր
ո՞վ եւ ի՞նչ ըլլալը չյայտնել: Բայց երբ օտարակա-
նին այն բացարձակ եւ հաստատ պատասխանը առան-
երբ տեսաւ թէ այս անթափանցելի անձը պարզապէս
շատ անթափանցելի մ'էր, Թենարտիէ զգաց թէ տը-
կար էր ինք և ոչ թէ հզօր: Ամենիւին մոքէն չէր
անցներ տանիկ բան մը: Իր ամէն ենթագրութիւն-
ները միահամուռ ցնդեցան: Նորէն ժողվեց իր զա-
գափարները, և մանրերկրորդի մը մէջ կշռեց զանոնք: Թենարտիէ այն մարդերէն մին էր, որոնք մէկ նայ-
ուածքով կը դատեն իրերու վիճակ մը: Կարծեց թէ
ուզակի եւ շուտ մը քալելու ժամանակը եկած է: Ի-
նչ որ կ'ընեն մեծ զօրագարները վճռողական վայր-
կեանի մը մէջ զոր իրենք միայն կրնան ճանչնալ-
նոյնը ըսաւ նաև թենարտիէ, այսինքն իր մարտկոցը
երեւան հանեց:

— Պարոն, ըսաւ, հազար հինգ հարիւր ֆրանքի-
պէտք ունիմ:

Օտարականը քովի գրպանէն սեւ կաշիէ հին թըդ-

թակալ մը հանեց, բացաւ, և մէջէն երեք դրամա
տուս հանելով սեղանին վրայ դրաւ, Յետոյ իր լայն
պթամատր այս դրամատումներուն վրայ դրաւ և ը-
ստ խոհարարին:

— Բերել տուէք Գօղէթը:

Մինչդեռ այս դէպքը կը կատարուէր, ի՞նչ կ'ընէր
Գօղէթ:

Գօղէթ արթննալուն պէս իր սանդալին քով վա-
զած և մէջէն ոսկին դաշած էր: Այս ոսկին Նարուէոն
մը չէր, այլ վերահաստատութեան ժամանակ կը որ-
ուած այն նոր քանն ֆրանքնոց ոսկիներէն մին էր
որոնց պատկերին վրայ դափնեայ պատկին տեղ բրու-
սիական պատիկ պոչը գրուած է որ, Գօղէթ սքան-
չացաւ:

Բախոր կը սկսէր հիացնել զայն: Գօղէթ չէր գի-
տեր թէ ի՞նչ բան էր ոսկի դրամ մը, բնաւ տեսած
չէր այնպէս բան մը, եւ կարծես զողունի բանի մը
պէս իսկոյն գրանը գնելով պահեց: Թէեւ կը զգար
թէ իրօք իրն էր այն, թէեւ պարզեւին ոսկից ե-
կած բրաւը կը գուշակէր, բայց եւ այնպէս երկիւ-
զով իի ուրախութիւն մը կը զգար: Գոհ, նաւմանա-
ւանդ շուարած էր: Այսպիսի չքեզ եւ ազուսր բաներն
իրական չէին երեւեր իրեն, պէտէկէն կը վախնար,
ոսկի դրամէն նոյնպէս կը վախնար Անորոշապէս կը
զողար այս չքեզ իրերուն առջեւ, մինակ օտարակա-
նէն չէր վախնար, բնդակառակր սիրտ կ'առնէր
անկէ: Առջի օրէն ի վեր բազմիցս զարմացած եւ գի-
շերներն ալ քնացած միջոցներուն իր մանկական:
պղտիկ միտքովը այս մարզուն վրայ կը մտածէր: որ
խիստ ծեր, աղքատ եւ արտում մարդու մը կերպա-
րանքը ունէր եւ որ սակայն չատ հարուստ եւ բարի
էր: Անտառին մէջ այս բարի մարդուն հանդիպելէն
վերջ Գօղէթին բոլորտիքը ամէն բան փոփոխութիւն
կը ած էր:

Այս մանկուհին որ օգին մէջ թեւարկող ամենա-
փոքր ծիծեռնիկի մը չափ երջանիկ չէր, բնաւ չէր
զիտեր թէ ի՞նչ բան է իր մօրը հովանաւորութեան
ներքեւ եւ թեւի մը տակ ապաւինիլը: Հինգ տարիէ՝
այսինքն այնքան ժամանակէն ի վեր զոր կրնար յի-
շել խեղճ մանկուհին՝ կը դոզար, եւ ցրտահար կը
սարսուէր: Դժբախտութեան կծու քամիին աւշեւ բո-
լորովին մերկանդամ մնացած էր միշտ, եւ հիմա կը-
կարծէր թէ հագուած էր: Առաջ սրտին մէջ ցուրտ,
իսկ հիմա տաքութիւն կը զգար: Գօղէթ առաջուան
չափ չէր վախնար թենարտուհիէն: Ա՛լ մինակ չէր,
քովը մարդ մը կար:

Իր ամէն առաւօտեան գործը չուտ մը սկսած էր
կատարել: Մերթ ընդ մերթ կը թարթափէր այս ոս-
կիին պատճառաւ որ իր վրան եւ զենջակին այն զըր-
սանին մէջն էր ուստի առջի օրը տասնըհինգ սուի
դրամն ինկած էր: Զէր համարձակեր այս ոսկիին գը-
պելու, բայց ժամանակ առ ժամանակ քանի մը վայր-
կեան հիացումով եւ՝ կը պարտաւորինք ըսել թէ՝
նաեւ լեզուն գուրս հանելով կը նայէր: Սանգուխը
աւելու ժամանակ կանգ կ'առնէր երբեմնակի: ան-
շարժ կը կենար, եւ գրանին մէջ այս աստղին փող-
փողիլը զիտելու զբաղելով իր աւելին ու բոլոր տիե-
զերքը կը մոռնար:

Գօղէթ ահա այսպիսի հիացումով մը գրաւուած
էր երբ թենարտուհին քովը եկաւ:

Թենարտուհին իր էրիկին հրամանովը զինքն
առնելու եկած էր: Ոչ ապտակ մը տուաւ մանկու-
հին, ոչ ալ նախատական խօսք մը ըսաւ: ի՞նչ ան-
լուր բան:

— Գօղէթ, չուտ հետս եկու, ըսաւ զրեթէ մեղ-
մովին:

Պահ մը ետք Գօղէթ ստորին սրահը մտած էր:

Օտարականը հետը բերած ծրաբն աւաս եւ քաղցից Այս ծրաբին մէջ ասուէ պղտիկ հագուստ մը, զենջակ մը, կտաւէ բաճկոնակ մը, միջազգեստ մը, փողակապ մը, ասուիէ գուլպաներ եւ մուճակներ կային, որոնք եօթնամեաց աղջկան մը համար անթերի հագուստ մը կը կազմէին եւ ամէնքն ալ սեւ էին:

— Որդեակ իմ, ըստ մարդը, առ սա զզեստները եւ գնա չուտով հագուէ:

Արեւին ծագման ժամանակ Մօնֆերմէյլի բնակիչներէն անոնք որ կ'սկսէին իրենց պատուհանները բանալ, աղքատի պէս հագուստ մարդ մը տեսան որ բոլորովին սեւազգեստ մանկուչիի մը ձեռքէն բանեցով Բարիզի փողոցէն կ'անցնէր: Մանկուչիին թեւերուն վրայ վարդապոյն պէսպէկ մը կար: Այս մարդն ու աղջիկը զէսի Լիվրիի կողմը կ'երթացին:

Մին մեր ձանչցած մարդն էր, միւսն ալ Գօզգէթ:

Աչ ոք կը ձանչնար մարդը, շատերը Գօզէթն ալ ձանչցան, վասն զի ո՛ւ իր հագուստը հնոտիներէ չէր բազկանար:

Գօզէթ կը մեկնէր: Արու՞ն հետ: ինքն ալ չէր գիտեր: Ա՛ւր, գործեալ չէր գիտեր: Դիտցածը սա էր միայն թէ թենարտիէի խոհուսունը ետեւը թողլով կ'երթար: Աչ ոք երթաս բարով ըստ էր տնոր, ոչ ալ ինք միաս բարով ըստ էր մէկու մը: Ատելի ըլլուսով եւ տաելով ելած էր այն տաւնէն:

Աե՛զն եւ քաղցր արտած, որու սիրաը մինչև չիմա ձնչումէն ի զատ ոչինչ զզացած էր:

Գօզէթ ձանրապէս կը քայլէր իր մեծ աչքերը բանալով եւ երկինք նայելով: Լուիձին իր նոր զենջակին գրացներու պատճ էր: Մերթ ընդ մերթ կը ծըռէր, ոսկիին կը նայէր տնկում մը, յետոյ ծերուկին ալ կը նայէր, Գօզէթ այնպէս կ'զգար թէ Աստուծոյ քոփի է:

Դ Լ Ա Խ Խ Յ Ժ

Ավ Ար Ահելի Աղէկը Կը Փնջնէ

Կի՞նք Ահելի Գէնին ՀԱՆԴԻՊի

Իր սովորութեանը համեմատ թենարտուհին թող տուած էր որ իր էրիկը գործէ: Մեծ զէպքեր կը յուսար: Երբ մարդն եւ Գօզէթ մեկնեցան, թենարտիէ ձիշտ քառորդ մը սպասեց, յետոյ մէկ կողմ կանչեց կինը հազար հնոգ հարին բ ֆրանքը ցուցուց:

— Արդա՞փ միայն, ըստ կինը:

Կարգուած օրէն ի վեր առաջին անգամն էր որ տիրական գործողութիւն մը քննազատելու կը համարձակէր թնարտուհին:

Դիտազութիւնը ապարդիւն չմնաց:

— Իրօք իրաւունք անիս, ըստ էրիկը: ապուշ մըն եմ եկիր: Գլխարկս տո՛ւր:

Երեք զրամատունը ծալլելով զրացնը գրաւ, աւագարանքով գուրս ելու, բայց սխալեցաւ և նախ փոխանակ ձախ կողմէն երթալու աջ կողմը զարկաւ: Քանի մը զրացիներու հարցնելով հասկցաւ որ Արտոյոն ու մարդը զէսի Լիվրի ուղղուելով մեկնած են, հետեւարար սկսաւ անոնց ետևէն երթաւ՝ մեծ մեծ քայլեր առնելով և առանձին խօսելով:

— Այս մարդը անշատ չտ զեղին թիկնոց հազար

միլիոն մըն է, իսկ ես աւանակ մը։ Նախ քսաւ առ տուաւ, յետոյ հինգ ֆրանք, յետոյ յիտուն ֆրանք, յետոյ հազար հինգ հարիւր ֆրանք, ամէնն ալ միեւնոյն դրութեամբ տալով։ Տասնեւհինգ հազար ֆրանք ալ բրար գարձեայ պիտի տար, Բայց հիմուկ ո՛ւր որ է պիտի բռնեմ զինքը։

Մանաւանդ պղտիկին համար առաջուընէ պատրաստուած այն հագուստի ծրարն ալ ոչ նուազ զարմանալի էր, անշուշտ ասոր տակ գաղտնիք մը կար։ Մարզս երբ գաղտնիք մը կը բռնէ, չի թողուր։ Հարուստներուն գաղտնիքը ոսկելի սպունդ է, պէտք է նախ զանոնք ճզմելուն կերպը գիտնալ։ Այս ամէն գաղափարները յորձանքի մը պէս կը դառնային իր մտքին մէջ։

— Աւանակ մըն եմ եղեր, կ'ըսէր իւրովի։

Երբ Մօնփերմէյլէն երնես և հասնիս այն անկիւնը, զոր դէպի կիվրի տաող ճամբան կը կազմէ. այն ճամբան առջեւէդ հեռանալով մինչեւ լիոնադաշտին վրան կը տարածուի։ Թենարտիէ երբ այն անկիւնը հասաւ, հաշիւ ըրաւ թէ պիտի կրնար նշմարել մարդը և պղտիկը, Նայեցաւ որքան որ կրնար հեռու տեսնել, բայց բան մը չտեսաւ, Նորէն տեղեկութիւն առաւ, բայց ժամանակ կը կորուսէր։ Քանի մը անցորդներ ըսին անոր թէ մարդն և մանկուհին դէպի կանելի կողմի անտառները ուղղուած էին։ Ծտապաւ դէպի այն կողմը երթալ սկսաւ։

Ստոյդ է թէ մարդը և պղտիկ աղջիկը անկէ առաջ ճամբայ ելած էին, բայց մանուկ մը յամբարար կը քալէ, իսկ Թենարտիէ շուտ կը քալէր, մանաւանդ թէ երկրին ծակը ծուկը զիտէր ինք։

Յանկարծ կանգ առաւ եւ՝ էական բան մը մոռցող և ետ դառնալու պատրաստ մարդու մը պէս ձեռքը ճակատին զարկաւ։

— Պէտք էր հետս առնէի հրացանս, ըսաւ իւրովի։

Թենարտիէ այն կրկին կազմութեանց մին էր, որոնք երբեմն մեր մէջէն կ'անցնին առանց մեր կիւտութեան և որոնք աներեւոյթ կ'ըլլան առունց ճանչցուելու, վասն զի ճակատագիրը անոնց մէկ կողմը միայն ցուցուցած է, նատ մարդերու ճակատագիրն է այսպէս կիսովին բնկղմած ապրիլ։

Հանդարտ և սովորական վիճակի մէջ Թենարտիէ ունէր ինչ որ պէտք էր չէ թէ պարկեցած վաճառական մը, բարի քաղքենի մը ըլլալու, ինչպէս կ'ըսուի սովորաբար, այլ պարկեցած վաճառականի մը, բարի քաղքենի մը պէս վարուելու համար։ Բայց միանգամայն քանի մը մասնաւոր պարագաներու մէջ եթէ իր ներքին կազմութիւնը յուղուելու ըլլար, Թենարտիէ ամբողջապէս ունէր ինչ որ պէտք է չարագործ մը ըլլալու համար։

Խանութպան ու միանգամայն հրէշ մըն էր ան։ Սատանան մերթ ընդ մերթ կը պարտաւորէր կծկուիլ այն խցիկին մէկ անկիւնը ուր կ'ապրէր Թենարտիէ, և մտահոխել այս սոսկալի հրաշակերտին առջն։

Պահ մը վարանելէն ետքը։

— Վա՛շ, ըսաւ մտապէս, փախչելու ժամանակ պիտի ունենան։

Եւ իր ճամբան շարունակց՝ արագօրէն գէպի առաջ երթալով, նպատակին հասնիլ կարենալը զրեթէ ստուգապէս զիտցողի մը կիրպարանքով և կաքաներու երամի մը հոտը առնող աղուէսի մը կորովամութեամբ։

Իրօք անտառին լճակները և Պելվիւ պողոտային աջակողմեան դաշտէն խոտորնակի անցնելով երբ մօտեցաւ այն դալարի ծառուղիին որ գրեթէ ըլուրին բոլորտիքը կը դառնայ եւ որ Ծելի աբբայարանին հին ջրանցքին գմբէթը կը ծածկէ, մացառի մը վրա-

էն գլխարկ մը նշմարեց : Մարդուն էր գլխարկը ո-
րուն նկատմամբ արդէն շատ կարծիքներ ունեցած էր
Թենարտիէ : Մացառը ցած ըլլալով, նաև ճանչցաւ
մարդը և Գօղէթը որոնք նստած էին : Մանկուհին
չէր տեսնուեր փոքրութեանը պատճառաւ, բայց պէ-
պէկին գլուխը կը նշմարուէր :

Թենարտիէ սխալած չէր : Մարդը իրօք հոն նրա-
տած էր որպէս զի Գօղէթ կարենայ քիչ մը հանգըս-
տանալ : Պանդոկապեաը մացառին բոլորափքը դառ-
նալով յանկարծ երեւցաւ այն անձերու նայուածքին
զոր կը փնտուէր :

— Ներեցէք, թողութիւն չնորհեցէք, պարոն,
ըստ բոլորովին չնշասպառ, բայց ահա ետ կը բերեմ
ձեր հազար հինգ հարիւր ֆրանքը : Այսպէս խօսե-
լով օտարականին կ'երկնցնէր երեք դրամատոմսերը :

Մարդը վեր նայելով, ըստ .

— Ի՞նչ ըսել կ'ուզեմ թէ Գօղէթը ետ առնելու
եկայ, պատասխանեց Թենարտիէ յարգանօք :

Գօղէթ սարսուս մը զգաց և ծերուկին փարեցաւ :

Մարդը Թենարտիէի աչքին մէջ նայելով եւ իր
պատասխանին ամէն մէկ վանկը անջրափակելով պա-
տասխանեց :

— Գօղէթ-թը ետ-պի-տի-առ-նէք :

— Այո՛, ետ պիտի առնեմ : Պիտի ըսեմ թէ ին-
չո՛ւ ետ կ'առնեմ, մտածեցի որ իրաւունք չունիմ
ձեզ տալու այս պգտիկը : Արդարասէր մարդ մըն եմ
ես : Այս պգտիկը իմս չէ, այլ իր մօրն է : Մայրը ինձ
յանձնեց զայն . նետեւաբար մօրը միայն կրնամ յանձ-
նել : Պիտի ըսէք գուցէ թէ մայրը մեռած է . լաւ.
այն ատեն մանկուհին կրնամ յանձնել միայն այն
անձին, որ մօրմէն ստորագրուած զիր պիտի բերէ
մանկուհին իրենց յանձնուելու համար : Ասոր ըսելիք
չկայ :

Մարդը առանց պատասխանելու գրպանը խառ-

նեց, և Թենարտիէն դրամատոմս պարունակող թըղ-
թակալին նորէն երեւիլը տեսաւ : Խոհարարը ուրա-
խութեան սարսուռ մը զգաց :

— Լաւ, ամուր կենանք, ըսաւ մտովին : Աւելի
ստակ պիտի տայ ինձ որպէս զի ձայն չհանեմ:

Ճամբորդը՝ թղթակալը բանալէն առաջ՝ չորս-դին
նայեցաւ անգամ մը : Վայրը բոլորովին ամայի էր,
թէ անտառին և թէ՛ ձորին մէջ ճանձ մը անգամ
չկար : Բացաւ թղթակալը և մէջէն հանեց ոչ թէ լիա-
բուռն զրամատոմսեր որոնց կը սպասէր Թենարտիէ,
այլ պարզ թղթի կտոր մը, զոր բացաւ և խոհարա-
րին տուաւ ըսելով .

— Իրաւունք ունիք, կարդացէք :

Թէնարտիէն թուղթը առաւ և կարդաց .

«Մ . . . 25 Մարտ, 1823.

«Պարոն Թենարտիէ,

«Գօղէթը գրաբերիս յանձնեցէք : Մանր մունք

«ի՞նչ առնելիք որ ունիք պիտի ստանաք :

«Պատիւ ունի յարգանօք բարեւելու զձեզ :

«ՖԱՆԹԻՆ» :

— Կը ճանչնաք այս ստորագրութիւնը, հարցուց
մարդը :

Իրօք բուն ֆանթինի ստորագրութիւնն էր, Թե-
նարտիէ չկրցաւ ճանչնալ :

Ա՛լ ըսելիք չկար : Սաստիկ եւ կրկին զայրոյթ
մը զգաց, զայրացաւ իր յաւսացած կաշառքէն զըր-
կուելուն համար . զայրացաւ յաղթուելուն համար :

Մարդը շարունակեց :

— Թյո թուղթը կրնաք պահել ձեր ապահովու-
թեան համար :

Թենարտիէ կանոնաւոր կերպով ետ քաշուեցաւ :

— Բաւական աղէկ յարմարած է այս ստորագրութիւնը, մրմուց ակուներովը: Բայց ինչ եւ է:

Յետոյ յուսահատական ջանագրութեան մը փորձն ալ ընկելով.

— Լաւ, պարոն, ըսաւ: Կը հաւանիմ քանի որ դուք էք գրաբերը: Բայց պէտք է վճարել ինձ «ամէնմանը մունը առնելիքս»: Առնելիքս շատ է:

Մարդը ոտքի վրայ ելաւ, մաշուած թեզանիքին վրայի փոշիները պոնդերով հանեց, և ըսաւ.

— Պ. Թենարտիէ՛, մայրը Յունվարի մէջ հաշիւ կ'ընէր թէ հարիւր քսան ֆրանք պարտք ունէր ձեզ. Փետրուարի մէջ հինգ հարիւր ֆրանքի հաշիւ մը զրկեցիք. Փետրուարի վերջը երեք հարիւր ֆրանք ընդունեցաք. Երեք հարիւր ֆրանք ալ մարտի սկիզբը: Այսուհետեւ ինն ամիս անցաւ, ամսականը տասնըհինգ ֆրանքէն կ'ընէ հարիւր երեսունը հինգ ֆրանք: Հարիւր ֆրանք աւելի առած էիք, հետեւարար երեսունըհինգ ֆրանք պահանջը ունի: Արդ ես ձեզի տուի հազար հինգ հարիւր ֆրանք:

Ինչ որ գայլ մը կը զգայ երբ ծուզակին պողպատեայ ծամելիքը կը խածնէ և կը բռնէ զինքը, նոյնը զգաց նաև Թենարտիէ:

— Ո՞վ է այս շուտիկ մարդը, ըսաւ մտովին:

Ինչ որ կ'ընէ ծուզակը իյնող գայլը, նոյնը ըրաւ նաև ան, ցնցուեցաւ անզամ մը:

Յանդգնութեան չնորհիւ յաջողած էր անգամ մը:

— Պարոն—որու—անունը—չը—գիտեմ, ըսաւ համարձակութեամբ և այս անզամ յարգական ձեւերը մէկդի թողլով, կամ Գօղէթը ետ պիտի առնեմ, եւ կամ հազար թալեր աալու ես:

— Եկո՛ւ Գօղէթ, ըսաւ օտարականը հանդարտորէն:

Զախ ձեռքովը Գօղէթը բռնեց, և աջ ձեռքովն ալ գտազանը առաւ զոր գետինը դրած էր, եւ վայրն ալ ամայի:

Մարդը մանկուհին հետ անտառը մտնելով գնաց, իսկ Թենարտիէ անշարժ ու շուարած մնաց:

Մինչդեռ կը հեռանային անոնք, Թենարտիէ մարդուն փոքր ինչ զմբեթաւոր ուսերը և հաստաբազուկ ձեռները կը գիտէր:

Յետոյ գիտելէ զագրելով սկսաւ իր վտիտ թեւերը և նիհար ձեռքերուն նայիլ:

— Ստուգիւ աւանակին մէկն եղեր որ հրացանս հետս չառի, քանի որ որս բռնելու ելած էի, ըսաւ իւրովի:

Սակայն պանդոկապետը հալածելէ չգաղրեցաւ:

— Ուր երթալը կ'ուզեմ գիտնալ, ըսաւ, և սկրսաւ անոնց ետեւէն երթալ ի հեռուստ: Երկու քան անցած էր ձեռքը. մին՝ հեգնութիւն մը որ էր «Ֆանթին» ստորագրութեամբ թուղթի կտորը. միւսն ալ միսթարութիւն մը որ էր հազար հինգ հարիւր ֆրանքը:

Մարդը գէպի Լիվրիի և Պօնտի կողմերը կը տանէր մանկուհին: Գլուխը ծոած, մտածութեան եւ տրտմութեան դիրք մը առած կը քալէր յամրաբար:

Զմեռնային եզանակը անտառին մէջ այնքան անջրպետներ կազմած էր որ Թենարտիէ հեռու մնալով հանդերձ կը տեսնէր զանոնք:

Մարդը մերթ ընդ մերթ ետին կը զառնար եւ կը նայէր տեսնելու համար թէ արգեօք ետեւէն եղող մը կա՞յ:

Յանկարծ Թենարտիէն նշմարեց, և շտապաւ Գօռ
զէթին հետ թաւուտի մը մէջ մտաւ, ուր երկուքն
ալ կրնային աներեւոյթ ըլլաւ.

— Կրո՛ղը տանի, ըստ Թենարտիէ։ Եւ սկսաւ
աւելի շուտ երթալ։

Մացառներուն խտութենէն ստիպուած էր անոնց
մօտելու։ Մարդը երբ անտառին ամէնէն խիտ տեղը
հասաւ, ետեւը դարձաւ և տեսաւ Թենարտիէն թէեւ
այս աշխատեցաւ պահուտի սոտերուն մէջ։ Մարդը
այս անգամ Թենարտիէին նայեցաւ անհանդարտ
նայուած քով մը, գլուխը օրեց և նորէն ճամբան
շարունակեց։ Պանդոկապետը նորէն սկսաւ ետեւէն
երթալ։

Այսպէս երկու կամ երեք հարիւր քայլ առին
Գօղէթ և մարդը, որ յանկարծ անգամ մըն ալ ետին
դարձաւ, և պանդոկապետը նշմարեց։ Բայց այս ան-
գամ այնպիսի սպառնական կերպով մը նայեցաւ որ
Թենարտիէ աւելի հեռու երթալը «անօգուտ» սեպե-
լով ետ դարձաւ։

Դ Լ Ո Ւ Խ Ժ Ա Ը

9430 Թիիթ Կ'ԵՐԵՒԱՅ, ԵՒ ՎԻՃԱԿՈՂԱՆՈՒԹԵԱՆ
ՄԷՋ ԳՈԶԵԹԻՆ Կ'ԻՑՆԱՅ

Ժան Վալժան մեռած չէր։

Ծովը ինկած՝ կամ լաւ եւս է բաել նետուած
ժամանակ, ինչպէս տեսանք, զլթայ չկար ոտքը։
Ամբողջ մարմինը ծովին մէջ ընկզմելով լողաց եւ
հասաւ մինչեւ նաւու մը քով որ երկաթ նետած էր
և որուն մակոյկ մը կապուած էր։ Մինչեւ իրիկուն
այս մակոյկին մէջ պահուելու հնարը գտաւ։ Գիշերը
նորէն նետուեցաւ ծովը և լողալով Պրէոնի հրուան-
դանէն քիչ մը անդին ցամաքը հասաւ։ Եւ որովհետեւ
ստակի կարօտութիւն չունէր, կրցաւ զգեստ առնել
կապելիոնէ մը որ Պալակիէի շրջակաները փախստա-
կան թիապարտներու զգեստարանն էր այն տաեն-
շահարեր և մասնաւոր տռուտուր մըն ալ այս է։ Յե-
տոյ Ժան Վալժան անյայտ և ալեպտոյտ ճամբայ մը
բռնեց՝ այն ամէն տրտում փախստականներու պէտ
որոնք կ'աշխատին չյայտնել իրենց հետքը որէնքի
պահնորդին եւ ընկերային ճակատագրին։ Նախ ա-
պաստանարան մը գտաւ Բրատոյի մէջ որ Պոսէի մօտ է։
Յետոյ գէպի կրան-Վիյեար ուղղեցաւ որ Բարձր-Ալ-
պեանց վրայ Պրիանսոնի քովն է։ Խարխափելով եւ
վախնալով փախած էր խլուրդներու յարմար ճամ-
բէ մը որու ծիւղերը անծանօթ են։ Եաքէն իր
քայլերուն քանի մը հետքը գտնուեցաւ թէ՛ Սիվ-
րիէօյի կողմերը որ էնի մէջն են, թէ Շուայլ գիւ-
ղին քով կրանժ-տը-Տումէք ըսուած տեղը որ Պի-
րինեաց վրայ Ագօն անուն քաղքին մէջն է, և թէ՛
Պրիւնի մէջ որ Բերիկօյի շրջանակները Շաբել-Կօնա-
կէի գաւառակն է։

Ժան Վալժան վերջապէս Բարիզ հասաւ, անկէ
ալ ինչպէս տեսանք. Մօնֆերմէյլ եկաւ:

Բարիզ հասնելուն պէս եօթը կամ ութը տարե-
կան աղջկան մը համար սուգի զգեստներ առած եւ
ապա բնակարան մը փնտուած էր: Այս երկու գործը
կատարելէն ետք Մօնֆերմէյլ գացած էր:

Հնթերցողը ինչպէս կը յիշէ, ժան Վալժան նա-
խորդ փախուսաի ժամանակ արգէն զէպ այս գիւղը
կամ անոր շրջականներ գաղտնի ճամբորգութիւն մը
ըրած, և իշխանութիւնն ալ այս ճամբորգութեան
նկատմամբ նշոյլ մը առած էր:

Սակայն մեռած կը կարծուէր ան, և ասոր հա-
մար ա՛լ աւելի կը թանձրանար այն մթութիւնը որ
իր վրայ տարածուած էր: Իր մեռած կարծուիլը Բա-
րիզի մէջ օրագիրէ մը իմացաւ. իրօք մեռածի պէս
վստահութիւն և գրեթէ հանգարտութիւն զգաց իր
վրայ:

Ժան Վալժան Գօղէթը թենարտիէներուն ճիրան-
ներէն ազատած օրը երեկոյին Բարիզ մտաւ: Գիշեր
ըլլալ սկսած տաեն Մօնսոյի դուռնէն Բարիզ մտած
էր Գօղէթին հետ: Հոն կառք մը մտաւ և Դիտարանի
հրապարակը հասաւ, կառքէն իջաւ, կառապանին
վարձր տուաւ, Գօղէթի ձեռքէն բռնեց, և երկու քը
մէկ գիշերուան մէջ մութին ճամբայ ելան և Ռու-
սինի և Կլասիէրի մօտակայ և ամասի փողոցներէն
երթալով դէպի Օրիթալի պուլզարը ուղղուեցան:

Այն օրը Գօղէթին համար բազմայոյզ և տարօրի-
նակ օր մը եղած էր, ցանկերու մէջ պանիր հաց կե-
րած էին զոր տեղ տեղ գտնուած խոհատուններէ ա-
ռեր էին. շատ անգամ մէկ կառքէ ուրիշ կառք ան-
ցեր էին շատ տեղ հետի քալեր էին այս կամ այն
ճամբուն մինչեւ ծայրը. Գօղէթ չէր զանգատեր:
քայց յոզնած էր. ժան Վալժան անոր յոզնիլը նըշ-
մարեց՝ զգալով թէ Գօղէթ քալելու ատելի կը
քաշէր իր ձեռքը. ուստի չալկեց զայն, և Գօղէթ ա-
ռանց թողլու Գաթերինը գլուխը ժան Վալժանի
ուսին վրայ դրաւ և քնացաւ:

Զ Ո Ր Ր Ո Ր Դ Գ Ւ Ր Ք

ԿՈՐԹՈՅԻ ԽԱՐԵՍԻԼ ՏՈՒՆԸ

։ ։ ։ ։ ։

Կ Ո Ռ Պ Ո Վ Ա Ր Պ Ե Տ Ը

Քառասուն տարի առաջ մենասէր չրջող մը եթէ
դէպի Սալբեթրիէրի անբնակ կողմերը յառաջանար եւ
Պուլզարէն մինչեւ իտայիոյ սահմանագուռը ելնէր,
այնպիսի տեղ մը կը հասնէր ուր կարծես թէ Բարիզ
աներեւոյթ կ'ըլլար:

Այս տեղը առանձնական չէր, վասն զի տուներ և
փողոցներ մեծ ճամբաներու պէս անիւի շաւիզներ
ունէին և խոտ կը բուսնէր ամէն կողմ. գիւղ չէր
վասն զի տուները բարձրացէն էին: ի՞նչ էր ու-
րեմն.

— Բնակութեան տեղ մը՝ ուր մարդ չկար. ա-
մայի տեղ մը ուր ոչ ոք կար, մեծ քաղաքին պուլ-
զարներէն մին, Բարիզի փողոցներէն մին էր և գի-

շերը անտառէ մը աւելի վայրենատեսիլ, ցերեկն ալ գերեզմանատունէ մը աւելի տիււը: Զիու վաճառա- նոցին հին թաղն էր այն:

Այս շրջողը եթէ համարձակէր այս ձիու վաճա- ռանցին չորս խախուտ պատերուն անդիի կողմն անցնիլ, եթէ նաև զիջանէր Բըթի-Պանդէի փողոցը անցնիլ՝ աջ կողմը թողլով նախ չորս բարձր պատե- րով շրջափակ աւերուն պարտիզակ մը, յետոյ մար- զագետին մը ուր հսկայածեւ կուղբերու խրձիթներուն նման աղաղի գէզեր կ'երեւէին. յետոյ ցանկափակ մայտան մը որ խափանուած էր ատազներով, կոճե- րու գէզերով, սղոցաններով, նաև տաշեղնետուն մը ծեր կը սեպուի: Կարծես թէ մարդուս տունը մար- դուս պէս սակաւակեաց է, և Աստուծոյ տունը Աս- տուծոյ պէս յաւերժակայ:

Թղթատունին նամակաբաշխները թիւ 50—52 կ'անուանէին այս տունը, բայց թաղին մէջ Կօրպօյի տունը կ'անուանուէր:

Այս անունին ուրիէ առնուիլը կ'ուզենք ըսել.

Պատիկ եղելութիւններ հաւաքողները, որոնք համառօտ պատմութիւններ կը ժողվին և գնդասեղով մը իրենց յիշողութեան մէջ կը նշանակեն վաղանցուկ թուականները, գիտեն թէ անցեալ գարու մէջ, 1770ի միջոցներուն Բարիզի մէջ երկու փաստաբան կար, ո- րոնք Շաթրլէի մէջն էին, և որոնց մէկուն անունը Գօրպօ (ագռաւ) և միւսին անունը Բընար (աղուէս) էր: Լափօնթէնի արդէն ծանօթ էին այս անուն- ները:

Փաստաբաններու գրագիրներուն դասը պատուա- կան առիթ մը գտաւ կատակ ընելու: Այս կատակը որ փոքր ինչ կաղ ոտանաւորներէ կը բազկանար, չուտ մը Արդարութեան պաշտօնատան սրահներուն մէջ տարածուեցաւ:

Գօրպօ (ագռաւ)՝ վարպետն թղթակոյտի վրայ թառելով իր կտուցով բռնած էր մի գրաւագիր. Բընար (աղուէս) վարպետն անմիջապէս հոտն առնելով, Սոյն այս լեզուն բռնեց անոր մտերմալիք. Ե՛ն, բարի լո՞յս, և այլն:

Այս երկու պարկեշտ իրաւագէտները անար- դական կատակներու չկրնալով տանիլ. և իրենց գլուխը շարժելու տանին իրենց ետեւէն հաս- նող քրքիչներէն զժուարելով որոշեցին թագա- ւորին դիմել իրենց անունին անպատճենութե- նէն ազատելու համար:

Ազերսագիր մը գրեցին և Լուի ֆե.ին մատու- ցին ճիշդ այն օրը ուր բարին նուիրակը և Բօշ-Այ- մոնի կարդինալը՝ երկուքն ալ չերմեռանդութեամբ վրայ եկան և նորին Վեհափառութեան առջեւ նուի- րակը մէկ և կարդինալն ալ միւս կողմէն չզուական մը հագցուցին տիկին Տիւպարիի^(*) մերկ ոտներուն, որ նոր ելած էր անկողինէն:

Թագաւորը որ կը խնդար, շարունակեց իր խըն- դումը, երկու եպիսկոպոսները թողլով զուարթօրէն երկու փաստաբաններուն ազերսը մտիկ ըրաւ, և ի- րենց անուններուն նկատմամբ երկու իրաւագէտնե- րուն խնդիրը ընդունուեցաւ: Թագաւորական հրամա- նաւ Գօրպօ վարպետը իր անունին սկզբնատաօը կ ի- փոխեց, բայց Բընար վարպետին բարեբախտութիւնը նուազ եզաւ, վասն զի մի միայն իր Բ ին առջեւ Բ մը զնելու թոյլտուութիւն եզաւ անոր, հետեւաբար Բընար անունը գրեթէ Բընար անունին նման բան մըն էր:

(*) ՀՅՐԱՅԻՆ ԱՅԻ Բագաւոր Լուի ֆե.ին տարփաւեին:

Արդ տեղական աւանդութեան նայելով՝ Օրիթալի պուլվարին վրայի թիւ 50—52 տունին տէրը այս վարպետ Կօրպօն է եղեր ժամանակաւ։ Արժանայիշատակ պատուհանին հեղինակը անգամ ան է եղեր։

Թիւ 50—52 տունին զիմացի կողմը պուլվարի ծառերուն մէջ մեծ կնձնի մը կայ որու երեք մասը չորքած է։ գրեթէ դէմն է Կօպըլէնի սահմանագուռին փողոցը, որ այն ատենները ոչ տուն ունէր, ոչ քարահատակ, որու մէջ անշնորհ կերպով ծառեր տընկուած էին, որ եղանակին համեմատ դալարաշէն կամ տղմուտ էր, և որ քառակուսօրէն երթալով դէպի Բարիզի շրջապատը կը յանդէր։ Մօտակայ գործարանի մը յարկերէն գոլորշիներ ելնելով արջասպի հոռ մը կը տարածեն։

Սահմանագուռը խիստ մօտ էր, 1823ին շրջապատը տակաւին կր կենար։

Այս գուռը անգամ աղէտաւոր տեսիլներ կը ներկայացնէր մարդուս մտքին մէջ։ Պիսէթրի ճամբան էր ան։

Կայսերական իշխանութեան և Վերահաստատութեան ժամանակները մահապարտները այն ճամբէն Բարիզ կը մտնէին զիխատութեան օրը։ 1829ի միջներուն հոն տեղի ունեցաւ այն գաղտնի մարդասպանութիւնը որ «Ֆօնթէնրպլօյի գուռին» մարդասպանութիւնը կ'անուանուի, և որու հեղինակները չկրցաւ գտնել ոստիկանութիւնը։ սպալի խնդիր որ անյայտ մնաց, զարհուրելի՛ հանգոյց որ անլոյծ մընաց։

Քանի մը քայլ առնելէդ ետք կը մտնես այն կրուլպարպի աղէտալի փողոցը, ուր իւպախ որոտումի ատեն Խվրիի այծարածուհին գաշունեց նուագային թատրերգութեան մը մէջ գաշունելու պէս։ Եթէ քանի մը քայլ ևս առնես Սէն—Ժազի գուռին կա-

տարները կտրուած գարշելի կնձնիներուն կր մօտենաս. մարդասէրներու հնարքն է այս կնձնիները, հնարք մը որ կառափնատր կը պահէ, որ կրէվ ըստւած գձուծ և ամօթահար հրապարակն է, և կը վերաբերի իսանութպաններէ և քաղըբնիներէ բազկացող ընկերութեան մը, ընկերութեան մը որ մահուան պատիմին առջեւ ընկրկեցաւ՝ չկրնալով ոչ բառնալ զայն վեհանձնութեամբ, ոչ ալ պահել իշխանութեամբ։

Երառնը եօթը տարի առաջ եթէ մեկուսի թողուէր Սէն—Ժազի այս հրապարակը. որ կարծես նախասհմանուած տեղ մըն էր և որ միշտ սոսկում տուած է մարդուս, այն տիսրատեսիլ պուլվարին ամենէն տիսրուր կողմը, որ նաև այսօր ոչ այնքան յանկուցիչ է. Ճիշդ այն վայրն էր ուր կ'երեւէր թիւ 50—52 խարխուլ տունը։

Այն տեղի քաղըբնիներուն տուները քսանըհինգ տարի ետքը սկսան հետզհետէ շինուիլ։ Տիսրուր տեղ մըն է այն։

Մարդս սգալի գաղափարներով գրաւուած միջնցին կ'զգար թէ մէկ կողմն է Սալրէթրիէր (*) որուն գմբէթը կը նշմարէր, և միւս կողմն է Պիսէթրը (**) որու դուռին կը մօտենար, այսինքն կնոջ և մարդու յիմարութեան մէջտեղը կը գտնուէր։ Որքան ալ հեռու նայէիր, ոչ այլ ինչ կը նշմարէիր բայց եթէ սպանդարանները. քաղքին շրջապատը և գործարաններու քանի մը սակաւաթիւ ճակատներ՝ որոնք զօրանոցներու կամ վանքերու ճակատներուն կը նմանէին, և ամենուրեք հիւղեր և պատի բեկորներ, մեռլի պատանքներու նման սեւաթոյր հին պատեր, նաև սպիտակ հին պատեր, ծառերու և սգահեռական

(*) Յիմարանց կանանց:

(**) Յիմարանց արանց:

շարքեր, առասանի ուղղութեամբ կանգնուած մասւնական շէնքեր, անպաճոյց շինութիւններ և երկայն ցուրտ գիծեր և ուղիղ անկիւններու սոսկալի տըխրութիւնը:

Սակայն գիշերային մութը երբ կը սկսէր տիրել, երբ լոյսը կ'աներեւութանար, ձմեռը մանաւանդ երբ վերջալուսական քամին կնծնիներուն յետին կարմիր տերեւները կը թափէր, երբ խաւարը թանձր էր և աստղ չէր երեւար, կամ թէ երբ լուսինը և հովր ամպերուն վրայ ծակեր կը բանային, այս պուլվարը յանկարծ ահարկու կերպարանք կ'առնէր:

Անցորդին կարողութենէն դուրս էր միտքը չբերել տեղոյն կախաղանի անթիւ աւանդութիւնները:

Ամառը երեկոյեան հոս հոն քանի մը պառաւ կը սիկներ կը տեսնուէին, որոնք կնծնիներու տակ անձրեւէն բորբոսած նոտարաններու վրայ կը նստէին, յօժարակամ կը մուրային այս բարեմիտ կիները:

1845 Յուլիսի մէջ, առտու մը, արժանայիշատակ առտու մը այս թաղին մէջ յանկարծ կուպրի սև կաթսաները ծխել սկսան, այն օրը կրցաւ ըստիլ թէ քաղաքակրթութիւնը Ռւբսինի փողոցը եկած, և թէ Քարիզ Մէն—Մարսովի արուարձանը մտած էր:

Գ Լ Ո Ւ Յ Բ.

ԲՈՒԻ ԵՒ ՇԻԿՈՀԱԼԻ ՀԱՄԱՐ ԲՈՅՆ

Ժան Վալժան ահա այս կօրպօյի տունին առջեւ կանգ առաւ: Վայրենի անասուններու պէս այս ամայի տեղը ընտրած էր իր բոյնը շինելու համար:

Ժիլէն խառնեց, տեսակ մը բանալի հանեց, դուոր բացաւ, ներս մտաւ, յետոյ նորէն գոցեց զգուշութեամբ և սանդուխէն վեր ելաւ Գօղէթը միշտ հետը տանելով:

Սանդուխին վերը գրանէն ուրիշ բանալի մը հանեց և ուրիշ դուռ մը բացաւ: Գետինը դրուած անկողին մը, սեղան մը և քանի մը աթոռ կար այն սենեակին մէջ ուր մանելով անմիջապէս դուոր գոցեց և որ բաւական ընդարձակ վերնայարկի պէս բան մըն էր:

Սենեակին մէկ անկիւնը կրակարան մը կար որ վառուած էր և որու խարոյկը կ'երեւէր: Պուլվարին կանթեզը աղօտարար կը լուսաւորէր այս անշուք սենեակը: Ներսը խուց մը կար փոկէ անկողին մը հետ: Ժան Վալժան հոն տարաւ Գօղէթը և անկողին վրայ դրաւ առանց թրթնցնելու մանկուհին:

Հրանանով մոմ մը վառեց, հրահանը, մոմը և ուրիշ բաներ սեղանին վրայ առաջուընէ պատրաստուած էին. և առջի օրուան պէս՝ Ժան Վալժան սկսաւ Գօղէթին նայիլ հիացմամբ դրաւուած նայ-

ուածքով, ուր ուրախութեան և արգահատութեան տրամայտութիւնը գրեթէ մինչեւ շուարում կը հասնէր: Մանկուհին հանդարտ վատահութեամբ մը, զորյետին զօրութիւնը և յետին տկարութիւնը միայն կրնան ունենալ, քնացած էր առանց գիտնալու թէ որո՞ւ հետ էր, և շարունակ կը քնանար առանց գիտնալու թէ ո՞ւր էր:

Փան Վալժան ծռեցաւ և այս մանկուհին ձեռքը պագաւ:

Ինը ամիս առաջ պագած էր նաև մօրը ձեռքը, մօրը որ նոյնպէս քնացած էր:

Միեւնոյն ցաւագին, կրօնական և կոկծալի զգացումով համակուած էր սիրտը:

Գօղէթի անկողնին քով ծունր դրաւ:

Արեւը ամենուրեք ծաւալեր էր, և մանկուհին դեռ կը նիրհէր: Սեպտեմբերի արեգական տժգոյն ճառագայթ մը սենեակին պատուհանէն ներս կ'անցնէր և ձեզունին վրայ ստուերի եւ լոյսի երկայն եւ նուրբ թելեր կը կազմէր: Յանկարծ քարահանի սայլ մը որ ահագին կերպով բեռնաւորած էր, պուլվարին սալարկին վրայէն անցնելով մըրկային դղրդումի մը պէս հիւղը դղրդեց և վերէն վար շարժեց:

— Այո՛, տիկին, պոոաց Գօղէթ յանկարծ արթըննալով, եկայ, ահա եկայ:

Եւ անկողինէն վար նետուեցաւ, արտեւանունքը քունին ծանրութեան պատճառաւ գեռ կիսափակ էր. Գօղէթ իսկոյն թեւը դէպի պատին անկիւնը երկրնցուց:

— Ո՛հ, սո՛ւրբ Աստուած, ի՞նչ եղաւ աւելս, ըստաւ:

Երբ բոլորովին բացաւ աչքերը, Փան Վալժանի խնդումներս գէմքը տեսաւ:

— Հա՛, իրաւ, աղէկ միտքս ինկաւ: Բարի լոյս, պարոն, ըստ մանկուհին:

Մանուկները բնականապէս երանութիւն և ուրախութիւն ըլլալով, անմիջապէս և ընտաներար կ'ընդունին ուրախութիւնն և երանութիւնը:

Գօղէթ Գաթերինը նշմարեց անկողնին քով և առնելով սկսաւ խաղալ ու միանգամայն հարցումները ընել ժան Վալժանին, կը հարցնէր թէ ո՞ւր էր ինք, թէ մեծ էր Բարիզ քաղաքը, թէ տիկին թենարտիէ շատ հեռո՞ւ էր. թէ արգօք կրկին չպիտի գար ան, և այլն: Յանկարծ պոոաց.

— Որչա՛փ աղուոր է այս սենեակը:

Աղուոր ըսածը սոսկալի խրճիթ մըն էր, բայց կը զգար թէ ազատ էր այս խրճիթին մէջ:

— Սենեակը աւլե՞մ, հարցուց վերջապէս,

— Խաղա՛, ըստ ժան Վալժան,

Օրը այսպէս անցաւ:

Գօղէթ անպատում կերպով երջանիկ էր այս պէտէկին և բարեմիտ մարդուն հետ առանց բնաւ բան մը հասկնալ ու զելու:

Գ Լ Ո Ւ Գ.

ԵՐԿՈՒ ԴԺԱՍԱԽԹԻՒՆ ԽԲԱՐ ԽԱՌՆՈՒԵԼՈՎ

ԵՐԱՆՈՒԽԹԻՒՆ ԿՐ ԿՈԶՄԵ

Ժան Վալժան հետեւեալ օրը առտուն դարձեալ
Գոզէթի անկողնին քովն էր։ Հոն սպասեց անշարժ,
և անոր նայեցաւ մինչեւ արթննալը,

Սրտին մէջ նոր բան մը կը զգար։

Ժան Վալժան բան մը սիրած չէր բնաւ։ Քանիք
հինգ տարիէ ի վեր առանձին էր աշխարհիս մէջ։
Բնաւ հայր, սիրահար, լծակից, բարեկամ եղած չէր։
Թիարանի մէջ չար, տիսուր, անարատ, տգէտ և վայրենի մարդ մըն էր։ Այս ծեր թիապարտին սիրաը
կուսութիւններով լի էր։ Քոյրը և քեռորդիները
միայն անորոշ և հեռաւոր յիշատակ մը թողած էին
անոր, յիշատակ մը որ վերջապէս գրեթէ բոլորովին
ջնջուած էր։ Ամէն ջանք ի գործ դրած էր զանոնք
գտնելու համար, և չկրնալով գտնել մոռցած էր։
Այսպէս է մարդկային բնութիւնը։ Իր երիտասար-
դութեան միւս զորովալի յուզումները, եթէ երբեք
ունեցած էր, անդունդի մը մէջ ինկած էին։

Իր Գոզէթը տեսաւ, երբ առաւ, տարաւ և ա-
զատեց զայն, իր սրտին խորերէն յուզուիլ զգաց։
Իր ամէն եռանդալի և զորովալիր զգացումները ար-

թընցան և այս մանկուհիին վրայ յարձակեցան։
Քովն էր անկողնին ուր Գոզէթ կը քնանար, և ու-
րախութեամբ կը սարսոէր, մօր մը պէս սրբանի խի-
թեր կը զգար, և չէր գիտէր թէ ի՞նչ է զգացածը
վասն զի խիստ անխմանալի և խիստ քաղցր բան
մըն է այն մեծ և տարօրինակ շարժումը որով սիրտ
մը կը սկսի սիրել։

Են' զա ծեր սիրտ որ բոլորովին նոր էր։

Սակայն ինք յիսունընչինդ տարեկան, իսկ Գոզէթ
ութ տարեկան ըստալով տեսակ մը անջնջելի նշոյլի
մը նմանեցաւ միայն այն ամէն սէրը զոր ժան Վալ-
ժան կրնար ունենալ բոլոր կենացը մէջ։

Ժան Վալժան Գոզէթին հանգիպելովը երկրորդ
սպիտակ երեւոյթ մը ունեցած էր։ Եպիսկոպոսին
հանգիպելովը իր նորիզոնին վրայ տառքինութեան
արշալոյսին ծագումը տեսած էր։ Գոզէթին հանգի-
պելով սիրոյ արշալոյսը կը տեսնէր։

Առջի օրերը այս հիացումով անցան։

Գոզէթ նոյնպէս անդիտակցաբար փոփոխութիւն
մը կը կրէր, խեղճ մանկուհի։ Մօրմէն զատուած ժա-
մանկ այնքան պատիկ էր որ ա՛լ չէր յիշեր զայն։
Որթին նորածիլ շառաւիզներուն պէս՝ որոնք ամէն
բանի կը փարին՝ Գոզէթ ուղած էր սիրել։ Բայց չէր
կրցած փափաքին հասնիլ։

Ինչպէս խղիկը աղուոի, նոյնպէս և Ժան Վալ-
ժան զեղեցիկ կ'երեւէր Գոզէթին։

Բառերն իրենց ամենէն իմնաւալի և ամենէն բա-
ցարձակ նշանակութեամբը առնելով կրնանք ըսել թէ
այս երկու էակները գերեզմանական պատերով ամէն
բանէ բաժնուած ըլլալով Ժան Վալժան այրի էր։
Ինչպէս Գոզէթն ալ որբուհի, Այս վիճակին պատճա-
ռաւ Ժան Վալժան երկնային կերպով մը Գոզէթին
հայր եղաւ։

Եւ ստուգիւ չէ թէ պատրանք այլ իրութիւն մըն էր այն խորհրդաւոր տպաւորութիւնը զոր Գօղէթ Շելի անտառին մէջ կրեց երբ ժան Վալժանին ձեռքը իր ձեռքը բռնեց մութիւն մէջ։ Ժան Վալժան այս մանկուհին ճակատագրին մէջ մտնելով հետք Աստուած բերած էր։

Մանաւանդ թէ ժան Վալժան իր ապաստանարանը լաւ ընտրած էր։ Այնպիսի ապահովութեան մը մէջ էր, որ կրնար անթերի սեպուիլ։

Գօղէթին հետ նստած խցաւոր սենեակին պատուանը պուլվարին կը նայէր։ Տունէն պատուհանը այս էր միայն։ Հետեւաբար գրացիներէն ոչ ոք կրնար ներս նայիր քովի կամ զիմացի կողմէն։

50-52 թիւ տունին զետնայարկը որ աւերուն հիւղի նման բան մըն էր կառքի կայանի տեղ կը ծառայէր պարտիզպաններու, և վերի յարկին հետ ամենեւին հաղորդակցութիւն չունէր։ Վերի յարկէն պատուած էր ձեղունով որ ոչ երգեր և ոչ ալ սահետուի ունէր, և որ կարծես թէ վարագոյր մըն էր խարիսուլ տունը պահելու համար։ Վերի յարկը՝ ինչպէս ըսինք արգէն՝ բազմաթիւ սենեակներ և քանի մը վերնայարկեր ունէր, որոնց մէկուն մէջ միայն պառաւ կնիկ մը կը բնակէր և ժան Վալժանին սենեակը հաւքտուկ կ'ընէր։ Խակ միւս սենեակներուն և վերնայարկներուն մէջ ոչ ոք կը բնակէր։

Ծնունդին օրը այս բնակարանը ժան Վալժանին վարձողը այս պառաւ կինն էր որ «գլխաւոր վարձակալ» կ'անուանուէր փառաւորապէս, և որու իրական պաշտօնն էր սակայն դոնապանութիւն։ Ժան Վալժան պառաւին հաւատացուցեր էր թէ ինք Սպանիայի արժեթղթերէն անանկացած հասառու մըն է, և թէ իր պզտիկ աղջիկին հետ պիտի գար հոն բնակնելու և վեց ամսուան վարձը կանխիկ վճարած էր, և ինչ-

պէս տեսանք՝ պառաւին ձեւքով պատրաստն տուած էր սենեակին և խուցին համար պէտք եղած կահ կարասիները։ Այն գիշերը, ուր եկան՝ ահա այս պառաւը կրակարանը վառած և ամէն բան պատրաստած էր։

Ժան Վալժան և Գօղէթ ողորմելի ձիւղին մէջ երանաւէտ օրեր անցուցին, և այս կերպով շաբաթներ անցան։

Գօղէթ ամէն արշալոյսին ելնելով կը խնդար, անընդհատ կը խօսէր, կ'երգէր։ Մանուկներն ալ թռչուններու պէս առաւօտները կ'երգեն։

Ժան Վալժան երբեմնակի կը բռնէր և կը պագնէր Գօղէթին պզտիկ և կարմրագոյն ձեռքը որ ցուրտէն այտերով ձեղքրտուած էր։ Խցղճ մանկուհին ծեծ ուտելու սորված ըլլալով չէր գիտեր թէ ի՞նչ կը նշանակէր այս, և անոր քովէն խոյս կուտար բոլորովին ամօթահար։

Մերթ ընդ մերթ խորհուն կերպարան մը կ'առնէր և իր պզտիկ սեւ գոյն րօպան կը դիտէր։ Գօղէթին զգեստները ալ հնոտիներ չէին։ բայց սգաւորի հագուստ էին։ Թշուառութենէ երած և կենաց ասպարէզը մտած էր։

Ժան Վալժան սկսած էր կարդալ սորվեցնել ասոր, երբեմն մանկուհին հեգել տուած ժամանակ կը մտածէր թի չարութիւն գործելու նպատակաւ կարգալ սորված էր թիարանին մէջ։ Այս նպատակը մտնուկի մը կարդալ սորվեցնելու փոխուած էր։ Ծեր թիապարտը այսպէս մտածելով կը ժապէր հրեշտակներուն խորհուն ժպիտովը։

Ժան Վալժան կ'զգար թէ այս նպատակի փոփոխութեան մէջ նախամտածութիւն մը կար որ ի վերուստ էր, կամք մը կար որ մարդու կամք չէր, և մտախոհութեան անգունդներու մէջ կը կորուսուէր։

Բարի մտածումներն ալ յոռիներուն պէս անդունդներ ունին:

Ժան Վալժան գրեթէ իր բոլոր օրերը Գօղէթին կարդալ սորվեցնելով կ'անցնէր, նաև թողլով որ խաղայ: Մօրը վրայ ալ կը խօսէր հետը և աղօթքնել կուտար:

Գօղէթ «Հայր» կ'անուանէր զայն, և ուրիշ անուն մը ունենալը չէր գիտէր: Ժան Վալժան ժամերով կը հիանար Գօղէթին նայելով՝ որ իր պէպէկը կը հագուեցնէր և հագուցածը կը հանէր՝ և անոր ճուռզումը մտիկ ընելով, կեանքը ա՛լ առաւելութիւններով լի կ'երեւէր իրեն, մարդիկ բարի և արդարասէր կ'երեւէին. մտապէս ա՛լ չէր գանգատեր որ և է անձի դէմ. մինչեւ խոր հեծութիւնը չծերանալու պատճառ մը չէր նշմարեր բնաւ հիմակ որ այս մանկու հին կը սիրէր զինքը:

Իրեն համար ամբողջ ապագայ մը կը տեսնէր զոր Գօղէթ զմայլելի լոյսի մը պէս կը լուսաւորէր: Ամենէն լաւ մարդիկ միշտ ինքնասիրական խորհուրդ մը կ'ունենան:

Մերթ ընդ մերթ տեսակ մը ուրախութեամբ կը խորհու թէ Գօղէթ տգեղ պիտի ըլլայ:

Ապահովապէս չինք զիտեր թէ ժան Վալժան Գօղէթը սիրել սկսած միջոցին այս նոր պաշարքէն հարկաւորութիւն ուեցած չըլլայ բարութեան շաւզին մէջ յարատելու համար:

Յոլորովին անձնական է այս կարծիքը զոր կը յայտնենք մեր գաղափարը ամբողջապէս ըսած ըլլալու համար: Ժան Վալժան մարդերու չարասրութեան և ընկերութեան թշուառութեան նորանոր կերպարանքները տեսած էր վերջին ժամանակները, անկատա՛ր կերպարանքներ՝ որոնք դժբախտաբար ճշմարտութեան մէկ կողմը կը ցուցնեն, այսինքն

կնոջ ճակատագիրը որ ֆանթինին վրայ, կ'ամփոփուի, և հասարակային իշխանութիւնը որ ժավէրի վրայ չ'անձնաւորուի. նորէն թիարանը գացած էր, բայց այս անգամ չէ թէ չարութիւն այլ աղէկութիւնը ըրած ըլլալուն համար. նորանոր դառնութիւններով համակուած էր, նորէն կը գրաւուէր ձանձրոյթով և յոգնութեամբ. եպէսկոպոսին յիշատակն անգամ գուցէ փոքր ինչ կը խաւորէր ապա աւելի լուսաւորութեամբ և յաղթանակով աղեւելու թէութեամբ, բայց վերջապէս այս նուիրական յիշատակն ալ կը տկարանար: Ո՞վ գիտէ. կարելի է թէ ժան Վալժան Գօղէթին հանդիպելէն քիչ մը առաջ վհատելու և նորէն իյնալու չափ տկարացած էր. ո՛ոեց Գօղէթը, և կրկին զօրութիւն առաւ: Բա՛րէ, Գօղէթին գրեթէ ոչ նուազ տկար էր: Պաշտպանեց Գօղէթը և Գօղէթէն հաստատութիւն գտա՛ւ: Գօղէթ անօր չնորհիւ կրցաւ կեանքի ասպարէզին մէջ փայլիլ. Ժան Վալժան ալ անոր չնորհիւ կրցաւ առաքինութեան շաւզին մէջ շարունակել իր ընթացքը: Մանկուհին պաշտպանը եղաւ ան, մանկուհին ալ անոր յենարանը: Ո անիմանալի և երկնային խորհուրդ հաւասարակշռութեանց ճակատագրի:



Գ Լ Ո Ւ Թ Դ.

ԳԼԽԱԽՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՀԻՒՆ, ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆԵՐԸ

Ժան Վալժան խոհեմութիւն ունենալով ամենեւ էին դուրս չէր եներ ցորեկը։ Ամէն իրիկուն վերջալուսի ատեն երբեմն մինակ, շատ անգամ Գօղէթին հետ պուլվարներուն կողմնական ամենէն ամայի ճամբաներուն մէջ պառոյդ կ'ընէր, և զիշերային մթութեան տիրած միջոցին եկեղեցիները կը մտնէր, կամովին Սէն-Մէտարի եկեղեցին կ'երթար որ մտագոյնն էր։ Գօղէթ եթէ հետք չերթար, պառաւ կնիկին քով կը կենար, բայց ծերուկին հետ պտտելու երթալը ուրախութիւն մըն էր մանկուհին։ Ժամ մը անոր հետ ման գալը գերիվեր կը համարեր քան թէ Գաթերինին հետ ժամերով առանձինն մնալ և հիանալ. Ժան Վալժան Գօղէթին ծեռքը բռնելով կը քաւէր և անուշ խօսքեր կ'ըսէր անոր։

Գօղէթ վերջապէս խիստ զուարթ եղաւ։

Պառաւը տունին հաւքառուքը կ'ընէր, կերակուր կ'եփէր, և տունին պաշարը կ'երթար կ'առնէր։

Սակաւասիրութեամբ, միշտ քիչ մը կրակ ունենալով, բայց մեծ նեղութեան մէջ տագնապող մարդերու պէս կ'ապրէին։ Առջի օրուան կահ կարասիները ի՞նչ վիճակի մէջ էին, նոյնը մնացեր էին անփոփոխ։ միայն թէ Ժան Վալժան Գօղէթին խուցին

ապակեւոր զուոր հանել տալով տեղը բոլորովին փայտաշէն դուռ մը դնել տուած էր։

Միշտ իր գերագոյն թիկնոցը։ Մեւ վարտիքը եւ հին գլխարկը գը հագնէր։ Փողոցին մէջ աղքատ մը կը կարծուէր։ Երբեմն բարեսիրա կիներ դառնալով քսան փարանոց մը կուտային անոր։

Ժան Վալժան կ'ընդունէր գրամը և յարգանօք բարեւ կուտար անոնց, երբեմն ալ ինք երբ մուրացիկ թշուառի մը կը հանդիպէր, ետին կը նայէր դիտելու համար թէ արգեօք տեսնող կայոյ, յետոյ թշուառին կը մօտենար գաղտնապէս, ձեռքին մէջ գրամ մը, շատ անգամ իր անպատեհութիւնները ունէր։ Թաղին մէջ կը սկսէր անուանիլ «ողորմութիւն տուող» աղքատը։

Պառաւ «վարձակալուհին» որ ժպտագէմ նախանձոտի յատուկ ուշագրութեամբ բոլորովին շաղուած, շատ կը զննէր Ժան Վալժանը թէեւ տսոր մտքէն չէր անցնէր որ կը զննուի։

Փոքր ինչ խուլ, հետեւաբար շաղակրատ էր։ Իր անցեալէն երկու ակոայ մնացած էր, մին վերինը, միւսը վարինը, զոր միշտ իրարու կը զարնէր։ Հարցումներ ըրած էր Գօղէթին որ բան մը չգիտնալուն համար բան մը չէր կրցած ըսել, թէ ոչ Մօնֆէրմէյէն եկած ըլլալը։

Առուու մը այս գէտուհին Ժան Վալժանը նշմարեց երբ նա տունին անբնակ սեննակներէն մին կը մտնէր այնպիսի կերպարանքով որ շատախօս պառաւին հետաքրքրական երեւցաւ։ Մեր կատուի մը պէս քալելով ետեւէն գնաց և առանց տեսնուելու կրցաւ զիտել զայն զուոին ճեղքէն որուն Ժան Վալժան բոլորովին դարձուցած էր իր կոնակը։

Ժան Վալժան անշուշտ աւելի զգուշութեան համար կոնակը այս զուոին կը դարձնէր։ Գրպանը

խառնեց, տուփ մը, մկրատ մը և գերձան հանեց, ապա սսկաւ իր թիկնոցին մէկ ծայրին աստառը քաշկել, և քակուած տեղէն դեղին թուղթի կտոր մը հանեց և ծալեց. Պառաւը տեսաւ եղելութիւնը, եւ ան ու գողով դիտեց որ թուղթը հազար ֆրանքնոց դրամատոմս մըն էր, Աշխարհ գալէն ի վեր երկրորդ կամ երրոր անգամն էր այսպիսի դրամատոմս մը տեսնելը, ուստի խոյս տուաւ ահաբեկ:

Պահ մը ետքը ժան Վալժան պառաւին մօտեցաւ և աղաչեց որ երթայ փոխէ այն հազար ֆրանքնոց դրամատոմսը, շարունակելով թէ եռամսեայ հան էր էր այն զոր օր մը առաջ ընդունած էր:

— Ո՞րմէն հարցուց պառաւը մտովին. երեկոյեան ժամը վեցին դուրս ելաւ, բայց այն ատեն կառավարութեան արկդը հարկաւ բաց չկրնար ըլլալ:

Պառաւը գնաց դրամատոմսը փոխելու և կարծիքներ ըրաւ: Այս հազար ֆրանքնոց դրամատոմսը մեկնուելով և բազմապատկուելով, Վիեներ-Մէն-Մարսէլի փողոցի շատախօս կնիկներուն մէջ շատ մը երկիւզալի խօսակցութեանց տեղի տուաւ:

Օր մը ժան Վալժան թիկնոցը հանած էր վրայէն և փայտ կը սղոցէր փողին մէջ: Պառաւը սենեակն էր և հաւքտուք կ'ընէր: Սենեակին մէջ իրմէ ի զատ մարդ չկար, վասն զի Գօղէթ սղոցուած փայտին նայելով և զարմանալով կը զբաղէր. պառաւը թիկնոցը տեսաւ որ բեւեռէ մը կախուած էր: Աւշագրութեամբ մը շօշափելով զննեց թիկնոցը, և հասկցաւ թէ ծոպերուն և անութի աղեղածեւ մասերուն աստառներուն մէջ վրայ վրայի զետեղուած շատ մը թուղթեր կան: Անշուշտ անոնք ալ հազար ֆրանքնոց դրամատոմսեր էին:

Պառաւը դիտեց նաև որ գրպանին մէջ ինչ որ ուզես կար: Արդէն տեսած ասեղէն, մկրատէն եւ

գերձանէն ի զատ նաև մեծկակ թղթակալ մը, խիստ մեծ դանակ մը և որ աւելի կասկածելին է՝ զանազան գոյներով քանի մը սպիտակ վարսեր կային: Այս թիկնոցին ամէն մէկ գրպանը կարծես թէ անակնկալ գէպքերու մէջ ի հարկին ծառայելու սախապատրաստութիւն մըն էր:

Գօղէթ եւ ժան Վալժան այսպէս օր անցնելով մինչեւ ձմեռին վերջը հասան:

Գ լ Ո Ւ Ե.

ՀԻՆԳ ՖՐԱՆՑԻԱՑ ԴՐԱՄ ՄԲ ԳԵՏԻՆԲ ԻՅՆԱԼՈՎ
ԱՂՄՈՒԿ ԿԲ ՀԱՆԵ

Մէն-Մէտարի քով աղքատ մը կար որ հին եւ ա՛լ անգործածելի հորի մը ծնոտին վրայ կը կծկուէր եւ որու ժան Վալժան յօժարակամ ողորմութիւն կուտար: Երբ այս մարդուն առջեւէն կ'անցնէր գրեթէ միշտ բան մը կուտար: Երբեմն հետը կը խօսէր: Այս մուրացիկին նախանձուները կ'ըսէին թէ «ոստիկանութեան գործակալ մըն էր ան»: Ժամկոչ և եօթանասունըհինգ տարեկան ծեր մըն էր, և շարունակ «Հայր մեր» կը մրմուար:

Իրիկու մը ժան Վալժան՝ առանց Գօղէթի երբանէկ անցաւ, նշմարեց աղքատը որ իր սովորական տեղը և լապտերին տակ նստած էր. լապտերը պահ-

մը առաջ վառուած էր։ Այս մարդը իր սովորութեան համեմատ՝ կարծես աղօթք կ'ընէր եւ բոլորովին կծկուած էր։ Ժան Վալժան մօտեցաւ եւ իր սովորական ողորմութիւնն անոր ձեռին մէջ դրաւ։ Մուրացիկը յանկարծ վեր վերցուց աչքը, ուղղակի ժան Վալժանի նայեցաւ, յետոյ անմիջտպէս վար նայեցաւ դարձեալ։ Փայլակի մը պէս տեղի ունեցաւ այս շարժումը, և ժան Վալժան սարգուեցաւ։ Կարծես թէ կանթեղին նշոյլով տեսածը չէ թէ ծեր ժամկոչին հանգարտ և բարեպաշտ դէմքն էր, այլ ահարկու եւ ծանօթ կերպարանք մը։ Այս կերպարանքը ժան Վալժանի վրայ այնպիսի տպաւորութիւն մը ըրաւ որու նմանը մարդս կը կրէ երբ մութին մէջ յանկարծ վազրի մը հետ կը գտնուի դէմ առ դէմ։ Ահարէկ եւ քար կտրած ետ քաշուեցաւ։ Համարձակելով ոչ չունչ առնելու, ոչ խօսելու ոչ մնալու, ոչ փախչելու, եւ մուրացկանին նայելով քուրջով մը ծածկուած գլուխը վար առած էր եւ կարծես ա'լ չէր գիտէր անոր հոն ըլլալը։ Այս տարօրինակ միջոցին բնազդումը ստիպեց ժան Վալժանը խօսք չարտաբերելու։

Մուրացիկը ամէն օրուան մուրացիկին հասակը, միեւնոյն հնոտիննը, միեւնոյն երեւոյթն ունէր։

— Վա՛չ, ըսաւ ժան Վալժան, յիմա՞ր եմ, երա՞զ կը տեսնեմ, ի՞նչ կ'ընեմ. անկարելի բան։ Եւ սաստկապէս խոռված տուն դարձաւ։

Հազիւ հազ կը համարձակէր ինքնին ըսելու թէ Փավէրին դէմքն էր այն դէմքը զոր տեսնել կարծած էր։

Դիշերը այս մասին երբ սկսաւ խորհիլ, ցաւեցաւ մարգուն հարցումներ ըրած չըլլալուն համար որպէս զի ստիպէր անգամ մըն ալ գլուխը վերցնելու։ Հե-

տեւեալ օրը գիշերուան մօտ միջոցին նորէն այն տեղէն անցաւ։

Մուրացիկը տեղն էր։ Բարի լոյս ծերուկ, ըսաւ համարձակօրէն ժան Վալժան դրամ մը տալով անոր։ Մուրացկանը գլուխը վերցուց և ցաւագին ձայնով մը ըսաւ։ Շնորհակալ եմ, բարեսիրտ տէր։ Նոյնիսկ ժամկոչն էր պատասխանողը։

Ժան Վալժան կատարելապէս հանդարտելով սկըսաւ խնդար։ Ի՞նչպէս կարծեցի թէ ժամկէրն էր հոն տեսածս։ Միթէ ամէն բանէ ետք հիմակ ալ ա՞չքս կը շլանայ, ըսաւ մտովին, և ալ չմտածեց այս իրողութեան վրայ։

Ժանի մը օրէն ետք գիշեր մը ժամը ութին միջոցները երբ իր սենեակին մէջ Գօղէթին դասը հեգել կուտար բարձրածայն, տունի դրան բացուիլը ու գոցուիլը լսեց։ Այս բանը տարօրինակ երեւցաւ ժան Վալժանին։ Իրմէ զատ տունին մէջ միայն պառաւը կը բնակէր, որ ճրագ չվասելու համար մութին կը պառկէր միշտ։ Ժան Վալժան նշան ըրաւ Գօղէթինոր լոէ։ Լսեց որ մէկը սանդաւխէն վեր կ'ելնէր։ Հարկաւ վեր ելլողը պառաւը կրնար ըլլալ, որ թերեւս հիւանդ ըլլալով գեղարան մը գացած էր։ Ժան Վալժան մտիկ ըրաւ, Բայլը ծանր էր և այր մարդու մը քայլին պէս ձայն կը հանէր. բայց պառաւը հաստմուճակներ կը հագնէր, և պառաւի մը քայլը միայնամենէն աւելի կրնայ այլ մարդու մը քայլին նմանիլ, Բայց ժան Վալժան իր կրակը մարեց։

Գօղէթը անկողինը զրկած էր. խիստ ցած ձայնով ըսելով։ Առանց ձայն ձուն հանելու պառկէ կամաց մը, և մինչդեռ մանկուհին ձակատը կը համբունէր, սանդաւխին վրայէն լսուած քայլերը դադրած էին։

Ժան Վալժան կոնակը դուռին դարձնելով լոիկ

և անշարժ իր աթոռին վրայ կեցաւ ուր նստած էր
և ուրկէ ելած չէր, և մութին իր շունչն ալ բռնեց:
Բաւական երկար ժամանակէ մը ետք ա'լ բան մը չի
լսելով ետեւը գարձաւ առանց շշուկ մը հանելու, և
գէպի սենեակին դուռը նայելու միջոցին կղպակին
ծակէն լոյս մը տեսաւ: Այս լոյսը աղէտալի աստղի
մը կը նմանէր դուռը և պատը պաշարող մթութեան
մէջ: Յայտնի էր թէ դուռին առջեւ մարդ կար որ
ձեռքը ճրագ մը բռնած էր և մտիկ կ'ընէր:

Քանի մը րոպէն ետք լոյսը աներեւոյթ եղաւ,
բայց ոտքի թփոտում մը չլսուեցաւ բնաւ, ուստի
ներելի էր ենթաղբել թէ դուռին քով մտիկ ընելու
եկողը մուճակները հանած էր:

Ժան Վալժան առանց վրան փոխելու անկողին
նետուեցաւ, և մինչեւ առաւօտ չկրցաւ աչքը խփել:
Առառւն կանուխ յոգնութենէն թմրելով նիրհե-
լու միջոցին դուռի մը ճոխնչը լսեց և արթնցաւ, այս
դուռը փողին ներքնակողմեան սենեակներէն մէկուն
դուռն էր որ կը բացուէր. Ժան Վալժան միեւնոյն
մարզուն քայլը լսեց որ առջի օրը ստնդուխէն վեր
ելած էր: Քայլը կը մօտենար, անմիջապէս վար ի-
ջաւ անկողինէն եւ աչքը կղպակին բաւական մնծ-
կակ ծակին վրայ դրաւ, յուսալով որ պիտի տեսնէր
այն անձը որ գիշերը տունը մտած էր եւ դուռին քով
գալով մտիկ ըրած էր: Իրօք մարդ մըն էր այն անձը
որ այս անգամ առանց կանգ առնելու Ժան Վալժա-
նի սենեակին առջեւէն անցաւ: Փողոցը տակաւին
շատ մութ ըլլալով իր գէմքը կարելի չէր նշմարուիլ.
Բայց մարզը երբ սանդուխին քով հասաւ, արտաքին
լոյսի ճառագայթ մը երեւան հանեց զայն իբր շքա-
նկար մը, եւ Ժան Վալժան կռնակէն կատարելապէս
տեսաւ զայն: Մարզը բարձրահասակ էր, երկայն
թիկնոց մը հագած, եւ թեւին տակ բիր մը ունէր:
Ժավէրի զարհուրելի կերպարանքն էր այն:

Ժան Վալժան կրնար անգամ մըն ալ տեսնել
զայն պուլվարին վրայ նայող պատուհանէն: Բայց
հարկ պիտի ըլլար պատուհանը բանալ. չհամարձա-
կեցաւ բանալու:

Յայտնի էր թէ այն մարզը բանալիով մը եւ իբր
իր տունը մտած էր: Ո՞վ տուած էր այս բանալին,
ի՞նչ կը նշանակէր այս բանը:

Առառւն ժամը եօթնին երբ պառաւը հաւքուուկ
ընելու եկաւ, Ժան Վալժան թափանցուն նայուած-
քով անոր նայեցաւ, բայց հարցուփորձ չըրաւ: Պա-
ռաւը աւլելու միջոցին բաւ:

— Պարոնը գուցէ լսեց թէ այս գիշեր մարդ մը
եկաւ տունը:

Այս պուլվարին վրայ երեկոյեան ժամը ութը
ամենախտարին զիշեր կը սեպուի պառաւներու հա-
մար:

— Աղէկ ըսիր, այո՛, լսեցի, պատասխանեց բնաւ-
կան ձայնով մը: Ո՞վ էր եկողը:

— Նոր վարձաբնակ մը, բսաւ պառաւը:

— Ի՞նչ է անունը:

— Լաւ մը չգիտեմ: Տիւմօն կամ Տօմօն է, կամ
անոր նժան անուն մը:

Պառաւը իր կուզի աչերուն նման պղտիկ աչերովը
Ժան Վալժանին նայեցաւ եւ պատասխանեց.

— Ձեզի պէս հասառու եմ:

Պառաւը գուցէ ամենեւին դիտաւորութիւն մը
չունէր: Ժան Վալժան կարծեց սակայն թէ դիտաւո-
րութիւն մը ունէր ան:

Երբ պառաւը գնաց պահարանի մը մէջ գտնուած
հարիւր ֆրանքի չափ գումարը տուաւ, ծրար մը ըրաւ
եւ գոպանը դրաւ:

Մրարը կանկելու միջոցին թէեւ զգուշութիւնը-
րաւ որպէս զի ստակ խառնուիլը չլսուի, հինգ ֆը-

բանքնոց մը ձեռքէն փախաւ եւ գետինը տախտակին
վրայ ինկաւ ձայն հանելով։ Երեկոյեան ժամանակ
վար իջաւ եւ ուշադրութեամբ պուլվարին ամէն
կողմն ալ նայեցաւ։ մարդ մը չախաւ։ Պուլվարը բո-
լորովին ամայի կ'երեւէր, թէեւ ստոյգ է թէ ծառե-
րուն ետեւը կրնար մարդ պահուիլ։

Նորէն վեր ելաւ։

— Եկու ըսաւ Գօղէթին։

Ձեռքէն բռնեց եւ երկուքը մէկ դուրս ելան։

ՎԵՐԶ Դ. ՀԱՏՈՐԻՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0315420

